

Л. Чечулин.

Гор. Севастополь

Флиссинген Генрих

9. 9/41 ♂

Ch. Бисс.

491.99-5

4 - 732

1911

04 MAY 2010

H. H. Green

14 FEB 2013

ՀՐԱՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԻՒՆԵԱՑ ԳՐԱՏԱՆ
Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ ԵՒ ԸՆԿ.

495

99-111

491.99-5

4-73

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

Ա. Մ Ա Ս

Բ. ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՎԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒԱԾ

ԱՆԱՐԴԻՍԻԱՆԻ ԽՈՐԽՈՎԵՐԴԻՆ ՎԱԼԵՐԻԱԳՈՒՅԱԾ

ГРУЗИИ
ПУБЛИЧНАЯ БИБЛИОТЕКА
7.VII.1922

Ա. ԱՅԱՍՏԻ ԱՅԱՍՏԻ Ա. ԱՅԱՍՏԻ

ՏՊԱԳ-ՐՈՒԹԵԿՆ 8. ՄԱՏԹԵՎՈՅՆԵՐ

1911

12099

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՏՈՒՆ, ԿԱԶՄԱՏՈՒՆ ԵՒ ԹՂԹԱՎԱՃՈԱՆՈՅ

Յ. ՄԱՍԹԵՌՈՍԵԱՆ

Թիւ 27, Ֆիննանսնրլար եօգոււու, կ. Պոլիս

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Գործնական Բերականութեան Դ. Գրքին Ա. Մասն է ներկայ հատորը, ուր ջանացած ենք ամփոփել արդի աշխարհաբարին մէջ ընդունուած եւ զործածուած բոլոր այն էտական կանոնները որոնք կը վերաբերին առողանութեան, ուղղագրութեան, տառադարձութեան, տրոհութեան, բառակազմութեան, ինչպէս նաեւ զոյականի, յօդի, ածականի եւ գերանունի բառագիտութեանն ու համաձայնութեանը:

Այս Գ. Գիրքը յատկացած է մեր նախակրթարաններու Բարձրագոյն գասընթացքին. Մեր զիսաւոր նպատակը եղած է պատկերացնել հոն Կ. Պոլսոյ աշխարհաբարը այնպէս ինչպէս կը զրեն մեր արդի լաւագոյն նողինակները, եւ այս նպատակին համնելու համար դիմած ենք երկար հետազոտութեանց, որովհետեւ զժբախտաբար տակաւին կարելի չէ եղած գրացնել, նոյն իսկ արեւմուեան աշխարհաբարը գրողներուն մէջ, լեզուի միօրինակութիւն։ Այս է պատճառը որ հարկ կ'զգանք ներկայ յառաջարանով պարզել, հայ ուսուցիչներու դիրութեան համար, կարգ մը էտական կէտեր, բացատրելով մեր նախնա՞րած քերականական կանոններուն աւաւելութիւնները, եւ կամ զանոնք նախընտրելուս պատճառները։

* * *

Գոյականներու քիւր. — Յոքնակիի կազմութեան մէջ կան քանի մը կէտեր որոնց մասին գրողները բոլորովին համաձայն չեն Այսպէս։

Ա. Խ եւ ու պարունակող միավանկ բառերուն յոքնակին այս օր ընդհանրապէս կը կազմուի առանց կորուսման կանոնին ենթարկելու զանոնք, եւ կը գրուի անխափր գիրեր, բուղբեր, սիրեր, դուռներ։ Թէեւ կայ փոքրամասնութիւն մը որ կը զործադրէ կորուսման կանոնը միավանկ բառերէն ոմանց համար, եւ կը գրէ գրեր,

բղբեր, սրտեր, դուներ, եւայլն, սակայն մենք առաջին ծեւը նախընտրած ենք ոչ միայն որովհետեւ այդ ծեւը ամէնէն սովորականը զառնալ սկսած է, այլ նաեւ հետեւեալ երկու նկատողութիւններով։ նախն որովհետեւ կարելի չէ այս մասին նշդել կանոն մը թէ Ե՛ բը պէտք է ին ու պահել եւ Ե՛ բը ջնջել յոքնակի մէջ, եւ յետոյ՝ որովհետեւ կարգ մը բառերու համար կորուսման կանոնը գործադրուելով տեղի կը տրուի անհան հոմութեանց, ինչպէս թիջ եւ բռւզ, ենչ եւ եռւ, կիր եւ կուր, եւայլն, որոնց յոքնակինները իրարու հետ պիտի շփոթուէին, եթէ կորուսման կանոնը գործադրուէր անոնց վրայ։

Բ. Մէկուկէս վանկ ունեցող բառերէն ոմանց յոքնակի մասին ալ համաձայն չնին զրովները. կան որ կը գրին տարրեր, արդեր, եւ կան ալ որ կը գրին տարրեր, արդեր։ Առաջինները իրենց հետ ունին արդի սովորութիւնը, եւ վերջինները Այտընեանի հեղինակութիւնը։ Մենք ընդունած ենք առաջին ծեւը, եւ դիտած ենք որ մէկ ու կէս վանկ ունեցող բառերը յոքնակի կազմութեան տեսակիտով երկու կարգի կը բաժնուին. անոնք՝ որոնց սկիզբն է կէս վանկը, եւ անոնք որոնց վերջն է կէս վանկը Առաջինները, ինչպէս գրուի, ենրով յոքնակի կ'ըլլան, իսկ վերջինները, ինչպէս արդի, երով. Այս կանոնը, զոր ցարդ ո եւ է բերական չէր դիտած, անգիտակցարար գործադրուած է զրովներու մեծամասնութեան կողմէ, եւ իրեն հետ ունի նաեւ ներդաշնակութիւնը. ուստի տարակոյս չունինք որ տարրեր, արդեր ծեւերը հսապու կորուսելու գատապարտուած են։

Գ. Ճիշտ նոյն դիտողութիւնը միավանկներով կամ կէս վանկով վերջացող միեւեկիսավանկներով կազմուած բարդ բառերու յոքնակին համար ալ. Այտընեան ատոնց համար միօրինակ կանոն մը ունի՝ ենր ով յոքնակի ընել զանոնք, իսկ մենք նշգած ենք այն կանոնները որոնցմով արդի զրովները երբեմն եր ով եւ երբեմն ալ ենր ով յոքնակի կ'ընեն այդ կարգի բառերը. Այս դիտողութիւնները, որոնք բոլովին նոր են, հիմուած են լաւագոյն զրովներու զրուածներուն վրայ։

Դ. Ինչպէս կ'երեւայ մեր աւանդած կանոններէն, կարգ մը գրաբարի ծեւով յոքնակիններու գործածութիւնը ընդունած ենք, թէեւ զրովներէ ուսանք ամէն պարագայի մէջ կ'ուզեն եր ով կամ ենր ով միայն կազմել յոքնակին, Անուրանալի է սակայն թէ այսօր ընդհանուրին զրյն տակ նուիրագործուած են այլեւս այդ ծեւերը, որոնք արդէն ներդաշնակութեան տեսակիտով ալ նախընտերելի են, քանի որ աշխարհաբարի ծեւով կազմուած յոքնակիններու կրկնութիւնը յաճախ անտանելի միօրինակութիւն մը յառաջ կը բերէ նախագատութեանց մէջ. ասկէ զատ յայտնի է թէ նոյն իսկ ժողովուրդը դեռ կը պահէ իր

լեզուին մէջ զրաբարի ծեւով կարգ մը յոքնակիններ, ինչպէս տապ, տեղուանի, կտորուանի, եւայլն, Ահա' ինչու զրաբարի ծեւով յոքնակին տեղ տեղ գործածել թելաղրած ենք, մասնաւորապէս կարգ մը մասնիկներով վերջացող հասարակ եւ յատուկ անուններու, ինչպէս նաեւ ազգերու վերաբերեալ յատուկ անուններու համար։

Գոյականներու հոլվում. — Մեր արդի աշխարհաբարի գոյականներու հոլվմանց մէջ, այնքան զանազանութիւն կայ որ բերականութեան հեղինակ մը մեծ գժուարութեան հանդէպ կը զտնուի այդ մասին որոշ կանոն մը նշդելու համար։ Մեր գրողներէն սմանք խօսուած լեզուին հիու հետեւող ըլլալ կ'ուզեն, եւ զրեթէ ամէն պարագայի մէջ, պարզապէս ի, է, ով աւելցնելով ուղղականին վրայ կը կազմին սեռականն ու տրականը, բացառականը, զործականը։ Ուլորիշներ կարելի եղածին չափ շատ փոփոխութիւններ կ'ընեն զրաբարի հոլվութեներէն, գործածելով եղակի եւ յոքնակի անանկ հոլվման ծեւերը, որոնց համար զրաբարի մէջ ալ սովորութիւնն է միակ կամոնը, ինչպէս թեւ, թեւոյ, թեւոց, կարգ, կարգաց, զարդ, զարդուց, հիմ, հիմանց, ծաղր, ծաղու, եւայլն Այս երկու ծայրայեղ դուրս միջեւ կայ միջին համբայ մըն ալ, որուն հետեւողները հետզհետէ բազմանալու վրայ են։ Ասոնք կը ջանան որոշ պարագաներու մէջ սահմանափակել հոլվման զրաբար ծեւերը, այդ պարագաներէն դուրս գործածելով աշխարհաբարի կանոնը միայն։ Մենք ալ հետեւած ենք այս վերջին դուրս եւ ի վեր հանելու համար հոլվմանց այն զանազան ծեւերը, զորս ներկայացուցած ենք գոյականներու հոլվմանց պատկերին մէջ։

Յօդի գործածութիւն. — Արդի աշխարհաբարի բերականութեան ամէնէն կնծուու մասերէն մէկն է այս, եւ այս մասին՝ գրողներուն միշեւ անհամաձայնութեան մէկէ աւելի կէտեր կամ Հարկ կը նկատենք ուրեմն ուսուցիչներուն ուշադրութիւնը հրաւիրել այդ կէտերէն գլխաւորներուն վրայ։

Ո. Ը եւ ն յօդերուն գործածութիւնը այսօր միօրինակ չէ Կ. Պոլսոյ աշխարհաբարին մէջ. Գրողները համաձայն են, երբ բառը ծայնաւորվ կը վերջանայ. այն ատօն միշտ ն յօդը կը գործածուի. Բայց երբ բառը բաղաձայնով կը վերջանայ, կան գրողներ որոնք ն յօդը կը գործածեն երբ յօդ առնող բառին յաջորդող բառը ծայնաւորվ կը սկսի, եւ կամ ն կամ ի բաղաձայններով. կան գրողներ ալ որոնք բաղաձայնով վերջացող բառերուն քով միշտ ը յօդը կը գործածեն, ի բաց առեալ երբ անոնց յաջորդող բառը էական բային սահմանական ներկան կամ անկատարն է եւ կամ ու, ալ, իսկ, անգամ շաղ-

9

կապները, եւ ի վար, ի վեր նախադրութիւնները։ Մենք այս գործածութեան վերջինը աւանդած ենք, ոչ միայն որովհետեւ այդ է այսօր Պոլսոյ մէջ ընդունուած մեւը թէ ժողովրդեան կողմէ եւ թէ զրագէտներու մեծամասնութեան գրչին տակ, այլ նաեւ որովհետեւ այդպէս գործածած են Փէշտիմալմեան Գրիգորի, Տէրոյենցի, Զօրայեանի, Ստեփան Ուկանի պէս հեղինակութիւններ, որոնք աշխարհաբար գրած են անամնկ ատեն մը երբ լեզուին մէջ դեռ չէին մտած պայմանադրական նորութիւններ, կամ զրաբարի ազդեցութեամբ կատարուած փոփոխութիւններ։

Բ. Անորոշ յօդին գործածութիւնը կրկին ծեւ ունի այսօր Պոլսոյ աշխարհաբարին մէջ։ Կան որ մը անորոշ յօդին քը կը չնջեն ծայնաւորներու առջեւ, ինչ որ նորամուտ սովորութիւն մըն է լեզուին մէջ։ Խսկ մեծամասնութիւնը մը ին քը չի չնջեր երբեք արծակին մէջ, եւ էական բային սահմանական ներկային եւ անկատարին բոլոր դէմքերուն, ինչպէս նաեւ ալ շաղկապին առջեւ մը ին քով և մը կ'աւելցնէ։ Այս ծեւը, որ ժողովուրդին գործածած ծեւն է, մեր աշխարհաբարին անդրանիկ զրիչներէն գործածուել ետքը, թէեւ միշոց մը վտարուած է կարգ մը զրոյներու կողմէ, բայց քառորդ դարէ ի վեր հետզհետէ ընդհանրանալու վրայ է։ Այս ծեւն է զոր աւանդած ենք մնիք ալ այս Քերականութեան մէջ,

Գ. Զանացած ենք ամփոփել հնար եղածին չափ յատակ կերպով այն կանոնները, որոնցմով կարելի է ծցիլ թէ ո՛ւր պէտք է յօդ գործածել, եւ ո՛ւր չզործածել։ Այդ մասին շատ մը նոր դիտողութիւններ ներկայացուցած ենք։

Դ. Կարեւոր իմնիր մըն ալ յատուկ անուններու յօդին գործածութիւնն է, ուր զրոյները բոլորովին համաձայն չեն։ Մենք ջանացած ենք կարելի եղածին չափ պակսեցնել յատուկ անուններու քով յօդի գործածութեան պարագաները, ինչ որ որոշ ծգտումը կ'երեւայ մեր արդի լաւագոյն զրոյներուն։

Դերաւաններու գործածութիւն։ — Այս Քերականութեան մէջ ընդունած ենք աշխարհաբարի զերանունները միայն, մէկ կողմ՝ թողլով զրաբար դերանունի ծեւերը, որոնք այլ եւս բոլորովին զարբած են գործածական ըլլալէ։ Պէտք է դիտել տանք սակայն թէ արդի աշխարհաբարին մէջ գործածուած զերանունները ժողովուրդին գործածութենէն թիզ մը կը տարբերին։ Այսպէս, երբ ժողովուրդը անծնական դերանուններու հայցականին համար կը գործածէ իս, մեզ, իեզ, ձեզ, եւայլն, այսօր զրոյներուն ստուար մեծամասնութիւնը այդ ծեւերուն տեղ ընդունած է զրաբար հայցականները, այսինքն զիս, զմեզ, զեզ, զձեզ, եւայլն։ Այս գործածութեան զիսաւոր պատճառը եղած է

իմաստի շփոթութեանց տեղի չտալու պէտքը, որովհետեւ եթէ զով հայցականը զանց առնուէք, հարկ պիտի ըլլար ինչ, իրենի, ամ, առնենք ծեւերը զործածել թէ ուղղականի եւ թէ հայցականի համար։ Հակաւակ ասոր, կան արդի զրոյներուն մէջ ունանք որ զով հայցական զգործածելու համար մեզ, իեզ, ձեզ, եւայլն ծեւերը իբր հայցական կը զործածեն, եւ տրականի կը վերապահեն մեզի, իեզի, ձեզի, ձեզի, եւայլն ծեւերը, որոնք, սակայն, ժողովրդեան լեզուին մէջ կը զործածովն նաեւ իբր հայցական։ Յարաբերականի համար ալ աւանդած ենք զոր կամ զոր հայցականներուն գործածութիւնը, թէեւ զի հակառակորդները որ եւ որոնք ծեւերը կը զործածեն, յաճախ տեղի տալով հոմութեանց։

Տաղաչափական լեզու։ — Ուրիշ կէտ մին ալ, որուն վրայ ուսուցիչներուն ուշագրութիւնը կ'ուղենք հրաւիրել, այն քանի մը քերականական շեղումներն են, զորս յանուն ներդաշնակութեան ստիպուած ենք ընդունուած են։ Հարկ կը համարինք համառօտ կերպով նշանակել հոս մեր ընդունուած հետեւեալ երեք շեղումները, որոնք կ'երեւան մեր դասագիրքերու ոտանաւորներուն մէջ։

Ա. Կ յօդը զործածած ենք փոխանակ քի բաղամանով վերջացող բառերուն վրայ, ամէն անգամ որ այդ բառերուն ետեւէն ծայնաւորով եւ կամ չ կամ և բաղամանով սկսող բառ մը եղած է։

Բ. Մը անորոշ յօդին քը չնջած ենք ծայնաւորի առջեւ ամէն անգամ որ վանկին թիւը պահանջած է։ այս է պատճառը որ յաճախ մըն ալ, մըն ի ծեւերուն տեղ զործածած ենք մ'ալ, մ'կ ծեւերը։

Գ. Երբեմն յօդը չնջած ենք տողին վերջը յանզի պատճառաւ։

* * *

Մեր այս աշխատութեան մէջ, ջանացած ենք, որբան կարելի է, ամէն կէտերու համար ալ աւանդել այն կանոնները, որոնք իբրենց կողմը ունին զրոյներու մեծամասնութիւնը, եւ երբեք չենք ընդունած կանոն մը զոր շնչած ըլլանք անսովոր զործածութիւն մը ընդունել տալու նպատակաւ, ինչպէս ըրած են Ռուսինեան եւ ուրիշներու երկարամենայ աշխատութիւն մը սակայն հարկ եղած է ամփոփելու համար այն զիսորդութիւնները, զորս կը ներկայացնենք այս գ. Տարւոյն մէջ, հետզհետէ զանոնք սրբազրելէ ու բարեփոխելէ ետքը։ Տարակոյս չունինք թէ այս գործին նոր տպագրութեան ժամանակ ալ նորանոր դիտողութիւններ պիտի ունենանք տակաւին հոն մտցնելիք, զորս փորձաւութիւնը ստուն պիտի տայ մեզ։

Այս գործին Բ. Մասը պիախ պարունակէ մանրամասն կանոններ բայերուն, դերբայներուն, մակրայներուն, նախազրութեանց, շաղկապներուն եւ միջարկութեանց վրայ, թէ՛ բառագիտական, թէ՛ համաձայնական տեսակէտով. նոյնպէս զասեր քերականական եւ տրամաբանական լրւծման, գրական սեռերու եւ գրագիտութեան վրայ:

Կը յուսանք թէ՛ հայ բանասէրները եւ ուսուցիչները պիտի զնահատեն մեր ներկայ աշխատութիւնը, ներողամնութեամբ դիմելով այն թերի մասերը, որոնք կրնան սպրդած ըլլալ այս երկասիրութեան մէջ:

Հ. ԵՒ Զ. Ա.Ս.ՏՈՒՐ



ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ր Դ Ի Ա. Շ Խ Ա. Ր Հ Ա. Բ Ա. Ր Ի



ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ



Ա. Դ Ա Ս

ԼԵԶՈՒ ԵՒ Ա.Յ.ԲՈՒՐԵՆ

1. Լեզուն մտածումը արտայայտելու միջոց մըն է: Ազգի մը լեզուն այն յատուկ բարբառն է որով կը խօսին և կը գրեն այդ ազգին վերաբերող անհամարները՝ իրենց գաղափարները բացատրելու համար:

2. Մեռեալ լեզու կը կոչուին այն լեզուները որոնք այլևս չեն խօսուիր, ինչպէս լատիներէնը, հին յունարէնը, գրաբար հայերէնը, ևլն:

3. Կենդանի լեզու կը կոչուին այն լեզուները որոնք հիմայ կը խօսուին, ինչպէս իտալերէնը, նոր յունարէնը, աշխարհաբար հայերէնը, ևլն:

4. Աշխարհաբարի թերականութիւնը կը սորվեցնէ այն կանոնները զորս պէտք է գիտնալ անսխալ խօսելու և գրելու համար մեր արդի լեզուն:

5. Գրելու և խօսելու համար, կը գործածուին բառեր որոնք զիրերէ կամ տառերէ կազմուած են:

6. Սյրուբեն. — Լեղուի մը գիրերուն ամբողջութիւնը կը կոչուի այբուրեն: Բուն հայ տառերը երեսունը վեց հատ են: Օտար լեզուէ առնուելով, ասոնց վրայ աւելցած են ժԱ. դարէն ետքը, երկու նոր տառեր. օ որ կը համապատասխանէ առ ին, և § որուն տեղ մեր նախնիք չ կը գործածէին: Իսկ և պարզապէս միացումն է եւ ա գիրերուն:

7. Վանկ կը կոչուի ձայնաւոր մը առանձին կամ ուրիշ գիրերու միացած, երբ այդ գիրերը մէկ հնչումով կ'արտասանուին. եւ, ժեր, կեանի՛, ևն:

8. Մէկ վանկով արտասանուած բառերը միավանկ կ'ըսուին, ինչպէս հայ. Երկու վանկով արտասանուածները՝ երկավանկ, ինչպէս զի-նի. Երեք վանկով արտասանուածները՝ եռավանկ, ինչպէս կար-կանդակ: Միավանկ չեղողները կը կոչուին նաև բազմավանկ:

9. Կան նաև կարգ մը բառեր որոնք ոչ միավանկ են, ոչ երկավանկ, այլ մեկ ու ինս վանկ ունին, ինչպէս տար, անզդ, դրոշմ, գրաս, ևն:

10. Գիրերը երկու տեսակ են. ձայնաւոր և բաղաձան:

11. Ձայնաւորներն են ա, ե, է, ը, ի, ո, ու, օ:

12. Յ գիրը ձայնաւոր է, երբ վանկի մը մէջ կամ վերջը, կէս է ի ձայն կը հանէ, ինչպէս եղբայր, լոյս, հայ, բայ:

13. Պարզ ձայնաւորներու պէս, միակ ձայն մը լսելի կ'ընեն նաև առ (դուն), էւ (սիւն), և օտար բառերու մէջ է (խօժենի), որոնք բաղադրեալ ձայնաւոր կը կոչուին, որովհետեւ երկու ձայնաւորներ մէկ ձայնաւորի պէս կը հնչուին:

14. Երբ ձայնաւոր գիրեր քով քովի գան, և երկու որոշ ձայներ հանեն մէկ հնչումով արտաբերուած, այդ ձայնաւորները մէկ վանկ կը կազմեն և երկբարբար կ'ըսուին, ինչպէս այ (հայր), այ երբ այ կամ օյ հնչուի, (լոյս, գոյուրիւն), էւ երբ հնչուի էու (ուրախուրիւն), էս (որդեսկ), էօ (եօրը):

15. Երբ ձայնաւորներ իրարու քով գան և բուրովին անջատ կերպով հնչուին, երկբարբառ չեն կազմեր, ինչպէս էս (հակ), էէ (կը խօսիի), էու (եռուրիւն), էս (միակ), էէ (ոսկիկ), էու (Պղինիոս), էու (լիուրիւն), էօ (Սիօն):

16. Բաղաձայններն են՝ ն, ժ, տ, ւ ն, չ, ւ, ի, ծ, է, հ, յ, ւ, ժ, ժ, յ, ւ, ւ պ, ջ, ւ, ու, ո, չ, ւ, ո, ո, չ, ու, օ:

17. Ի գիրը երբ չի ձայն հանէ, բաղաձայնի ուժ կ'ունենայ, ինչպէս բաւական, անիւ, պատիւ:

18. Նայ կը կոչուին ա, ւ, ժ, ն, ը, ու բաղաձայնները որոնք թոյլ բաղաձայններ են, և կէս ձայնաւորի ուժ ունին, ինչպէս հետեւեալ բառերուն մէջ. կշափ, մղել, դմակ, բնազդ, կրել, կռան:

19. Գրեթէ կէս ձայնաւորի ուժ ունին նաև ա, ւ, ժ բաղաձայնները որոնք չչական տառեր կը կոչուին և թոյլ կերպով կը հնչուին, ինչպէս կզակ, բակ, կշիռ, նժար:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Տունը և ընտանիքը փոքրիկ թագաւորութեան մը երկիրն ու սահմանն է, որուն նահապետական աթոռին վրայ կը նստին ծնողքը, հայրը՝ իրբւ թագաւոր, և մայրը՝

իբրև թագուհի, և կը կառավարեն հպատակ ընտանիքը .
այս ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ,
ոչ սոտիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւա-
զան . այլ ամէնուն տեղ՝ հայրապետական սէրը և մայ-
րական գորովն է . դաստիարակը և խրատը՝ ծնողքին
կենդանի օրինակն է : Այս օրինակը այնչափ բարի և
տպաւորիչ է, որ կարծես լուսանկարի պէս թափանցիկ
կերպով ծնողքին պատկերը նոյնատիպ կը հանէ իր զա-
ւակներուն վրայ, և զաւակները այդ սկզբնական տի-
պարը առնելով, կը մանեն ժողովուրդին և ընկերու-
թեան մէջ : Այնուհետև կ'սկսի տարածուիլ օրինակէ օրի-
նակ, և այսպէս ընտանեկան կեանքի բարի և չար օրի-
նակներէն, ժողովրդեան կեանքը կը բարւոքի կամ կը
զեղծանի, կը շինուի կամ գայթակղութեամբ կը փլչի,
կենդանի կը մնայ աշխարհիս վրայ կամ կենդանւոյն կը
մեռնի և իր միշտակը կը բարձուի աշխարհէս :

Ժողովուրդը և ազգերը միայն հացով չեն ապրիր,
թագաւորութեամբ և ազատութեամբ չեն բարձրանար,
այլ աւելի բարյական կեանքով . և այդ կենսական
կեանքը տուողը ընտանիքն է :

Ժողովուրդը եթէ յառաջադիմէ, իր առաջին քայլը
ընտանեկան սրահէն կ'առնէ . եթէ լուսաւորուի, իր
լոյսը ընտանեկան ճրագէն է . եթէ միանայ, իր ողին
և կատը ընտանիքն է . եթէ զօրանայ, իր ուժը և բա-
զուկը ընտանիքն է . եթէ հարստանայ, իր գանձարանը
և գանձապետը ընտանիքն է . եթէ իր տունը և սեղանը
բարելից և առատ է, արդիւնաբեր անդաստանը ընտա-
նիքն է . եթէ աշխարհիս ծանրակիր լուծերէն ազատիւ
կ'ուզէ, թո՛ղ գիտնայ ու հաւատայ թէ իր փրկիչ ձեռքը
ընտանիքն է . եթէ բարձրանայ ու փառաւորուի, իր
փառքի տաճարը ընտանիքն է . եթէ հայրենիքէն վատար-
ուած ու հեռացած է, և կրկին հոն գառնալ կ'ուզէ, իր

ուղեցոյց առաջնորդը ընտանիքն է . եթէ իր զաւակները
բարեկիրթ քաղաքացի պատրաստել կ'ուզէ, իր բարե-
կրթութեան առաջին համալսարանը ընտանիքն է, եթէ
աշխարհիս վրայ երջանիկ ապրիլ կ'ուզէ, թո՛ղ հաւատայ
թէ երջանկութեան կեանքը բխող աղբիւրը ընտանիքն է :

ԽՐԱՉԱՆԳՆԵՐ

1. Զրուցագրել այս հատուածը, եւ նշանակել անոր մէջ զանուած բարձրեալ ծայնաւորները :
 2. Ցոյց տալ այս հատուածին մէջ այն բառերը որոնց մէջ նայ տառեր կան:
 3. Մէջմէկ խօսք շինել այս հատուածին մէջ զանուած հետեւեալ բառերով.
- Տպանդիչ, նոյնասիպ, զեղծանիլ, գայթալրութիւն, կենդանւոյն, բարձուիլ, բարելից, անդաստան, վտարուած, ուղեցոյց, համալսարան:
4. Գտնել հետեւեալ բառերուն մէջէն մէկ ու կէս վանկ ունեցող բառերը.
- Թանձր, կարմիր, զողար, սեղմ, բրինձ, կլափ, կրակ, կռան, զիչ, թռան, բարձր, փոքր, դրժել, մնալ, վրէժ, զիլ, փլչիլ, խմել:
5. Գտնել հինգ բառ որոնց մէջ նայ տառեր գտնուին:
 6. Գտնել հինգ բառ որոնց մէջ օչական տառեր զանուին:
 7. Գտնել հինգ բառ որոնց մէջ երկբարբառներ գտնուին:
 8. Գտնել հինգ բառ որոնց մէջ բաղադրեալ ձայնաւորներ ըլլան:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ. — Գրագէտ եկեղեցական որ ծնած է 1820ին
Վանայ մէջ Պատրիարք ընտրուած է Կ. Պոլսոյ 1869ին եւ Կաթողիկոս
Ամենայն Հայոց՝ 1892ին: Իր գրական կարեւոր գործերն են Հրաւիրակ
Արաւատեան, Դրախտի Ընթամիի, Սիրաֆ եւ Սամուկլ, Մարգարիտ Ար-
յաշուրեան Երկնից, Խաչի ձառ, Եւայլն: Մեռած է 1907ին:

9. Հսել թէ հետեւեալ բառերէն որոնց մէջ Երկարբառներ կան.

Սենեակ, դիակ, լեզէնն, բոյս, Արարտիա, որեար, միութիւն, կաշիէ, ամպին, եղբայր, էական, կ'երգէի, մուսէնն, վառեալ, բոյր, այժմէութիւն, դղեակ, Անգլիա, Գեղէնն, խեակ, եղեամ, Մարիամ, կը յաղթէիք.

10. Հսել թէ հետեւեալ բառերէն որոնց մէջ կան բաղադրեալ ձայնաւորներ.

Դուռ, հարիւր, մազուր, հովիւր, խաւար, փայլակ, խայտիտ, դաւանն, խոյր, թռէմիէօ, կափուլ, թրծուր, մայիւն, ալեակ, բոմբիւն, Թիստոյր, թռչուն, տպաղինն, վարագոյր, լուսասիփուռ, դաշտավայր:

ՇԱՐԱԳՐՈՒԹԵԿՆ

Նկարագրել տղան իր ընտանիքին մէջ. իր վայելած խնամքները. բաղդատեցէ՞ զայն ընտանեզուրկ տղուն հետ:

Բ. Դ. Ա

ԹԱՌԱՆՑՈՒ Ս.Ռ.ՌԴ.Ա.ՆՈՒԹ.ԻՒՆ.Ը

ԶՊ. Բառերը ուղիղ արտասանելու եղանակին առողանուրիւն կ'ըսուի:

ԶՊ. Է ձայնաւորը. — Է ձայնաւորէն ետքը երբ և ձայնաւոր գայ, հայ բառերու մէջ կը հնչուի Է-օ, ինչպէս ոսկէ-օն, մարգարէ-օրէն, իսկ օտար բառերու մէջ Է-օ կը հնչուի իրը բաղադրեալ ձայնաւոր. Ոլշչիկօ, էօծէնի:

ԶՊ. Ը ճնշումը. — Բառի մը սկիզբը երբ երկու կամ երեք բաղաձայն կից են իրարու, առաջին բաղաձայնէն անմիջապէս ետքը և կը հնչուի. կտակ, սգէս, հապարտ, կը հնչուին կլտակ, տրգէս, հըլպարտ, նոյնպէս յինադ, անշել, մմծիծադ կը հնչուին յըլնադ, անշել՝ յըլմծիծադ:

ԶՊ. Երբ բառի մը վերջը երկու կամ երեք բաղաձայններ իրարու քոյլ գան, և հնչումը չի լսուիր այդ բաղաձայններուն միջև, ինչպէս կազմ, ազդ, մախ, բախս, պատրաստ, շանց: Զարտուղի են.

1. Նայ տառերով վերջացող և մէկ ու կէս վանկ ունեցող կարգ մը բառեր, ինչպէս Տարր, անգդ, զամկո:

2. Ս և Դ գիմորոց յօդ ունեցող բառերը, ինչպէս տունս, գրիչդ: Այս բառերուն վերջին բաղաձայններէն առաջ սուզ լի ձայն կը լսուի:

ԶՊ. Երբ բառի մը մէջտեղը երկու բաղաձայններ միայն կից են իրարու, իրենց միջև և հնչումը բնաւ չի լսուիր երբ բառը բարդ չէ, ինչպէս պապիայ, կոտրել, խորշակ, վոհմակ. իսկ երբ բառը բարդ է, այն ատեն և հնչումը կը լսուի, ինչպէս յարաճնի, լուսանիար, բազ-

մաժխոր, օձապտոյց, որոնք կը կարդացուին չարամբահի,
լուսանելկար, բազմածըխոր, օձապտոյց:

Զ5. Երբ բառի մը սկիզբը երեք բաղաձայնէ ա-
ւելի, իսկ բառի մը մէջտեղը երկու բաղաձայնէ աւելի
կից են իրարու՝ սովորութեամբ կամ բառին կազմու-
թեամբ միայն կարելի է ճշդել և հնչումը, ինչպէս գրգ-
ղեակ, բգֆել, բնձկալ, կրկտել, խնդրանի, զմուել, որոնք
կը հնչուին զրբգեակ, բըզբգել, բընձկալ, կրրկտել,
խընդրանի, զըմբուել. նոյնպէս ունկնդրել, անշշունչ,
կոտրել, ցաժոտել, շարժելիլ, անիրիթ կը հնչուին ուն-
կընդրել, անշըշունչ, կոտրել, ցաժոտել, շարժերիլ,
անիրիթ:

Զ6. Երբ արմատ բառի մը սկիզբը ւ ւ, “ բա-
ղաձայներէն ետքը կ, է, +, — պ, բ, է, — ր, ՛ հան-
դիպին, և հնչումը բառէն առաջ կը լսուի, ինչպէս.
սկիզբ կը հնչուի ըսկիզբ, նոյնպէս զզայուն, սիանչանալ,
շպար, զբաղիլ, ափոխել, շտեմարան, սրափիլ: Զարտուղի
են քանի մը բառեր միայն, ինչպէս ափոել, սպրդիլ,
սկրել, շփոր:

Զ7. Ուրիշ բաղաձայններու առջև ւ, ւ, “ կը կար-
դացուին ւ, ւ, “ ւ, ինչպէս գրոյց, շղրայ, սիսալ:
Զարտուղի են զմայլելի և կարգ մը օտար բառեր, ինչ-
պէս Զմիւնիա, Սլաւ: Զարտուղի են նաև զմեզ, զձեզ
հայցականները :

Զ8. Երբ բարդ կամ ածանցեալ բառերու սկիզբը
ւ ւ, “ գտնուին, միշտ ւ, ւ, “ ւ կը հնչուին, ինչպէս
շեղ, ստախու, զտել, սգակիր, ևայլն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԽԱԲՈՂԻՆ՝ ԽԱԲՈՂ ՈՒ ԿԵՍ

Կարմիր բըբուկ սև սև բիտեր,
Լանջքը կանանչ, վըբան կէտեր.
Գըլուխը վեր բըռնած յոխորտ,
Կտկըտալով, կտկըտալով,
Տան մ'աղբիւսին մէջ խորտ ու բորտ,
Ինքն իրմէ գո՞՝ կը ճեմէր վէս
Աքլոր մ'աղուոր ու ոսկեգէս
Կտկըտալով, կտկըտալով:

Մէյ մ'ալ նայիս, կամաց կամաց
Գըլուխը կախ, սիրտը ցաւ
Աղուէս մը չոր ոսկոր դարձած,
Մեր աքլորին մօտեցաւ:

«Բարե ըսսաւ, ով գուն, Փիւնի կդ հաւերու,
«Այդ ի՞նչ շընորհք, այդ ի՞նչ պերձանք աչքառու.
«Ուրկէ զըտար այդ փետուրներդ արծաթէ
«Որոնց ծայրէն յակինթ, զըմրուխտ կը կաթէ:
«Բըբուկդ հապա՛, մետաքսէ ծոպ ծիրանի,
«Բաջ վարդանայ սաղաւարախն կը նմանի:
«Կըտուցդ արդեօք արեւա՞կն է թանկագին
«Որուն ձայնով բերկրանք կ'ազդես աշխարհին:
«Ես չեմ ճանչնար թռչուն մ'աղուոր քեզ նըման.
«Կարապներն իսկ քեզմէ շատ վար կը մնան:
«Մէկը միայն կը ճանչնայի, քու հայրդ էր.
«Բեղ պէս սիրուն՝ երդովն ըդմեզ կը կարթէր.
«Բայց ձիրք մ'ունէր ան, զոր անշուշտ դուն չունիս.
«(Ի՞նչպէս մոռնամ տաղանդն անուշ թռչունիս,)
«Երգած ատեն՝ աչքերը գոց կը կենար.
«Այն ի՞նչ ճայն էր. ողբի՞նգ, ջութա՞կ, վի՞ն, քընա՞ր:

Աքաղաղին անփորձ տըղան
Հաւատալով անոր խօսքին.
Փակեց աչքերն, ու բարձրածայն՝
«Կուկուլիկկո՛ւ» պոռաց ուժգին:
Աղուէմն իսկոյն վըրայ հասաւ,
Եւ խածնելով զայն ըշտապաւ,
Թեթև թեթև ու ուրբնթաց
Շուտ մ'աղբիւսէն փախաւ գընաց:
Բայց հովիւներ դաշտին մէջ չէն
Նըշմարելով արշաւն անոր խելագար,
Շուներուն հետ ինկան ընդհուպ ետեւէն
Բիրերով հաստ ու երկար:
Աքլորն յանկարծ, իր նեղ դիրքին հակառակ,
«Աղուէս եղբա՛յր, ըստաւ, պոռա սա շունին
«Եւ սա տըխմար հովիւներուն անճարակ
«Թէ աքլորէդ իրենք բընաւ մաս չունին:»
Աղուէսն անվախ՝ տատանելով իր ագին,
Բընած որսին սիրովիլ արբշիո՛ երջանիկ՝
Բացաւ բերանն աղաղակեց զայրագին.
«Աքլորն իմս է. պարապ տեղը մի յոգնիք:»
Բայց աքլորը ծառին կատարն էր թըռեր:
Զորքոտանին վեր նայեցաւ խենդի պէս.
Սմքած մընաց. սրաին մէջ բոց կը վառէր:
«Ամ խեղձ ապուշ կենդանիին աներես
Ի՞նչպէս ծուղակն ինկայ ես:

«Անէծք հաղար, գոչեց լալով այն ատեն,
«Այն բերին որ լըռելու տեղ կը խօսի:»
Եւ թըռչունն ալ պոռաց ծառին գագաթէն.
«Անէծք հաղար այն աչքին որ կը փակուի,
Երբ հըսկել պարտք է իրմն:»

ՀՐԱՑԱՆԳՆԵՐ

11. Բարձրածայն կարդալ այս ոտանաւորը եւ ամէն մէկ տողին վերջը՝ լսել թէ տողը բանի՞ վանկէ բաղկացած է,
 12. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
 13. Օրինակել այս ոտանաւորին մէջէն այն բառերը որոնց մէջ տառը իրը ծայնաւոր՝ կէս Փի ծայն կը հանէ:
 14. Գրել հետեւեալ բառերը, ք զիրը զնել հոն ուր այդ ծայնը կը լսուի.
- Արկդ, վագր, խնծիղ, ցնծալ, խրտչիլ, հայրա, զիրկդ, զիւզդ, կիրմ, սաղմ, վարմ, դրախտ, ժանկուտել, մասնանշել, կտակ, հեռանկար, ցատրուտել, հտպուանք, կցկոտուր, խօթել, զդրուեն, կրծկալ, մշնչենաւոր, բրթմնչին, վինչին, լսարան, հոնդիւն, ինդրագիր, փրփրալ, կարզս, սանտր, զրբակալ, լախտ, հաստ, բիրտ, դպչիլ, փորձանք, կայտուել,
15. Գրել զ, ս, շ տառերով սկսող հետեւեալ բառերը եւ ք դնել հոն ուր այդ ծայնը կը լսուի.
- Զգեսնել, զմուսել, սպայ, զզօն, ստուար, ստուեր, զգածուիլ, շտապել, զլոյց, շլթայ, զբանի, զզուլ, սպանել, շվանալ, սմբուկ, զմրուխտ, սպիրկի, ստոփետ, զկեռ, ստոր, սլար, մխալ, սթափիլ, սպառիլ, ստրչանք, զրկունք, սլոց, շուայլ, սրուակ, մնդիկ, սկին, ստացուածք, շղուական, մնար, սուե, սպառիլ, շպարտ

ՃԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Պատմել վերի ոտանաւորին նիւրը, յետոյ արձակ շարադրել զայն դասարանին մէջ:

q. q u u

ԲԱՌԵՐՈՒ ԱՌԱՊԱՆՈՒԹԻՒՆԸ

(Տարուեակուրիւն)

29. Յ զիրը. — Յ գիրը երբեմն բաղաձայն, երբեմն ձայնաւոր, երբեմն ալ անձայն է:

30. Յ գիրը բազմաձայն է երբ և կ'արտասահնուի,
յաւակ, յորդ, ակյատակ, մշտայորդ:

ՅԱ. Յ գիրը ձայնաւոր է երբ կէս ի ի ձայն հանէ բառերուն մէջտեղը, ինչպէս մայր, բոյ. միավանկ բառերուն վերջը, ինչպէս Հայ, բայ, խոյ. և վերջին բառը միավանկ եղող բարդ և ածանց բազմավանկ բառերու վերջը, ինչպէս Ռուսահայ, մակրայ, և այլն:

32. Յ գիրը անձայն կը մնայ մէկէ աւելի վանկ
ունեցող բառերէն վերջը . վկայ, դշխոյ, շափիւղայ, հա-
ւաֆածոյ: Զարտուղի են նոյ միավանկ յատուկ անունը,
և շայ, գայ, տայ, կայ միավանկ բայերը, որոնց վերջին
յ գիրը անձայն է :

33. Ω δωματικορρ. — Ω δωματικορρ. ρωσικηπο
սկիզբը կը հնչուի օ երբ և բաղաձայնէն անմիջապէս ա-
ռաջ դրուած է, ինչպէս ովկիանոս, ովսաննա, և ք`
բոլոր միւս բաղաձայներէն առաջ, ինչպէս ուսանիկ,
որկոր: Նոյնպէս օ կը հնչուի բառերուն մէջտեղը, ինչ-
պէս մընոլորս, ծործոր:

34. Ոյ երեք հնչում ունի, ու, օ, օ.

Ա. Երբ այէս անմիջապէս յետոյ բաղաձայն գիր գայ, կը հնչուի ուզ. զոյժ (գոյժ), բոյր (մոյր):

Բ. Երբ ոյ իրմէս անմիջապէս ետքը ձայնաւոր զիր ունի և կամ երբ միավանկ բառերէ վերջը կը գտնուի, կը հնչուի օյ, ինչպէս գոյական (զօյական), խոյ (խօյ):

Գ. Այս բաղմավանկ բառերէ վերջը կը հնչուի :

35 . Ի - ԵՐԵՔ ՀԱՅՈՒԹ ունի .

Ա. Բաղաձայնէ մը առաջ, սովորաբար մէկ ճայնաւորի նման կը հնչուի, ինչպէս. ձիւր, միւր, թիւր, զիւս, գանգիւն, զեփիւռ, անսզիւս: Այս պարագային էլբադաբրեալ ճայնաւոր է:

Բ. Եռ կը հնչուի՝ 1. Բառին սկիզբը բաղա-
ձայնէ առաջ՝ իւղ, իւրացնել, 2. Ութիւն մասնիկին
մէջ, ինչպէս. ուրախուրիւն, և 3. Ժողովուրդէն գոր-
ծածուած կարգ մը բառերու մէջ. առիւծ, արդիւնք, ա-
րիւն, հարիւր, միւս. Այս պարագային է- երկրար-
բառ է:

Գ. Կը հնչուի էլ երբ ձայնաւորէ առաջ դայ կամ
բառին վերջը գտնուի. հիւանդ, անիւ: Երբ բառը է-
վերջանայ իր էլ հնչումը կը պահէ ամէն անգամ որ իրմէ
ետքը բաղաձայն գիր դայ իբր որոշիչ կամ դիմորոշ յօդ.
արծիւն ալ, պատիւս, հովիւդ: Այս պարագային՝ է ձայ-
նաւոր է, և՝ բաղաձայն:

36. Նոր օտար յատուկ անուններու մէջ է - միշտ
բաղադրեալ ձայնաւոր է, ինչպէս Էօծհն Սիւ, Լա
Միւեղ, իսկ Է՛ հնչումը միշտ է և չտառերով կար-
տայայտուի, ինչպէս Իվոն, Լա Ժիւիվ:

37. Ի գիրը ո՞է ետքը ո՞ւ բաղադրեալ ձայնաւորը կազմելով իր սովորական հնչումը լսելի կ'ընէ, երբ իրմէ անմիջապէս ետքը բաղաձայն գիր գայ, ինչպէս փուշ, ժաղցրութիւն: Իսկ երբ ո՞ւ է ետքը ձայնաւոր գիր գայ, ո՞ւ ն կը հնչուի, ինչպէս պատուար (պատվար), ստուեր (ստվեր), նուեր (նըլէր), ասուի (ասվի), աղուոր (աղվոր), ազնուութիւն (աղնըլութիւն):

38. Ու իր սովորական հնչումը կը պահէ ձայնաւորներէ առաջ, հետեւեալ քանի մը պարագաներուն մէջ,

և այն ատեն կը կազմուին ուա (ու-ա), ուէ (ու-է), ուի (ու-ի), ուո (ու-ո) երկբարբառները :

Ա. Ո-վերջացող բառերէ ոմանց հոլովման մէջ . կատու-ի, դաստու-է, սիրացու-ով, ևայն :

Բ. Ո-վերջացող բայերուն սահմանական և ստորադասական անկատարին մէջ . կը բողու-ի, զբունու-ինք, ևայն :

Գ. Օտար յատուկ անուններու և օտար լեզուէ եկած բառերու մէջ . Մուկու-ա, Մամու-է, Լու-ի, ալելու-իա, ևայն :

Սովորութիւն եղած է սակայն քանի մը նմանօրինակ բառերու մէջ “ ձայնաւորը կ հնչել , ինչպէս Շուկէ (Շըլիէ), Զույցերիա (Զըլիցերիա), պուկէ (պըւկէ):

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՊԼԻՆԻՈՆ ԻՐ ՄԱՅՐԸ Կ'ԱԶԱՏԵ

Կրտսերն Պլինիոս , հոռմայեցի գրադէալը Միսէն կը բնակէր , Վեսուվէն քիչ հեռու , այն ահռելի հրաբուխին ատեն որ իր հօրեղբօրը , Պլինիոս բնագէտին մահուան պատճառ եղաւ : Քաղաքին բնակիչները բուլոն ալ փախուստի դիմեցին : Պլինիոս իր անձին սպառնացող վտանգը մոռնալով , իր մայրը փնտուեց , գտաւ և ուզեց ազատել զայն : Խեղճ կինը ի զուր ջանաց զաւկին հասկցնել թէ ինք իր ծեր և անկար վիճակին մէջ չէր կրնար ընկերանալ անոր , թէ քիչ մը ուշանալով , գուցէ երկուքն ալ կորսուէին , թէ թերեւս փախչելու ժամանակը անցնելու մօտ էր նոյն իսկ անոր համար : Պլինիոս չհամոզուեցաւ . հակառակ մօրը կամքին , առաւ տարաւ զայն :

Օդին մէջ կուտակուած մոխիրը իրենց վրայ կը տեղար արգէն , սև ծուխ մը երկինքը կը մթագնէր , և

զարհուրելի երեւոյթ՝ մը կու տար անոր : Այդ հոծ աղջամուղջին մէջ , զիրենք չըջապատող բոցերէն զատ լոյս չէին տեսներ : Սակայն ոչ վտանգը , ոչ ցաւը կրցան խախտել այդ բարի զաւկին հաւատարմութիւնը : Խոնջ , ոգեսպառ , քանի մօրը կը նայի , իր ուժն ու կորովը կ'արծարծին : Զօրավիր կ'ըլլայ անոր , կ'սփոփէ , կը խրախուսէ զայն , ու գիրկը առած՝ կը տանի մինչև որ վտանգէն կ'ազատէ :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

16. Զրուցազրել այս հատուածը:
17. Գտնել հինգ բառ ուր յ զիրը բաղաձայն ըլլայ:
18. Գտնել հինգ բառ ուր յ զիրը մայնաւոր ըլլայ:
19. Գտնել հինգ բառ ուր յ զիրը անձայն մնայ:
20. Գտնել հինգ բառ ուր ոյ՝ ույ կարդացուի:
21. Գտնել հինգ բառ ուր ոյ՝ օյ կարդացուի:
22. Գտնել հինգ բառ ուր իւ բաղադրեալ մայնաւոր ըլլայ:
23. Գտնել հինգ բառ ուր իւ՝ եռ կարդացուի:
24. Գտնել հինգ բառ ուր իւ՝ իվ կարդացուի:
25. Գտնել տասը բառ ուր ու՝ վ հնչէ:
26. Ցոյց տալ թէ-հետեւեալ բառերէն որոնց մէջ և զիրը բաղաձայնի՝ եւ որոնց մէջ մայնաւորի ուժ ունի.

Կարաւան , պատուհան , պատուիրտի , հիւանդոտ , ձեւաւոր , լուսափայլ , հեւըռոտ , զաւաղիր , բոււ , լումայ , զիրին , թիւ , սաղաւարտ , համափիւռ , բեւեռ , նուազել , հիւսել :

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Վերոգրեալ հատուածին նիւքը ընդարձակելով շարադրութիւն մը գրել , մանրամասնօրէն նկարագրելով հրաբուխին արհաւիրքը . Պլինիոսի փախած պահուն :

¶. ¶ U U

Ա.ՌՈԴ.Ա.ՆՈՒԹԵՍ.Ն ՆՅԱ.ՆՎԵՐ

39. Բառերը ուղիղ արտասանելու համար կը գործածությն նաև առողջանութեան նշաններ. այս նշանները ձայնաւոր գիրերու վրայ կը դրուին, և հետեւեալներն են. Շեշտ ([‘]), brկար ([‘]), Պարովկ ([◦]):

40. Առողջանութեան նշանները կը ծառային ամա-
նակը, այսինքն՝ վանկերու հնչման տեւողութիւնը ցոյց
տալու։ Այս նշանները երգի խաղերէ առնուած են։

41. Եհւս. — Եկէց կը դրուի բառի մը այն ձայնաւորին վրայ, զոր սուր կամ բարձր կերպով կ'ուղենք արտասահնել. եկնւր, զնա:

42. Կոչականները առաջին վանկին վրայ կը շեշտուին, երբ իրենցմէ առաջ կամ ետքը բայ մը կայ. զբա՛ ինձի, Ա՛սուած. Ա՛սուած, ողորմէ՛ ինձի: Բայց երբ կոչական յատուկ անուն մը մինակ կը գործածուի մէկը կանչելու համար, վերջին վանկին վրայ կը շեշտուի. Մարիամ:

43. Հրամայակաները վերջին վանկին վրայ կը շեշտուին. աշխատէ՛, հասկ' :

44. Կոչականներն ու հրամայականները չեն շեշտուիր, երբ իրենցմէ առաջ շեշտեալ բառ մը կայ. Ի՞ն՞ս եկուր, աղէկ միտքի պահէ, ազնիւ տղայ: Սակայն երբ կոչականն ու հրամայականը իրարու քով գան, երկու քնարէի կը շեշտուին, ինչպէս. մայր, Աերկ իհձի:

45. Կես հարցական բառերը շեշտ կ'առնեն, փոխանակ հարցական նշանի. Տիկ գիտեր թէ ինչո՞ւ եկած էին:

46. Կան բառեր, որոնք միշտ շեշտով կը դոր-
ծածուին, ինչպէս. մի՛, յի՛, այո՛, ո՞չ, հերի՛ֆ, թի՛ այս
և թի՛ այն:

ԱՅ. Աղ երբ մակրայ է, միշտ շեշտով կը գործածուի. ա'լ չեմ ուզեր. իսկ երբ շաղկապ է, շեշտ չ'առներ. մարդն այ եկաւ:

48. Կան բառեր ալ որոնք կրնան շեշտուիլ նաև խաղասութեան մէջ իրենց բռնած դիրքին համեմատ, և այս պարագային՝ պէտք է շեշտը գործածել ամէն անգամ որ անոր զանց առնութիւը կրնայ երկդիմութիւն յառաջ բերել: Այսպէս, տարբեր իմաստ ունին. եղբօրս աղջիկը (և ո՛չ թէ քրոջս), և եղբօրս աղջիկը (և ո՛չ թէ մանչը):

49. Երկար. — Երկարը կը ցուցնէ թէ վանկը սովորականէն աւելի տեւողութիւն ունի. ո՞վ Աստուած, ի՞նչ սիր:

50. ԵՐԿԱՐԸ ԿԸ ՊՈՐԾԱԾՈՒԻ.

Ա. Միջարկութեանց մեծագոյն մասին վրայ . աւան, երանելիք էլոց :

Բ. Կիրքով կամ յուղումով արտասանուած բառերու վրայ. ինչ ո՞նքիր: Դո՞ւն ես եղեր:

51. Ψωρηγικόν — Ψωρηγικόν καὶ τρηπτικόν αγνά ρωμαϊκήν καὶ αγνά φωνηκήν φρασί τοι παραρρεύμενόν την ιδιότηταν, βινζαφέσι ορθογραφίαν σκευαστήν, ηντικά σκευαστήν:

52. Ψαρογκήν δηρδωδουθιτινερ γιαδαխ իմաստի
տարբերութիւն ալ յառաջ կը բերէ : Այսպէս տարբեր
իմաստ ունին հետեւեալ երկու արգութիւնները՝ մայրս
եկա՞ւ . մա՞րս եկաւ:

ԵՆԹԵՐՑՈՒԱԾ

Մօր սէրը չի մեռնիր. կենդամնիր կը մնայ ան՝ զաւ-
կին մահէն ալ, անոր ապերախտ մոռացութենէն ալ
ետքը։ Այրերուն համար հայրութիւնը կարծես դէպք մըն

Է. կնոջ համար մայրութիւնը կեանքն իսկ է : Դիտէ զայն, երբ իր զաւկին առաջին քայլափոխը տեսնէ, երբ լսէ անոր բերնին առաջին մըրմունջը, երբ ընդունի անոր վերջին հառաչանքը : Կ'ուղես զիտնալ թէ ինչպէս կը խօսին հրեշտակները, թէ ինչ անուշութիւն կայ անոնց նայուածքին մէջ, թէ ինչ է անոնց անպատճմ զմայլանքը, լսէ մօր հնարած լեզուն, տես անոր աչ-

քին ցոլմունքը : Երբ որդին մեռնի, հայրը կու լայ ծանրաթախիծ . այլ ժամանակը անոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի չի յարգեր, բայց տարիներ ետքը, նայէ . մօր սրտին վէրքը դեռ արիւնահոս է : Այս սիրոյն նմանող բան չկայ արարչութեան մէջ . մէկ վայրկեանի մէջ կը ծնի սուրբ, անհուն, աննուած : Անոր համար ոչ զարգանալ կայ, ոչ ալ նուազիլ, վասն զի այսպիսի փոփոխութիւններ անկատարութեան նշաններ են :

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ, բանաստեղծ եւ արձակագիր Թէեւ իտալացի էր հօր կողմէ, սակայն իր Հայ ապրեցաւ Աշակերտ Վենետիկի Մխթաբեանց, քաջահմուտ էր հայ լեզուի, զոր երկար տարիներ աւանդեց Կ. Պոլոյ թուրք եւ հայ վարժարաններուն մէջ Պարբերականներու մէջ հրատարակած է բազմաթիւ ոտանաւորներ, քերթողի ներշնչումով գրուած : Թարգմանած է Անալիքնի Տաղերը Դրած է նաև Թատրիգութիւններ, որոնց մէջ նշանաւոր են Արշակ Բ., Սահդույս, Յովակի Գեղեցիկ, Մահ Արեգի, եւայլն ծնած էր 1842ին և մեռաւ 1909ին:



ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

27. Զրուցագրել այս հատուածը, եւ առողանութեան նշաններ դնել հարկ եղած տեղերը;
 28. Կազմել երկու նախադասութիւն շեշտով, երկու նախադասութիւն երկարով, երկու նախադասութիւն պարովկով;
 29. Օրինակել հետեւեալ նախադասութիւնները, եւ շեշտ, երկար, կամ պարոյկ դնել հոն ուր հարկ է.
- Ով ամսեր, որ պատանքի պէս կը ժամբանաք լեռներուն զագանին վրայ, պիտի ցուտիք արդեօք, թէ պիսի ողողէք բոլոր բայսերը ձեր հեղեղներուն տակ :

Ցողերուն շղարշներով պարուրուած ծաղկներ, Թօթվեցէք ձեր շաղերը մարմանղին վրայ :

Ով յանհտենականութիւն, բռու ծոցիդ մէջ պիտի մոռնանք արդեօք մեր ցաւերը, մեր վէրքերը, մեր արցունքները :

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Շարադրութիւն մը գրել վերոգրեալ հատուածին նիւրը բնդարձակելով, եւ պատմելով սիրոյ եւ անձնութերութեան այն արարքները զորս տեսած կ ձեր մօրը կողմէն :

Ե. ԴԱՍ

ԲԱՌԵՐՈՒ ՈՒՂԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ

53. Ուղղագրութիւն կը կոչուի բառերը անսխալ գրելու կանոնը:

54. Մեր լեզուին մէջ, ուղղագրութիւնը կը դժուարացնեն միեւնոյն կերպով հնչուող հետեւեալ տառերը. ՞, ՞—՞, ՞—՞, +—Ե, Ե—՞, ՞—Վ ՞—Յ, ՞—Ձ, ՞—Շ, ՞—Շ, ՞։ Թէև այս կրկին տառերը իրենց յատուկ հնչումները ունեցած են ժամանակաւ, սակայն հիմայ ատոնց հնչումը նոյն է Կ. Պոլսոյ գաւառաբարբառին մէջ, և այդ է պատճառը որ շատ մը բառերու ուղղագրութիւնը պէտք է զատ զատ սորվիլ: — Ունինք սակայն քանի մը ընդհանուր սկզբունքներ որոնք կը նպաստեն բառերու ուղղագրութիւնը դիւրացնելու:

55. Առանց ձայնաւոր գրի բառ չի կազմուիր: Սխալ է ուրեմն գրել մարդ մն ե, այլ պէտք է գրել մարդ մըն ե:

56. Հայ լեզուի բառերուն մէջ կրկնուած ձայնաւոր գրի չենք հանդիպիր: Հոլովման մէջ նոյն ձայնաւորները կրնան քովէ քով գալ, ինչպէս բազիկն, յոփնակիին. սակայն բարդութեան մէջ անձաշակ է միեւնոյն ձայնաւորները քովէ քով բերել և գրել ամենապղիւ, ամենաանպիտան, լաւագոյն է գրել ամենին աղեւ, ամենին անպիտան:

57. Հայ լեզուի բառերուն մէջ կրկնուած բաղաձայն գիր չկայ. բացառիկ են հետեւեալ պարագաները.

Ա. Կան կարգ մը բառեր, որոնց մէջ նոյն բաղաձայնները իրարու քով եկած են բառին սկիզբը կամ վերջը, բայց իրենց միջև սուղ ոի մը հնչումը կը լսուի,

ինչպէս. զգուիլ, բրու, ժժմակ, կկոց, ճճի, շշունջ, դդում, շշուկ, տարր, ևայլն:

Բ. Կան կարգ մը ածանցեալ բառեր, որոնց մէջ ձայնաւորը կորսուած է. ինչպէս զննել (զնին), ուղղութիւն (ուղիղ), գձնութիւն (գձուծ):

Գ. Երբ ան նախադաս մասնիկը նով սկսող բառէ մը առաջ գրուի, ինչպէս աննախանձ, աննախադաս:

58. «Ա» ձայնաւորը. — Ա. ձայնաւորը բառին վերջը առանձին չի մնար, այլ և կ'առնէ. Արայ, ակրայ, կ'երբայ: Զարտուղի են. 1. Ապա, սա, ահա՛, հապա, ասիկա, ատիկա, անիկա: 2. Օտար լեզուէ առնուած բառերը. յուրիա, պանիա, ակադեմիա, ևայլն: 3. Օտար յատուկ անունները. Սննա, Սահարա, ևլն: 4. Աւ վերջացող բայերուն հրամայականները. յողա՛, կարդա՛, ևլն:

59. «Ե» ձայնաւորը. — Ե ձայնաւորը բառին վերջը չի մնար երբեք. չ'ըսուիր կը տեսնե, այլ կը տեսնէ, այսպէս՝ բազէ, բա թէ, ուսրէ, խօսէ, ևայլն:

60. Երբ արմատ բառի մը մէջ վերջնթեր գրէն առաջ է ձայնը հնչուի, միշտ ե կը գրուի երբեք է. ինչպէս բերան, եկեղեցի, յեզու, դենքակ, յեսան, ոետին, սերկեւիլ, յերմ, կերպ, տենդ, հրաժեշ: Բացառութիւն կը կազմէ ակալուիս օտար բառը:

61. «Ա» ձայնաւորը. — Է ձայնաւորը բառերուն մէջտեղը, երկու բաղաձայնի միջև, կը հնչուի, բայց չի գրուիր. սակայն բացառաբար կը գրուի հետեւեալ պարագաներուն մէջ.

1. Տողագարձի ատեն, ինչպէս մը-խիթարել, տարսղնել:

2. Ոտանաւորի մէջ, վանկի մը գոյութիւնը զգալի ընելու համար. Ու դեռ ոչ ո՛վ զայն վընասուած կը կարծէ:

3. Բարդութեանց մէջ, ինչպէս նորընձայ, հատընիր:

4. Կարգ մը բառերու մէջ, ինչպէս մըն, պտղին,
անցընել, ևայլն:

62. Խ բաղաձայնը. — Խ բաղաձայնին կը յա-
ջորդէ միշտ ո, և երբեք ո. ախս, ջուխս, շախս, թախս:

63. Ե բաղաձայնը. — Ե բաղաձայնին կը յաջորդէ
բառերու վերջը միշտ ո, և երբեք ո, ինչպէս վիշտ,
հաշտ, դաշտ, հեշտ: Զարտուղի է ճիշդ:

64. Ո ձայնաւորը. — Ո ձայնաւորով բառ չի վեր-
ջանար, այլ «ին քով» և կը դրուի միշտ, ինչպէս բրա-
ծոյ, մեծարոյ, սպածոյ, ևայլն: Զարտուղի է այն:

65. Զ եւ Զ բաղաձայները. — Դիտուած է որ
արմատ բառերուն մէջ, և և նայ տառերէն վերջը միշտ
չ կու գայ. աղջիկ, աղջամուղջ, զաղջ, ողջ, ևայլն:
Քուրջ, լուրջ, որջ, վերջ, ևայլն: Բացառիկ են զեղչ,
մորչ բառերը:

66. Ո եւ Ո բաղաձայները. — Ո և ո բաղա-
ձայններով սկսող հայ բառ գրեթէ չկայ: Փոխանակ ո-ի
և ո-ի, հաւ և հրովար կ'սկսին բառերը, ինչպէս հունդիւն,
հրապարակ, հրապոյր, Հոյիփիմիկ:

67. Ո գրէն ետքը և էն զատ բաղաձայն գիր չի
գար արմատներու մէջ. բուռն, դառնալ, խառն, դառն: Բացառութիւն կը կազմին հոչակ, ուռկան, խոչակ,
յուռի, ուռմանալ, խոպոս, և ժողովրդական բառեր,
խոկալ, կոկոալ, վառվոռն, ևայլն:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՓՈՔԻԿ ՀԱՅԱԳՈՐԾԸ

Ծոնկն վըրայ առած արզաքն իր երկու,
կը հարցընէ մայր մը ձայնով սիրարկու.
«—Ինչ գործի տէր պիտի ըլլաք, երբ մեծնաք:»

Ինք այլի էր, և յօյսն էին այդ արզաք:
Տընակին մէջ չըկար ոչ հաց, ոչ պանիր.
Վառարանին կայծը դարձած էր մոխիր.
Բայց կը տեսնէր արդէն մեծը՝ փաստաբան:
Միւսն ալ՝ բըմիշկ, հագուած շըքուած պատուական:
Ռւսափի կրկնեց. — «Պերձ, ինչ ըլլալ կ'ուզես դուն:»
Մեծ զաւակիր, աղուոր մանչ մը եռանդուն,
Վէս շարժումով, և շեշտով մը մեծաբան,
«—Մայրիկ, գոչեց, պիտի ըլլամ փաստաբան:»
Մայրիկն ուրախ՝ սըրտին վըրայ զայն սեղմեց.
«Ապրիս, ըստւ, իրաւ կ'ըլլաս մարդ մը մեծ:»
Յետոյ հարցուց պղտիկ մանչուն. «Եյ, Մինսս,
Դուն ինչ արուեստ պիտի սորվիս, երբ մեծնաս:
— Ես, հայագործ պիտի ըլլամ որ, մամաս,
Դուն ամէն օր ուտելիք հաց ունենաս:»

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

30. Օրինակել այս ուտանաւորը եւ առողանութեան նշաններ դնել
հարկ եղած տեղերը:
31. Ուղղագրութեան օրէնքներուն համեմատ սրբագրել հետեւեալ
խօսքերուն տառասխալները.

Երբ զործողութիւնը խորհըրդածութենէն առաջ անցնի, զջումը պի-
տի հետէւի անորու — Առտուն ընելիք բարիբը իրիկուան կամ վարուան
մի նողուրու — Բարչը տէսակ մը սափոր է: — Խելացի մարդը միշտ խէն-
դէն կը վախնաւ — Զիս աւելի անհանո լան մը որբան դաժան կերպա-
րանք մը: — Հիմա տուն դարձաւ: — Բախոր չունիմ:

32. Ըսել թէ հետեւեալ բառերէն որմնց ուղղագրութիւնը միշտ է, եւ
որմնցը սխալ եւ ինչնէ.

Կէղէրչ, չէրմ, տէրմ, բրչանաւաք, դաշդ, կամուրջ, բաղարչ,
մեղէղի, զըրաւել, դրացի, ամբաղչ, եղչերու, երչանիկ, զալչ, չգիկ,
շուրջաւ, շեղչ, շրջանակ, մքչիւն,

33. Ըսել թէ հետեւեալ բառերէն որոնց ուղղագրութիւնը ճիշդէ, եւ որոնցը սխալ, եւ ինչու.

Վաշտ, ոիշդ, ախտ, տախտ, յարզո, անդոյ, հեշդ, հաշտ, ճիշդ, կուշդ, Շահանդուխտ, զմուխտ, ապուխտ, ապերախտ, վարդախտ, երախտիք, հանածու

34. Գոց սորվիլ եւ արտասանել վերոգրեալ ոտանաւորը:

ՇԱՐՍ. ԴՐՈՒԹԵԿՆ

Վերոգրեալ ոտանաւորը նիւթ առնելով, շարագրութիւն մը գրել, եւ բացատրել քէ երկու տղոցմէորը աւելի լրջօրէն մտածած եւ պատասխանած էր մօրը հարցմանը, եւ խորհրդածութիւններ ընել այս մասին:

Զ. Դ. Ս

ՇԱՌԵՐՈՒ ՈԽԴ. Դ. Ս. Գ. Բ. ՌՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն)

68. Ի եւ Վ. զիրերը. — Ի գիրէն առաջ, միայն ա, է, է, « ձայնաւորները կրնան գալ, ինչպէս. գաւառ, տերեւ, հաշիւ, զնչու : Ի էն առաջ կրնայ նաև և գալ, ոտանաւորի մէջ և առղադարձի ատեն, և կարելի է գրել նըւագ, զրւարթ, ևայլն : Ի էն առաջ բաղաձայն գիր չի գար բնաւ, բացառիկ են և վերջացող բառերուն սեռականները, ինչպէս հոգւոյ, տարոյ:

69. Վ. կը գործածուի բառերուն սկիզբը վեկի ձայն տալու համար և երթեք -, ինչպէս վրեժինդիր, վարդագոյն, վկայ, ևայլն :

70. Բառերուն մէջտեղը վեկի ձայնը գրեթէ միշտ գերով կը նշանակուի, ինչպէս յաւանիւ, հաւանիւ, տեւալիսն, ևայլն : Զարտուղի են այն բառերը որոնք Լով սկսած բառով մը կը բարդուին կամ կ'ածանցուին . անվաւեր, հոգեվարժ, զօրավար:

71. Բայց երբ վեկի հնչումէն առաջ « ձայնաւորը գայ, այն ատեն և կը գործածուի . ժողովուրդ, խորովել, խոսովանիլ : Զարտուղի են ժողվել որ ժողովելի կրծատումն է, սորվիլ որ սովորիլ կրծատումն է, թօրվել որ թօրափելի կրծատումն է :

72. Վեկի հնչումը բառերուն վերջը միշտ - ով կը նշանակուի, բաց ի այն պարագայէն ուր և էն առաջ « ձայնաւորը գանուի, ինչպէս զորով, սով, զով, բով :

73. Նոր օտար բառերու մէջ, հիմայ սովորութիւն եղած է միշտ և գործածել, ինչպէս Թրանևաալ, Քառմէն-Սիլվա, Միանտինավիա, ևայլն :

ՑԱ. Օ ձայնաւորք. — Օ էս ետքը միշտ բաղաձայն զիր կու գայ, և ոոլ բառ չի վերջանար հայ լեզուի մէջ։ Ասոր պատճառը այն է որ օ ձայնաւորք ժԱ. դարէն ետքը միայն սկսաւ գործածուիլ առ երկարբառին տեղ, ամէն անգամ որ առ բառին վերջը չէր գտնուեր, և իրմէ վերջը բաղաձայն զիր կու գար, ինչպէս աւր-օր, աւգուս-օգուս, աւրհնեւալ-օրհնեալ:

ՑՅ. Այն օտար բառերը որոնք օ կը վերջանան հոլովման մէջ՝ ոչ ձայնաւոր կրնան առնել իրենցմէ վերջը, և ոչ ո, այլ օ կը փոխուի ոյի, ինչպէս Հիւկօ, Հիւկոյի, Ֆուկոյ, Ֆուկոյի։

ՑՅ. Բացառաբար օ ձայնաւորէն ետքը օ կը գործածուի էօ բաղադրեալ ձայնաւորով վերջացող օտար բառերու հոլովման մէջ, և կը գրուի եօյի, եօյի, ինչպէս։ Ռիշինօ, Ռիշինօյի, ևայն։

ՑՅ. Լծորդ տառեր. — Լծորդ կը կոչուին այն տառերը, որոնք իրարու տեղ կրնան գործածուիլ, ինչպէս յ և ծ, զձուձ-զծուծ. լ և լ, Պլատոն-Պլատոն։

ՑՅ. Ուղղագրութեան սխալներ. — Կարդ մը բառեր սխալ ուղղագրութեամբ կը գործածուին շատ գրողներու կողմէ, ինչպէս թօրուել՝ փոխանակ թօրվելի, հոգնիլ՝ փոխանակ յոգնիլի, բրդիլ՝ փոխանակ փրրիլի, ժողուուիլ՝ փոխանակ ժողուուիլի, խօսանալ՝ փոխանակ խոսանալի, դրօշմել՝ փոխանակ դրօշմելի, արձագան՝ փոխանակ արձագանի, բաղնել՝ փոխանակ բախնելի։ Պէտք է զգուշանալ այս սխալներէն, որոնց թոյլատու չեն բնաւ մեր լեզուին արմատներն ու կանոնները։

ՑՅ. Կրկին ուղղագրութեամբ բառեր. — Բառեր կան որոնք կրկին ուղղագրութիւն ունին, և հաւասարապէս կը գործածուին, ինչպէս զերդ և զերբ, յնենդ և յնենք, յերբոդ և յերբոդ, անքիծ և ամքիծ, ամբարիչ և անբարիչ, կիմն և կիմզ, ծղրիկ և ծղրիկ, փախակ

և փախագ, հակայ և սկայ, շղարշ և շղաշ, ծկոյք և նկոյք, ևայն։ Պէտք է գործածել ամեն և ոչ ամեն, երբեք և ոչ երբեք, գրաբար և ոչ գրաբառ, որովհետեւ առաջինները աւելի ընդհանրացած ձեւեր են, և աւելի համաձայն՝ ստուգաբանութեան և լեզուին պատմութեան։

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԿԵՊԾ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ

Երկու կատուներ կտոր մը պանիր գողցան խոհանոցին և սկսան կոռուիլ իրարու հետ։ Մէկը կ'ըսէք. «Իմա է այս պանիրը, քանի որ ես տեսայ զայն առաջին անգամ և ես իմաց տուի քեզի։

— Ինչ կարեւորութիւն ունի տեսնելը, կը գոչէք միւսը, ես իմ ճանկովս քաշեցի պնակին մէջէն։ Դուն բնաւ իրաւունք չունիս ասկէ բաժին ուզելու։

Կոփւը կը մեծնար, և փիսիկները նախատական բառեր պոռակէ յետոյ իրարու, սկսեր էին թաթիկնին բարձրացնել, երբ տանը կապիկը վրայ հասաւ։ Պաղարիւնութեամբ մտիկ ըրաւ անոնց գանգատաները, յետոյ, հեգնոտ ժախտով մը ըսաւ։ «Ատանկ պարզ բանի մը համար կ'արժէ՞ որ իրարու հետ թշնամանաք։ Պանիրը ինծի տուէ՞ք, երկու հաւասար մասերու բաժնեմ և կէս կէս տամ ձեզի։

Կատուները հաւանեցան։ Ո՞չ ապաքէն միշտ մեզմէ գերազանց մտքի տէր մարդոց խօսքին կը համոզուինք մենք ալ։ Եւ կապիկը, արդարախոն դատաւոր, առաւ պանիրին կտորը, կշուեց, չափեց, չափչփեց, զգուշութեամբ մէջտեղէն կիսեց. յետոյ նայեցաւ որ, հակառակ իր բոլոր ջանքերուն, մէկ կտորը միւսէն քիչ մը երկար էք. ուստի ծայրէն քիչ մը խածաւ։ Այս անգամ ալ

գժբախտաբար միւսը աւելի երկար երեւցաւ աչքին։ Վերջապէս կապիկին ձեռքը նժար չէ, ոչ ալ ակուն՝ դանակ։ հետեւաբար քանի կը կտրէր, միշտ մէկ կտորը միւսէն երկար կը մնար աննշան տարբերութեամբ մը անշուշտ, և սակայն կապիկը չէր հանդուրմեր որ անիւրաւութիւն ըլլայ մէկուն, և մէյ մը մէկէն՝ մէյ մը միւս մէն կը խածնէր։

Կատուները տեսան որ պանիրը կը հատնէր, և իրենց բան մը չպիտի մնար, ու սկսան աղաչել անաշառ դատաւորին որ իրենց պանիրները ետ տայ կարճ թէ երկայն։

— Ոչ, կ'ըսէր կապիկը, ոչ կարճ, ոչ երկայն։ պէտք է որ երկուքը ծիչդ հաւասար ըլլան։ ես չեմ ուզեր որ ձեզմէ մէկուն զրկանք ըլլոյ։

Եւ առանց ուշադրութիւն ընելու խեղճ փիսիկներուն պաղատագին մշաւներուն, խածաւ, խածաւ շարունակ երկու պանիրներուն ծայրէն մինչեւ որ հատցուց զանոնք։

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

35. Զրուցազրել այս հատուածը առողանութեան նշաններ դնելով պէտք եղած տեղերը։
36. Ուղղազրութեան օրէնքներուն համեմատ սրբազրել հետեւեալ խօսքերուն տառասխաները։

Առաջուն ընելիք բարիք իրիկվան մի ձգեր — իրավունք ունէնալը բավական չե, պէտք է մարդ իր գաղափարները պաշտպանե խէլացունեամբ և արժանապատվութեամբ, և ոչ մէ անմիս խօսքերով, — Խէլազի մարդը միշտ խենթէն կը վախնաւ — Ապաշավը երբ անկեղծ է, ամեն յանցանք կը ներփի — Հնագ քիլօյէն աւելի բեռ չեմ կրնար վերցնել։ — Կէօպատրա, Եղիպտոսի Թագուհին, աշխարհի ամենէն փառամոլ կիներէն մէկն էր, բայց իր փառքը իրմէ ստելի չլրցաւ ապրիլ։ — Հոգնիլ չզիտցորին համար՝ փափափիլը՝ յաջողիլ է։ — Լաւ է ուշ՝ բան երբէք — Ռաֆիին խենդը կրովով ու խանդավառութեամբ լցուն վէա մըն է։ — Գրաբառը մեռեալ էքու է, և սակայն ինչ անհուն զանձեր, ինչ պերճանքներ ժառանգ թողած է մեզի։

37. Բերանացի ըսել թէ հետեւեալ բառերէն որմնց ուղղազրութիւնը նիշը է, որմնցը՝ սխալ։ Հաւատես, սալառնիլ, ամբողջ, հրաւէր, արձագանք, զովանալ, շարդուրուրդ, թեւաբախ, սկայական, մենենադրոշմ, քերդողահայր, Առքիլէս, Պաղսմէոս, զավիթ, Մոլտավիա, նախավկայ, անվճար, սեթեվեթ, խալիծ, անվնաս, խոստովանիլ։
38. Գտնել հինգ բառ որոնց մէջտեղը կ բաղամայն գտնուի, եւ ըսել թէ ինչնւ։
39. Գտնել հինգ բառ զրոս կարելի ըլլայ զրել թէ լով, թէ ռով։
40. Դտնել երեք բառ զրոս կարելի ըլլայ զրել թէ ծով, թէ ծով։

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերոգրեալ հատուածին նիւքը պատմել դասարանին մէջ, յետոյ շարադրութիւն մը գրել, նմանութիւններ գտնելով անոր մէջ մարդկային կեանքին հետ, եւ խորհրդածութիւններ ընելով։

Ե. ԴԱՍ

ՈՒՂԴ. Ա. Վ. Ջ. Ք. ՌՈՒԹ. Ե. Ե. Ն Ե Ս. Ն Ե Ս. Բ

80. Ուղղագրութեան նշաններն են ապարաց (') և միուրեան զիծ (—) :

81. Ապարաց. — Ապարացը կրծատուած ձայնաւորի մը տեղ կը դրուի հետեւեալ պարագաներուն մէջ .

1. Երբ սահմանական ներկայ և անկատար կազմով է մասնիկը ձայնաւորով սկսող բայի մը հանդիպի, ինչպէս կ'ուզեմ, կ'երգես:

2. Երբ բացասական բայի մը սահմանական ներկայ երրորդ գէմքին վն ձայնաւորով սկսող բայի մը հանդիպի, ինչպէս չուզեմ, չ'երգեր:

3. Տաղաչափութեան մէջ, երբ վանկ մը պակսեցնելու համար, հարկ կ'ըլլայ կրծատել ըւ և ծը յօդերը, ինչպէս մ'ալ փոխանակ մըն աշի, մ'ուտեր փոխանակ մի՛ ուտերի .

Ծաղիկ մ'է նարգես.

Ծաղիկ մ'ալ դուն ես:

82. Միացման զիծ. — Միացման զիծը կը գործածուի գլխաւորաբար .

1. Միացնելու համար երկու բառեր. Հայ-Հոռոս, Հնդիկ-Գերմանական:

2. Երկու թուանշանի մէջև՝ մինչեւ նախագրութեան տեղ, ինչպէս. Կ. Պոլոյ առաջին հայ Պատրիարքը, Յովակիմ, պաշտօնավարեց 1461ին 1478. իրեն յաջորդեցին Նիկողայոս (1478—1479), Կարապետ (1489—1509), եւայլի:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ք. Ա. Պ. Ա. Ք. Ա. Բ. Ո. Խ. Թ. Ի. Ի. Ն

Քաղաքավարութիւնը փափուկ զգացման մը և հանրային բարեսիրութեան մը արտայայտութիւնն է որ մեր առաքինութեանց յարգը կ'աւելցնէ, այնպիսի կերպ մը տալով մեր գործերուն ու խօսքերուն որ ոչ ոք կը վիրաւորուի իր զգացմանց և իմացականութեան մէջ: Քաղաքավարութիւնը հաճելի կ'ընէ ընկերական կեանքը, իր արուեստ մը որ կը համաձայնեցնէ ինչ որ կը պարտինք մեր անձին: Իր ազգեցութիւնը այնքան մնէ է իր կապ ընկերութեան, որ երեւելի վիլսովիաներ անարժան չհամարեցին իրենց՝ անով զբաղել: Ասոնք կը հաստատեն թէ, առանց քողաքավարութեան, մարդիկ միայն կռուելու համար պլատի հաւաքուէին: Պէտք է ուրեմն կամ առանձին ապրիլ կամ քաղաքավար ըլլալ:

Քաղաքավարութիւնը այն է բարութեան համար, ինչ որ է չնորհքը գէմքին համար. գթութեան քաղցը պատկերն է: Անկիրթ մարդոց վրայ առաքինութիւնը թանկագին քար մըն է որ գէտ տեղաւորուած ըլլալով, իր փայլին մնէ մասը կը կորսնցնէ: Քաղաքավար կերպերը յատկութեանց արժէքը կ'աւելցնեն, և հաճելի կ'ընեն զանոնք: Վերջապէս քաղաքավարութիւնը՝ քաղաքավիրթ մարդուն կնիքը՝ առաքինութեան համեստութիւնը՝ և պարկելտութեան փայլն է:

ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻԱՆԵԱՆ

ՏՕՔԹ. ՆԱՀԱՊԵՏ ՌՈՒՍԻԱՆԵԱՆ, բժիշկ Բարիզի համալսարանին, ԺԹ. դարու հայ զրագէտներուն մէջ ուշազրա դէմք մըն է: Ծնած է 1819ին Կեսարիո Եվլէքտ զիւղը: Ունի կարեւոր հրատարակութիւններ որոնց մէջ նշանաւոր են 1894ի եւ 1872ի Տարեցոյցները, Ողջախօսուրիւնը, Փիլիսոփայութեան դասազիրք մը, որ ֆրանսերէն զրուած եւ հայերէնի թարգմանուած է, Վիթօռ Հիւլիյի ժիլ Պասի ուսանաւոր թարգմանութիւնը, Եւայլն Մեռած է 1876ին Կ. Պոլսոյ մէջ:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

41. Զրուցագրել այս հատուածը:
42. Մէջ մէկ նախադասութեան մէջ զործածել այս հատուածին հետեւեալ բառերը.

Հանրային, ազդեցութիւն, իմացականութիւն, քաղաքակրթ, կատարելագործել, անհատ, հռչակաւոր:

43. Հսել թէ վերի հատուածին այս բառերուն տեղ ուրիշ ինչ բառեր կրնանք գործածել, առանց նախադասութեանց իմաստը այլայլելու:
44. Միացման զիծեր դնել հետեւեալ խօսքերուն մէջ հարկ եղած տեղերը.

Տօրթոռ Ռուսինեան ապրած է 1819էն 1876, Գրիգոր Օտեան 1834էն 1887, Եղիս Տէմիքնիպաշեան 1850էն 1909, Թովմաս Թէրզեան 1842էն 1909:

Հայերէն լեզուն կը վերսպերի հնդիկ եւրոպական ցեղին:

45. Ապաթարց դնել հետեւեալ նախադասութեանց մէջ հարկ եղած տեղերը.

Վուշը կրակին մէջ չայրիր: — Մի հանգչիր մինչև որ պարտականութիւններդ չաւարտին: — Կերթամ հոն ուր պարտքերս կը կոչեն զիս: — Սոխակը վանդակին մէջ չերգեր: — Ըսէք սպաւորներուն որ չարտասունն, վասն զի անոնց մմիթարութիւն խսուացաւ Քրիստոս: — Թողը բատճանքերս կիրականանան աշխատանքով. իսկ եթէ չիրականանան, ես դարձեալ կ'աշխատիմ: — Եթէ կուգէք լաւ թէյ պատրաստել, մինչև որ չուրը չուույ, թէյլ մէջը մինեսէք: — Մեծամիտ մարդը չուզեր հասկնալ թէ իրմէ արժանառին առջեւ խնարիլը նուաստանալ չէ: — Ուզես չուզես, պիտի համոզուիս թէ կարելի չէ կեանքի օրէնքներուն յաղթել: — Կարծէ որ յուզուիր ոչնչէ բաներու համար: — Կեսանքը երազ մըն է որմէ կ'արթնանք գերեզմանին դրան առջեւ: — Որքան ալ լուրջ ըլլանք, անհընար է որ չերազներ ինչ որ մեր յօժարութիւնները կը փայփայէ:

46. Առոգանութեան եւ ուղղագրութեան նշաններ դնել հետեւեալ հատուածին մէջ հարկ եղած տեղերը.

Ո Վ Կ Ի Ա Ն Ո Ս Ի Ն

Թաւալէ, թաւալէ անդադար լուրդ և մմին կոհակներդ, անդնդախոր ովկիանոս: Հազար ու բիւր տորմիլիներ ի գուր կաւլն մակերեւոյթդ: Մարդս ցամաքին վրայ կը թողու հետքերը իր բանդումներուն, բայց իր կարութիւնը կը կասի բու ափունիք վրայ: Նամէտ դաշտին վրայ պատահած աղէտները բու զործդ են համակ, և մարդուս աւերներէն ստուեր մը անգամ չկայ հոն: Անոր բայլերը հետք չեն ձեր բնակ բու համբուդ վրայ, բու կալուաններդ զերծ են անոր բանդումներէն: Կելես կը կանգնիս զուն, և բեզմէ հեռու կը նետես զայն Դուն բացարձակապէս կարհամարին երկիրը կործանելու անոր վաս կարութիւնը: Քու ծոցէդ երկինք կը նետես զայն, սարսուալով զուարթ փրփուրիդ մէջ, և զոռալով անոր դիերուն դէմ: Կը մղես զայն դէպ ի նուումաստոյցը կամ մեծակայ եզերը ուր հաստատած է իր բոլոր յուրաք, բայց հողին վրայ կը ձգես զայն: Թող կենայ հոն ուր ուզեցիր զինքը նետել:

Եւ սիրեցի զերզ, ովկիանոս, և մատաղ տարիքիս ուրախութիւնը եղաւ, բու լանջքիդ վրայ զեզերի փրփուրներուդ մէկ պղպջակին նման՝ անհունութեան մէջ համասփիւռ: Դեռ փորբիկ մանուկ, խութքերուդ մէջտեղը կը խաղայի: Անոնք իմ զրգանքս էին: և թէ ծովը ալելուծելով, անարկու դարձնէր զանոնք, վախը բերկանք կազդէր սրտիս, վասն զի բու զաւակդ կը նկատեի ինքզինքս, և կը վստահէի ալիքներուդ, թէ հեռու ըլլայի եզերքէն և թէ մօտ, ու ձեռքովս կը փայփայէի բաշդ, ինչպէս կընեմ հիմոյ:

ՊԱՅՐՃ

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նկարագրել բաղաբավար մարդը եւ անբալաբավար մարդը՝ զանոնի իրարու հետ բաղդատելով, եւ ի յայտ բերելով մէկուն գրաւած համակրանքը եւ միւսին աղդամ հակակրանքը ընկերութեան մէջ:

ՊԱՅՐՃՆ, նշանաւոր Անգլիացի բանաստեղծ, 1778ին ծնած լուսոնի մէջ. գրած է Զայթ-Ներօտ, Տօմ Փուան, Եւլյոն, Հայերէն սորված է միջոց մը վենետիկի Ս. Ղազարու վանքը մնալով: Մեռած է 1824ին Միուլոնիկի պատերազմին մէջ:

Բ. Դ. Ա.

ՏՈՂ. Ս. Դ. Ա. Ր. Զ

83. Բառի մը մէկ մասը տողին ծայրը թողլով, միւս մասը յաջորդ տողը անցընելու կանոնը կը կոչուի տողադարձի կանոն:

84. Բառի մը մէկ մասը մէկ տողէն միւսը փոխադրելու ատեն՝ տողին վերջը ենթամենայ նշանը կը դրուի որ հետեւեալ ձեւը ունի (-):

85. Տողադարձի, ինչպէս հեգումի համար, հարկ է բառը վանկ վանկ բաժնել, ինչպէս առողջ, ան-տարա-կոյս:

86. Միավանկ բառերը չեն բաժնուիր, ինչպէս հաց, ջուր, կողմ, կազմ, պարտի:

87. Բազմավանկ բառերու մէջ, երբ երկու ձայնաւորի միջև մէկ բաղաձայն գիր կայ, բաղաձայնը յաջորդ վանկին կ'անցնի, ինչպէս բա-րի, ա-նուշ:

88. Երբ երկու ձայնաւորի միջև երկու կամ աւելի բաղաձայն գիր կայ, վերջինը յաջորդ ձայնաւորին կ'անցնի, ինչպէս դար-բին, հանգ-չիւ:

89. Երբ վերջին բաղաձայնը նայ (Ա, Ե, Ծ, Ն, Ր, Ց) տառ է կամ չչական (Ա, Ե, Ծ, Ն) բաղաձայն է, ոմանք վերջին երկու բաղաձայները վար կ'առնեն, ինչպէս պա-տրանի, եր-կրորդ, ա-փսէ, ար-բշխ, ևայլն: Սակայն հիմայ ընդհանուր կանոնը կը գործադրուի սովորաբար, և կը գրուի. պատրանի, երկ-րորդ, ափ-սէ, արբ-շխ, ևայլն:

90. Բարդ կամ ածանցեալ բառերու մէջ, բացառաբար կարելի է երկու բաղաձայն վար առնել, երբ վար առնուած մասը անփոփոխ մնացած բառ մըն է ինք-

նին, ինչպէս մեծա-հրաշ, մարդա-թևակ, նորա-նշան, ան-նպատակ, աղյատա-խնամ, փառա-պատկ, ևայլն:

91. Երբ բառի մը մէջ է հնչումը կը լսուի առանց գրուելու, տողադարձի ատեն, վերի տողին ծայրը ւ գիրը կը նշանակուի հոն ուր կը հնչուի, ինչպէս լզ-գոյշ, ըլ-կար, բշ-տապ, սրբ-տում, ծընծ-դայ, ևայլն:

92. Երբ բառի մը առաջին վանկէն անմիջապէս յետոյ, և հնչուող ու գտնուի, ուն վար կ'առնուի իրը բաղաձայն, ինչպէս պատ-ուեր, պատ-ուար, ըստ-ուեր, ևայլն:

93. Երբ և հնչուող ու էն առաջ, ու էն անբաժան կերպով հնչուող բաղաձայն մը գտնուի, բաղաձայնը ուին հետ վար կ'առնուի, ինչպէս տես-նուած, ժողվուած: Այս պարագային, կարելի է նաև ի հարկին բաղաձայնէն ուն բաժնել՝ և նշանակելով և ոն ջնջելով, ինչպէս ժող-վլ-ւած, տես-նը-ւած, զը-ւարը, նը-ւի-րել:

94. Ա-, Ե-, Ծ- կը բաժնուին իրարմէ, երբ էն անմիջապէս ետքը ձայնաւոր գիր գայ, ինչպէս զօ-րաւոր, հի-ւանի, դի-ւա-հար, տա-ւիդ:

95. Ա., Ր չեն բաժնուիր իրարմէ, երբ երկբար-բառ են, ինչպէս բա-հա-նայ-ա-կան, գոյ-ա-կան:

96. Ա., կը բաժնուի, երբ երկբարբառ չի կազմեր, այսինքն՝ երբ չն կը հնչուի և, ինչպէս բա-րա-յա-սկ, պըր-տա-յոյզ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Մ Ո Մ Ը

Տիրամօր անուշ ու շընորհալի,
Ներող նայուածքով պատկերին առջեւ
Նիհար, անարիւն մոմը կը հալի
Իր լոյսէ հոգին ըսպառի մինչեւ:

Այս վըտիտ մոմի վառող լեզուակէն
Գոհ է Յիսուսի մայրիկն երկնային .
Եւ տեսէք սեփ ու լաշակին տակէն .
Իր մեղր աչուկներն աղուոր կը նային :

Մոմը կը հալի , ու կ'ըսպառի ա՛լ .
Հոն է իր հաճոյքն ու իր արժանիք .
Պաշտամունքի մէջ՝ լուռ ոչնչանալ ,
Հատնու մոլ արբշիռ , անոլ երջանիկ :

ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, Մալխարացի զրագէտ եւ բանաստեղծութեանց զեղեցիկ հատուարակած է երկու բանաստեղծութեանց զեղեցիկ հատորներ՝ Լյուած Քնար եւ Երկութիւն, ինչպէս նաև բազմաթիւ յօդուածներ զանազան թերթերու մէջ :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

47. Կարդալ բարձրածայն այս ոտանաւորը, եւ բացատրել թէ ինչ կը նշանակէն հետեւեալ բացատրութիւնները .
- Ներող նայուածք, անարին մոմ, լոյսէ հոգի, վառող լեզուակ, մեղր աչուկ, հատնումով արբշիռ :
48. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը :
49. Մէյ մէկ նախադասութեան մէջ գործածել այս ոտանաւորին հետեւեալ բառերը .
50. Տողադարձի օրէնքներուն համեմատ բերանացի բաժնել հետեւեալ բառերուն վանկերը .
51. Բերանացի բացատրել այս բառերուն նշանակութիւնը :
52. Ապաթարցի օրէնքներուն համեմատ զրաւոր բաժնել հետեւեալ բառերուն վանկերը Ենթամնայ զնելով .

Հզուանդան, ծաղկանկար, գարզմանակ, ստութիւն, հիւծախտ, անհրաժեշտ, ափափայ, թանձրամիտ, մեղրածոր, աներկիւղ, մթնջալ, անսուազ, զուզլնեաց, բանական, զգայնիկ, շպարել, սկսնակ, ցնծութիւն, շափիւզայ, պատսպարել, զանգուած, ձուածե, ասուեղէն, քաղցրանշոյլ, բազմատեղ, լուսատոր, բարեկրօն, սրտազրաւ, թղթաղրան,

53. Բերանացի բացատրել այս բառերուն նշանակութիւնը :

54. Ապաթարցի օրէնքներուն համեմատ զրաւոր բաժնել հետեւեալ բառերուն վանկերը Ենթամնայ զնելով .

Ճ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երբ խօսիլ խորհրդածուրենէն առաջ կ'երթայ, զըղցումը կը հետեւի անոր:

Բացատրել այս առածք, եւ պատմութիւն մը յօրինել ուր երեւան զան անխորհուրդ խօսիերուն վիճասները :

Անխորհուրդ խօսիերուն տեսակներէն են սուսր, պարծաներ, բամբասաներ, ուրիշին անձնախրութիւնը վիրաւորող ակնարկութիւնները, սրտի դպչող բառ մը, կամ յիշատակ մը, անդադապահութիւն մը :

Թ. Դ. Ա.

Կ Է Տ Ա. Գ Ր Ո Ւ Թ Ե Ւ Ն

97. Կետադրութիւնը կը սորվեցնէ գործածութիւնը այն զանազան նշաններուն որոնք պարբերութիւնները, նախադասութիւնները և նախադրութեան մասերը իրարմէ կը բաժնեն :

98. Կէտադրութեան գլխաւոր նշաններն են .

Բութ	(`)	Կախման կէտեր	(. . .)
Ստորակէտ	(,)	Փակագիծ	(())
Միջակէտ	(.)	Չակերտ	(« »)
Վերջակէտ	(:)	Անջատման գիծ	(—)

99. Բութ . — Բութը բառի մը վերջը՝ վերի կողմը կը դրուի, ամէն անգամ որ հարկ ըլլայ այդ բառին վրայ շատ քիչ միջոց մը կանգ առնել: Բութի գործածութեան գլխաւոր պարագաները հետեւեալներն են .

1. Չեղուած կամ զօրութեամբ իմացուած բառի մը տեղ բութ կը դրուի միշտ . «Սեփական Փախազեան զրած է Պեզնեան Ամիրայի եւ Անդրեան վարժապետի կենսագրութիւնները, եւ Տոփոր Թորգոննեան՝ շատ մը հայ թժշկներու կենսագրութիւններ:»

2. Միջանկեալ նախադասութիւնները երբեմն բութով կը բաժնուին . «Չենորս մը՝ ծովեղերին նատած՝ իր ուղանը կը նետէ կանաչ ալիքներուն մէջ:»

3. Բացայատիչը բացայայտեալէն երբեմն բութով կը զատուի . «Պալատու Ա. Հրեշտակապետ եկեղեցին առաջին անգամ շինեցին 1630ին երկու հայ մարտարապետներ՝ Մուսա եւ Խաչեր:»

100. Ստորակէտ . — Ստորակէտը բառի մը վերջը կը դրուի, ամէն անգամ որ պէտք ըլլայ բութին քիչ մը աւելի կանգ առնել: Ստորակէտի գործածութեան պարագաները հետեւեալներն են .

1. Իրարմէ կը բաժնէ կարճ նախադասութիւնները որոնք զիրար կ'ամբողջացնեն . «Հովը կը սուլէ, երկինիլ կ'որուայ, եւ ծովը հեռուն կը մննէյ:»

2. Միեւնոյն նախադասութեան մէջ կը բաժնէ ենթականները, ածականները, բայերը, խնդիրները, ևայլն, ինչպէս . «Ղազար Փարվեցի, Անանիա Շիրակացի, Գրիգոր Նարեկացի հայ մատենագիրներ են: — Պարոնեան սրամիս, զուարձախօս, հեզնոս, իմաստակր զրագէս մը եղած է: — Եկանիկը կ'երգէ, կը խաղայ, ցուր կը բաշէ, մեռել կը ձեւանայ: — Լսնոսկին կը գտնուի Մեթիկայի, Պրազիդիոյ, Գաղիփոննիոյ եւ Ուրալ լեռներուն մէջ:»

3. Կը բաժնէ միջանկեալ նախադասութիւնները . «Կեանիր, կ'ըսէ Սուլրաս, պէտ է ըլլայ յարատել խորհրդածութիւն մը մահուան վրայ:»

4. Կը բաժնէ կոչականները, ըլլան միջանկեալ կամու . «Տղա՛ս, ուղիղ ճամբէն զնա: — Ճեռացի՛ր, զաւկա, յարերէն:»

5. Երբ երկու բառեր կամ շատ պզտիկ նախադասութիւններ միացած են շաղկապով մը, երբեք ստորակէտ չեն առներ . «Կոնկենին եւ հարսնուկը ծաղիկներ են: — Յասմիկը դեղին կամ ճերմակ կ'ըլլայ: — Սպունզը թէ բոյս եւ թէ կենդանի է: — Աղրիւրը կը խոխոչ իսկ ցըլիծը կը շառաչէ:»

6. Իսկ երբ երկար նախադասութիւններ միացած են շաղկապով մը, միշտ ստորակէտով կը բաժնուին . «Շատ խմայողութիւնը աղյատութեան մէջ առափինուրիւն է, իսկ հարսնութեան մէջ՝ մողութիւն:»

101. Միջակէտ. — Միջակէտը որ կը կոչուի նաև
կէտ կը գործածուի.

1. Ամբողջ խօսքի մը գլխաւոր նախադասութիւն-
ները իրարմէ զատելու համար. «Նեղոս գետը Եգիպտոսի
կ'անցնի. բոլոր երկիրը կը բեղմնաւորի անոր պարբե-
րական ողղումներին:»

2. Տեղէ մը բերուած վկայութենէ մը կամ ուրիշն
խօսքերը յիշելէ առաջ. «Մառմնիրէլ կ'ըսէ. «Տիւմար-
ները մարդկային սեռի փշուժներն են:»

3. Համառօտագրութեան ատեն^(*). «Կ. Պոլիս, Ազգ.
Հիւմանանց, Ա. Գրիգոր Լուսաւորիչ:»

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Կ Ո Յ Բ Ը

Կոյր մը կռնակը ջուրով լեցուն ծանր տակառ մը
առած կը տանէր մութին մէջէն ձեռքը լապտեր մը բըռ-
նած: «Այսէնդ ես ինչ ես աղաղակեց անցորդ մը զայն
տեսներով մարդ Աստուծոյ այդ լոյսը ի՞նչ պիտի ըլլայ
քեզի ի՞նչ օգուտ ունի քանի որ ցորեկն ու գիշերը մի-
եւնոյն են քեզի համար: Լապտերն ու ջա՛ը աչք ունե-
ցողներուն կրնան ծառայել պարապ տեղը ծախք ըրեր
ես: — Ամենեւին պատասխանեց կոյրը այս լապտերը
ինձի համար չէ ապուչներուն համար է որպէս զի փո-
ղոցին մէջ քովէս անցած ատեննին ինձի չզարնուին:»

(*) Համառօտագրութեան նշաններն էին երրեմն՝ երկորեակ (‘’),
ինչպէս «Յովին՝ Գրիգորեան» և պաշիւ (—), ինչպէս Ած, Յա, և այլն:
Այս նշանները հիմայ չեն զործածուիր:

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

53. Զրուցագրել այս հատուածը ստորակէտ կամ միջակէտ զնելով
պէտք եղած տեղերը:
54. Օրինակել հետեւեալ պատմութիւնը բութ, ստորակէտ կամ մի-
ջակէտ զնելով հարկ եղած տեղերը.

Ս Ր Ը Ա Ռ Ո Ւ Խ Զ Կ Ե Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

Խրիմի պատերազմին մէջ ճակատամարտէ մը ետքը երկու վիրաւոր
զինուորներ քովէ քով լնկեր էին ուազմագաշտն մէջ: Մութը կոխեց և
ահուելի ցուրտը ալ աւելի սաստկացուց լիբեցն ցաւերը: Զանացին մէկ քանի
խօսք փոխանակել իրարու հետ բայց իրարու լեզուէ չնասկցան որովհետև
մէկը ֆրանսացի էր և միսաք Ռուսանայ մը: Վերջապէս քուներնին տարաւ
ափանս հայ զինուորը այլ ևս չպիտի արթնարու

Առուուն Ֆրանսացին երբ աչքերը բացաւ տեսաւ որ վերարկու մը
ծածկեր էին իր վրայ որ իրը չէր: Ընկերը անշարժ կը մնար: Այդ վեհանձն
թշնամին զզալով որ իր մահը կը մօտենար լնկելովը վրայ նետեր էր իր
զգեսաը որուն ինք այլ ևս պէտք չուներ այսպէս ի զործ զնելով սա վաճա-
սկղունքը բժագի ըլլանք նոյն իսկ մեր թշնամիներուն նկատմամբ:»

55. Առոգանութեան նշաններ, ստորակէտ եւ միջակէտ զնել հետեւ-
եալ խօսքերուն մէջ:

— Դեւոնդ երեց որ բնիկ վանանդեցի էր երբ հայերէն գիրերուն զիւտը
կ'իմանայ ժամանակ չ'անցներ իսկոյն թիւզանդիմն կ'երթայ Կորինի հետ
և հնուկէ ալ իր լնկելները առնելով հայրենիք կը դառնայ ու Աշտիշատի
մէջ Ա. Սահակի և Մեսրոպի կը յանձնէ Ա. Գրըն ստոյդ և հարազատ օրի-
նակները:

— Ինչպէս անհուն գետ մը հինաւուց լեռներուն բարձունքէն ծնած
դուն կը վազես զարերուն մէջէն ով զեղեցիկ և բաղցը լեզու հայկական
բուն ակունքի կը կորսուին անցեալին ալեւոր սարերուն տակ խորհրդասքուն:»

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ընդարձակելով գրել վերի պատմութիւնը, Ակա-
րագրելով պատերազմի դաւար ձիւնապատ լեռներու
մեջենդ զիւեր ատեն: Մանրամասնութիւններ աւելցնել
հայ զինուորին ազնիւ արարքը գործադրելու պարագա-
ներուն վրայ, եւ խորհրդածութիւններ ընել այդ մասին:

Ժ. Դ. Ա. Ս

Կ Է Տ Ա. Գ Ր Ո Ւ Թ Ե Ւ Ն

(Շարունակութիւն)

102. Վեցակետ. — Վեցակետ կը դրուի ամբողջ և լրացած խօսքէ մը վերջը. «Գետերը զնայուն ճամբառեր են:»

103. Կախման կէտ. — Կախման կէտ կը դրուի.

1. Դիտմամբ կէտ ձգուած կամ յանկարծական յուղումով մը ընդհատուած խօսքէ մը վերջը. «Մի՛ մոռնար թէ յու բարեկամդ եղած եմ եւ թէ....»

2. Դրուածքէ մը բերուած վկայութեան մը մէջ՝ զեղչուած բառերու տեղ, ինչպէս Պիւֆօն կարապը նկարագրելով կ'ըսէ. «Կարապը հանոյ է ամեն աչի... կը սիրուի, կը գովուի, հիացում կ'ազդէ... բողորշի ձեւեր, շնորհալի պարոյր, պերճ եւ մաքուր սպիտակութիւն ունի... կարապին վրայ ամեն ինչ կ'արտաշնչէ հեշտութիւն եւ հնայֆ:»

3. Խօսքի մը մէջ անակնկալ մը պատճառելու համար. «Հոռմայեցի ժողովուրդը կրկեսին մէջ հաւառուած կ'սպասէր որ զայլ մը կամ առիւծ մը դուրս եղի. բայց երեւակայեցէ՛ ամենուն զարմանից, երբ տեսան... զառնուկ մը:»

4. Խօսքի մը վերջը, տարակոյս, վարանում, և այլն յայտնելու համար. «Զեմ զիտեր թէ պիտի յաջողի՞ իր մննութեանց մէջ....»

104. Փակագիծ. — Փակագիծը նախադասութեան մը կամ բառի մը երկու կողմը կը դրուի, երբ այդ նախադասութիւնը կամ բառը, պարբերութեան մէջ, անջատ

իմաստ մը ունի. «Անիրաւ խօսի մը առջեւ դեղը վասուրիւն է (երէ սակայն համը չէ մարդ), բաց ի այն պարագայէն երբ խօսողը մասնաւոր մեծարանի արձանի է:» Կրկին փակագիծ կը գործածուի ([]), երբ արդէն փակագծի մէջ գտնուող նախադասութեան մը մէջ, ուրիշ փակագծի պէտք ըլլայ. «Հերման Կուտչը (1887 Փետրուար 15ին [Ն. Տ. 2 Մարտ] մեռած) զերման զիտուն մըն է որ գրադած է հայ հնախօսութեամբ:»

105. Չակեր. — Չակեր կը դրուի.

1. Առաջ բերուած խօսքի մը սկիզբը և վերջը. Տըլլ կ'ըսէ. «Ամեն տարիի իր համայնքը, իր հրապոյրը ունի:»

2. Երբեմն կը դրուի նաև առաջ բերուած խօսքին իւրաքանչիւր տողին սկիզբը, մասնաւորապէս ոտանաւորներու մէջ, ինչպէս.

Դարբիկէ Պատկանեանի Անուշաւան զրիկն կ'օրինակենի հետեւեալ տողերը.

«Արեգակը ծայրակարսիր շերան կողեն ծագեցաւ, աջինազագաք բարձրաւանիակ դիտակներին երեւցաւ. Այն գեղեցիկ փայլակները իմկան վլրայ շենքերու. Անակներուն մէջ փայլեցան նրազարդոց կրակներու: «Փշեց հիւսիս Արագածին արծարակայլ ամպիկներ. «Մասիս նորին ուկեզօծեց շողիներով մազն ու հեր. «Առաւոտեան նախողոյնը առին տուին սարերը. «Այս նըշան էր հայ զօրքերուն որ մերկացնեն սուրերը:»

106. Անջատման զիծ. — Անջատման զիծը կը գործածուի գլխաւորաբար հետեւեալ պարագաներուն.

1. Խօսակցութեան մէջ ըաստ, պատասխանեց, յարեց բառերուն տեղ, ինչպէս.

«—Ան որ խօսի չի զիտեր ինչ պիտի է լնի:

«—Պիտի է լնի, եւ մտիլ ընի:

2. Միջանկեալ նախադասութենէ մը առաջ և ետքը երկու ստորներու հետ. «Քրիստովոր Գողովապոս աղյատ մեռաւ, — իեմը որ Ամերիկան գտեր եր, — շուրած անոնցիկ զորս իեմ հարսացուց:»

3. Կարգ մը նախադասութիւններէ առաջ, երբ առնք դրուած են իրր խօսքի յաւելուած մը. «Լավուազիկ հաստաեց թէ աղամանղը ածուխ է, — զադախար մը զոր Նիուրըն յայտնած եր արդեն:»


103. Ասսնցմէ զատ, ժամանակաւ կը գործածուէր նաև մակալիս (') նշանը ի նախադիրէն առաջ, ինչպէս զառ ՚ի վեր: Հիմայ մակակէտը բոլորովին գործածութենէ ինկած է:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Զ Ա Պ Է Լ

Զապէլ անունը որ հիմայ մերազգի ընտանիքներու մէջ անուշութեամբ կը լսուի աւելի անուշ յիշատակներէ առաջ եկած է և թերեւս ուրիշ աղգերէ աւելի մեղի նուիրական եղած կան անոնց մէջ ալ իզապէլ թագուհներ բայց գուցէ ոչ մէկը այնքան սիրելի և պաշտելի եղած է որքան մեր Զապէլը որ ժամանակակից է իր անուանակցին Ս Իզապէլի Ֆրանկաց Լուդովիկ թագաւորին քրոջը որուն կը նմանի նաև իր մաքուր վարքովն ու բարքով Զապէլ առաջինն է իր անունով իր ազգին մէջ առաջին բարձր թագաւորական պատուվը և առաջին գեղեցիկ վարքովը և սրբութեամբը ինչպէս նաև հոչակաւոր եղած է քաղաքական կեանքի դիպուածներովը ինչպէս Տիգրանուհի մէկ հատիկ է մեր Հայկազն թագուհներուն մէջ Սաթենիկ կամ Ս Աշխէն Սրչակունեաց մէջ կաղբամիտէ և կյուրովանոյշ թագրատունեաց

մէջ Ռուբինեան հարստութեան մէջ ալ մէկ հատիկ է Զապէլ թագուհին մանաւանդ որ բոլոր մեր ազգին պայզաններուն մէջ ինքը միակ թագաժառանդ աշխարհատիկինը եղաւ թագաւորի կին ըլլալով չէ որ թագուհի կոչուեցաւ այլ իր ամուսինն է որ իրմէ թագաւոր կոչուեցաւ իրմէ առաջ օտար պատմիչներ կը յիշն և դրամն ալ կը վըկայէ որ Երադով անունով Հայոց իշխող թագուհի մը եղած է Քրիստոսի աշխարհ գալու տարիները իրրև քոյր կամ կին Տիգրանի բայց անունն ու համբաւն իսկ անձանօթ մնացած է իր ազգին:



Հ. ԴԵԽՈՆԴ Ա. ԽԵՏԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

56. Օրինակել այս հատուածը, եւ բութ, ստորակէտ, միջակէտ, վերջակէտ զնել հարկ եղած տեղերը:

Հ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ, զրագէտ եւ բանաստեղծ եկեղեցական, ծնած է 1820ին Պոլիս: Երկար տարիներ տեսուչ եղած է Վենետիկի Ռաֆայէլեան վարժարանն: Քառասունէ աւելի տպագրուած զիրքեր ունի պատմական բանասիրական եւ բանաստեղծական, տասնի չափ ալ անտիպ երկեր թէ աշխարհաբար եւ թէ զրաբար: Մեռած է 1901ին Վենետիկի Ս. Ղազար վանքին մէջ:

57. Հետեւեալ խօսքերուն մէջ զնել առողանութեան, կէտաղրութեան եւ ուղղագրութեան նշաններ.

— Նաբոյէն Ա Աւստրո Ռուս բանակին յաղթեց Աւստերլիցի մէջ Բրուսիացոց իէնայի մէջ Ռուսերուն էյլոյի և Ֆրիտլէնտի մէջ:

— Մարկոս Աւրելիոս կըսէ առտուն երբ անկողնէդ ելլելը դժուար զայ քեզի ինքնիրենդ ըսէ տեղէս պիտի ելլեմ մարդու պարտականութիւնն կատարելու համար ինչու ուրեմն զժուար երեւայ ինծի այն զործը որուն համար աշխարհ եկած եմ:

— Շոշան Վարդենի Վարդան Մամիկոնեանի աղջիկը Թաղուած է Մետսիսի բերդը որ վրաց իշխաններու ամրոցն էր յետոյ հայերը եկեղեցի մը շինեցին հոն հիմայ բանտի փփուտած է:

— Ծառերը ելեկտրականութեան լաւ հաղորդիչներ են ուստի որոշման ատեն զգուշացէք անոնց մօտենալէ:

— Մղութիւնը Թշնամի մըն է որուն յաղթելու միակ միջոցն է խոյս տալ անկէտ:

— Մարդիկ ինդիրները ինչպէս իրերը զանազան կերպով կը տեսնեն որովհետև իւրաքանչիւրը իր շահուն տեսակէտովը կը դիտէ զանոնք:

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

«Կանուխ պառկող եւ կանուխ ելլողը՝ առողջ, հարուս եւ երջանիկ կ'ըլլայ :» Քացարեցէք այս առածը, մանրամասն պատճառաբանութեամբ :

Ժ Ա . Դ Ա Մ

Գ Լ Խ Ա Գ Բ Ի Գ Ո Ր Մ Ա Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

108. Գլխագիր կը դրուի հետեւեալ պարագաներուն մէջ.

1. Գրուածքի մը սկիզբը. Կեանիլ պարտականութեանց շարժ մըն է:

2. Վերջակէտէ մը ետքը. «Հաւասիլ մարդուս ամենն մեծ ափոխանին է: Երջանիկ են անոնի որ հաւասիլ կ'ապրին:

3. Ոտանաւորներու մէջ, ամէն տողի սկիզբ.

Ո՞հ, ինչո՞ւ զաւկին՝ մայր մը բարեխնամ կարող է սալ կեանի միայն մեկ անգամ... ինչո՞ւ սաֆ շունչին՝ սաֆ արցունիներու Զըսուալ Աստուած ուժ մը կենասու:

ԽՈՐԷՆ ԵՊ. ՇԱՐ-ՊԻՅ

4. Միջակէտէ մը վերջը, երբ ուրիշն խօսքերը կը յիշենք կամ գիրքէ մը վկայութիւն կը բերենք ընդհանրապէս չակերտով. Մայրս կ'լսեր ինձի. «Ամեն բան զոհէ ընտանիքիդ երջանիութեան, բաց ի պատիւհդ:»

5. Գրական որ և է երկի մը (վէպ, քերթուած, ևն.) , երաժշտական հեղինակութեան մը, նկարի մը, արձանի մը, նշանաւոր շէնքի մը, յիշատակարանի մը անունը, ինչպէս. Պարունեանի Թատրոնը (րազիր), — Տիկին Տիւսարի Վարժուհին (վկա), — Պետրոս Դուրեանի Լնակը (ժերբուած), — Պէլլինիի Քնաւորչիկը (դաշներգ), — Այլազովսիի Փորորիկը (նկար), — Բոլ Տիւպուայի Գրասիրութիւնը (արձան), — Գում Գարուի Մայր

Եկեղեցին (*շէնի*), — Բարիզի Յաղթական Կամարը (յիշտակարան):

6. Աստուած բառը և անոր հոմանիշները, ինչպէս Արարիչ, Նախախնամութիւն, *Skr*, ևայլն:

7. Համաստեղութեանց, աստղերու և մոլորակներու անունները, ինչպէս Յուշ, Կարապ, Վիշապ, Շնիկ, Փայշածու:

8. Ընկերութեան մը, Քլիւպի մը, շոգենաւի մը, ևայլն անունը, ինչպէս Ազգանուկր Հայուհեաց Քնիերութիւնը, Բերայի Առեւերական Քլիւպը, Թիկոր շոգենաւը, ևայլն:

9. Անձնաւորուած վերացական անունները, ինչպէս Արդարութիւնը, Նախանձը, ևայլն:

10. Դիցաբանական անուն գարձած հասարակ գոյականները, ինչպէս Երեք Շնորհները, Ինը Մուսանները, ևայլն:

11. Յատուկ անունի մը անբաժան միացած գոյականները, ինչպէս Սեւ ծով, Արայ Գեղեցիկ, Դաւիր Անյաղը:

12. Բոլոր յատուկ անունները, ինչպէս.

Ա. Դիցաբանական աստուածութեանց անունները. Անահիս, Արամազդ, Արհին, Ռսիրիս, ևայլն:

Բ. Անձերու անունները. Եղիշէ, Կղեռպատրա, Արիստէկ:

Գ. Ժողովուրդներու անունները երբ իրը դոյցական գործածուին. Հայը, Թուրքը, Թրանացին:

Դ. Աշխարհագրական անունները (Երկիր, Քաղաք, ծով, գետ, լեռ, ևայլն), Եւրոպա, Կ. Պոլիս, Մարտա, Եփրաս, Մասիս, ևայլն:

109. Պէտք չէ զլիսագիր գործածել.

1. Երբ ժողովուրդի մը անունը իրը ածական գործածուի. հայ բանասեղծ մը, յոյն կին մը, ևայլն:

2. Երբ յատուկ անունէ մը ածական մը շինուի. Եւրոպական յաղախակրութիւն, հայկական սովորութիւն:

3. Զանազան կրօնքներու կամ աղանդներու անուններ, ինչպէս յրիստոնեութիւն, պուտայականութիւն, հոռմեկանութիւն, ևայլն:

4. Դիցաբանութեան մէջ, ջուրերու և անտառներու աստուածութիւնները. Աայեադներ, յրիադներ, վաւոնաններ, այծամարդներ, ևայլն:

5. Ամիսներու և օրերու անուններ. յունուար, փետրուար, երկուշաբքի, ուրբար, ևայլն:

6. Արև, լուսին, երկիր երբ իրը հասարակ անուն գործածուին. արեւը մարը մատ, յուսնին լոյսը աղօս է:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԳԱՅԼԸ ԵՒ ԱՐԱԳԻԼԸ

Գայլը օր մը հացկերոյթի էր գացեր

Իր մէկ հարուստ աղգակցին

Հոն կուշտ ու կուռ այնքան կերան խըմեցին

Հում հում այծեր ու գածեր

Որ կոկորդին մէջ ոսկոր մը կեցած էր

Գայլը կ'ոռնար միշտ խեղճուկ

Սրձակելով խուլ կոծեր

Բայց իր բաղդէն արագիլ մը անմեղուկ

Բովէն կ'անցնի այդ պահուն

Եւ գըթալով անոր վրան

Սուր կըտոցովն իր երկայն

Դուրս կը քաշէ փուշն իսկոյն

Ու կափկափով մը սիրուն

Կ'առաջարկէ որ գայլն իրեն վարձք մը տայ

Վարձք մի կ'ոռնայ գայլն անսիրտ
Սպառնագին ձայնով բիրտ
Ինչեր կ'ըսես խենդ տըղայ
Փառք չըտաս որ վիզդ ամբողջ
Իմ կոկորդէս դուրս հանեցիր ողջ առողջ
Ապերախտ ես եղեր անսիրտ անսասուն
Հզգուշացիր մէյ մ'ալ ճանկըս չիյնաս դուն :

ՉՐԱՑԱՆ ԳՆԵՐ

58. Օրինակել եւ կէտաղրութեան, առողանութեան նշաններ եւ զլսագիրներ զնել այս ոտանաւորին մէջ հարկ եղած տեղերը:
59. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
60. Գլխագիր զնել հետեւեալ խօսքերուն մէջ հարկ եղած տեղերը.

ԺԼ. դարուն մէջ, պրլսեցի հայ աղջիկ մը, մարիամ քարաքաշեան զրած է այս հոգու անոնս զիրք մը որ տպուած է վենետիկ: — Կրեստնը-հինգ տարի առաջ, օրիորդ մենիկ (տիկին Թագուհի մելիք ազարեանց) զրած է զարնան մի ասուս անուն նորավիչ մը որ հրատարակուած է իզմիր: — օրիորդ կեսարցեան հրատարակած է կիթառ անուն Թերթ մը: — տիկին տասիէ, ֆրանսացի զրազիտուհին Թարգմանած է հոմերոսը իր լեզուին: — տիկին տը մէնթնօն: ֆրանսացի զրազիտուհին լուղովիկոս ժղ.ի զաւակները դաստիարակուծ է: — սէկիւր ֆրանսացի կոմսուհին տողոց յարմար վիզակներ զրած է: — տիկին կատարինչ լիսիցեան տփդիսի մէջ կը հրատարակէ հասկեր անոնս մանկավարժական ամսաթերթ մը: — էլիզավէթ պարէթ պրատէնինկ ժթ. դարուն մէջ, անզլիոյ նշանաւոր բանաստեղծուհին եղած է: — վիկորիա աղջնուր խոալահայ բանաստեղծուհին մեռաւ 1910ին: — տիկին տը սէկինեէի նամակները մայրական սիրոյ հրաշակերտներ են:

61. Հետեւեալ հատուածին մէջէն վերցնել աւելորդ զլսագիրները.

«Ասիան, Եւրոպան մէյ մէկ անկիւն են Աշխարհի մէջ, ծովերը՝ ջուրի կամիներ են Տիեզերքի մէջ. Աթոս լեռը զուղձ մը հող է. Ներկայ ժամանակը լեռ մըն է Յաւիտենականութեան մէջ: Ամէն բան պզտիկ է, յեղյեղուկ, վաղմացուկ: Ամէն ինչ Հանրային ալրիւրէն կը թիւ, Վեհագոյն թանէն՝ ուղղակի կամ եղակացութեան ճամբուլ:»

62. Հարկ եղած կէտաղրութեան եւ առողանութեան նշաններն ու զլսագիրները զնել հետեւեալ հատուածին մէջ.

ԽԱԲՈՒՄԻԿ ՆՈԽԵՐ

Գեղեցիկ պարտէզի մը դրան վրայ հետեւեալը զրուած էր այս գետինը կու տամ անոր որ զոհ է: Իր վիճակէն զործս կարգին է ըստ ինքնիրեն զեղուկ մը որ հոնկէ կ'անցնէր ես այս հողին տէր պիտի ըլլամ և ուրախութեամբ վազեց զնաց պարտէզին տէրոջը ներկայացաւ ինչ կ'ուղեց հարցուց ան զեղուկը տեսնելով ձեր պարտէզը կ'ուզեմ որովհետև զոհ եմ իմ վիճակէս կը սփառիս բարեկամն ան որ իր չունեցած բանին տէր ըլլալ կ'ուզէ չի կրնար իր վիճակէն զոհ եղած ըլլալ ճամբար զնան:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Այս նիւքը գրել դասարանին մէջ ընդարձակելով:

Ճ Բ. Դ Ա. Ռ

Տ Ա. Ռ Ա. Դ Ա. Ռ Զ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՅԱՏՈՒԻԿ ԱՆՈՒՆՆԵՐ

110. Հին օսար անուններ. — Այն յատուկ առուները, որոնք կը վերաբերին հին ազգերու, հայերէնի վերածուած են ըստ այն հնչմանց զոր հայ տառերը ունէին երբեմն։ Հիմ ունենալով լատինական տառերը, կը դնենք հոս տառադարձուած անունները և անոնց փրանսերէն ձեւերը։

Լատինատու	Հայտու	Հայերէն	Ֆրանսերէն
a	ա	Արիֆոտիան	Aristophane
b	բ	Բագոս	Bacchuss
c, k, q կ	կ	Կատոն	Caton
d	դ	Դոմոլէս	Domoslès
e	ե կամ է	Մերոպէ	Mérope
f	ֆ	Աֆրիկէ	Afriquæ
g	գ	Գոլգոթա	Golgotha
h	հ	Հիպոկրատ	Hippocrate
i	ի	Իսրայէլ	Israël
j	յ	Յուդիթ	Judith
l	լ կամ ղ	Ալեքսանդր Պլոտոն	Alexandre Platon
m	մ	Մենելաս	Ménélas
n	ն	Նումա	Numa
o	ո կամ ով	Ոսիրիս, Ենոք	Osiris, Enoch
p	պ	Պենելոպէ	Pénélope
r	ր կամ ռ	Արկադիա Ռափայէլ	Arcadie Raphaël

Լատինատու	Հայտու	Հայերէն	Ֆրանսերէն
s	ս	Յասոն	Jason
t	տ	Տիտոս	Titus
u	ու	Պլատոն	Platon
v	ւ կամ վ	Վեստա, Դավիթ	Vesta, David
x	քս	Քսերքսէս	Xerxes
y	իւ կամ ի	Կիւրոս, Կիկլոպ	Cyrus, Cyclobe
z	զ	Զենոն	Zénon
ch	ք	Քրիստոս	Christ
ph	փ	Սոփոկլէս	Sophocle
th	թ	Թալէս	Thalès
au	աւ, ով կամ օ	Կաւկաս, Կովկաս Պոլոս	Caucase Paul
eu	եւ	Եվրոպա	Europe
aë	այէ կամ այե	Իսրայէլ	Israël
aü	աւու	Սաւուղ	Saul
aï	այի	Թերայիդ	Thébaïde
oa	ովա	Յովակիմ	Joachim (*)

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԴԵՌԱՏԻ ԲԱԳՈՍԸ ԵՒ ՊԱՅԸ

Օր մը, դեռատի Բագոսը որ Սիլէնին աշակերտն էր, մուսաներ կը վնասուէր անտառակի մը մէջ որուն լուսութիւնը թռչուններուն դայլայլիկն ու ազբիւրներու գլագլանքը միայն կ'աղմէն։ Արեւուն ճառագայթները չէին կրնար թափանցել անոր խիտ դալարիքին մէջ։

(*) Նոյնպէս աօ կ'ըլլայ այս կամ աւո, այ կ կամ ի, օք իւ կամ ե, օք ովիկ, ևայն։

Սեմելէի որդին, զիքերուն լեզուն սորվելու համար, հինաւուրց կաղնիի մը արմին քով նստաւ, որուն բու-նէն ծնած էին ոսկեղարու մարդոցմէն շատերը։ Երբեմն պատգամներ ալ տուած էր անիկա, և ոխերիմ ժամա-նակը չէր համարձակած զայն եղծել իր սայրասուր ման-գալով։ Այդ վաղնջուց և նուիրական կաղնիին քով փոքրիկ փաւոնայ մը պահուըտած, պատանիին երգերը մտիկ կ'ընէր, և ծաղրածու ժպիտով մը Սիլենին կը հա-զորդէր աշակերտին սխալները։ Իսկոյն նայեադները և անտառին միւս յաւերժահարսերն ալ կը խնդային։ Ծաղ-կահասակ քննադատը վայելչագեղ էր և զուարթ։ գլուխը պակուած բաղեղներով և որթի բարունակներով։ ճա-կատը խաղողի ողկոյններով զարդարուած, և բաղեղի փունջ մը կախուած էր ուսէն մինչև անութը։ Դեռատի Բագուր հաճոյք կ'զգար իր աստուածութեան նուիրուած տերեւները տեսնելով։ Իսկ պայը գօտիէն վար ծածկուած էր ահարկու և խողանաստե մորթովը կորիւնի մը, զոր անտառին մէջ սպաննած էր։ Զեռքը բռնած էր ծամա-ծուռ և ոստախիտ գաւազան մը, ու ետեւէն կ'երեւար պոչը որով իր կոնակը կը ծեծէր։ Բայց որովհետեւ Բա-գոս չէր կրնար հանդուրժել խորամանկ ծաղրածուին որ պատրաստ կեցած էր շարունակ իր սխալներուն վրայ ծիծաղելու, խստութեամբ ըստա անոր։ «Խնչպէս կը հա-մարձակիս Արամազդին որդին ծաղրել։» Պայը անխոռվ պատասխանեց. «Է՞ն, Արամազդի որդին ինչպէս կը հա-մարձակի սխալի։»

ԹԵՐԱՎԵՐ

63. Զրուցագրել այս հատուածը դասարանին մէջ, կէտաղրութեան եւ առողանութեան նշանները զնելով

64. Մէյ մէկ նախադասութեանց մէջ գործածել այս հատուածին հե-տեւեալ բառերը.
Գլուխնը, աղմկել, արմ, ոխերիմ, սայրասուր, քննադատ, բարունակ, խողանաստե, կորիւն, ոստախիտ։
65. Բացատրել վերոգրեալ հատուածին հետեւեալ բառերը.
Բագոս, Սլուխն, մուսայ, դիք, ոսկեղար, փաւոնայ, նայեադ, յաւեր-ժանար, պայ, Արամազդ։
66. Բերանացի ըսել թէ այս հատուածին մէջ գտնուած յատուկ ա-նուններուն զիբերը ֆրանսական որ տառերուն կը համապա-տասխաննեն։
67. Հետեւեալ ֆրանսներէն յստուկ անուններուն հայերէնները նշա-նակել տառադարձութեամբ.
Mentor, Atlas, Nestor, Memphis, Péloponèse, Hector, Lacédé-mone, Agamemnon, Priam, Cupidon, Pandore, Triton, Thétis, Nar-cisse, Iris, Philoctète, Pan, Castor, Hippolyte, Danube, Cicérin, Bruti-us, Daphnis, Philémon, Apollon, Pygmalion.
68. Հետեւեալ նախադասութեանց մէջ ֆրանսներէն զրուած անուն-ները տառադարձութեան օրէնքով հայերէնի վերածել եւ զրել.
Արամազդի և Latonի որդին էր Արոլոն որ ըստ զիցարանութեան՝ պատգամներու, բժշկութեան, բանաստեղծութեան, արուեստներու, երա-մակներու, օրուան և արեւուն աստուածը կը նկատուէր։
Արամազդի բազմաթիւ զաւակներուն մէջ կը գտնուէին Նաև Castor և Pollux, անբաժան երկուորեակները, Argus, հարիւրաչեա իշխանը որուն անունը խորհրդանշան է աչալուրք խվզողութեան, Amphion, բա-նաստեղծ ու երաժիշտ զիցուին որ Թէեսի պարիսպները կանգնեց, Arès պատերազմի չաստուածը զրոս Հռոմայեցիք Mars կ'անուանէին։

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Ֆենըլոնի վերոգրեալ առակը բացատրել, եւ ըսել քէ ինչ է անոր իմասն ու բարոյականը :

Ժ. Գ. Դ. Ա. Ա.

Տ Ա Ռ Ո Ս Դ Ա Ր Չ Ո Ւ Թ Ի Ւ Ն
(Եարունակուրիւն)

111. Վ տառը բառերուն սկիզբը միշտ Հ ի և մէջտեղը կամ վերջը -ի կը փոխուի, ինչպէս *Vatican*, Վատիկան, *David*, Դաւիթ: Բայց երբ բառերուն մէջտեղը ու գայ ։ Ճայնաւորէն ետքը, միշտ Հ կը դրուի ։ բազարեալ ճայնաւորին հետ չչփոթելու համար. *Ovide*, Ովիդոս:

112. Բ գիրը բառերուն սկիզբը -ի կը փոխուի, ինչպէս *Raphael*, Ռաֆայէլ, և բառերուն մէջտեղն ու վերջը ւի ընդհանրապէս. *Socrate*, *Սոկրատ*, *Pandore*, Պանդոր: Իսկ Ն տառէն առաջ՝ միշտ -ի կը փոխուի. *Cornelius*, Կորնելիոս:

113. Շատ անդամ բառերուն սկիզբը, -էն առաջ հ կը դրուի. *Rome*, Հռոմ:

114. Սովորութիւն եղած է շատ տեղ Ն տառը զեղչել տառադարձութեան մէջ. *Constantinople*, Կոնսանդինուպոլիս, *Valens*, Վալենս:

115. Ա և ստ լատին վերջաւորութիւնները ընդհանրապէս յունական ձեւով կը դրուին ։ և ն. *Argus*, Արգոս: Ֆրանսերէնի մէջ յաճախ այդ վերջաւորութիւնները կը ջնջուին, իսկ հայերէնի մէջ՝ քիչ անդամ. *Orphée*, Օրփեոս:

116. Պէտք է դիտել թէ հին յատուկ անունները հայերէնի վերածուած են ընդհանրապէս յոյն, լատին կամ ասորի ձեւերուն հետեւողութեամբ, որոնցմէ կը տարբերի երբեմն ֆրանսական ձեւը:

117. Նոր օսար անուններ. — Բոլոր այն յատուկ անունները որոնք կը վերաբերին նոր ազգերու, հայերէնի մէջ կը դրուին հայ տառերու արդի հնչմանց, և իւրաքանչիւր ազգի բնիկ արտասանութեան համաձայն, ինչ-

պէս *New-Yoak*, Նիու-Յօք, *Manchester*, Մանչեստր, *Boccacio*, Պոբայիօ, *Faust*, Ֆաուստ, ևայլն։

118. Այս սովորութիւնը մուտ գտած է մեր մէջ վերջին տարիներս, թէև կարգ մը նոր անուններ ալ հին անուններու տառադարձութեամբ գործածուած են յաճախ, ինչպէս *Միլտոն*՝ փոխանակ *Միլթոն* (*Milton*), Նեւտոն՝ փոխանակ *Նիուտոն* (*Newton*), Կոպերնիկոն՝ փոխանակ *Քորպեռնիխ* (*Copernic*), ևայլն։

119. Օտար հնչումները հաւատարմօրէն արտայայտելու համար, զանազանութիւն չի դրուիր հիմայ բ և գ, տ և ն, ժ և ւ, շ և յ, ւ և ջ, ո և օ, ե և է տառերուն միջև, ու անոնք հաւասարապէս կրնան գործածուիլ, սակայն աւելի յաճախ գործածական են բ, ն, ւ, ո, շ, չ, ո, է։

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐ

120. Ճին լեզուներու յատուկ բառեր. — Յունարէնի յատուկ կարգ մը հասարակ անուններ յատուկ անուններու տառադարձութեան սկզբունքներուն համաձայն հայերէնի վերածուելով, գործածուած են մեր լեզուն մէջ. կաղամար, փոս, մեղեղի, փիշխողիայ, ևայլն։

121. Իսկ շատ մը պարսկերէն, արաբերէն, ասորերէն բառեր ալ հայացած են զանազան տառերու փոփոխմամբ, ինչպէս աքեղայ, գութ, բարզման, շումայ, կատու, ևայլն (ասորերէնէ):

Ազապ, բակրայ, պատինաման (արաբերէնէ):

Հազար, պատուհան, դահլիճ, շտապ (պարսկերէնէ):

122. Նոր լեզուի յատուկ բառեր. — Նոր լեզուներու յատուկ (Փրանսերէն, անգլիերէն, գերմաներէն, ևայլն) հասարակ անունները հայերէնի մէջ կը դրուին ընդհանրապէս ձիշդ այնպէս, ինչպէս կը հնչուին այդ լեզուներուն մէջ. այժօլ, որտեմիօր, պիֆրել, յազինօ, յշառուն, հայ-լայփ, ևայլն։

Պ Ղ Ա Տ Ո Ւ

Պղատոն յոյն փիլիսոփայ մըն էր որ ծաղկեցաւ Ա-
թէնքի մէջ Քրիստոսէ 430 տարի առաջ։ Ութը տարի



կացւոց, ու մեռաւ գրեթէ ութուն տարեկան, մեծար-
ուելով բոլոր լուսաւորեալ աշխարհէն։ Պղատոնի վերագ-
րուած շատ մը գրուած քններ կան, որոնց զլիսաւորներէն
է Սոկրատայ Զատագոյլուրիւն կոչուած դիրքը, խօսակ-
ցութեան կամ տրամախօսութեան ձեւով գրուած։

ՄԱՏԱԹԻԱ ԴԱՐԱԳԱՇԵԱՆ, ԺԱԿԱԳԵՍ ԵՎ ՔԵՐԱԿԱՆ,

ոսկեղարեան գրաքար հայերէնով թարգմանած է Լաֆօնքէի Առակ-
ները, եւ ուրիշ գործեր, ինչպէս նաեւ հեղինակած՝ կարեւոր դասա-
գիրքեր։ Ծնած է 1818ին եւ մեռած 1903ին։

69. Զրուցագրել այս հատուածը, յետոյ բերանացի ըսել թէ անոր
մէջ զսնուած յատուկ անուններուն զիրերը լատինական որ
տառերուն կը համապատասխանեն։
70. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել ոս
աւելցնելով.

Thésée, Olympe, Egypte, Chypre, Morphée, Tartare, Saturne,
Tantale, Esope, Paul, Sisyphe, Dédale.

71. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել իրենց
վերջի են և ի փոխելով.
Hellate, Phèdre, Italie, Asie, Lythére.
72. Հետեւեալ յատուկ անուններուն հայերէնները նշանակել իրենց
վերջի են և ի փոխելով.
Achille, Eschyle, Archimède, Démosthène, Diogène, Diomède,
Euripide.

73. Հայ տառերով զրել հետեւեալ նոր յատուկ անունները, եւ բա-
ցատրի անոնց ով կամ ինչ ըլլալը.

Beranger, Bethoven, Franklin, Gambetta, Lohengrin, Massillon,
Cervantès, Fénelon, Larocheoucauld, Molière, Leibnitz, Kant, Boileau,
Raine, Bonifacio, André Chénier, Cuvier, Beaconsfield, Lamennais, Cook, Eugène Delacroix, François Coppée, Sarah Bernhardt,
Le Sage, Goethe, Stokholm, Sandwich, Tolstoï, Adam Smith, Georges Sand, Cambridge, Camoens, Walter Scott, Wagner, Kamtchatka,
Robenson Krusoë.

74. Հետեւեալ ֆրանսներէն հասարակ անունները, որոնք յունարէնէ
առնուած են, վերածել հայերէնի տառաղարձութեան օրէնք-
ներուն համեմատ..

Citron, sybille, methode, barbare, hérétique, sphinx, zénith,
oasis.

Կարդալ Ռոպհնաօն Քոյիւզոհն, եւ անոր նիւքը ամ-
փոփել համառօս շարադրութեան մը մէջ, ցոյց տալով
անոր բարոյական։

Ժ Դ . Դ Ա Ա

ՆՄԱՆԱԶԱՅՆ, ՀՈՄՍՆԻՇ, ՀԱԿԱՆԻՇ
ԵԽ ԲԱԶՄՍՆԻՇ ԲԱՌԵՐ

ԿԱՆՈՆԵՐ

123. Նմանաձայն բառեր. — Նմանաձայն կ'ըսուին այն բառերը որոնք տարբեր իմաստ, տարբեր ուղղագրութիւն ունին, բայց միեւնոյն կերպով կը հնչուին, ինչպէս խայլ (ոտքի շարժում) և զայլ (գաղան), գող (աւաղակ) և յօղ (ծածկոց) նմանաձայն բառեր են :

124. Հոմանիթ բառեր. — Հոմանիշ կ'ըսուին այն բառերը որոնք միեւնոյն գաղափարը կը ներկայացնեն իմաստի շատ փոքրիկ տարբերութիւններով, ինչպէս անտառ, մայրաւոր, ծառաստան, պուրակ, բառուս: Այս հինգ բառերն ալ կը նշանակեն ծառերով լեցուն գետին մը, բայց իրարմէ քիչ շատ տարբեր տարածութեամբ :

125. Հականիթ բառեր. — Հականիշ կ'ըսուին այն բառերը որոնք իրարու հակառակ նշանակութիւն ունին, ինչպէս շիտակ-ծուռ, զիրութիւն-նիհարութիւն, խօսիլ-յուել:

126. Կան կարգ մը բառեր որոնք ո՞ն, ո՞դ, ո՞, ո՞ժ, ո՞չ, ո՞ մասնիկներով հակառակ իմաստ կ'ստանան, ինչպէս հանգիս-անհանգիս, օրինաւոր-ապօրեն, բահանայ-չիահանայ, պատեհ-դժպատեհ, գնահատել-սժգնել, բարեւոյն-սմոյն:

127. Բազմանիթ բառեր. — Բազմանիշ կ'ըսուին այն բառերը որոնք մէկէ աւելի իմաստ ունին, ինչպէս բարակ (նուրբ նաև որսի շուն), ցանկ (ցուցակ նաև ճիւղերով շնուած որմ) :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՏՈՒԱՐԾԻԿԸ

Անանուխով, ճիլով հագուեր՝
Կ'երգէ ջաղացքն ու կը դառնայ
Ջուրին վըրայ:

Լըւացարար կանանց թակեր
Քարուտ փուլին վըրայ մէկէն
Կ'արձագանգեն:
Տըւարծիկը՝ աշխոյժ թըռչուն,
Հոն կը դիտէ իր լանջքը կոյս
Ջուրին մէջ լոյս:

Վերէն վարէն միշտ անկայուն՝
Կը շարժէ ձետն իր դիւրաթեք
Օդին մէջ՝ սէգ:
Եւ նըման է թռչնիկն աղուոր՝
Դպրապետին հագուած համակ
Սև ու ձերմակ,

Որ չափ կու տայ շարժմանց բոլոր
Ճիր ջաղացքին և պարին դիւր
Թակերուն բիւր:

Ցոյլ շընորհքներն իր գեղանի
Բէզմեղ սիրով կը քաշքըշեն
Իր ետեւէն:

Ծովեղերքէն դաշտ կը տանի
Բմշոտ թռչնիկն ըզմեղ ահա՝
Եւ խոյս կու տայ:

Աւազին մէջ կը վազվըզէ,
Ու կը թռչի նըման անգին
Մեր ըղձանքին,

Որ միշտ առաջ կ'երթայ մեզմէ,
Եւ երբ կարծենք թէ բռնեցինք,
Այսոյս կու տայ ինք :

ԱՆՏՈՒ ԹԱՅՈՒԹԻՒՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

75. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
76. Գտնել այս ոտանաւորին մէջ գործածուած հետեւեալ բառերուն հոմանիշները.

Զաղացք, թակ, քարուտ, փուլ, լանջք, անկայուն, ձետ, դիւրասեք, սէգ, յոյլ, բմշոտ, ըղձանք:

77. Սորվիլ հետեւեալ նմանածայն բառերուն իմաստը եւ մէջ մէկ նախաղասութեան մէջ գործածել զանոնք.

Քակ (զարիթ կամ արեւու և լուսնի)	Փակ (գոց)
Բոր (հիւանդութիւն)	[շրջանակ]
Բոյք (մեծ մաս)	Փոյք (հոգ, ջանք)
Բուժ (անասունի մնունդ)	Փուժ (փոտած)
Գամել (բեւեռել)	Քամել (ջուրը առնել)
Գերել (զերի ընել)	Քերել (մորթը շիկել)
Գաւ (զաւաճանութիւն)	Թաւ (խիստ)
Գող (սարուռ)	Թող'ն (թողուլ բային հրապարականը)
Գոյլ (չուր կրելու գործիք) [գործը]	Թոյլ (դանդաղ, ծոյլ)
Գեր (զերասանի մը կատարելիք)	Թեր (կողմ)

78. Գտնել հետեւեալ բառերուն հոմանիշները եւ զրել զանոնք.
Ալիք, ազան, աւարել, զթալ, դիւթել, հալուստ, ծոյլ, կաթիլ, կապոյտ, կարմիր, ձոր, կողով, ցաւ, ցուպ, խումբ, մռնչել, պայծառ, խրճիթ, մառախուզ:

79. Գտնել հետեւեալ բառերուն հականիշները.
Լայն, դանդաղ, սրամիտ, խաղաղ, աղտոտ, քաջ, լռութիւն, մերժում, բաղադրել, ընդլայնել, հեռաւոր, անարզել, անուշանոտ, պարսաւ,

ԱՆՏՈՒ ԹԱՅՈՒԹԻՒՆ, ֆրանսացի բարնաստեղծ եւ վիպագիր, որ 1833ին ծնած է Ֆրանսա, Սէն-Է-Ռւազ նահանգին մէջ:

պարզութիւն, պարարտ, խոնարհ, ամբաստանել, պայծառ, անօմի, տեսական, ծանր, հավարտ, հակայ, հաշտուիլ, փոթորիկ, լիճ, լեռ, անձնուէր, ժառայ, բանտարկել:

80. Հետեւեալ բառերուն իմաստը հակառակ դարձնել ան, ապ, ած, դժ, և մասնիկներով ու կրնատումներով.

Վաստահ, փութկոտ, զգայուն, մօրուանի, պստուաւոր, շահեկան, պստշաճ, բերրի, հարթ, ժուժկալ, շնորհապարտ, ձեռնհաս, կարող, վարժ, սովորական, պիտանի, երախտագէտ, խոնեմ, շնորհալի, մեղաղեր:

81. Մէյ մէկ նախաղասութեան մէջ գործածել հետեւեալ բազմանիշ բառերը իրենց կրկին նշանակութիւններով զատ զատ.

Այս (չար ոզի և ասիկա), բեւեր (աշխարհի երկու ժայրերը և զամ), ժամ (եկեղեցի և ժամանակի տեւողութիւն), հաւ (մեծ հայր և անասուն), մայր (ծնող և նեղօշ), մորի (զագանի որչ և մորմենի), կուտք (յագեցած և կող), պար (խումբ և ոտքի խաղ), լորտ (ծոյլ և անզիացի ազնուական), մարտ (զարդան ամիս և պատերազմ), հազար (տասը անզամ հարիւր և բոյս), սուր (ցած և սոսորակէտ):

82. Հետեւեալ նախաղասութեանց մէջ, կէտերուն տեղ դնել սա նմանածայն բառերէն յարմարները.

Գէմ, թէմ. — Պէտք չէ ... խօսիլ այն անձերուն զորս կը յարգենք: — Եպիսկոպոս մը պարտական է ստէպ այցելել իր ... երը:

Դիւր, թիւր. — Քաղաքավարութիւնը կը պահանջէ որ մեր ծնողըին և ուսուցիչներուն հետ չվիճաբանինք, նոյն իսկ եմէ ... կարծիք մը յայտնեն: — Հաւատալ մեր մասին տրուած նոյն իսկ կեղծ զովեսաններուն ... կու զայ մեր սրտին:

Գեւ, թէւ. — Մարդ մը որ գործելու և խօսելու ազատութիւն չունի ... ը փրթած թռչունի կը նմանի: — Տիմարներն ու յիմարներն են միայն որ ... երու զոյութեան կը նաւատան:

Դիակ, թիակ. — Շամիրամ Արայ Գեղեցիկի ... ը պատերազմի դաշտին մէջէն վնտուել տալով, զտաւ, ու զրաւ իր պալատին վերնատունը, որպէս զի դիբերը լզելով վերակենցաղեն զայն:

Ցարդ, հարթ. — Եւրոպական քաղաքներու մէջ փողոցները այնքան ... են, որ կառերը բնաւ չեն ցնցուիր: — Զիերն ու եզերը խարով ու ... ով կը մնանին ձմեռները:

Հօս, հոս. — Պարարտ արօտներու մէջ արածուող ... երն են որ լու կամ կու տան: — Ծանր ... երը, որքան ալ քաղցր ըլլան, զիսու ցաւ կը պատճառեն:

Հարկ, յարկ. — Միենոյն ... տակ մնած ու դաստիարակուած տղաք բնչավէս կրնան թշնամնալ իրարու հետո: — Հանրային շահուն համար ... է զրհենք մեր անձնական շահերն ու սկզբունքներն անզամ:

Յանգ, յանգ. — Կ'ըսեն թէ Կիլիկիոյ մէջ արժէքաւոր ... եր կան, որոնք եթէ շահագործուին, կրնան հարստութեան ազբիւր դառնալ բնակիչներուն: — Ոմանք կը կարծեն թէ բանաստեղծութեան արուեստը ճոխ ... եր գտնել և իրարու ներքն շարեւու մէջ կը կայանայ:

Յամբ, համբ. — Ով որ ... կը քալէ, միշտ կը քալէ, առանց յոզնելու. ով որ շուտ կը քալէ, շուտ կը յոզնի և կէս ճամբան կը մնայ: — Ելէն Քէլլըր խուլ, ... և կոյր աղջիկ մըն էր, որ կարդալ, զրել, կարել ու ձեւել սորվեցաւ:

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Արձակի վերածել Տուարծիկը, անոր մէջ գտնուած անուններուն, ածականներուն եւ բայերուն հոմանիշները գործածելով, ու բնդարձակելով:

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

ԺԵ. ԴԱ. Ս

Ա. Ր Մ Ս. Տ Ա. Ռ Ե Ր

128. Արմատ բառեր. — Արմատ կամ պարզ Կ'ըսուին բառերը իրենց նախնական ձեւին մէջ, առանց ունենալու մասնիկ մը կամ բառ մը իրբե յաւելուած: Արմատ բառեր են դոյս, մահ, ցուր, և այլն:

129. Կան արմատներ որոնք թէ գրաբարի և թէ աշխարհաբարի մէջ մինակ չեն գործածուիր, այլ ածանցմանց և բարդութեանց մէջ երեւան կու գան. Տանցանին—մատանց—Տանցել, զրադ—զրադանին—զրադում զրադիլ, պարիշ—ամպարիշ—ամպարշուրիւն—ամպարշանալ, մեղ—մեղի—յմեղանին—մեղինալ:

130. Կան արմատներ որոնք իրը անջատ բառ չեն գործածուիր գրաբարի մէջ, այլ աշխարհաբարի մէջ կը գործածուին. ընդ—ընդասուն—ընդեղուզել—ընդհարել, ձեռ—ձեռածեծ—ձեծել—ձեծկուուր:

131. Կան արմատներ ալ որոնք իրը անջատ բառ չեն գործածուիր աշխարհաբարի մէջ, այլ գրաբարի մէջ կը գործածուին. ընդ—ընդասուն—ընդեղուզել—ընդհարել, ձեռ—ձեռածեծ—ձեծել—ձեծկուուր:

132. Բայարմատ. — Բայարմատ կը կոչուին բայերու արմատները. սիրելին արմատը՝ սեր. զրադիլին՝ զրադ. շարժիլին՝ շարժ:

133. Բայանում. — Բայարմատը պէտք չէ շփոթել բայանումին հետ որ բայէ շինուած գոյական մըն է.

մտել — մուտք, բաղել — բաղուածք, փախչիլ — փախուս, վնակել — վնառութիւն, մուտալ — մուտուք, աղաջել — աղայանք, ուսնիլ — ուսում, շնբանալ — շնբացք, ուտել — ուտելիք:

134. Սակայն շատ անգամ բայարմատը բայանուն է միանդամայն. զիւտ, դոդ, վախ, ծիծաղ, ծեծ, զարկ, և այլն:

135. Արմատներէ կը կազմուին բարդ, ածանցեալ, ածանցեալ-բարդ բառեր:

136. Բարդ կ'ըսուին այն բառերը որոնք երկու կամ աւելի բառերէ կազմուած են. վրեժխնդիր, թերահաւաս, դրասեր:

137. Ածանցեալ կ'ըսուին այն բառերը որոնց սկիզբը կամ վերջը մասնիկ մը աւելցած է. անսիրտ, սգիս, բարութիւն, ցնծում, դուսաւոր:

138. Ածանցեալ-բարդ կ'ըսուին այն բառերը որոնց մէջ թէ ածանցում և թէ բարդութիւն կայ. վրեժխնդրական, թերահաւատութիւն, ամենասգէս:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԴԱՏԱԽՈՐԻ ՄԸ ՀՆԱՐԱՄՏՈՒԹԻՒՆԸ

Ժամանակաւ Հայ վաճառական մը բազմաթիւ մետաքսի հակեր յանձներ էր արար ուղտապանի մը, որ Հալէպէն Պոլիս տանիք: Ապրանքին տէրն ալ ետեւէն պիտի երթար. բայց խեղճ մարդը ճամբայ ելած օրն իսկ տեղնէ բռնուելով, ստիպուեցաւ իջեւանի մը մէջ կանգ առնել: Կարաւանին առաջնորդը Պոլիս հասնելով, երբ տեսաւ որ վաճառականը մէջտեղ չ'ելլեր, ենթադրեց որ վտանգի մը զոհ գացած է, և նենդամիտ խորհուրդ մը յդացաւ զոր խակոյն գործադրեց:

Ծախեց մետաքսները, և անոնց գինը իւրացնելով, հրաժարեցաւ ուղտապանութենէ:

Սակայն ճարտար բժիշկի մը խնամքներուն չնորհիւ, Հայը ապաքիներ էր, և Պոլիս գալով, երկար ատեն վնատուելէ յետոյ վաղեմի ուղտապանը, վերջապէս գտաւ ու իր մետաքսի հակերը պահանջեց անկէ: Անպարկեցաւ մարդը ուրացաւ ամէն բան, և նոյն իսկ պնդեց թէ ինք երբեք ուղտապան եղած չէ, և թէ ոչ ոք տեսած է զինքը այդ արհեստին մէջ:

Գործը դատաւորին առջև ելաւ, բայց մէջտեղը ապացոյց չգանցուելուն, կարելի չեղաւ որոշում մը տալ: Միայն թէ արդարութեան պաշտօնեան, ծերունի գաւը մը, որ վհատող մարդ չէր, հանճարեղ գաղափար մը ունեցաւ: Ճամբեց դատախազները, և երբ քիչ մը հեռացան, ետեւնէն պոռաց. «Ուղտա՛պան, ուղտա՛պան»: Արաբը մոռնալով այդ պահուն թէ իր արհեստը ուրացեր էր, բնազդաբար ետին դարձաւ: Եւ դատաւորը այսպէս ապահովուելով անոր նոյնութեան մասին, դատապարտեց զայն վճարելու վաճառականին մետաքսներուն գինը, և փառաւոր ծեծ մըն ալ քաշել տուաւ իրբն պատիժ իր յանդուգն խաբերայութեան:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

83. Ջրուցազրել այս հատուածը, եւ ցոյց տալ բարդ եւ ածանցեալ բառերը:
84. Պատմել այս պատմութիւնը մանրամասնօրէն դասարանին մէջ:
85. Ցոյց տալ հետեւեալներուն մէջէն բայանունները, եւ արմատ բառերը.

Խոնջ, լբում, կարգ, խունկ, ծագում, լոյժ, պատկառանք, զովասանք, բայլ, լնմացք, յոյզ, կոտոր, փշուր, փշրանք, վախ, վիշտ, շարժում, մաղիլ, փախուստ, կորուստ, ելք, մուտք, խուփ, ծուռ,

86. Թերանացի իրենց պարզ ձեւին վերածել հետեւեալ բարդ-ա-
ծանցեալ ու ածանցեալ բարդ բառերը.

Նաւակար, ջրային, կաթնապուր, կարգաւոր, Թանձրամտութիւն,
խեցեղէն, բարայատակ, երազատսութիւն, սրտազեղում, մանկական, վի-
րաւոր, փայտաշէն, զբչատուփ, հեռաղիտակ:

ՕՐԻՆԱԿ. — Նաւ—վար, չուր—ային:

87. Բսել թէ հետեւեալ բառերուն մէջէն որոնք բարդ են.

Գաւառ, յարմար, բազմամարդ, ծառատունկ, թշուառ, սովաման,
մատերաբեմ, յիմար, վարդատունկ, պարտէզ, ծովափ, սեղամատուն, զրա-
դարան, սանդուխ, մենամարտ, շողենաւ, թշնամի, խաւաբարտ, բարան-
ձաւ, աւել, Թերահաւատ, արեւածագ, Թուահամարտ

88. Բսել թէ հետեւեալ բառերուն մէջէն որոնք ածանցեալ են.

Հեռնային, առաջնորդ, զիւղացի, ննջարան, սենեակ, անսակ, չերմոց,
վառարան, սեղան, Թուղթ, տախտակ, կատար, երամ, բարձիկ, ափոց,
ճամբայ, կռնակ, դռնակ, բազմոց, երկրորդ, անտառ, երկնային, երկրառոր,
լրջօրէն, բեւեռ, արե, խաւար, խորին, զմայլելի, փառաւոր, զթու, կրակ,
աւազ, խաւար:

ՇԱՐԴՐՈՒԹԻՒՆ

Վերոգրեալ պատմութիւնը շարադրել դասարանին
մէջ, խօսակցութիւն մը դնելով վաճառականին եւ
ուղապանին միջեւ :

Ժ Զ. Դ Ա Ա

ԿՈՐՈՒՍՄԱՆ, ԵՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՆՈՆ ԵՒ ՅՈՒՍԿԱՊ

139. Կորուսման կանոն. — Երբ արմատ բառի
մը վերջին վանկին մէջ է կամ ու գտնուի բաղաձայնէ
մը առաջ, բարդութեան կամ ածանցման ատեն՝ է և ու
գիրերը ընդհանրապէս կը կորսուին. զիծ—զծել, բժիշկ—
բժշկել, ժիր—ժրազրուխ, սիրս—սրսոն, սիուր—սիւրու-
րիւն, սուր—սրամիս, հուր—հրեղեկ:

140. Բացառիկ են հետեւեալները.

1. Ում վերջացող ածանցեալ բառերէ կազմուած
բարդութիւններուն ու ածանցումներուն մեծ մասը. ու-
սում—ուսումնակեր, յուզում—յուզումնալից, բուրում—
բուրումնաւէս: Կան սակայն ում վերջացող քանի մը
ածանցեալ բառեր որոնց մէջ ուն կը կորսուի. խոսում—
խոսումնալից, երդում—երդմնազանց:

2. Հիմն բառէն ածանցուածները կամ բարդուած-
ները. հիմնական, հիմնաւոր, հիմնադիր:

3. Հիմն բառէն ածանցուած կամ բարդուած բառե-
րուն մեծ մասը. հիմնակերդ, հիմնամեայ, հիմնապատիկ:

4. Ի և ու ձայնաւորով սկսուած միավանկներէն ո-
մանք անփոփոխ կը պահեն է և ու գիրերը. իր—իրա-
կան, իլ—իլիկ. ուղս—ուղտապան, ուշ—ուշիւ: Կան ու-
րիշներ ալ որոնց է կամ ու գիրերը ւե կը փոխուին.
իղձ—ըղձանի, ինձ—ընձուղս. ունչյ—ընչացի, ունդ—
ընդեղեկն, եայն:

5. Կան քանի մը ուրիշ բարդեր և ածանցեալներ
որոնց մէջ է և անջինջ մնացած են բացառաբար.
Ժիրայր, շուրջանակի, վիճահար, բիկնապահ, հիմօրեայ,

շինուկ, կորիզաւոր, հիւսիսային, յուշարար, սիրունութիւն, սովինաւոր:

6. Օտար բառերէ հայացած բառերու բարդերն ու ածանցեալները. լատինական, մագնիսացած:

141. Երբ բազմավանկ բառի մը վերջին վանկը և և և կը պարունակէ, բարդութեան և ածանցման ժամանակ անփոխիս կը մնայ գրաբարի մէջ. պատառ—պատռել, ժողով—ժողովել, աւեր—աւերել: Իսկ աշխարհաբարի մէջ գործածական դարձած բայերը բնդհանրադէս և և գիրերը կը կորսնցնեն. պատառ, պատռել, յուսակ—սկել; կոտոր—կոտրել, և այլն: Բառեր ալ կան ոռոց մէջ այս ձայնաւորները կը ջնջուին և տարբեր իմաստով կը գործածուին, ինչպէս հաւանիլ—հաւնիլ, նեղանալ—նեղնալ, վայելել—վայլել:

142. Փոփոխման կանոն. — Երբ արմատ բայի մը վերջին վանկին մէջ՝ և, և, ոյ գտնուին բաղաձայնէ մը առաջ, և այդ բաղաձայնին ձայնաւոր գիր յաջորդէ, բարդութեան և ածանցման ատեն՝ հետեւեալ փոփոխութիւնները տեղի կ'ունենան.

1. Ե կը փոխուի իի. գիր—գիրուկ, դիմ—դիմացկուն: 2. Եմ կը փոխուի եի. անկեալ—անկելանոց, մատեան—մատենագիր:

3. Ո, կը փոխուի ուի. քոյս—քուսաբան, կոյս—կուսանոց:

143. Երբ բառի մը վերջը իւ կամ եայ գտնուի, բարդութեան կամ ածանցման ատեն՝ ձայնաւոր գրէ առաջ՝ հետեւեալ փոփոխութիւնները կը կրէ.

1. Իւ կը փոխուի ուի. արծիւ—արծուենի, հազիւ—հազուագիւս:

2. Եայ կը փոխուի եի. քրիստոնեայ—քրիստոնեական, պաշօնեայ—պաշօնեութիւն:

144. Ձայնաւորներու փոփոխման կանոնը աշ-

խարհաբարի յատուկ բառերէ կազմուած ածանցմանց մէջ չի գործադրուիր. Կըսուի աղեկութիւն և ոչ՝ աղիկութիւն, մեկանց և ոչ միկանց:

145. Դրաբարի մէջ իրենց ծայրը և ունեցող և աշխարհաբարի մէջ առանց նի գործածուող բառերուն ծայրի այդ գիրը երեւան կ'ելլէ բարդութեան և ածանցման մէջ. մաս (մասն), մասնաւոր. մաս (մասն), մասնայի. բեռ (բեռն), բեռնակիր:

146. Բարդութեան և ածանցման ժամանակ + տառը գուրս կը ձգուի, երբ արմատական չէ. մելի—մեղաւոր—աննեղ: Իսկ անջինջ կը մնայ երբ արմատական է. յաղաֆ—յաղաֆացի, բոյ—բոյատապ: Բացառիկ են միայն աշխարհաբարի յատուկ հանի—հանիցային, ինչի աննելի, շնորհի—անշնորհի բառերը որոնց + գիրը արմատական չէ, բայց անջինջ կը մնայ:

147. Երբ երկու բառ և կամ և շաղկապով մը բարդուին, կորուսման և փոփոխման կանոնները չեն յարդուիր. ցիրուցան, տուրեւոր, բուրումուր:

148. Յօդակապ. — Յօդակապ կը կոչուի և ձայնաւորը որ ածանցման և բարդութեան մէջ՝ բառ մը կը կապէ ուրիշ բառի մը կամ մասնիկի մը, երբ այս վերջինը բաղաձայնով սկսած է. յուսաւոր, աստուածավախ: Քանի մը բառերու մէջ իրը յօդակապ գործածուած են նաև և և և, ինչպէս ծաղկեփունչ, հաշուետում, արծուերօշ, բնեած, և այլն:

149. Իսկ երբ վերջին բառը ձայնաւորով սկսած է, յօդակապ չի գրուիր. բոյնորս, բոյուն:

150. Կարգ մը բարդ բառեր կան որոնց վերջին բառը թէև բաղաձայնով կ'սկսի, սակայն յօդակապ չի գրուիր անոնց մէջ. ցրիոր, հրթիո, և այլն


151. Թէ՛ բարդութեան թէ՛ ածանցման մէջ, երբ առաջին բառը միավանկ չէ, և այդ բառին վերջին

գիրը է է, և երկրորդ բառը բաղաձայնով կ'սկսի, ին Եի կը փոխուի ընդհանրապէս և այօդակապ չի գրուիր. շոգի—շոգենաւ, տարի—տարեկից: Իսկ երբ առաջին բառը միավանկ է, ին անփոփոխ կը մնայ. ձի—ձիադարման, մի—միաբան:

152. Կան ի վերջացող սակաւաթիւ բառեր որոնց մէջ ին անփոփոխ կը մնայ բարդութեան և ածանցման ատեն. որդիական, շոգիանալ, ձրիավարժ, և այլն: Կան կարդ մը բառեր ալ որոնց մէջ ին բոլորովին կը կորառուի ածանցման ժամանակ. բարի—բարուրիւն, յայտնի—յայտնուրիւն, լնեանի—լնեանօրէն:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՇԵՓՈՐԻԿԸ



Էռվ որ բանիմաստ մարդիկ պիտի գտնեմ, շեփորիկս կը

Ժիշ Պղասի հետ
զինակը շատ խուլ էր
կ'ըսեն, բայց և այն-
պէս յետին ծայր զը-
ւարթ: Շեփորիկ մը
ունէր միշտ իր ծոցը,
ու երբ լսելու պէտք
զգար, զայն կը հա-
նէր և ականջին կը
տանէր: — Այս է իմ
բարերար ապաւէնս,
կ'ըսէր շեփորիկը ցոյց
տալով: Երբ տեղ մը
երթամ և նոր դէմ-
քեր տեսնեմ, կարծե-
լով որ բանիմաստ մարդիկ պիտի գտնեմ, շեփորիկս կը

գործածեմ. Երբ նայիմ որ յիմար են, իսկոյն շեփորիկս կը պահեմ ու կ'ըսեմ. «Պարոննե՛ր, գրաւ կը դնեմ որ ուշագրութիւնս կարող չէք գրաւել»:

Արդ կ'ուզե՞ս հանգիստ գտնել և նպատակիդ դիմել անվրդով. Լը Սամի ըրածը ըրէ՛ մտապէս: Իմ մասիս, երբ չորս կողմա կը տեսնեմ պիծակներ որ կը բզզան, մժղուկներ որ կը տղզան, միմիներ որ կը ժժան, շուտ մը մտքիս շեփորիկը կը խցեմ, և տրմուղ կրմուղ կը դառնամ. իսկ երբ նայիմ որ խելք սորվելու բան կայ, նոյն իսկ տղեկի մը կողմէ, ինչպէս կ'ըսէ ժան ժաք Ռուսօ, պատասխանի արժանի և բանաւոր վէճի նիւթ, և հետեւապէս լոյս կայ, իսկոյն աչքս ու ականջս կը բանամ և ուշադիր մտիկ կ'ընեմ:

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

89. Զրուցագրել այս հատուածը, եւ ըսել թէ անոր մէջ զտնուած հետեւեալ բառերէն որոնք ածանցեալ եւ որոնք բարդ են.

Շեփորիկ, բարերար, բանիմաստ, ուշագրութիւն, անվրդով, մտապէս, մժղուկ, ժիմի, տղեկ, բանաւոր, ուշադիր:

90. Որոշել հետեւեալ բառերուն մէջէն բարդերն ու ածանցեալները, եւ ըսել թէ անոնցմէ ինչ գիրեր կորսուած են.

Սրատես, թզնի, տղմուտ, չրվէճ, խնկաման, զրաւոր, ուղղամիտ, ըրմապետ, ձկնիթ, ծածկամիտ, սղաւոր, հրարուխ, սրտայոյզ, մրազլուխ, մնապարծ, հրեղէն, կանխադատ, կրային, դռնակ, նռնենի, վզնոց, քրբա-
ղոյն, փտահող, բրտանալ, վլատակ:

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ (1840—1901), նշանաւոր ուսուցիչ, հրապարակագիր եւ գրագէտ. 1871էն մինչեւ իր մահը խմբագրած է Արեւելեան Մամուլ հանդէսը. ունի բազմաթիւ կարեւոր հրատարակութիւններ:

91. Որոշել հետեւեալ բառերուն մէջէն բարդերն ու ածանցեալները, եւ ըսել թէ անոնց մէջ զիրերու ինչ փոփոխութներ տեղի ունեցած են.

Վրժմանան, մանեկաձև, թիվնաթռո, լուսափայլ, ձիթապոտող, դիտակ, հաշուակալ, ատենապետ, գունազեղ, մրգամած, վայրկենական, սիրալիք, յուսահատ, օրինաւոր, տիրամայր, թունաւոր, թուլամորթ, յուլաբար, պատուաւոր, կրուտարար, բառեկաւոր, տղիտութիւն, միջանկեալ, դիգուած, հանդիսական, մենենային, յաւիտենական, վիմազիր:

92. Որոշել հետեւեալ բառերուն մէջէն և յօդակապով կազմուածները, եւ զանոնք որոնց վերջին ի զիրը և ի փոխուած է.

Դարսնակալ, հաշուեյարդար, զինետոն, կաղնեփայտ, վշտահար, զրենական, մատենաչար, բարենէր, լաւատես, շոգեշարժ, չարամիտ, ողեսպառ, մատնեմատ, բաժնեզին, կարճամիտ, գոտեպինդ, արծուեռունդ, ճարահատ:

93. Ըսել թէ հետեւեալ ածանցութներուն եւ բարդութեանց մէջ ինչ սխալներ կան, եւ սրբազնել զանոնք.

Լուրջութիւն, բիժաւոր, կոյսական, սուրածայր, քուրջանաւաք, կէսաւեր, մուրտել, յոյսատու, լուսարեր, ծիրազիր, լոյժել, լուռիկ, կոյրնալ, մութութիւն, միրգաստան, դուռնփակ, փուճանալ, սիրտառուչ, միտաւոր, հուրավառ:

94. Գտնել հինգ ածանցեալ բառ որոնց մէջ ուն կորսուած ըլլայ:

95. Գտնել հինգ բարդ բառ որոնց մէջ ի ն կորսուած ըլլայ:

ՀԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Արձակ շարադրութիւն մը գրել վերոգրեալ նիւրին վրայ եւ խորհրդածութիւններ ընել դատարկախօս մարդոց ընկերութեան մէջ գտնուելու ձանձրոյթը նկարագրելով :

Ճ. Ե. Դ. Ա. Ս

ԲԱՐԴՈՒԹԻՒՆ. — ԲԱՐԴ ԵՒ ԿՐԵՆԱԽՈՐ ԲԱՌԵՐ

153. Բարդ բառեր. — Սովորաբար բարդութիւնը երկու բառով կ'ըլլայ. նաւապես, գրատուն, արագաժիպ, բայց կան երեք բառէ կազմուած բարդ բառեր ալ. յրագրապես, հեռագրատուն: Խսկ աւելի բառերով կազմուածները ճաշակի հակառակ են բոլորովին, ինչպէս. յուսալիմատպագրուրիւն:

154. Բարդութեամբ կը կազմուին գոյականներ, ածականներ, մակրայներ և բայեր:

155. Բարդութիւնը հետեւեալ ձեւերով կ'ըլլայ. Ա. Երկու բառ առանց յօդակապի միացած, ինչպէս յնիկաման, յնձիծաղ, ցրհաւ:

Բ. Երկու բառ և յօդակապով միացած, ինչպէս ժամացոյց, յուսափայլ: Այս է բարդութեան սովորական ձեւը:

Գ. Երկու բառ և կամ և շազկապով միացած. տանուտեր, վարուցան, եղեւմտական, երթեւեկուրիւն: Այս ձեւով բարդուածները շատ քիչ են:

Դ. Կան քանի մը բառեր գրաբարի ձեւով բարդուած և, և, և նախողիրներով, ինչպէս գոյնզգոյն, զարիվեր, զիրկլնդիստ:

Ե. Տեսնել, դնել, տալ և ասոնց նման ուրիշ քանի մը բայերով կազմուած բարդութեանց մէջ՝ այդ բայերուն արմատները կը գործածուին. ինչպէս նախատեսել, մեղադրել, վարձատրել:

156. Բարդ բառերը կը կազմուին գլխաւորաբար. Ա. Գոյական գոյականի հետ. օձաձեւ, սրադող:

Բ. Գոյական, ետքը բայարմատ. ձկնորս, դիւահար:

Գ. Ածական, ետքը գոյական. չարսիրս, մանրալուր:
Ե. Բայարմատ բայարմատի հետ. ասուլիս, եղեւէց:
157. Կրկնաւոր բառեր. — Կրկնաւոր կը կոչուին
այն բարդ բառերը որոնց մէջ միեւնոյն բառը կրկնուած
է. մարմրի, սարսուո, կասկարմիր, ծուռումուո:

158. Կրկնաւոր բառերը երեք տեսակ են.
Ա. Արմատ բառ մը կը կրկնուի իր ձեւով կամ ձայ-
նաւորին կորուսմամբ. դողդղաշ, բախրիել, փախաշ,
ծիծիաշ:

Բ. Բառին մէկ վանկը պզտիկ փոփոխութեամբ մը
բառին սկիզբը կը դրուի և տեսակ մը գերադրական
ածական կը կազմուի. սեխսել, միսմինակ:

Գ. Նոյն բառը կը կրկնուի նոր ձեւով. ծուռու-
մուո, բարձրաբերձ, խորսութորս:

159. Առաջին ձեւով կազմուած կրկնաւորներուն
մէջ երբեմն և յօդակապ կամ և շաղկապ կը դրուի. չա-
րաչար, այլեւայլ:

160. Պէտք է դիտել թէ և տառով վերջացող
միավանկ բառերը երբ կրկնաւոր բառեր կազմեն, առա-
ջին վանկին մէջ և ն թի կը փոխուի. բրբուաշ, բարբառ:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՄԱՆԻՇԱԿԻՆ ԻՂՋԸ

Մաղիկներու դշխոն, Փլոր
երբ մանիշակն յօրինեց
թիթեռնիկին թեւաւոր
նուրբ իրանէն լուսայեղձ,
եւ դըրաւ բոյր խնկահոտ
Անոր ծոցին մէջ բենեղ,
Հարցուց ծաղկին ամէկոտ.
«Դեռ ի՞նչ կ'ուղես որ տամ քեզ,

«Մամե՞ր ծաւի, փուշե՞ր սուր.
«Բոէ՛ աղջիկս իմ փափուկ։»
«—Բիչ մը տերեւ ինծի տո՛ւր,
«Որ զիս պահէ միշտ ծածուկ։»

ՃԵՏԵԿՈՂՈՒԹԻՒՆ

ՀՐԱՑԱՆԳՆԵՐ

96. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը,
97. Գտնել այս ոտանաւորին մէջէն բարդ եւ ածանցեալ բառերը,
98. Մէկ նախալասութեան մէջ զործածել այդ բառերը,
99. Ըսել թէ ինչ տեսակ բառերով կազմուած են հետեւեալ բար-
դութիւնները.

Նորավէպ, դեռաբողբոջ, այծամարդ, բաննեղ, դեղմափ, առուտուր,
զեղադէմ, ծաղրաշարժ, հիւրլնկալ, մշտանու, վազամեռ, դիւրահաճ, եռ-
ուզեռ, լուսափայլ, բարեկամ, բաղցրաձայն, այծարած, արազըննեաց,
կամապաշտ, լացուկոծ, ծովահէն, հրշէջ, զրագէտ, երգահան, փափկա-
կազմ, դիւրաբեկ, հաստարմատ, լաւատես, չարախօս, ելեւմուտք, խան-
դակամ:

100. Օրիննեկ. — Նորավէպ. նոր՝ ածական, վեպ՝ գոյական։
101. Որոշել հետեւեալ կրկնաւոր բառերը բարդ բառերէն.

Բարձրաբերձ, կարուճ, գեփիղեղին, կարկառուն, խածամուժ, ձայն-
ուձուն, բարբառիլ, սորսորիլ, ծուռումուռ, ծեփներմակ, ցիրուցան,
վարուցան, փրփալից, ծովածոց, թթուալ, հրանիրել, մրմռալ, դարձ-
դարձիկ, խորամոխ, խորխորատ, վէսովէտուն, կէտիրտել, զրազիր,
բնաբան, զվլալ, կափկափել, խարխարուն, կամակոր, թօթափել,
մոմտալ, դաւաղիր, ծակծկել, բեռնաբարձ, խոռվարար, արարած,
կրկնապատիկ, ծաղկածին։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Արձակ շարադրութիւն մը գրել այս ոտանաւորին
իմաստը բացատրելով. յետոյ ուրիշ շարադրութիւն մըն
ալ գրել միեւնոյն ձեւավ, եւ ըսել թէ ի՞նչ պիտի պա-
տասխաներ վարդր, այդ իրովս ծաղիկը, երեւոյն հարցումը ընկեր Փլորա, ծաղիկներու դիցուիին,
նկատողութեան առենլով վարդին տեսք, նկարագիրը
եւ իր ներկայացուցած խորհրդանշանական գաղա-
փարը, որ սէզ գեղեցկութիւնն է: Եւ իրառու հետ
բաղդատել երկու ծաղիկները :

Ժ Բ. Դ Ա. Ս

Ա. Ծ Ա. Ն Յ Ո Ւ Մ

161. Ածանցում կ'ըլլայ բառի մը սկիզբը կամ վերջը մասնիկ մը աւելցնելով, ինչպէս անկիրթ, կրթութիւն :

162. Ածանցումով կը կազմուին գոյականներ, ածականներ, բայեր և մակրայներ. ուրախութիւն, շեղուանի, կուտքել, ազնուօրէն :

163. Երբ մասնիկը բառին սկիզբը կը դրուի, կը կոչուի նախադաս մասնիկ, երբ բառին վերջը կը դրուի՝ յետադաս մասնիկ: Կան նաև բայերու յատուկ մասնիկներ որոնք բայերուն մէջտեղը կը դրուին :

164. Նախադաս մասնիկներ. — Նախադաս մասնիկներն ան, առ, չ, ո, դժ, ոժ բացասականները բառի մը վրայ աւելնալով, անոր հակառակը նշանակող ածականներ, երբեմն ալ գոյականներ, մակրայներ ու բայեր կը կազմեն .

Ա.ն	— Անսիրս
Ա.պ	— Ապօրինաւոր
Զ	— Չասուած
Տ	— Տկար
Դժ	— Դժբախս
Օժ	— Օժգոհի

165. Կարգ մը ուրիշ նախադաս մասնիկներ ալ կը ծառայեն ածանցեալ գոյականներ, ածականներ և բայեր կազմելու .

Ա.ր. (դուրս)	— Ա.րտաքերել
Բաղ (կից)	— Բաղդասել

Բայ (դուրս)	— Բացատրել
Գեր (վեր)	— Գերադասել
Դեր (փոխանակ)	— Դերբայ
Ենք (տակը)	— Ենքարկել
Հակ (հակառակ)	— Հակոնուեալ
Համ (նոյն)	— Համամիհ
Հոն (նոյն)	— Հոմանիշ
Մակ (վրայ)	— Մակբայ
Ցար (կից)	— Ցարաբերութիւն
Ներ (ներս)	— Ներշնչում
Շաղ (կից)	— Շաղկապ
Շար (կից)	— Շարունակել
Պար (շուրջ)	— Պարագայ
Սուր (տակը)	— Սուրագրել
Վեր (նորէն)	— Վերսկսիլ
Տար (հեռու)	— Տարօրինակ

166. Գոյական կազմող յետադաս մասնիկներ. — Յետադաս մասնիկները կը ծառայեն գոյականներ, ածականներ, մակրայներ կազմելու :

167. Գոյականներ. — Հետեւեալ յետադաս մասնիկներով կը կազմուին զբաթէ միշտ գործողութեան կամ վիճակի գաղափար տուող գոյականներ .

Ա.ծ	— Կոսորած
Ա.ն.ֆ	— Զարմանիք
Եսս	— Գովինս
Է.ի	— Տևորհնիկիք
Ի.ն.ի	— Նախատինիք
Ի.ւ.ն	— Հնչիւնիք
Ի.ի	— Զարիք
Ո.յ.թ	— Աղեւոյթ
Ո.ց	— Շշնկոց

Ուած	— Դիպուած
Ուածք	— Քաղուածք
Ուկ	— Տաղտուկ
Ուբ	— Այլկապուբ
Ութիւն	— Քննութիւն
Ում	— Ուսում
Ունդ	— Ծնունդ
Ուսս	— Գաղուսս
Ուրդ	— Խառնուրդ

168. Գործողութիւն մը կատարողի գաղափար տուող մասնիկներ.

Ակ	— Հնչակ
Ան	— Իշխան
Եայ	— Պաշտօնեայ
Իչ	— Ուկերիչ
Նակ	— Խոսնակ
Որդ	— Ճամբորդ
Ուն	— Զեռուն
Պան	— Զաղացպան

169. Տեղի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Իա	— Արարիա
Նոց	— Հաւնոց
Ոց	— Վարժոց
Ստան	— Բուրաստան
Բան	— Նեցարան

170. Ծագումի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Ցի	— Լեռնցի
Իկ	— Ուամիկ
Ական	— Ազնուական

171. Գործողութեան մը արդիւնքի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Ուք	— Մանրուք
Ոյց	— Սառոյց

172. Գործիքի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Ոց	— Սղոց
Իչ	— Գրիչ
Ակ	— Դիտակ

173. Իգականի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Ուհի	— Իշխանուհի
Անոյց	— Դիցանոյց
Դուխս	— Սանդուխս
Ինէ	— Արյիինէ

174. Փոքրութեան կամ փաղաքշանքի գաղափար տուող գոյականներ կազմող մասնիկներ.

Ակ	— Նաւակ
Եկ	— Տղեկ
Եակ	— Աշեակ
Իկ	— Թոյնիկ
Ուկ	— Գառնուկ

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՅԻՄԱՐԻ ՄԸ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Բարիզի մէջ, Բըթի Շաթլէի խորովարանը, խոհանոցին դրանը առջև՝ գատարկապորտին մէկը, ձեռքը հացի մը կտոր՝ խորովածին մուխին կը բռնէր, ու մեծ ախորժակով կ'ուտէր։ Խորովածախը ձայն չէր հաներ։ Բայց երբ

մարդուկը հացը կերաւ լմնցուց, խորովածախը անոր օձի-
քէն բռնեց և պահանջեց որ իր մուխին գինը վճարէ:

Դատարկասունը կ'ըսէր թէ ինք միսին դպած չէր,
թէ բան մը առած չէր, հետեւաբար պարտք չունէր,
թէ խորոված միսին մուխը դուրսը օդին մէջ կը շոգիա-
նար ու կը կորսուէր արդէն, և թէ երբեք լսած չէր որ
խորովածին մուխը կը ծախուէր կամ կը գնուէր:

Իսկ միւսը կ'առարկէր թէ ինք պարտական չէր իր
խորովածին մուխովը պարապ պտըտող մարդիկը մնու-
ցանելու, ու կ'սպառնար իր շամբուրներով աղուոր ծեծ-
մը քաշել անոր, եթէ պահանջած դրամը չվճարէր:

Կոփւը մեծցաւ. Բարիզի պանդոյր ժողովուրդը ա-
մէն կողմէն հոն վազեց. անոնց մէջ կը գտնուէր նաև
ծօնլի, խենդուկ Բարիզզի մը որ իր խեղկանակութիւն-
ներով ամէնքը կը զուարձացնէր:

Խորովածախը զայն տեսնելով հարցուց իր մարդու-
կին թէ կ'ուզէր որ անոր խորհուրդին դիմէն: Միւսը
հաւանեցաւ:

Ճօնլի անոնց վէճին պատճառը լսելէ յետոյ, հրա-
մայեց դատարկապորտին որ գրպանէն դրամ մը հանէ:
Մարդուկը հանեց երկուքնոց մը տուաւ: Ճօնլի զայն
անդին դարձնելով, լաւ մը զննեց, իբր թէ տես-
սելու համար թէ կեղծ չէր, ձեռքին մէջ կշռեց, վեր-
նելու համար թէ կեղծ չէր, ձեռքին մէջ կշռեց: զապէս խոհասեղանին վրայ քանի մը անզամ հնչեցուց:
Յետոյ դատաւորի մը վեհութեամբ հետեւեալ վճիւը ար-
տասանեց. «Դատարանս կը վճուէ որ, իր հացը խորո-
տասանեց. Ու ամէն դատարանը կը հրամայէ որ բազմութիւնը ցրուի,
և ամէն մարդ իր տեղը դառնայ:»

Բարիզզի խենդուկին այս վճիւը այնքան արդար
երեւցաւ ամէնուն, որ ոչ ոք առարկութիւն մը ընել հա-
մարձակեցաւ:

Հ Ր Ա Զ Ա Ն Գ Ն Ե Բ

101. Զրուցագրել այս հատուածը ուշադրութիւն ընելով կէտերուն,
զիսագիրներուն, տողադարձներուն:

102. Նախադաս մասնիկներով ածանցել հետեւեալ բառերը.

Զայն, շունչ, հաւասար, ճառ, լսարան, կարգ, անուն, դաշնակ, զիր,
պատեհ, երջանիկ, փոյթ, ճարակ, սահման, կեղրն, հոչակ, արձակ, բա-
ցում, բանանյ, Աստուած, խումբ, ածում, նեխն, պատկեր, սեռ, օրի-
նակ, կազմել, զբել, պատիժ, ազդել:

103. Յետադաս մասնիկներով գործողութեան կամ վիճակի գա-
ղափար տուող ածանցեալ զոյականներ կազմել հետեւեալ
բառերով.

Կեղծ, ծեր, զեղծ, խառն, բարի, խնդ, արձակ, զաղտնի, լալ, ժո-
ղով, խարշափ, ցոյց, մատնչ, նոր, պատիր, սովոր, մարուր, տիսուր:

104. Յետադաս մասնիկներով գործողութիւն մը կատարողի
գաղափար արտայայտող ածանցեալ զոյականներ շինել
հետեւեալ բառերով.

Ժառանգ, զին, կից, սայլ, գէտ, կոչ, սոյլ, կշիռ, նկար, նաւ, փայլ,
առաջ, կառափար, բանտ, հնար, զուտ, կապ, սոյզ, ծոր, դուռ:

105. Տեղի գաղափար արտայայտող զոյականներ կազմել հե-
տեւեալ բառերով.

Ծաղիկ, Հնդիկ, Արար, Պարսիկ, հիւր, խաղ, միրզ, ճաշ, կոյս, հի-
ւանդ, յիմար, փակ, մարտիկ, զէնք, Յոյն, Հայ, բառ, ծառ, կրակ, թըռ-
չուն, տեղ, թուրք, խօսք, աղօթք:

106. Իգականի գաղափար տուող զոյականներ շինել հետեւեալ
բառերով.

Դերձակ, Հայկ, Արմէն, փափուկ, վեհ, կոմս, Պերճ, Վարդ, Շահան,
դերասան, Սահակ, տէր, երէց:

Տ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերոգրեալ պատմութիւնը գրել դասարանին մէջ,
խօսակցութիւն մը աւելցնելով խորովածախին եւ դա-
տարկաշըշիկին միջեւ:

Ժ. Թ. Դ. Ա. Ս.

Ա. Ծ. Ա. Ն. Յ. Ո. Խ. Մ.

(Եարունակութիւն)

175. Հետեւեալ մասնիկները իրենց քով նշանակուած գաղափարները արտայայտող գոյականներ կը կազմեն.

Իֆ (բանի մը սահմանուածի գաղափար) խաղալիք
Ակ (նախատական գաղափար) միջակ
Եղին (հաւաքական գաղափար) բանջարեղին
Ենի (տունկի, ծառի գաղափար) մորենի, խնձորենի
Ենի (մորթի կամ միսի գաղափար) ոչխարենի, այծենի
Ի (ծառի գաղափար) կաղնի
Կան (գործողութիւն մը կատարողի գաղափար) շաղկան
Նոց (արժէքի կամ չափի գաղափար) հինգնոց, վարնոց
Ուց (այլեւայլ գաղափար) ժամուց, դեղնուց
Չիք (վարձքի գաղափար) աւուրչիք
Ցու (վիճակի մը սահմանուածի գաղափար) ժիրացու
Ուոր կամ ւոր (ունեցողի գաղափար) վարձուոր, դիսաւոր

176. Ս. ծական կազմող յետադաս մասնիկներ. —
Հետեւեալ մասնիկներով ծագումի և վերաբերութեան
գաղափար արտայայտող ածականներ կը կազմուին.

Ալին	— Մարդկային
Եան	— Արեւմտեան
Եայ	— Առօրեայ
Ական	— Գաւառական
Ենի	— Հայրենի
Իոր	— Հոգեւոր
Ցի	— Տեղացի

177. Ունեցողի գաղափար արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Անի	— Խելանի
Աւես	— Հոսաւես
Եղ	— Համեղ
Ի	— Մողի
Կոս	— Ամշկոս
Ուս	— Աղուս
Ուս	— Հրուս
Ցի	— Մացի
Իոր	— Աղեւոր

178. Պործողի գաղափար արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Ան	— Խման
Իչ	— Հրապուրիչ
Ող	— Զարչարող
Որդ	— Յացորդ
Ու	— Ազու
Ուկ	— Պարծուկ
Ուն	— Սողուն

179. Իրենց քովը նշանակուած գաղափարները արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Եղին, և (նիւթին տեսակը ցոյց տուող գաղափար)	յու- սեղին, մետախն
Ուի (նախատական գաղափար)	սնուի
Գոյն (բաղդատական գաղափար)	մեծագոյն
Կեկ (առաւելութեան գաղափար)	ծանրկեկ
Աս (զրկումի գաղափար)	գունաս
Գին (սաստկութեան գաղափար)	ուժգին
Իկ, ուկ (փաղաքական գաղափար)	փայլիկիկ, զիրուկ

180. Այլկայլ գաղափարներ արտայայտող ածականներ կազմող մասնիկներ.

Ակ	— Խառնակ
Ելի	— Կասկածելի
Սլի	— Խղճակի
Ին	— Ներփին
Ծու	— Շինձու

181. Մակբայներ կազմող յետադաս մասնիկներ.

Ովին	— Գլխովին
Պէս	— Մեծապէս
Բար	— Խոնարհաբար
Կի	— Որոշակի
Ռէն	— Արարերէն
Օրէն	— Ազնուօրէն
Անց	— Առուսանց

182. Բայերու յատուկ մասնիկներ. — Կան կարգ մը մասնիկներ որոնք բայերուն մէջ մտնելով, գործութեան մը կրկնուիլը կամ տեւելը ցոյց կու տան, և հետեւեալներն են.

S. — Կորել—Լորել

Կոս, ո., ոս, ուրոս. — Կոխել—Լոխուռել, փեսել—փեսուրել, ցատել—ցատուրել, կանչել—կանչուրուրել:

Շոկ, շկ. — Աւրել—աւրշոկել, փնտել—փնտուրել

Հ. — Պահուիլ—պահուլցիլ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա.ՊԱԳԱՅ ՀԱՇՈՒԱԳԷՑԸ

Յ. Մ. էֆէնտի, հաշուագէտ, ազգային երեսփոխան, ծնած է Խասպիւղ 1840 թուականին: Լսած ըլլալով այն առածը որ կ'ըսէ թէ կամաց բաղողը չի յոգնիր, բնաւ քալել չէր ուզեր՝ բնաւ չյոգնելու համար: Երեք տարեկան եղած էր, և դեռ ելլելու կայնելու ջանք մը ըրած չէր: Հայրն ու մայրը կը յորդորէին զինքը որ ելլէ քալէ, և շատ անգամ անոր բարի նախանձը զրգուելու համար, կ'ըսէին իրեն.

— Ծղա՛ս, տե՛ս ընկերներդ ինչպէս կը քալեն:

— Քալողը ես եմ, բայց ձեզի այնպէս կը թուի թէ անոնք կը քալեն, կը պատասխանէր ապագայ հաշուագէտը:

— Ծնողքը իրենց դաւկին բռնած այս ընթացքին վրայ ցաւելով, հնարք մը կը խորհէին որով կարելի ըլլար զինքը քալեցնել: Աւետարան, խաչահանգիստ, բժիշկ կարող չեղան ոտք հանել այս տղան որ սենեակին մէկ անկիւնը նստած կը խորհէր:

Բայց դիպուածը որ շատ անգամ մեծ հիւանդութիւններ բուժած է, այնպէս ուզեց որ այս տղան հայրը ստիպուի օր մը սենեակին մէջ ստակ համբել: Արդ, երբ հայրը առաւօտ մը քսակը գրապանէն հանելով, ոսկիները կը համբէր, անդգուշութեամբ անոնցմէ հատ մը ձգեց գետինը: Տղան ոսկինը գետինը իյնալը տեսնելուն պէս, նստած տեղէն մէկէն ի մէկ կանգնեցաւ: «Հրա՛շք», գոչեց հայրը, և ոսկի մըն ալ նետեց գետինը: Երկրորդ ոսկին տեսնելուն պէս, քայլ մը առաւ տղան: Երկու ոսկի նորէն նետեց հայրը, երկու քայլ նորէն առաւ տղան: Զորս ոսկի ալ՝ չորս քայլ ալ: Հայրը քսակը նետեց սենեակին մէջտեղը, և Յ. սկսաւ քալել: Ահա՝

այսպէս դիպուածով քալել սորվեցաւ մանուկը, և այս է պատճառը այն խօսքին որով կ'ըսեն թէ Յ. էֆէնտի առանց ստակի քայլ մը չ'առներ ոչ գրասենեակին մէջ, և ոչ հրապարակին վրայ:

ՅԱԿՈՒ ՊԱՐՈՆԵԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

107. **Ա.կ, եղէն, ենի, ի, կան, նոց, ուց, չէք, ցու, աւոր, ւոր**
յետաղաս մասնիկներով գոյականներ կազմել հետեւեալ բառերէն, եւ անոնց նշանակութիւնը բացատրել բերանացի.
108. Յեղձ, կորող, մաս, արջ, տանձ, վիզ, բուրդ, վարձ, ապուր, հող, քանն, դեղին, զատ, թազ, ուլ, թէ, գրիչ, խումբ, արծաթ, շինող, զոդ, դրուշ, թշուառ, սպիտակ, փեսայ, զոյժ, վարդ, կաղին:
109. Յետաղաս մասնիկներով **ծագումի եւ վերաբերութեան գաղափար** արտայայտող ածականներ կազմել հետեւեալ բառերէն.

Աստուած, քաղաք, Անզիա, ամիս, հիւսիս, արեւելք, զաւառ, բեռն, հսրայէլ, հրէշ, մարմին, մեղք, այր, զիւղ, եթեր, աւիշ, յաւէրժ, թաղ, հանք, նիզակ, մայր, դար:

109. Յետաղաս մասնիկներով **ունեցողի գաղափար** արտայայտող ածականներ կազմել հետեւեալ բառերէն.


Կասկած, տիղմ, մացառ, պարտք, թօն, եղեռն, հիւթ, աւազ, կորով, դալար, տուն, սաղարթ, եռանդ, նշան, ժառ, նարպ, մէզ, վարս, գեղ, հուր, վէմ, խոտ, քար, միրզ, ժաղիկ, շուբ, միս, մարմին, լոյս, արցունք:

ՑԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ, հոչակաւոր հայ երգիծարան որ մեծ յաջողութեամբ խմբագրած է Եվրաս, Մեղու, Թաթրոն, Ծիծաղ, Խիկար թերթերը. հրատարակած է Ազգային Զույեր, Մեծապատիւ Մուրացկաններ, եւայլն, եւ քանի մը թատերախաղեր, ծնած է 1842ին եւ մեռած 1891ին:

110. Յետաղաս մասնիկներով **գործողի գաղափար** արտայայտող ածականներ կազմել հետեւեալ բառերէն.
111. Եղէն, է, եիի, ալի, աս, զին, զոյն, իկ, ուկ, կեկ յետաղաս մասնիկներով ածականներ կազմել հետեւեալ բառերէն.
Գոյն, ժայր, մէջ, խինդ, սիրտ, հեզ, տաք, խենդ, մանր, խոշոր, լոյն, հզօր, գեղեցիկ, վիշտ, տրտում, ցաւ, ողբ, խունկ, օտոր, հին, նիւթ, ուղի, մեղմ:
112. Բայերու յատուկ մասնիկներով ածանցել հետեւեալ բայերը.
Քաշէլ, ճանկել, փակչիլ, կանչել, պալիլ, երերալ, կզուիլ, կպչիլ, խօսիլ, պատուել, սեղմել, փլչիլ, բակիլ, փախչիլ:
113. Յետաղաս մասնիկներով մակրայներ կազմել հետեւեալ բառերէն.
Շքեղ, կողմ, մայր, ամբողջ, ուղիղ, սիրտ, բարեկամ, գերազանց, հիմ, Գերմանիա, տէր, վստահ, մօտ, ապահով, վատ, ուժգին, երես, համառօտ, տղայ, կարեկից, Եփրայեցի, տռատ, քաջ, ծշմարիտ, զիշեր, շեշտ, կրկին, ազգ, Անզիա, բոլոր, այլ, փառաւոր, ձրի, փոխու, յանկարծ, Արաք, թեթէ, լուրջ:

Տ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Արծարաւէր եւ շահամոլ անձ մը նկարագրել ձեր բմբնած կերպովը :



ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅՑԱԿԱՆ

ի. Դ. Ա

ԱՆՈՒՆԵՐՈՒ ՏԵՍՍԱԿՆԵՐԸ ԵԽ ԹԻՒԲ

183. Անունը բառ մըն է, որ անձ, անասուն կամ իր կը ցուցնէ. Գրիգոր, մարդ, ձի, քար: Անունը կը կոչուի նաև գոյական:

184. Անուներու տեսակները. — Երկու տեսակ անուն կայ, հասարակ և յատուկ:

185. Հասարակ է այն անունը որ կը յարմարի միեւնոյն տեսակէ ամէն անձի, անասունի և իրի. զիւղացի, կատու, գետ:

186. Յատուկ անունը անձի մը, անասունի մը կամ իրի մը մասնաւոր անունն է. Պետրոս, Թողի, Էրգրուս: Յատուկ անուններէն ումանք կրնան մէկէ աւելի էակի պատկանիլ, ինչպէս Պետրոս, Ֆրան-սացի: Պետրոս յատուկ անուն է, որովհետև ամէն մարդ Պետրոս չի կոչուիր. Ֆրանսացի յատուկ անուն է, որովհետև աշխարհի բոլոր ժողովուրդները Ֆրանսացի չեն կոչուիր:

187. Նիւթական կ'ըսուին այն անունները, գորս կրնանք տեսնել կամ շօշափել. արեւ, հաց:

188. Վերացական կ'ըսուին այն անունները, ո-րոնք կը ներկայացնեն այնպիսի գաղափարներ, զորս

մտքով միայն կրնանք ըմբռնել, և որոնք ընդհանրապէս յատկութիւն կամ գործողութիւն ցոյց կու տան. կամ, յաղցրութիւն, զալուս:

189. Հաւաֆական կը կոչուին այն անունները, որոնք անձերու, անասուններու կամ իրերու հաւաքոյթ մը կը ներկայացնեն. յուշման, հօս, բազմութիւն:

190. Անուններու թիւը. — Թիւը անուններուն այն յատկութիւնն է, որով ցոյց կը տրուի առարկայի մը մէկ կամ մէկէ աւելի ըլլալը:

191. Թիւը երկուք է. եզակի և յոյնակի:

192. Անուն մը եղակի է, երբ ցոյց կու տայ մէկ առարկայ միայն. մանկիկ, կատու, տուն:

193. Անուն մը յոքնակի է, երբ ցոյց կու տայ մէկէ աւելի առարկայ. մանկիկներ, կատուներ, տուներ:

194. Հետեւեալ անունները ընդհանրապէս եղակի կը գործածուին.

1. Մետաղի անուններ. արծաթ, պղինձ:

2. Վերացական անուններ. պարկեշտութիւն, ազանութիւն:

3. Գիտութեան և արուեստի անուններ. ասդագի-տութիւն, նկարչութիւն:

4. Վերացական առումով գոյականաբար գործած-ուած ածականներ. գեղեցիկ, նշանակած:

5. Գոյականաբար գործածուած աներեւոյթներ. ու-սելլ, խմելլ:

6. Աշխարհի կողմերը, ինչպէս հիւսիս, հարաւ, ա-րեւել, արեւմուտի, հիւսիս-արեւելի, հիւսիս-արեւմուտի:

195. Յատուկ անունները որոնք ընդհանրապէս եղակի են, կրնան յոքնակի ալ գործածուիլ. երկու կոն-յուռները գրած են շատ մը վիակեր:

196. Միավանկ բառերը եւ մասնիկով յոքնակի կը լան. բուղբեր, տաներ, խօսեր:

197. Բացառիկ են րոռ, դուռ բառերը, որոնք
եր էն առաջ և մը կ'առնեն յոքնակիի մէջ. րոռներ,
դուռներ, շեններ: Այս բացառութեանց պատճառը այն է
որ այդ բառերը գրաբարի մէջ միշտ ով գործածուած
են, ինչպէս րոռն, դուռն, շեառն:

198. Յոքնակիի կազմութեան մէջ՝ կորուսման
և փոփոխման կանոնը նկատողութեան չ'առնուիր: Այս-
պէս, պէտք է գրել կիններ, ժերեր, տուններ, թիւներ:

199. Մէկ ու կէս վանկ ունեցող բառերը եր ով
յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին վերջն է.
արկդ—արկդեր, սանուր—սանուրեր: Այս կարգի բառերը
միշտ նայ տառերով կը վերջանան:

200. Մէկ ու կէս վանկ ունեցող բառերը եր ով
յոքնակի կ'ըլլան, երբ կէս վանկը բառին սկիզբն է.
դրամ—դրամներ, մշակ—մշակներ: Այս բառերուն առա-
ջին մասին մէջ ընդհանրապէս նայ կամ շշական տառեր
կը գտնուին:

201. Բաղմավանկ բառերը ներ ով յոքնակի կ'ըլ-
լան. երկիրներ, քերամներ, պաշտօնեաներ:

202. Կարգ մը + ով վերջացող բառեր, որոնք
գրաբարի մէջ անեղական են, աշխարհաբարի մէջ իբր
եղակի կը գործածուին, և եր ով կամ ներ ով յոքնակի
կ'ըլլան. դիրf—դիրfեր, կրօնf—կրօնfներ, ընտանիf—
ընտանիfներ:

203. Ծնողf և նախնիf բառերը, որոնք յոքնակի
իմաստ ունին, կրկին յոքնակի կ'ըլլան հետեւեալ ձեւով.
ծնողներ, նախնիfներ: Կ'ըսենք. Գրիզորին ծնողիը, և
Գրիզորին ու Յովհաննիսին ծնողները. Ֆրանսացոց
նախնիfը, և Ֆրանսացոց ու Իտալացոց նախնիfները:

204. Երբ անձայն շով վերջացող գոյականը յոք-
նակի ըլլայ, և կը ջնջուի. Ժանայ—ժանաներ, հա-
ւաֆածոյ—հաւաֆածներ:

205. Գրաբարի ձեւով, այսինքն + ով յոքնակի
կրնան ըլլալ.

1. Ցի մասնիկով վերջացող յատուկ և հասարակ
անունները. Կեսարացի—Կեսարացին, Տաղացի—Տաղա-
ցին:

2. Կան մասնիկով վերջացող յատուկ և հասարակ
անունները. Ղեւտական—Ղեւտականի, պահպանողական—
պահպանողական:

3. Եան վերջացող յատուկ և հասարակ անունները.
Օսմաննեան—Օսմաննեանի, սկեպտիկան—Սկեպտիկանի:
Այս բառերը ազգի մը, կրօնքի մը, ընտանիքի մը, կու-
սակցութեան մը կամ միջավայրի մը պատկանող մարդիկ
կը ներկայացնեն ընդհանրապէս:

206. Մաս, ձեռի, ոսի, այժ, ծունկ բառերը, երբ
նշանակեն մարդոց անդամները, սա ձեւով ալ յոքնակի
կրնան ըլլալ. մատուրներ, ձեռուրներ, ոտուրներ, աչ-
ուրներ, ծունկուրներ:

207. Մաս կ'ըլլայ միշտ մատներ, երբ նշանակէ
դաշնակի ստեղ:

208. Ոսի կ'ըլլայ միշտ ոսիներ, երբ նշանակէ ստա-
նաւորի չափ, սեղանի կամ ուրիշ կարասիկի ստք, կամ
երկարութեան չափ:

209. Ծունկ կ'ըլլայ միշտ ծունկեր, երբ նշանակէ
բոյսի մայրան:

210. Քով յոքնակի կրնան ըլլալ նաև կարգ մը
ազգերու անուններ. Ղպտի, Հրեայ, Հեղենի, Պուդ-
կարի, եայլն:

211. Հետեւեալ կերպով ալ յոքնակի կրնան ըլ-
լալ սա բառերը. Տղայ—Տղայ, կին—կանայ, մարդ—
մարդիկ, Տեղ—Տեղուանի, կտոր—կտորուանի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՀՈՎԻԿ ՀԱՅՐԵՆԻ

Ո՞ւր ես հայրենի իմ հովիկս անուշ . . .
 Դարունն է եկեր ծաղիկով քնքուշ . . .
 Արեգ կը ժպտի բընութեան առջև . . .
 Ախ, Հայոց հովիկ, չե՞ս տար մեզ բարեւ :
 Օտար երկինքի տակ, զուրկ աստղերէս,
 Երբ գարուն փայլի, ա՛խ, կարտասուեմ ես :
 Պանդուխտին համար արեւ փայլ չունի . . .
 Ո՞ւր ես, ահ, ո՞ւր ես, հովիկ հայրենի :
 Գարուն՝ որուն ծոց չի շողար ծաղիկ
 Որ բուսած ըլլայ Հայուն եղեմիկ,
 Գարուն չէ. Հայուն ձըմեռ կ'երեւի . . .
 Ո՞ւր ես, ահ, ո՞ւր ես, հովիկ հայրենի :
 Ո՞ւր ես. կարօտ ենք քեզ, Մասսի հովիկ,
 Կարօտ՝ ձեր ձայնին Արմաւրի սօսի՞ք . . .
 Մոռցա՞ր թէ մենք քեզ կ'ըսպասենք զերթ հիւր . . .
 Ո՞ւր ես, ա՛խ, ո՞ւր ես, հայրենի զեփիւռ,
 Ա՛խ, մեր հայրենի աւերներէն բե՛ր
 Փողի մը գոնէ դիւցազներէն մեր,
 Բե՛ր անոնց հեծքը խառնէ՛ մերին հետ,
 Ո՞վ հայ սարերու հովիկ կենսաւէտ :

ԽՈՐԵՎ ԱՐՔԵՎՈՒՍԿԱՊՈԽ ՆԱՐ-ՊԵՅ

ԽՈՐԵՎ ԱՐՔԵՎՈՒՍԿԱՊՈԽ ՆԱՐ-ՊԵՅ, զրագէտ եկեղեցական,
 ծնած 1831ին, մեռած 1892ին. Ունի արծակ եւ ոտանաւոր զանազան
 երկեր, որոնց մէջ նշանաւոր են Վարդենիք, Քնար Պանդիսին, Ստուեր
 Հայկականի քերթուածները, նաեւ Լամառթինի Դաշնակներուն ոտա-
 նաւոր թարգմանութիւնը:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

114. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը,
 115. Գտնել հետեւեալ զարափարները բացատրող անունները.
- Կաղինին կանանչ պատեանը. — Բանտարկեալ մը ազատելու համար արուած զին. — Պատմական Թուականներու զիտութիւնը. — Տեսարան մը ուր զերասան մը առանձին կը խօսի. — Երկինքէն ինկած քարի կտոր. — Հաստատութեան մը տարեկան հասոյններու և ծախքերու վիճակը. — Վրան զիր զելու համար պատրաստուած ոչխարի մորթ. — Գիրք մը ուր խօսւած է ընդհանուր զիտութեանց վրայ. — Գիտութիւն որուն առարկան Աստուած է. — Պատերազմի առժամանակ դադար. — Երբեմ երաշխաւորութիւն վար զրուած անձ մը. — Գիրքի մը կամ հառի մը զլուիլը զըրուած կարծ մէջբերում մը. — Փորբիկ ծակ որուն մէջ մեղուն իր մեղը կը դնէ. — Մովսէսի հինգ զիրքերուն անուննը

ՕՐԻՆԱԿ. — Կաղինին կանանչ կեղեւը կը կոչուի պոպոկ:

116. Բսել թէ հետեւեալ անունները որ ամբողջութեանց մաս կը կազմին.

Անիւ	Պոպոկ	Տերեւ
Ճօճանակ	Աստիճան	Վերմակ
Կիսարողորսակ	Ասիա	Ոստ
Բիբ	Վերտ	Ալիք
Կէս	Յառաջարան	Ղեկ
Էշ	Ծինի	Սայր
Խառնարան	Պատրոյզ	Զեղոն
Երասխ	Բարունակ	Խոչափող
Կուտ	Նմար	Ստեղ
Շափրակ	Կանթ	Խոտի

ՕՐԻՆԱԿ. — Անիւը կառ քին մասը կը կազմէ :

117. Հետեւեալ նախազասոթեանց մէջ կէտերուն տեղ դնել այն ընտանիքին կամ զասակարգին անունը որուն կը պատկանին տարրեր զիրով զրուած բառերը.

Ուկին ամէնէն հազուագիւտ ... ներէն մէկն է, բայց ամէնէն թան-կազինը չէ. — Սուկրաս ... ներուն ամէնէն առաքինին հանչցուած է: — Ստախօսուրիւթը ... ներուն ամէնէն վասն է: — Փետրուարը ... ներուն

ամէնէն կարճն է: — Պետքու Դուրեան Ժ.Թ. դարու հայ ... ներուն ամէ-
նէն շատ սիրուածն է: — Մեղուն ... ներուն ամէնէն օգտականն է: —
Անանասը ... մըն է, և գեթեախմանորը ... մը որ Ամերիկայէն եկած է: —
Պատերազմը ժողովուրդներու համար աւելի ահնելի ... մըն է քան թէ
ժանտախտն ու սովը: — Յակոր Պարունեան Հայոց ամէնէն մեծ ... ն է:
— Փիդը ... ներուն ամէնէն մեծն է, պօան ... ներուն ամէնէն ուժեղը,
մրցիւնը ... ներուն ամէնէն աշխատասէրը, և արծիւլ ... ներուն ամէ-
նէն հզօրն է:

118. Բսել թէ հետեւեալ նիւթերէն որոնք կենդանիէ, որոնք բոյսէ,
որոնք հանքէ առաջ կու զան.

Քացախ, կազ, պատուատ, սատախ, մետաքս, բուրդ, բամզակ,
մեղրամոմ, խէմ, մոմ, կիր, ծխախոտ, մարգրիտ, զառիկ, պղպեղ, շաբար,
բրինձ, առասան, ջութակին լարը, պանիր, աղամանդ, փղոսկր, կաշի,
մուշկ, մազաղաթ:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Նկարագրել գարնան առաւօս մը, զիւղացւոց աւ-
խատանքը եւ հաղաքացւոց զբաղումները այդ եղանա-
կին մէջ :

Ի Ա. Դ Ա. Ս

Ա. Ն Ո Խ Ն Ե Ր Ո Ւ Թ Ի Ւ Ը

(Շարունակութիւն)

212. Բարդ բառերու յօքնակին. — Երբ բարդ
բառի մը վերջին բառը բազմավանկ է, իբր բազմավանկ
բառ միշտ ներով յոքնակի կ'ըլլայ. ֆեռորդի—ֆեռոր-
դիներ :

213. Երբ բարդ բառին վերջին բառը միավանկ
է, երբեմն երով, երբեմն ներով յոքնակի կ'ըլլայ հե-
տեւեալ կանոններուն համաձայն .

Ա. Երբ այս կարգի բարդ բառ մը առանց յօդա-
կապի է, միշտ ներով յոքնակի կ'ըլլայ. յրհորներ, ծո-
վափներ:

Բ. Երբ բարդ բառին վերջին մասը բայարմատ է,
միշտ ներով յոքնակի կ'ըլլայ. երկրաւորմներ (շարժ՝
շարժել բային արմատն է). նաւալարներ (վար՝ վարել
բային արմատն է):

Գ. Իսկ երբ բարդ բառին վերջին բառը գոյական
է, պէտք է զանազանել.

1. Երբ բարդ բառը գոյական է, երով յոքնակի
կ'ըլլայ. մարտանաւեր, հաշուեսումներ : Բացառութիւն
կը կազմեն զիր, պես, տուն վերջացող բառերը, որոնք
ներով յոքնակի կ'ըլլան, ինչպէս զրագիրներ, վարժա-
պեսներ, վերնատուններ, և քանի մը ուրիշ բարդ բա-
ռեր, ինչպէս սիրամարդ, հրազեն, վերջաղոյս որոնք
կ'ըլլան սիրամարզներ, հրազեններ, վերջաղոյսներ :

2. Երբ բարդ բառը ածական է և գոյականաբար
կը գործածուի, ներով յոքնակի կ'ըլլայ. յաջախրտներ,
սրամիսներ :

214. Յոթեակիի գործածուրիւնը.—Անորոշ, այս-
ինքն առանց յօդի գոյական մը յոքնակիի տեղ կրնայ
նաև եղակի գործածուիլ, մանաւանդ թուական և անո-
րոշ ածականներու առջև, երբ խօսքին իմաստը ինքնին
կը յայտնէ թէ յոքնակի է. Շատ մարդ եկաւ: Քանի հոգի
կար հոն: Քանի մը տուն այրեցաւ:

215. Բայց երբ գոյականը որոշ ըլլայ, պէտք է
միշտ յոքնակի դնել. Զեր տեսած երկու աղջիկները հու-
են: Սա ծառին բոլոր պտուղները բափեցան:

216. Գոյականը թուական ածականէ մը ետքը
յոքնակի կը դրուի նաև գաղափարին սաստկութիւն տա-
լու համար. Իր յանձն հազար ոսկիները չկրցան զինքը
վիրել: Երկու այժերովս տեսայ, երկու ականջներովս լսեցի:

217. Չափ և աստիճան ցուցնող բառերը երբեք
յոքնակի չեն դրուիր թուական ածականներէն ետքը.
Ուրը տարի, տարի կանգուն, հինգ դրուշ:

218. Շատ անգամ գոյական մը յոքնակիի տեղ՝
եղակի կը դրուի, երբ իր նախընթաց յոքնակի բառէն
կամ նախադասութեան իմաստէն յայտնի է յոքնակիի
գաղափար ունենալը. Բոլոր մայրերու սիրտը այսպիս է:
Տղոց կամքը կուրելու է:

219. Յոքնակի անուններու քով, նմանութեան
համար գործածուած գոյականները սովորաբար եղակի
կը մնան. Մարգրիսի պէս ներմակ ակուաներ ունի: Ըն-
կուզի չափ կարկուտի հատիկներ տեղացին:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ն Ա. Մ Ա. Կ

Ա. Բ Ե Ա. Կ Ի Բ Հ Օ Ր Ը

Սիրելի հայր,

Շատ անգամ խօսած եմ քեզի, նամակներուս մէջ,
ընկերներէս մէկուն, Հայկ Գոռեանի նկատմամբ որ գա-
ւառացի տղայ մըն է. այսօր ալ պիտի գրեմ քեզ ա-
նոր մասին:

Հակառակ մեր երկուքին միջև գտնուած մրցակցու-
թեան, ըստ որում միշտ կը ջանանք առաջնութեան պա-
տիւը խլել իրարմէ, կամ թերեւս նոյն իսկ այդ պատ-
ճառաւ, մեծ աղապատանք ունինք իրարու նկատմամբ:
Ուստի սիրելի ընկերոջս կացութիւնը մեծ ցաւ կը պատ-
ճառէ ինծի:

Սյս խեղճ տղուն ծնողքը Սղերդ կը գտնուի. ինքը
մէկը չունի Պոլսոյ մէջ, և ամառուան արձակուրդին ա-
ռանձին պիտի մնայ դպրոցը, ինչպէս մնացած է նախորդ
տարիները: Տիսուր բան մը չէ միթէ ասիկա, սիրելի
հայր: Արդէն դպրոցնիս շատ զուարթ տեղ մը չէ, նոյն
իսկ երբ ամէնքս հոս հաւաքուած ենք. խորհէ թէ ինչ
պիտի ըլլայ միս մինակ մնացողին վիճակը:

Հայրի՛կս, կը յիշես անշուշտ թէ խոստացած ես վար-
ձատրել զիս, այս տարուան յառաջդիմութեանս համար.
որքան ալ հրապուրիչ ըլլայ ինծի պատրաստած վարձա-
տրութիւնդ, ներէ որ ըսեմ թէ հաճոյք չպիտի պատ-
ճառէ ինծի: Միակ ուրախութիւնը որուն կը տեսնջամ
բոլոր պատովս այս պահուս, քու արտօնութիւնդ է հետա-
տուն բերելու արձակուրդին հէք պանդուխտ ընկերս:
կը նախընտրեմ, հաւատա՛, զրկուիլ ամէն զրօսանքէ

և զայն իմ քովս ունենալ : Գուցէ անձնասիրութիւն մըն
ալ կայ այս փափաքիս մէջ , որովհետեւ գիտեմ թէ չպիտի
կարենամ անխառն հաճոյք մը վայելել քանի միտքս բե-
րեմ ընկերս դպրոցին ամայի սրահներուն մէջ միս մինակ ,
տխուր և թափառական :

Զմոռնամ ըսել թէ Հայել ոչ միայն իր դասերուն
մէջ յաջող աշակերտ մը , այլ և շատ բարեկիրթ տղայ
մըն է . ամէնքը կը սիրեն և կը յարգեն դինքը :

Ուրեմն , քու անհուն բարութենէդ կ'ակնկալեմ որ
ընդունիս այս աղաչանքս , և կը համբուրեմ գքեզ , սի-
րելի հայրիկս , սրտագին գորովանքով :

Միշտ հնագանդ զաւակդ
ԱՐՃԱԿ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

119. Զրուցագրել այս նամակը :

120. Փոխել այս հատուածին մէջ գործածուած հետեւեալ բառերը ,
անոնց հոմանիշները դնելով .

Գաւառացի , կը չանանք , իսկել , ալաւատանք , կացութիւն , ցաւ ,
պատճառ , նախորդ , տխուր , զուարթ , հաւաքուած , խորհէ , հրապուրիչ ,
հաճոյք , արտօնութիւն , կը նախընտրեմ , անխառն , ամայի , բարեկիրթ ,
գորովանքով :

121. Յոքանակի ընել այս հատուածին մէջ գտնուած բոլոր գոյական-
ները բերանացի :

122. Յոքանակի ընել հետեւեալ բառերը գրաւոր .

Ծովեզ , երէցկին , հիւսիսայգ , զառիթափ , կրծկալ , զրբակալ , աս-
տուածավախ , շողեշարժ , շատախօս տուրեւատ , ասուլիս , ելեէջ , երթե-
ւեկ , կերուխում , զրածախ , թնդանօթածիք , ազգատոհմ , ծովարյու , թա-
տերաբեմ , կոփամարտ , յօդացաւ , արժեթուղթ , հօրաքոյք , աղօթազիրք ,
գաղթավայր , ածխահանք , ահուղող , ծեծուկետ , վանահայր , նորավէպ ,
զանզահեր , վատասիրտ , միավանկ , ծրագիր , լրագիր , սղագիր , նկարա-
գիր , ձայնագիր , կուտուն , նաւապետ , սառնատուն , աւազակապետ , լեռ-

նարոյս , բթամատ , յօդակագի , բամնետոմ , պատուատոմ , այցաքարտ ,
խաւաբարտ , մեծամիտ , գեղագէտ , ճարտարտպետ , զլխարկ , կաթնտու ,
կառախումբ , հեռատես :

123. Պատ , ոտե եւ ծունկի բառերը իրենց տարբեր նշանակու-
թիւններով գործածել մէջ մէկ նախադասութեան մէջ :

124. Ամբողջացնել հետեւեալ խօսքերը մէյ մէկ յարմար գոյական
զնելով կէտերուն տեղել եղակի կամ յոքանակի , ինչպէսորպէտք է .

Այս տարի մեր վարդենիները բնաւ ... չտուին :

Մեր դրացւոյն բոլոր ... լիճը ինկան :

Օրը եօթը ... միայն կրնամ աշխատիլ :

Բոլոր հանդիսականները ... վեր վերցուցին :

Այս տղաքը ... նման այտեր ունին :

Չեր աղջիկները ... պէս կ'երգին :

Վարժարանին աշակերտները ... ստացան :

Անցեալ տարի շատ ... առի հիւանդութեանս պատճառաւ :

Արտաշէս թագաւորին փեսայութեանը՝ անձեռի պէս ... կը տեղար ,
և Սաթենիկի հարմանութեանը՝ կարգուափ պէս ... :

125. Հետեւեալ նիւթական անունները վերացական ընել .

Մանուկի , արուեստագէտ , ծերունի , ուսանող , վարիչ , ուազմիկ , հնա-
րիչ , նորթիկ , գաղթական , ախտաւոր , հաւաքիչ , ժողվական , վաճառորդ ,
ծնողը , բարերար , աքսորական , կռուարար , յաղթող , ուսուցիչ , լուացա-
րար , կաշառող , կշռորդ , բնակիչ :

126. Գտնել մետսաղի , զիտութեան , արհեստի եւ արուեստի անուն-
ներ հինգական հատ եւ մէյ մէկ խօսք շինել անոնցմով :

127. Գտնել պարզ կամ բարդ հաւաքական անուններ քսան հատ :

Շ Ա Ր Ա Դ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Նամակ մը գրել վերոգրեալին չափ ընդարձակ ,
Հայկ Գոռեանին կողմէ իր հօրը ծանուցանելու համար
թէ Արշակին ծնողքը հրաւիրած են զինքը իրենց տուեր
արձակուրդը անցընելու համար : Խորհրդածութիւններ
իր զգացած հանոյիքին եւ ընկերոջը ազնիւ սրտին եւ
բարութեանը մասին :

Ի Բ . Դ Ա Ս

Հ Օ Լ . Ո Վ . Ո Ւ Մ

220. Անունի մը վերջաւորութեան փոխուելուն հողովում կ'ըսուի:

221. Վեց հոլով կայ. ուղղական, հայցական, սեռական, տրական, բացառական, գործիական:

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐ

222. Հասարակ անուններու հոլովման ընդհանուր կանոնն է.

Եզակիի մեջ Յովնակիի մեջ

Ուղ. Հայց.	Հաց	Հացեր
Սեռ. Տրակ.	Հացի	Հացերու
Բաց.	Հացէ	Հացերէ
Գործ.	Հացով	Հացերով

223. Այսպէս կը հոլովուին գոյականներուն մեծ մասը:

224. Ք վերջացող և գրաբարի մէջ եզակի չունեցող բառերն ալ այս ընդհանուր կանոնին կը հետեւին և կը պահեն իրենց +ն. ինչպէս հաւասֆ, հաւասֆի, հաւասֆէ, հաւասֆով: Այսպէս կրօնֆ, փառֆ, շինուածֆ, դժոխֆ, այժ, ոսֆ, ձեռֆ, շրուուիֆ, ծնողֆ, նախնիի, ևայլն:

225. Ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուն նաև բառերը երբ անջատ կը մնան, ինչպէս Զօրայեանի Ընթերցափրութիւններն են հետեւեալները:

226. Հասարակ անուններու եզակի հոլովման բացառութիւններն են հետեւեալները.

Ա. Ի վերջացող բազմավանկ անուններէն մէկ քա-

նին կ'ըլլան նաև սեռականի և տրականի մէջ՝ ոյ. հոգի—հոգուոյ, եկեղեցի—եկեղեցւոյ, ևայլն: Ի վերջացող բառերուն ամենամեծ մասը ընդհանուր օրէնքին համեմատ կը հոլովուի, ինչպէս մատնի—մատնիի, հայի—հայիի, դրցկի—դրցկիի, ևայլն: Տեղի բառը սեռականի մէջ կ'ըլլայ տեղոյ. Տեղոյս հայերը կը սիրեն իրենց լեզուն: Տեղի բառը ուրիշ հոլովմերու մէջ բնաւ չի գործածուիր, բացի տեղի տալ, տեղի ունենալ բացատրութիւններէն որոնք տեղ տալ, տեղ ունենալէն տարբեր իմաստ մը կ'արտայայտեն:

Բ. Ուրիշն վերջացող ածանցեալ անունները կ'ըլլան միշտ ուրեան, ուրենիկ, ուրեամբ, ինչպէս բարորիւն, բարուրեան, բարուրենիկ:

Գ. Ում վերջացող ածանցեալ անունները կ'ըլլան նաև ման, մամբ, ինչպէս զեղծում—զեղծման—զեղծունե—զեղծմամբ: Խսկ այս բառերը որոնց ում վերջաւորութիւնը արմատական է, ընդհանուր կանոնին համաձայն կը հոլովուին. քրում—քրումի, դդում—դդումով:

Դ. Իւ վերջացող գոյականները ընդհանուր կանոնին պէս կը հոլովուին. բացառիկ են թիւ, հաշիւ, պատիւ բառերը որոնք գործիականի մէջ կ'ըլլան բուռվ, հաշուով, պատուվլ: Պատիւ սեռականի մէջ կ'ըլլայ նաև պատոյ՝ հետեւեալ բացատրութեանց մէջ. պատոյ ասեան, պատոյ շեգեռն, պատոյ խօսի, պատոյ խնդիր:

Ե. Ել և ալ վերջացող աներեւոյթները սեռականի և տրականի մէջ կ'ըլլան եղու, ալու, ինչպէս երգեղու, խնդալու:

Զ. Իշ վերջացող աներեւոյթներուն սեռականը և տրականը կ'ըլլայ եղու, և ին եի կը փոխուի միւս հոլովմերուն մէջ ալ. տրսմիլ—տրսմելու—տրսմելի—տրսմելով:

Է. Ուշ վերջացող աներեւոյթներէն զրունուլը միայն կը հոլովուի ո՞ն եի փոխելով. զրունուլ—զրունե-

շու—զրօնելել—զբօսելելով : Թողուլի, յենուլի գործիականները կ'ըլլան թողով, յենով : Մնացեալները չեն հուլովուիր արդի աշխարհաբարի մէջ :

Ը. Ու-պարունակող միավանկ բառեր և վերջին վանկին մէջ ու պարունակող կարգ մը բաղմալանկ բառեր կան որոնք բացառիկ սեռականներ և տրականներ ալ ունին, ինչպէս շուն—շան, աշուն—աշնան, զարուն—զարնան, անուն—անուան, ժողովուրդ—ժողովրդեան, մանուկ—մանկան, մատուռ—մատրան, դուռ—դրան : Տուն կ'ըլլայ տունի, երբ նշանակէ քանի մը տող ոտանաւոր կամ արձակ, իսկ կ'ըլլայ տան երբ նշանակէ բնակարան :

Թ. Կարգ մը միավանկ բառեր կան որոնց սեռականն ու տրականը կ'ըլլայ ու . մարդ—մարդու, մանչ—մանչու, ձի—ձիու : Այսպէս կ'ըլլան ընդհանրապէս ծով, կով, թի, եշ, հաւ, նաւ, արջ, պահ, զահ, այգ : Սակայն երբ այս բառերէն բարդ բառեր կազմուին, սովորաբար ընդհանուր կանոնին կը հետեւին . հիւսիսայգ—հիւսիսայգի, շոգենաւ—շոգենաւի:

Պապ երբ նշանակէ մեծ հայր, կ'ըլլայ պապու, իսկ երբ նշանակէ Հոռմի քահանայապետը, կ'ըլլայ Պապի:

Շահ երբ նշանակէ վաստակ, կ'ըլլայ շահու, իսկ երբ նշանակէ Պարսկաստանի վեհապետը, կ'ըլլայ Շահի:

Գանձ կ'ըլլայ գանձու երբ նշանակէ հարստութիւն, և գանձի՝ երբ նշանակէ երգ:

Դաս երբ նշանակէ դասակարգ, կ'ըլլայ դասու, իսկ երբ նշանակէ դասախոսութիւն կամ եկեղեցւոյ դաս, կ'ըլլայ դասի:

Մեկ թուական ածականը երբ գոյականաբար գործածուի, կ'ըլլայ մեկի, իսկ մեկը անորոշ դերանունը կ'ըլլայ մեկուն:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա Ծ Խ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մարդս կը ծնի մերկ և տկար, տկար, այս՝ քան շատերը կենդանիներէն, որոնք մասամբ գոզցես աւելի նպաստաւորուած են բնութենէն որ զգեցուցած է զանոնք, և տուած է իւրաքանչիւրին դէնքեր անձին պաշտպանութեան համար :

Փիղը ունի իր վրիժակները, առիւծը իր ճիրանները, ցուլը իր եղջիւրները, արծիւրիր մագիլները, մեղուն իր խայթոցը, իմը իր թոյնը . բայց մարդը, տկար փիզիգապէս, ունի իր իմացականութիւնը, որով իրեն կը հապատակեցնէ բնութեան զօրութիւնները, կը նուածէ հակառակամարտ ուժերը, և իր մարմնին տկարութեան օժանդակ տալով զանոնք, կ'ապահովէ իր կեանքը, և կ'ստեղծէ իր երջանկութիւնը : Մարդուս ամէն կարողութիւնները, փիզիգական թէ իմացական, տարրական վիճակի մէջ տըրուած են իրեն . հարկ է որ զարդացնէ զանոնք, և գործածէ իր պիտոյքը գոհացնելու : Հարուստն ու աղքատը, գիտունը թէ տգէտը, գործաւորը թէ դրամատէրը, տէրը թէ ծառան հաւասարապէս ստիպուած են աշխատիլ . ան որ չունի պէտք է որ շահի, և ունեցողը պէտք է ջանայ չկորսնցնել, այլ ընդհակառակը աճեցնել իր ունեցածը . և յետոյ ոչ ոք անկարօտ է . պէտքն ու կարօտութիւնը ամենուրեք են, աղքատութիւնը բազմաձև է, և կը բնակի այնքան հարուստին ապարանքը, որչափ աղքատին խրճիթը . ուկիով հարուստը աղքատ է խելքով . ուսեւալը պէտք ունի զրամի . մտքով կամ ինչքով զօրաւորը՝ տկար է մարմնով, և կը կարօտի փիզիգական զօրութեան : Բնութիւնը կը պահանջէ որ ամէն ձեռքի մէջ գործիք մը ըլլայ . նաւավարը՝ իր թիակը ունենայ,

մշակը՝ իր բահը, երկաթագործը՝ իր մուրճը՝ կօշկակարը՝
իր հերիւնը, հիւսնը՝
իր ուրագը, երկրա-
չափն ու ձարտարա-
պետը՝ իրենց կարկինը,
մեքենագործը՝ իր մե-
քենան, բժիշկը իր
ականջափողը, նկա-
րիչը՝ իր վրձինը, ար-
ձանագործը՝ իր գրոցը,
երաժիշտը՝ իր դաշ-
նակը, կինը՝ իր ասեղը,
մատենագիրը՝ իր գրի-
չը, Վատ ու անարժան
է անդործի ձեռքը.
պէտք է որ գօսանայ

ան։ Մարդը արարչութեան թագաւոր կոչած են. ուրեմն
գործիքն է անոր մականը։

ո. Յ. Պէտրոսեան

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

128. Զրուցազրել այս հատուածը։
129. Բացատրել այս հատուածին մէջ գործածուած հետեւեալ բա-
ռերը.
Նպաստաւորուիլ, վրիժակ, մազիլ, խայթոց, բահ, մուրճ, հերիւն,
ուրագ, կարկին, ականջափող, զրոց, գօսանալ, մական։
130. Դրաւոր հողովել այս հատուածին մէջ զոնուած այն զոյական-
ները որոնք ընդհանուր կանոնէն կը տարբերին։

Ո. Յ. Պէտրոսեան, ուսուցիչ եւ զրագէտ, հիմնադիր տնօրէն
Պէտրէան վարժարանին, ծնած է 1851ին։ Գրած է Առաջին Տերեւու,
Մարդիկ եւ իր, եւայն։ Ունի բազմաթիւ արձակ եւ ոտանաւոր զըր-
ուածներ հայ հանդէսներու եւ թերթերու մէջ։ Մեռած է 1907ին։

131. Հետեւեալ խօսքերուն մէջ փակազիծով զրուած բառերը պէտք
եղած հողովին դարմնել հողովման օրէնքներուն համաձայն։
Հոռմէտական Հայերը (Պաղ) հոգեւոր իշխանութեան կը հպատակին։
Անզլիոյ բարձր (զաս) պատկանող տիկին մը պարտական է բարձր
դաստիարակութիւն մը ստանալ։
Պարսից (Շահ) հակասահմանազրական ձգտումները պատճառ եղան
իր անկումին։
Տաճկաստանի մէջ, Բարձրագոյն (Դուռ) պաշտօնեաները էֆէնտի
կը կոչումին։
(Ժողովրդը) բնազդը երբեք չի սխալիր իր բարեկամներուն և Թշնա-
միներուն մասին։
Այս ոտանաւորին երկրորդ (տուն) առաջին տողին մէջ հատածի
սխալ մը կայ։
Շատ անգութ պէտք է ըլլալ ուրիշները ծաղրելով (զբունել) համար
բազմութիւն մը խոնուած էր (մատուռ) (դուռ) առջև։
Մեր նախնաց մատենազրութեան մէջ կը զտնենք (տաղ, գանձ, շո-
րական) զեղեցիկ նմոյշներ։
(Այս տեղի) սովորութիւնները չեն ներեր որ կիները ազատ ասպա-
րէզներու մէջ աշխատին։
(Քրբում) զոյնը զեղին և բուրումը ախորժելի է։
Խելացի անձ մը միշտ կը զսպէ իր (ցառում) առաջին թափր։
(Հողկահու) պէս փրանալ՝ ինքզինքը ծաղրելի ընել է ամէնուն առջև։

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Նկարագրել ծոյլ տղան, աշխատասեր տղան եւ ա-
սոնց ապագան։

Ի Գ. Դ Ա Մ

Հ Ո Լ Ո Վ Ո Ւ Մ

(Շարունակութիւն)

226 (Շար.) Ժ. Ժամանակ ցուցնող անունները
երեք դասակարգի կը բաժնուին.

1. Ամառ—ամառուան—ամառուլնէ կամ ամառէ
—ամառով: Այսպէս կը հոլովուին ձմեռ, երեկ, հիմակ,
ցորեկ, զիշեր, իրիկուն, վաղը, առու:

2. Ատեն—ատենուան—ատենէ—ատենով: Այսպէս՝
ժամանակ, օր, օրինասարակ, ետիմֆ, սարի: Տարի կ'ըլլայ
տարու եր նշանակէ մարդու տարիք, ինչպէս խան տա-
րու: Տարիի բացառականը կ'ըլլայ տարու հետեւեալ
բացարութեան մէջ. տարու տարի:

3. Ժամ—ժամուան կամ ժամու—ժամէ—ժամով:
Այսպէս. հեղ, անզամ: Շաբաթ կ'ըլլայ շաբթուան կամ
շաբթու—շաբթուլնէ կամ շաբաթ—շաբաթով: Ամիս—
ամսուան կամ ամսու—ամսէ—ամսով:

Մահ թէպէտ ժամանակ ցոյց չի տար, բայց կ'ըլլայ
մահուան կամ մահու:

Դար կ'ըլլայ դարու:

ԺԱ. Ազգականութեան կապ ցոյց տուող անուն-
ներն ալ երեք դասակարգի կը բաժնուին.

1. Հայր—հօր—հօրմէ—հօրմով : Այսպէս մայր,
եղբայր, և իրենց բոլոր բարդերը սանամայր, կնիքամայր,
նոյն իսկ երբ ազգականութեան կապ ցոյց չեն տար,
վանահայր, լուսեղբայր, ևալին:

2. Աղջիկ—աղջկան—աղջիկէ—աղջիկով : Այսպէս
երիկ, կնիկ:

3. Ներ—ներոց—ներոցնէ—ներոցնով: Այսպէս ա-
ներ, սալ, սագր, ֆոյր, մօրափոյր, կետուր, կին, լնեկեր,
skr բառերը, որոնց վերջին երկուքը ազգականութիւն
ցոյց չեն տար:

ԺԲ. Կանոնաւոր կերպով չեն հոլովուիր հետեւեալ
բառերը.

Կայսր—կայսեր—կայսրէ—կայսրով:

Ճամբայ—ճամբու—ճամբէ—ճամբով . այսպէս տղայ:
Թոռ, բոռան, բոռնէ, բոռնով:

Լեռ—լեռան—լեռնէ—լեռնով . այսպէս դոռ:

Եղ—եղան—եղէ—եղով . այսպէս բեռ, հիմ:

Չրո—ջրոյի—ջրոյէ—ջրոյով:

Սեր—սիրոյ—սէրէ—սիրով:

Խնդիր և մարմին բառերը սեռականի և տրականի
մէջ կ'ըլլան նաև խնդրոյ և մարմնոյ:

Հոգի գործիականի մէջ կ'ըլլայ նաև հոգուով, ինչ-
պէս հոգուով մարմնով, բոլոր հոգուով:

Դլուխ երբ մարդու կամ անասունի գլուխ նշանակէ,
կ'ըլլայ գլուռ, իսկ երբ նշանակէ գրիի զյխակարգութիւն,
պետ, գագաթ կամ երբ բարդ բառ կազմէ, կ'ըլլայ գլուխ
կամ գլուխի, դրամազլիխի:

Արեւ կ'ըլլայ նաև արեւու:

ՀԱՍԱՐԱԿ ԱՇՈՒՆՆԵՐՈՒ ՀՈՒԱՎՄԱՆՑ ՄԷՋ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՆՈՆ

227. Հասարակ անուններու կանոնաւոր հոլով-
մանց մէջ, ձայնաւորներու փոփոխման կանոնը չի գոր-
ծադրուիր. պարտէկի—պարտէկի, վայրկեան—վայրկեանի,
արշալոյս—արշալոյսի, պաշտօնեայ—պաշտօնեայի, թիւ—
թիւի:

ՀԱՍՏԱՐԱԿ ԱՇԽՈՒՆԵՐՈՒ ՀՈՒՂԱՄԱՆՑ ՄԷՋ ԿՈՐՈՒՄՄԱՆ ԿԱՇՈՆ

ԶՅՑ. Վերջին վանկին մէջ « ունեցող անունները հոլովման մէջ » ը չեն կորսնցներ. սաւան—սաւանի—սաւանէ—սաւանով : Բացառիկ են ճակատ—ճակատի, բերան—բերնի, զաւակ—զաւկի:

ԶՅՑ. Ի պարունակող միավանկ բառերը, ինչպէս նաև վերջին վանկին մէջ է պարունակող բաղմավանկ բառերը ընդհանրապէս ին կը պահեն հոլովման մէջ . ձիրք—ձիրքի, նիզ—նիզի: Այսպէս խիթ, նիշ, խից, թիզ, դիրք, կիրք, կաւիճ, աւետիս, խաւիծ, սկիճ, զոյիճ, խաղիճ, ևայլն : Կան այս կարգի բառեր ալ որոնք կը կորսնցնեն ին . զիրք—զրի, սիրս—սրի: Այսպէս զիր, սիրք, բաժին, զետին, զուսին, փրկիչ, շուսաւորիչ, երկիր, անկողին, աղախին:

ԶՅՑ. Հոլովման մէջ ին կը պահեն .

1. Այն միավանկ բառերը որոնք է ով կ'ակսին . իժ, իդա, ևայլն :

2. Այն միավանկ կամ բաղմավանկ բառերը որոնց մէջ ին միեւնոյն բաղաձայններուն միջև կը գտնուի . թիթ, ցից, հիւսիս, կտիս:

3. Այն բառերը որոնք օտար լեզուէ առնուած են . ապրիլ, մայիս, գենիթ, մատիս, ևայլն :

4. Ի+ վերջացող բառերը, ալիի, ընտանիի, ևայլն :

5. Իկ վերջացող բառերուն ամենամեծ մասը . խաղաղիկ, ապարիկ, ևայլն :

6. Գոյականաբար գործածուած ածականները . ուրիշ, հետաքրիտ, նորածին, ևայլն :

7. Երբ բառին մէջ է ին առաջ « գայ . ցրուիչ, սուին, ևայլն :

8. Երբ բառին մէջ է ին ետքը « գայ . առիւծ, զոչիւն :

ԶՅՑ. Հոլովման մէջ է ն կը կորսնցնեն բոլոր այն բարդ բառերը որոնք զիր, կիր, կից բայարմատներով վերջացած են . մատենագրի, դրօշակրի, թղթակցով:

ԶՅՑ. Ու պարունակող միավանկ բառերը և վերջին վանկին մէջ « պարունակող բաղմավանկ բառերը գրեթէ միշտ « ն կը պահեն հոլովման ատեն . ուս—ուսի, կարկուտ—կարկուտի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԻՐԵՐՈՒ ՏԵՐՈՒԹԻՒՆԸ

Տըխուր էր քարը յիշելով կաղնին
Որ աղատ կ'աճի հանդէպ արեւին,
Դիտելով դաշտը ժայռէն բարձրադիր
Սարսուս և խնդուն երբ օդն է կարմիր :

Տըխուր էր կաղնին յիշելով երէն
Որ կը վազվըզէ մութ անտառներէն,
Ցից գլխով կայտուող զըւարիթ եղջերուն
Երկինք նետելով հնչիւնն երգերուն :

Տըխուր էր երէն երբ արծիւն յիշէր
Որ կը սըլանայ բիլ երկինքն ի վեր,
Ծըծելով լոյսը աչքին բիբերով :
Մարդն ալ տըխուր էր Աստուած յիշելով :

ՀԱՆՐԻ ՔԱԶԱԼԻՍ

ՀՐԱՑԱՆԳՆԵՐ

132. Զրուցագրել այս ոտանաւորը :

133. Գոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը :

ՀԱՆՐԻ ՔԱԶԱԼԻՍ, Գրանսացի ժամանակակից բանաստեղծ, որ ծնած է 1840ին:

134. Հետեւեալ խօսքերուն մէջ, փակազիծով զրուած բառերը
պէտք եղած հոլովին դարձնել հոլովման օրէնքներուն հա-
մաձայն.

Մասիս լերան (զլուխ) վրայ միշտ ձիւնեղէն պսակ մը կայ:
Ան որ իր (դաշինք) հաւատարիմ չի մնար, խարեբայ մըն է:
Պարկեցտ մարդիկ (ապառիկ) բարեկամ չեն:
(Լուսին) երկրէս ունեցած հնեւաւորութիւնը շատ փոքր է բաղդատ-
մամբ (արեւ) հնեւաւորութեան:
Ս. Գրիգոր (Լուսաւորիչ) զերեզմանը կը գտնուի Օշականի մէջ:
Երշանիկ պէտք է համարուի այն ժողովուրիդ որ իր կեանքին, (պա-
տիւ) և (ինչք) ապահովութիւնը ունի:

135. Ըսել թէ հետեւեալ բառերէն որոնք կը կորսնցնեն իրենց ին
հոլովման մէջ.

Բչիչ, լատին, մետրապոլիտ, յուլիս, զենիթ, ուտիր, բաղնիք, փթիթ,
կոծիծ, կծիճ, նատիր, լուսամիտ, հարանիք, մազնիս, հերիւն, մատնիչ,
կոծիծ, կծիճ, նատիր, հայրենիք, հայրիկ, ծաղիկ, արծուրի, թըն-
իր, իղձ, ծարիր, թնիր, հայրենիք, հայրիկ, ծաղիկ, արծուրի, թըն-
իւն, կորիւն, անկիրթ, վտիտ, բիրտ, բորբիւն, ունտին, զետին, զառիկ,
անսիրտ, կոպիտ, հոտպիտ, թաղիք, զրագիր, վշտակից, բեռնակիր, ձեռազիր:

136. Ըսել թէ հետեւեալ բառերը կը կորսնցնեն իրենց ուն հոլով-
ման մէջ.

Աղմուկ, թմբուկ, փրփուր, կերակուր, շամփուր, տրտունչ, կարկուտ,
շրմուղ, հարբուխ, զիտուն, մուր, թուր:

Շ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

Արձակ գրել վերոգրեալ ոտանաւորը, եւ բացատրել
անոր իմաստը մանրամասնօրեն :

Ի Դ. Դ Ա Ս

Հ Ա Լ Ո Վ Ո Ւ Մ (Շարունակութիւն)

ՀԱՍՏՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՅՈՔՆԱԿԻ ՀՈԼՈՎՄԱՆ
ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

232 (Շար.) Ա. Ցիի վերջացող յոքնակիները կը
հոլովուին նաև սապէս. յաղաքայի, յաղաքացոց, յա-
ղաքայիներէ, յաղաքայիներով : Հայցականը կ'ըլլայ միշտ
յաղաքայիներ :

Բ. Կանի վերջացողները կ'ըլլան նաև. միապետա-
կանի, միապետականաց, միապետականներէ, միապետա-
կաններով : Հայցականը կ'ըլլայ միշտ միապետականներ :

Գ. Եանի վերջացողները կ'ըլլան նաև . ձախակողմ-
եանի, ձախակողմեանց, ձախակողմեաններէ, ձախակողմ-
եաններով : Հայցականը կ'ըլլայ միշտ ձախակողմեաններ :

Դ. Ուրիւն և ում վերջացող անունները յոքնակի
սեռականի և տրականի մէջ կ'ըլլան նաև հետեւեալ կեր-
պով . սոլորութեանց, ուանանց:

Տղամարդկան սղոց, սղոցմէ, սղոցմով:
Մարդիկ կ'ըլլայ մարդոց, մարդոցմէ, մարդոցմով:
Կանայի սեռականի և տրականի մէջ կ'ըլլայ կանանց:
Նախնիկ սեռականի և տրականի մէջ կ'ըլլայ նաև
նախնանց:

233. Հասարակ անուններու քանի մը գրաբար
յոքնակի հոլովմանց ձեւեր կան որոնք անփոփոխ կը
գործածուին նաև աշխարհաբար կարգ մը բացատրու-
թեանց մէջ . կուսանաց վանի, Ծննդոց զիրք, վարք պր-
րոց, ևայլն :

ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

ԶՅԱ. Յատուկ անուններու եղակի հոլովման բացառութիւններն են.

Ա. Ա. Վերջացող անունները, ըլլան անձի անուն կամ աշխարհագրական անուն, ընդհանրապէս օրէնքին համեմատ կը հոլովուին, միայն թէ ու էն ետքը յ կ'առնեն. Եւրոպա, Եւրոպայի, Եւրոպայէ, Եւրոպայով: Այսպէս Մայտա, Գանատա, ևայլն:

Բ. Իս վերջացող անձի անուններն ալ ընդհանուր օրէնքին կը հետեւին, միայն ու էն ետքը յ կ'առնեն. Արախիա, Արախիայի, Արախիայէ, Արախիայով:

Գ. Իս վերջացող աշխարհագրական անունները հետեւեալ կերպով կը հոլովուին. Ովկիանիա, Ովկիանիոյ, Ովկիանիայէ, Ովկիանիայով. Սօփիա, Գոնիա, Եանիա բացառաբար կ'ըլլան Սօփիայի, Գոնիայի, Եանիայի:

Դ. Օ վերջացող անունները սապէս կը հոլովուին. Սանթիակօ, Սանթիակոյի, Սանթիակոյէ, Սանթիակոյով:

Ե. Պողիս վերջացող անունները կ'ըլլան. Կուտանդուպողու, Կուտանդուպողուի:

ԶՅԱ. Անկանոն հոլովումներ ունին հետեւեալ յատուկ անունները.

Ասուած երբ տիեզերքի արարիչը նշանակէ, սապէս կը հոլովուի. Ասուած, Ասուծոյ, Ասուծմէ, Ասուծմով: Իսկ երբ նշանակէ չաստուած, այն ատեն գլխագրով չի գրուիր, և ընդհանուր կանոնին համեմատ կը հոլովուի:

Ասուածածին կը հոլովուի սապէս. Ասուածածնայ, Ասուածածնէ, Ասուածածնով. այսպէս նաև էջմիածին: Ասուածածին երբ նշանակէ Ասուածածմօր տօնը, այն ատեն ընդհանուր կանոնին կը հետեւի. Ասուածածին, Ասուածածնի, Ասուածածինէ, Ասուածածինով:

Խրում կ'ըլլայ խրման՝ սեռականի և տրականի մէջ:

Հայ և Զին կ'ըլլան սեռականի և տրականի մէջ Հայու, Զինու:

ԶՅԱ. Սովորաբար գրաբարի ձեւով կը հոլովուին տոհմային և կրօնական անունները. Սահակայ եւ Մեսրոպայ տօնը, Մծրնայ հայրապէտը, Յովհաննու Կարապէտին, Արմաշու վանիլը:

ԶՅԱ. Յատուկ անուններու յոքնակի հոլովման բացառութիւններն են.

Ա. Ցի վերջացողները կ'ըլլան. Էրգրումցի, Էրգրումցոց, Էրգրումցիներէ, Էրգրումցիներով:

Բ. Կանի վերջացողները կ'ըլլան. Հոռուկականի, Հոռուկականաց, Հոռուկականներէ, Հոռուկականներով:

Գ. Եանի վերջացող յոքնակիները կ'ըլլան. Յակորեանի, Յակորեանց, Յակորեաններէ, Յակորեաններով:

ԶՅԱ. Գրաբարի ձեւով յոքնակի եղող ազգերու անունները կ'ըլլան սեռականի և տրականի մէջ. Հայ-Հայոց, Յոյնի-Յունաց, Հրեայ-Հրեկից, Հելլենի-Հելլենաց, Պարսիկ-Պարսկաց-Պարս-Պարսից, Մարտ-Վրաց, Հեղիկ-Հեղիկաց, Պուլկար-Պուլկարաց, Ռուս-Ռուսաց, Աղուանի-Աղուանից, և այլն:

ԶՅԱ. Բոլոր այս անունները հայցականի, բացառականի և գործիականի մէջ ընդհանուր օրէնքին կը հետեւին:

ԶՅԱ. Օտար յատուկ անուններու եղակի և յոքնակի հոլովման գրաբար ձեւեր կան որոնք աշխարհաբարի մէջ ալ նոյնութեամբ կը գործածուին. Ազախուծով, Կասպից ծով, ևայլն:

ԶՅԱ. Կորուսման և փոփոխման կանոնը գրեթէ բնաւ չի գործադրուիր օտար յատուկ անուններու կանունաւոր հոլովման մէջ. Պերլին-Պերլինի, Կուր-Կուրի, Յովսեփ-Յովսեփի:

ԶՅԱ. Զատիկ հոլովման մէջ էն կը կորանցնէ և կ'ըլլայ Զատիկի, Զատիկէ, Զատիկով:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Ա. Ք Ծ Ա. Ն Ո Ղ Ը

Կառախումբը կը մօտենայ շոգեպինդ : Աքծանողը իր պաշտօնին գլուխը կեցած է՝ ձեռքը երկաթէ լծակին վրայ : Գիտէ թէ կառախումբը հոն պիտի կենայ, և սա կայն պէտք է ճամբան բաց ըլլայ ճեպընթացին առջե որ միւս կողմէն կուզայ, և քանի մը րոպէ ետքը, հոնկէ պիտի անցնի : Գիտէ որ եթէ նշան չտայ, ճեպընթացը պիտի գայ կառախումբին զարնուի, և ջարդուփշուր պիտի ըլլան երկուքն ալ . ուստի աչքերը սեւեռած մօտեցող վայրաշարժին վրայ, անոր մօտենալուն կ'սպասէ որ նշան տայ ճամբան փոխելու :

Յանկարծ ձայն մը կը լսէ . «Հայրիկ, հայրիկ» : Արշամն է, իր չորս տարեկան փոքրիկ զաւակը որ խընդառով խաղալով իր քով կը վազէ . յետոյ իր վրայ սուրացող ահագնադղորդ կառախումբին շառաչիւնէն ահարեկ՝ կանգ կ'առնէ ուղեգիծերուն միջև, գոչելով . «Հայրիկ» :

Վայրաշարժը կը մերձենայ . հազիւ քանի մը մէթը հեռաւորութիւն մնացած է անոր և մանուկին միջև :

Ի՞նչ ընէ հէք հայրը . երեք րոպէ կայ տակաւին . կրնայ իր զաւակը ազատել . սակայն պէտք է լծակը իր ձեռքէն ձգէ, և թողու որ կորուստի մատնուին երկու կու կառախումբերը որոնց փրկութիւնը իրեն յանձնուած է :

Զվարանեցաւ, և դալկահար կեցաւ լծակին քով յուսահատօրէն պոռալով . «Երեսի վրայ պառկէ . մի՛ շարժիր» : Տղան պառկեցաւ ու աներեւոյժ եղաւ վայրաշարժին ներքեւ :

Որքան երկար թուեցաւ հէք աքծանողին կառաշարին այդ տողանցքը որ իր զանգուածով կը ծածկէր

տղուն մարմինը : Վերջին մասնակառքը անցաւ . հօրը ճակատը ցուրտ քրտինքով մը ողողուեր էր : Հազիւ համարձակեցաւ նայիլ այն կողմը . ի՞նչ պիտի տեսնէր արդեօք :

Տղան ողջ է սակայն, իր փոքրիկ մարմնիկը հողին կպած, հպանցում մը խակ չէ կրած :

— Արշամն, մէկ տեղդ ցաւեցա՞ւ :

— Ո՛չ, հայրիկ . մի՛ վախնար :

Եւ հայրը կ'սկսի տաք տաք արցունք թափել իր զաւկին փարած : Քանի մը րոպէ ետքը, ճեպընթացը կու գայ կ'անցնի շոգեպինդ, տանելով ուղեւորները որոնք բան մը տեսած չեն, և մտքերնէն խակ չեն անցըներ թէ իրենց կեանքը կը պարտին այդ խեղճ մարդուն դիւցազնական անձնուիրութեան :

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

137. Հոլովել բերանացի հետեւեալ բառերուն եզակին կամ յորնակին.

Կովկասցի, հիւանդութիւն, սպառում, ծնողը, ընտանիք, ստոյիկեան, Ռուս, Աղուան, Կորնթացի, Հնդիկ, Մոնթէ-Գարլօ, Զուկերիա, Բարմա, Կալկաթա, սահմանադրական :

138. Հսել թէ հետեւեալ բառերը կը կորսնցնեն, թէ կը պահեն իրենց ուն կամ ին հոլովման մէջ.

Հրթիռ, հունտ, քիթ, վիթ, եղունգ, երդիք, կափճ, խափճ, կաղին, չոլիք, վարիչ, փուշ, թուշ, սուտ, խիթ, բիժ, բիժ, բիտ, խոց, նուշ, սափիչ, կողոպուտ, լպուտ, անուր, աղօթազիրը :

139. Հետեւեալ խօսքերուն մէջ, փակազիծով գրուած բառերը պէտք եղած հոլովին զարմնել հոլովման օրէնքին համածայն.

Բարիզ պիտի երթամ Մարտիլոյ (ճամբայ) :

Ոլիմպոսի զագաթը ելլելու համար պէտք է օքերով (լեռ) կողէն վեր մազլցիլ :

Մեր մէջ շատեր (եզ) միս չեն ուտեր: Զեր առաջարկութիւնները (սէր) կընդունէի, եթէ (մայրս) հրաման առած ըլլայի: (Աղջիկ) մը ամէնէն զեղեցիկ ձիբը իր անուշ բնաւորութիւնն է: Աստուածաշունչը կ'սկսի (Ծնունդ) զիբքով: Միաբանական առաջին ուխտը հաստատուած է Ս. Գրիգոր (Հուսաւորիչ) ձեռքով, իննակնեան վանքին հիմնարկութեամբ, որ հիմայ (Գլակ) Ս. Կարապետ կը կոչուի: (Մարք) ազգը Ասիոյ հին ժողովուրդներէն մէկն է: (Նախնիք) ուսմօրէնով զրուած են շատ մը զեղեցիկ բանաստեղծութիւններ:

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Վերոգրեալ պատմութիւնը գրել դասաւանին մէջ, իիչ մը աւելի ընդարձակելով:

ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ՀՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

	Եղակի	Յորնակի	Եղակի	Յորնակի
Ո. Հ.	Դաշտ	Դաշտեր	Պատկեր	Պատկերներ
Ս. Տ.	Դաշտի	Դաշտերու	Պատկերի	Պատկերներու
Բ.	Դաշտէ	Դաշտերէ	Պատկերէ	Պատկերներէ
Գ.	Դաշտով	Դաշտերով	Պատկերով	Պատկերներով

ԲԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Բ.

Ի վերջացող բառեր	Ուրիշն վերջացող բառեր
Եզ.	Եզ.
Աշխատութիւն	Աշխատութիւններ
Աշխատութեան	Աշխատութեանց
Աշխատութենէ	Աշխատութիւններէ
Աշխատութեամբ	Աշխատութիւններով
Այսպէս. զինի, հոգի, ևն.	Այսպէս. ծուլութիւն, ուրախութիւն, ևն.

Գ.

Ում վերջացող բառեր	Ել և ալ վերջացող աներեւոյթներ
Եզ.	Եզ.
Խոստում	Խոստումներ
Խոստման	Խոստմանց
Խոստումէ	Խոստումներէ
Խոստմամբ	Խոստումներով
Այսպէս. հիացում, յուզում, ուսում, ևն.	Այսպէս. սիրել, կրել, խաղալ, «Դաշտունին պէս. բրբում, դղում,
	սողալ, ևն.

Ա.

Վերջացող աներեւոյթներ

Վերջին վանկին մէջ և պարունակող
երեք բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.
Ո. Հ.	Խօսիլ	Բերան
Ս. Տ.	Խօսելու	Բերնի
Բ.	Խօսելէ	Բերնէ
Գ.	Խօսելով	Բերնով

Այսպէս. նայիլ, թառիլ, տպուիլ, ևն. Այսպէս. ճակատ, զաւակ

Զ.

Վերջին վանկին մէջ Ի պարունակող բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.
Ո. Հ.	Գիրք	Գիրքեր
Ս. Տ.	Գրքի	Գրքերու
Բ.	Գրքէ	Գրքերէ
Գ.	Գրքով	Գրքերով

«Գիրք»ին պէս. միտք, սիրտ, գետին,
ծաղիկ, մատենազիր, դրօշակիր,
թղթակից, փրկիչ, լուսաւորիչ, ևն.
«Դաշտ»ին պէս. իր, իրձ, հիւսիս,
մատիտ, ապրիլ, մայիս, ընտանիք,
հարսնիք, հետաքրքիր, ուրիշ,
ցրուիչ, զոչին, ևալին:

Է.

Վերջին վանկին մէջ Ա պարունակող կարգ մը բառեր

Եզ.	Ցոր.	Եզ.	Եզ.
Ո. Հ.	Տուն	Տուներ	Աշուն
Ս. Տ.	Տան	Տուներու	Աշնան
Բ.	Տունէ	Տուներէ	Աշունէ
Գ.	Տունով	Տուներով	Աշունով

Եզ.

Եզ.	Մատուռ	Ժողովուրդ	Մանուկ
Ո. Հ.	Մատրան	Ժողովրեան	Մանկան
Ս. Տ.	Մատուռէ	Ժողովուրդէ	Մանուկէ
Բ.	Մատուռով	Ժողովուրդով	Մանուկով

«Տուն»ին պէս. շուն: — «Աշուն»ին պէս. զարուն: — «Անուն»ին պէս. պուռ:
մականուն, դերանուն, բայանուն: — «Մատուռ»ին պէս. դուռ:

Զ.**Թ.**

Կարգ մը միավանկ բառեր

Եզ.	Նաւ	«Նաւ»ին պէս. մարդ, մանչ, ձի, ծով, կով, զի,
Ո. Հ.	Նաւու	զի, թի, էշ, արզ, հաւ, պասպ, զահ, պահ,
Ս. Տ.	Նաւէ	այգ, շահ և երբեմն ալ դաս, մահ, ժամ, հեղ,
Բ.	Նաւէ	մէկ, տարի, արև:
Գ.	Նաւով	

Ժ.

Ժամանակ ցուցնող բառեր

Եզ.	Ամառ	Ատեն	Ժամ	[Ժամու
Ո. Հ.	Ամառուան	Ատենուան կամ Ատենի	Ժամուան կամ	
Ս. Տ.	Ամառուանէ	Ատենուանէ կամ Ամառէ Ատենէ	Ժամուան կամ	
Բ.	Ամառուընէ կամ Ամառէ Ատենէ		Ժամէ	
Գ.	Ամառով	Ատենով	Ժամով	

«Ամառ»ին պէս. ձմեռ, երէկ, հիմակ, ցորեկ, զիշեր. նոյնապէս իրիկուն,
վաղը, առառու:
«Ատեն»ին պէս. ժամանակ, օր, կէս օր, օրնարսակ, ետինը. նոյնապէս տարի:
«Ժամ»ին պէս. հեղ, անգամ, նոյնապէս շաբաթ, ամիս, մահ:

Ժ.Ա.

Ազգականութեան կապ ցուցնող բառեր

Եզ.	Հայր	Աղջիկ	Ներ
Ո. Հ.	Հօր	Աղջկան	Ներոց
Ս. Տ.	Հօրմէ	Աղջիկէ	Ներոչմէ
Բ.	Հօրմով	Աղջիկով	Ներոչմով
Գ.			

«Հայր»ին պէս. մայր, եղբայր, սանամայր, կնքամայր, ևայլն: նոյնապէս.
վանահայր, վանամայր, լուսեղբայր, ևայլն:
«Աղջիկ»ին պէս. էրիկ, կնիկ:
«Ներ»ին պէս. աներ, տալ, քոյր, հօրաքոյր, մօրաքոյր, կեսուր, կին, տագր:
նոյնապէս. տէր, տանտէր:

Ժ. Բ.

Անկանոն հոլովումներ եզակիի մէջ

	bq.	bq.	bq.
Ո. Հ.	Սէր	Կայսր	Գլուխ
Ս. Տ.	Սիրոյ	Կայսեր	Գլխու
Բ.	Սէրէ	Կայսրէ	Գլխէ
Գ.	Սիրով	Կայսրով	Գլխով

	bq.	Յոք.	bq.	bq.
Ո. Հ.	Ճամբայ	Ճամբաներ	Տղայ	Զրօ
Ս. Տ.	Ճամբու	Ճամբաներու	Տղու	Զրոյի
Բ.	Ճամբէ	Ճամբաներէ	Տղէ	Զրոյէ
Գ.	Ճամբով	Ճամբաներով	Տղով	Զրոյով

	bq.	Յոք.	bq.	Յոք.
Հ. Հ.	Լեռ	Լեռներ	Թոռ	Թոռներ
Ս. Տ.	Լերան	Լեռներու	Թոռան	Թոռներու
Բ.	Լեռնէ	Լեռներէ	Թոռնէ	Թոռներէ
Գ.	Լեռնով	Լեռներով	Թոռով	Թոռներով

	bq.	Յոք.	
Ո. Հ.	Եղ	Եղեր	«Լեռայն պէս. դուռ. — «Եղայն պէս.
Ս. Տ.	Եզան	Եզերու	րեռ, հիմ:
Բ.	Եղէ	Եղերէ	
Գ.	Եղով	Եղերով	

Ժ. Գ.

Ցիֆ, կանիֆ, եանիֆ վերչացող յոքնակիներ

	Քաղաքայիթ	Բողոքականք	Աջակողմեանք
Հ.	Քաղաքայիներ	Բողոքականներ	Աջակողմեաններ
Ս. Տ.	Քաղաքացւոց	Բողոքականաց	Աջակողմեանաց
Բ.	Քաղաքացիներէ	Բողոքականներէ	Աջակողմեաններէ
Գ.	Քաղաքացիներով	Բողոքականներով	Աջակողմեաններով

Ժ. Գ.

Անկանոն հոլովումներ յոքնակիի մէջ

	Մարդիկ	Կանայք	Տղաք
Հ.	Մարդիկ	Կիներ	Տղաք
Ս. Տ.	Մարդոց	Կանանց	Տղոց
Բ.	Մարդոցմէ	Կանանցմէ	Տղոցմէ
Գ.	Մարդոցմով	Կանանցմով	Տղոցմով

ՑԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

ՀՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆ

	bq.	Յոք.
Ո. Հ.	Պետրոս	Պետրոսներ
Ս. Տ.	Պետրոսի	Պետրոսներու
Բ.	Պետրոսէ	Պետրոսներէ
Գ.	Պետրոսով	Պետրոսներով

ՌԱՑԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Խա վերջացող անձի անուններ Խա վերջացող աշխարհագրական անուններ

	bq.	bq.
Ո. Հ.	Եւդոքսիա	Իտալիա
Ս. Տ.	Եւդոքսիայի	Իտալիոյ
Բ.	Եւդոքսիայէ	Իտալիայէ
Գ.	Եւդոքսիայով	Իտալիայով

Գ.

Խա վերջացող անուններ

	bq.	bq.
Ո. Հ.	Աննա	Քանատա
Ս. Տ.	Աննայի	Քանատայի
Բ.	Աննայէ	Քանատայէ
Գ.	Աննայով	Քանատայով

Ե.

Պոլիս վերջացող անուններ

	bq.
Ո. Հ.	Կոստանդնուպոլիս
Ս. Տ.	Կոստանդնուպուսոյ
Բ.	Կոստանդնուպոլաէ
Գ.	Կոստանդնուպոլսով

Զ.

Անկանոն հոլովումներ եղակիի մէջ

Ո. Հ.	Աստուած	Աստուածածին	Էշմիածին
Ս. Տ.	Աստուծոյ	Աստուածածնայ	Էշմիածնայ
Բ.	Աստուծմէ	Աստուածածնէ	Էշմիածնէ
Գ.	Աստուծմով	Աստուածածնով	Էշմիածնով

Ո. Հ.	Հայ	Զին	Զատիկ	Խթում
Ս. Տ.	Հայու	Զինու	Զատիկի	Խթման
Բ.	Հայէ	Զինէ	Զատիկէ	Խթումէ
Գ.	Հայով	Զինով	Զատիկով	Խթումով

Է.

Եանք, ցիք, կանք վերջացող բառեր

Յոր.	Յոր.	Յոր.
Օսմանեանք	Պոլսեցիք	Հռոմէականք
Օսմանեաններ	Պոլսեցիններ	Հռոմէականներ
Օսմանեանց	Պոլսեցւոց	Հռոմէականց
Օսմանեաններէ	Պոլսեցիններէ	Հռոմէականներէ
Օսմանեաններով	Պոլսեցիններով	Հռոմէականներով

Ը.

Անկանոն հոլովումներ յոքնակիի մէջ

Ո.	Հայը	Յոյնք	Հրեայը	Պարսիկը
Հ.	Հայեր	Յոյներ	Հրեաներ	Պարսիկներ
Ս. Տ.	Հայոց	Յունաց	Հրէից	Պարսիկաց
Բ.	Հայերէ	Յոյներէ	Հրեաներէ	Պարսիկներէ
Գ.	Հայերով	Յոյներով	Հրեաներով	Պարսիկներով

Ո.	Հնդիկը	Աղուանք	Պուլկարք	Մարք
Հ.	Հնդիկներ	Աղուաններ	Պուլկարներ	Մարեր
Ս. Տ.	Հնդկաց	Աղուանից	Պուլկարաց	Մարաց
Բ.	Հնդիկներէ	Աղուաններէ	Պուլկարներէ	Մարերէ
Գ.	Հնդիկներով	Աղուաններով	Պուլկարներով	Մարերով

Ի Ե. Դ Ա. Ա

ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ԳՈՐԾՄԱՌՈՒԹԻՒՆ

Զ43. Ուղղական. — Ուղղական հոլովը կը գործածուի.

1. Իբր ենրակայ, և կը պատասխանէ ո՞վ կամ ի՞նչ բան հարցման. Համեսուրիւնը աղջկան մը զարդի է:

2. Իբր ստրոգելի, և կը պատասխանէ ի՞նչ հարցման. Այս մարդը դեռ տղայ է:

3. Իբր կոչական. Աստուած, ողորուկ իմծի:

4. Իբր բացայացիչ. Մարդկայ պատմիչը :

5. Իբր ածականի խնդիր. Քսան մեր շայն է. հարիւր օխա ծանր է:

Զ44. Հայցական. — Հայցական հոլովը կը գործածուի.

1. Իբր սեռի խնդիր, և կը պատասխանէ զո՞վ կամ ի՞նչ բան հարցման. Բարկուրիւնը տուներ կը ժանդի:

2. Իբր բնուրիւն խնդիր.

Ա. Երբ դէպի տեղ մը շարժում ցոյց կու տայ, և կը պատասխանէ (դէպի ի) ո՞ւր հարցման. Հայրս ամեն օր տուկայ կ'երթայ. Մեր դրացւոյն տղան ծովը իմկաւ:

Բ. Երբ տեղի մը մէջ դադարում կը ցուցնէ, և կը պատասխանէ ո՞ւր հարցման. Ես տունը կը կենաւի: Այս աղջկը աշխը ակնոց դրեր է: Մատդ մատնի յիայ:

Գ. Երբ ժամանակ ցոյց կու տայ և կը պատասխանէ ե՞րբ հարցման. Ժամը 12ին ատենեներ կը ձաշենի: ԺԹ. դարուն վերջեր մեռաւ Վիկրոն Հիւկո:

3. Իբր ստրոգելի, երբ անուանել, իոյել, կարծել, ճկատել, ճախչնալ, ընտրել, կարգել, ընել, դնել, և այս

իմաստով գործածուած ուրիշ ներգործական բայի մը
ընկերացած է, և սեռի խնդիրին ինչ ըլլալը կը ցուցնէ.
Զիեզ ոյր անուանեցի: Զիեզ մարդ կարծեցի: Զիմը
խաղի ըրի:

Տ45. Սեռական. — Սեռական հոլովը կը գործածուի.

1. Իբր յատկացուցիչ, և կը պատասխանէ որո՞ւն
կամ ի՞նչ բանին հարցմանց. Պատուհանին վարագոյրը
բռնկեցաւ:

2. Իբր ածական.

Ա. Երբ կը ցուցնէ տարիք, ասիճան, արժեք. Քանի
տարու տղայ մը: Բարձրագոյն կարգի աշակերտներ: Հա-
րիւր ոսկիի մասնի մը:

Բ. Վերջ, ներս, դուրս, առաջ, առջեւ, յով, ետեւ,
ետք, վեր, վար, տակ, դիմաց, վրայ ևայլն բառերուն մէջ.
Վերջի տղը, ներսի հայլին, դուրսի սեղանը:

3. Իբր ածականի խնդիր. Տուրբերու հաւաքիչ,
հաշիւներու յարդարիչ:

Տ46. Տրական. — Տրական հոլովը կը գործածուի
իբր բնուրեան խնդիր, հետեւեալ կերպով.

Ա. Երբեմն շարժում ցոյց կու տայ, և կը պատաս-
խանէ որո՞ւն, ի՞նչ բանի հարցմանց. Ներեցէ՛ անոնց:
Կրակին մօսեցէ՛: Ա. Պատրիարքին խնդրագիր տրուեցաւ:
Լսելու եկեր իր:

Բ. Երբեմն ժամանակի գաղափար կու տայ, և կը
պատասխանէ ե՞ր հարցման. Մարտին՝ գարունը կ'սկսի:
Կես գիշերին՝ դուրս եղաւ: Ժամը երկուէր՝ կ'արթննամ:
Այս անգամուն չյաջողեցաւ: Զինը տեսնելուս պէս
մանջայ: Ամառուան տափին՝ մամրայ յաղելը դժուար է:
Հայոց տումարը նորոգուեցաւ ՇՄԴ բուականին:

Գ. Ծախել, ըսել, գնել, զարնել ևայլն բայերուն
քով, յատուկ գործածութիւն մը ունի երբեմն. Այսու

խենդուրիւն կ'ըսեն: Այս գիրքը հինգ դրուեի զնեցի:
Այդ հագուսիդ գոյնը կանանչի կը զարեն: Աս տղան
կապիկի կը նմանի:

Դ. Իբր ածականի խնդիր. Վարձաթրութեան ար-
ժանի, պատասխանութեան կարօս:

Ե. Կան ուրիշ պարագաներ ալ, որոնցմէ յիշենք
հետեւեալ օրինակները. Այս իրիկուն ձեզի եւ: Աղօքի
կեցեր էին: Հարիւրին հինգ տոկու կ'սանամ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Սև կաշիէ մեծկակ պայուսակ մըն էր զոր առառու
իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներէն: Իր
կեանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիէ պարկը
որով ամէն իրիկուն իր տան պիտոյքը, հացն ու միսը
կը տանէր, կամ պտուղը՝ իր երկու փոքրիկ զաւակնե-
մուն որոնք դրանը առջեւէն՝ այս խոստմնալից ու խոստ-
մնապահ պայուսակին շուրջը կը բոլորուէին: Այս մար-
դուն բոլոր յոդնաջան վաստակն ու քրտնաթոր գոր-
ծունէութիւնը անոր մէջ էր. գանայեան տակառ զոր
կը լեցնէր շարունակ երեսուն տարիներէ ի վեր առանց
յաջողելու: Իր կեանքի պայքարը հոն էր ամբողջ. ապ-
րուստի խնդիր, օրական հացի խնդիր, որուն արհաւիր-
քովը լի էր միշտ այդ կաշիէ պահարանը իր մշտնջենա-
կան պարապութեամբ: Իր ուրախութիւնները և ցաւերն
ալ հոն էին, իր յիշատակներն ալ: Աղէկ օրեր և գէշ
օրեր ունէր այդ տոպրակը, տէրոջը պէս ճակատագիրը
մը յարափոփոխ, և անոր պէս հոգի մըն ալ ունէր կար-
ծես: Ո՞վ էր տէրը այս երկուքին մէջ. երեսուն տարի
ետքը, երբ ճախորդութիւնը իր երկաթէ շրջապտոյտ

օղակներով կը պաշարէր զինքը . այս մարդը կը հասկնար որ արդ անգամ տոպրակը իր տէրը եղած էր միշտ :



Այս գաւակները, իր բոլոր երջանկութիւնը, հիմայ
կը ճնշէին զինքը իրենց տասնըչորս տասնըհինգ տարու
աղջկան անմեղութեան ժպիտովը, որ յանդիմանութիւն-
ներով լեցուն կ'երեւար իր հայրական աչքին: Յանցաւորի
պէս կը մտնէր ներս, զրկանքներու դատապարտուած այս
երկու հոգիներուն առջև մեղաւորի նման գլխիկոր՝ կը
դառնար տուն, երեսին վրայ միշտ պահելով զուարթու-
թեան կեղծաւոր երեւոյթը, ու այս դիմացլակին տակ
պարտկելով իր ապիկար ու շուարած մարդու կսկիծը:

ԳՐԻԳՈՐ ԶԵՂՐԱԳ

ԳՐԻԴՈՐ ԶՈՀՐԱՊ, ծանօթ զրագէտ, փաստաբան եւ պերճախոս երեսփոխան, ծնած 1860ին, հրատարակած է հայ պարբերականներու եւ թերթերու մէջ յօդուածներ եւ նորավէպեր, որոնց մէկ մասը ամփոփած է հատորի մը մէջ։ Ունի նաև վիպակ մը, Անհետացած սերունդ մը։

ՀՐԱԶԱՆԳՆԵՐ

140. Զրուցագրել այս հատուածը կէտաղրութեան նշանները դնելով.
 141. Բայլ թէ հետեւեալ խօսքերուն մէջ տարբեր զիրով գրուած
 ուղղականներէն որմնք իրբեւ ենթակայ, որմնք իրբեւ
 ստորոգելի, որմնք իրբեւ բացայացիչ, որմնք իրբեւ ա-
 ծականի խնդիր գործածուած են.

Կարապը ջրային թուշուններու ամէնէն սրանչելին է: — Շեղամարք կեղը ներկելու գարծիք մըն է: — ՄԵր մոդթին վրայ փոքրիկ վտառներ կան որոնք ծախքիք կը կոչուին: — Օղին իշխանը, արծիւը, միշտ արեւուն կը նայի: — Ինչպէս բոցը, նոյնաքև ալ հիշացումը կը պակսի, երբ չ'աւելնարք: — Ուշշիկո Հենրիկոս Դ.ի քաղաքականութիւնը շարունակեց, և Լուուովիկոս Ժ.Ի.ինը պատրաստեց: — Սպարասւուց ամէնէն մեծ փառնն էր իրենց զաւանիերուն ստացած վերքերը: — Մեղանի մը սիրուց շնուելու համար գննէ երեք կանգուն լայն կտաւ պէտք է: — Սոնէ կը կոչուի այն մարդը որ հարիւր օխա կը կշռէ:

142. Ըստ թէ հետեւալ խօսքը ուն մէջ տարբեր զիրով գրուած հայցականներէն որմնք իրը սեռի խնդիր, որմնք իրը բնութեան խնդիր, որմնք իրը ստորգելի գործածուած են.

Ուշարտութեամբ դիտեցէք Թիթեռնիկին քեւերը, և տեսէք Ձէ Բնչ
նուրք արուեստով յօրինուած են; — Յաճախաղէպ երկարարժներ կը կոր-
ծանն Ամերիկայի ժաղամիերը; — Եթէ Կայծակը որ և է մետաղի մը վրա-
յէն անցնի, կը հալցնէ; և օդին մէջ կը գնեցնէ այդ մետաղը; — ԺԸ. դա-
րուն վերջեւը, Յովսէփ Արդութեանց Արքեպիսկոպոս Գրիգորովիս հա-
յաբնակ ժաղաքը հիմնեց Ռուսաստանի մէջ; — Հինաւորք յրմուկիները
եռուսանիներու վրայ նստած կը ներկայացնեն պատկերներու մէջ; — Մըրատ
Բազրուսոնի, Հայոց ապարատուը հրաշէկ շամփուրով պասկեց Մերուժանի
գլուխը; — Գիշերները կանուխ անկողին մտնել և առուները կանուխ
ելլել՝ զիսաւոր պայմաններն են տղու մը առողջութեան; — Եթէ մեր պարտ-
քերը հոգ մը Նկատներ, դժբախտ կ'ըլլանք; — Տղաք պէտք չէ որ խալչոյշ
մը կարծեն կեանքը; — Կարծամիտ մարդը, եթէ հարիւր անզամ ալ խար-
ուի, նորէն փորձառու չ'ըլլար:

Հաւագոյնը լաւին թշնամին է — Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը

Երուսաղէմի վանին պարտքը վճարելու համար, վիզէն շղթայ անցուցած, տարիներով նպաստ հաւաքից: — Յուղան Յիսուսը մատնեց երեսուն արծարի: — Իրիկուած նաշը պէտք է թեթև ըլլայ, դիւրաւ մարտուելու համար: — Գարբիկ Այլազովսքի գրագէտ եպիսկոպոսը, որ Քոյիովի առաջները Թարգմանած է, Յովհաննէս Այլազովսքի մեծ Ակարչին եղային է: — Որ և գոյն մը աղէկ որոշելու համար, պէտք է արեւուն յոյսին դիտել զայն: — Այս կարգի խնդիրները մեր մէջ կարգադրենք: — Ներսէս Շնորհալի, բանաստեղծ Կաթողիկոսը, Պահլաւունեաց ցեղին կը պատկանէր: — Դուրսի Թշնամիները չեն կրնար վնասել ազդի մը, եթէ Ներսէն Թշնամի չունենայ: — Յարգանի արժանի չէ այն մարդը որ իր շահը միայն կը մտածէ:

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Կարդացէ՞ ուսի ուսով վերոգրեալ հատուածը. Եւ դուք ձեր կողմէն նկարագրեցէ՞ հայր մը որ կը տառապի իր զաւակներուն պետքերը չկարենալ հոգալուն համար:

Ի Զ. Դ Ա. Ս

ՀՈԼՈՎՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹՈՒԹԻՒՆ
(Եարունակութիւն)

247. Բացառական. — Բացառական հոլովը կը գործածուի.

1. Իրը ածական, երբ նիւթ կամ տեսակ ցոյց կուտայ. Մոււսակի վերարկու: Քարե սանդուխ:

2. Իրը բնուրեան խնդիր, երբ պատասխանէ որով, ի՞նչ բանէ հարցմանց. Քեզմէ լուցի: Կարդացած գիրքն զոհ եւ: Տունեն դուրս եղել չեմ ուզեր: Քրիստո Յովհաննէս Մկրտչին մկրտուեցաւ: Խաղակ դարեր հին: Աշխատութեն մի՛ ձանձրանար: Պատօնիս հրաժարեցայ: Բարկութենեն մողեգներ եր: Կարդալեն այժերը և կարապան:

3. Իրը ածականի խնդիր. Աչք հեռու: Հոգերէ զերծ: Մխիթարութեն զուրկ:

4. Իրը գոյականի խնդիր. Իրենցմէ մեծ մասը ինձի ձայնակցեցաւ: Արուեստագետներն իշերը հարուս եղած են:

5. Իրը նախադրութեան խնդիր. Իմ ուժես վեր և այս ցաւին դիմանալ: Դուռնեն ներս մտէ:

248. Տրականի ձեւով և բացառականի իմաստով կը գործածուին երբեմն կարգ մը բառեր. Ընելիքը չգիտնալուն՝ անշարժ մնաց: Սասիկ վախուն շինորեցաւ: Ասիկա միտքերնուն չեր անցներ: Լաւագոյն է սակայն, չփոթութեան տեղի չտալու համար, բացառականի ձեւով գործածել սապէս. Ընելիքը չգիտնալեն՝ անշարժ մնաց: Վախուն շինորեցաւ: Ասիկա միտքերնուն չեր անցներ:

249. Գործիական. — Գործիական հոլովը կը գործածուի.

1. Իրբ թնութեան խնդիր, երբ կը պատասխանէ ինչո՞վ հարցման. Մեր կորովով յաջողեցանի՛: Կողովներով ժողվեցին: Գրչով յաղթեցին:

2. Իրբ գոյականի խնդիր. Արուեսով բժիշկ: Հաւատքով յրիսոննեայ: Ազգով հայ:

3. Իրբ ածականի խնդիր. Վարդերով լեցուն կողով մը: Քաջութեամբ նշանաւոր զօրապես մը:

4. Մակրայի իմաստով, երբ կը նշանակէ.

Ա. Ամբողջութիւն. Տունով տեղով մեկնեցան:

Բ. Ժամանակի երկարութիւն. Ամիսներով սպասեցին:

Գ. Տեղւոյ տարածութիւն. Գետին երկայնութեամբ տարածուեր էին: Ցամաքի նամբով պիտի երանի:

Դ. Որոշ ժամանակ մը. Սողուննի օրով ոսկին եւ արծաթը արժեի յունիին:

Ե. Ժամանակի անպատճութիւն. Գիշերով ուրիշ կ'երթաս: Մեծ պահի օրով հաւ կ'ուտուի:

5. Իրբ ածական, երբ նշանակէ ունեցող. Երկու փեղկով (երկինեղի) դուռ: Չորս ոտքով (չորտուանի) անասուն: Կարձ հասակով (կարձանասակ) աղջիկ: Այսպէս ձեւացած են ուժով, զինով, համով, խելօֆ ածականները:

250. Հայցական, սեռական, տրական, բացառական և գործիական հոլովները կը գործածուին նաև իրբ նախադրութեան խնդիր, ինչպէս իրեւել մարդ, բու դիմացդ, բեզի հետ, բեզմե զատ, սրսով մօս:

251. Կոչական. — Կոչական կ'ըսուի այն բառը զոր կ'ուղենք անձի մը կամ իրի մը, ինչպէս Տէ՛ր, երկինին:

252. Կոչականը որ ուղղականի և հայցականի ձեւը ունի, կրնայ ըլլալ եղակի կամ յոքնակի, ու միշտ կը շեշտուի:

253. Կոչականը առաջին վանկին վրայ կը շեշտուի խօսակցութեան մէջ. Ե՛ղբայր, դուն զիտես որ հիւանդ եմ: Իսկ երբ մինակ գործածուի, մանաւանդ մէկը կանչելու համար, վերջին վանկին վրայ կը շեշտուի. Յակո՞ր, Յակո՞ր, ի՞ն՞ս եկուր:

254. Կոչականը չի շեշտուիր, երբ իրմէ առաջ շեշտեալ բառ մը ունի, ինչպէս Սիրելի՛ եղբայր, Տէ՛ր Ասուած :

255. Կոչականը իր ածականին հետ, եթէ ունի, միշտ երկու ստորակէտով կը բաժնուի նախորդ ու յաջորդ բառերէն, ինչպէս. Ողորմէ ինձի, Տէ՛ր Ասուած, եւ մի բողուր զիս:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՏԵՐԵԻՆ ԵՐՈՒՆ ՊԱՐԾ

Կ'անցնին աշնան ցուրտ հովեր,
Ու կը տանին բռնավար
Թռչունները դէպ 'այեր
Տերեւններն ալ՝ դէպ անտառ:

Գաղջ օրե՛ր, սիւգ հեշտաբեր
Անհետացան ընդ երկար.
Պարեցէ՞ք, հէ՞ք տերեւններ,
Վալսեցէ՞ք դուք զերթ յիմար:

Ճամբաններու քովս ի վեր,
Հիւսիսէն կամ հարաւէն,
Տե՛ս, կը վալսեն տերեւններ,
Մահուան պարը կը պարեն:

Հրաւիրածին չափ տերև
Հովը երբեք չի գտներ :
Դարձէ՛ք, դարձէ՛ք հե ի հե ,
Վալսեցէ՛ք, հէ՛ք տերեւներ :

Ամէն տերև վար կ'իյնայ
Կնձնի, թմբի կամ կաղնի,
Ու ամէն մարդ, ծեր, տըզայ
Մահուան ծոցը կը թաղուի :

Եւ երազներն աշխարհին
Երբեք երկար չեն տեւեր :
Հետեւեցէ՛ք ծեր պարին,
Վալսեցէ՛ք, հէ՛ք տերեւներ :

ԲՈԼ ԺԻՒՅԾՈԱ

ՀՐԱԶԱՆԳՆԵՐ

144. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:

145. Որոշել թէ հետեւեալ խօսքերուն մէշ ստորագծուած բացառականներէն որննը իրը ածական, որննը իրը բնուրեան խնդիր, որննը իրը ածականի խնդիր, որննը իրը զոյականի խնդիր գործածուած են.

Դէտք է մարդը իր գործերէն դատել, և ոչ խօսերէն: — Ամէն երկրի մէշ զրական մարդոցմէն շատերը անօթի մեռած են: — Բնականէն սև եղողը աճառով չի ներմիր: — Ես մտիկ ընելի ձանձրացայ, ան խօսելի չճանձրացաւ: — Ոսկիկ սիրո մը ունի: — Գանէ արձնան մը առելի կ'արժէ բան բար արձան մը: — Լաւ է անօրութենի մեռնիլ բան անսպատիւ ապրիլ: — Հռոմայեցիք ոճրազործները թարբէյեան ժայռէն վար կը զահավիմէին: — Այժէ հեռու, սրտէ հեռու, կ'ըսէ հին առած մը: — Սա իեւներէն անդին նոր աշխարհ մը կայ: — Հոգերէ զերծ աշակերտը ան է որ ժամանակին իր պարտականութիւնը կը կատարէ: — Այս տարի մեր

ԲՈԼ ԺԻՒՅԾՈԱ, Ֆրանսացի ժամանակակից բանաստեղծ:

ծառերէն հինգը միայն պտուղ տուաւ: — Մարդիկ առելի իրմնց վիշտերէն կը ծերանան քան թէ աշխատանիկն: — Այս տարի մեր տունեն պիտի ել-լներ: — Կայէն Ասուծմէն անիծուեցաւ:

146. Ըսել թէ հետեւեալ նախադասութեանց մէշ ստորագծուած գործիականները իրերէ ի՞նչ գործածուած են.

Ամէն մարդ իր յանցանիով դժբախտ կ'ըլլայ: — Արամուղ յօնքերը պուստերով, Ոլմազոսը կը զպուէր: — Հին ատենները, ձիով ու նաւով կը ճամբորդեն եղեր, հիմայ զգեկառուվ, հեծելանիւով ու ինմաշարժով: — Հիպակրաս Պերիկէսի օրով մեծ համրաւ կը վայելէր: — Տան մը մէշ, պղսիկով մեծով, ամէնքն ալ պարտական են հնազանդիլ բաղաբավարութեան օրէնքներուն: — Ներամը իր բժոնը շինելու համար, օրերով, շարաբներով կ'աշխատի. — Կիրակի օրով, չի վայեր առուտուի ելլեր: — Դեղին վետուրներով զիսարկա անձբեւէն թրջուեցաւ: — Ծնունդով խոշնարհ մարդիկ շատ անզամ մեծամեծ աստիճաններու հասած են: — Սենեկին բարձրութեամբ հայլի մը դրեր էին: — Թուչունները իրենց թեւերով կը կենան օդին մէշ: — Սիրառ Բ. Անի բաղաքը պատեց բարձր պարիսպներով, ու Տրդաստ անուն հայ ճարտարագետի մը ձեռիով զարդարեց զայն հոյակապ շենքերով: — Վռամշապուհի թագաւորութեան օրով էր որ զտնուեցան հայ զիրերը և ծաղկեցաւ Հայոց զրականութիւնը: — Երուանդ Բ. Թագաւորը այնպիսի զաման դէմք մը ունէր, կ'ըսէն, որ մէկ նայուածով բարերը կը ճամեցնէր:

147. Հետեւեալ բառերը իրը կոչական գործածել վարի պատմական խօսքերուն.

Ռ'վ Աստիսթենէս, — գոռող Սիկամիրոս, — Յուղա, — Հայոց աշխարհ, — Ռ'վ Աստուած. — Ռ'վ Աղեքսանդր. — Զօրապետներ:

Եթէ Աղեքսանդր չըլլայի, պիտի ուզէի Դիոզինէս ըլլալ: — Արեւամի խափաների: — Համբերով ես, զանզի յաւիտենական ես: — Համբուրենիկ կը մատնես զիս: — Խոնարհէ զլուխոյ, այրէ ինչ որ պաշտեցիր, պաշտէ ինչ որ այրեցիր: — Կ'ողբամ զբեզ: — Վերարկուիդ ծակերէն կը տեսնեմ զոռողութիւնդ:

ՀԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Նկարագրել աշունը, Տերեւաբափը, բնուրեան դալուկը, եւ մարդոց Տրամադրութիւնները այդ եղանակին: Տղոց, բաղաբացւոց եւ զիւղացւոց մշանութունները:

հ է . Դ Ա Ս

ԳՈՅԱԿԱՆ ԳՈՅԱԿԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՉԱՍՅԱՇՆՈՒԹԻՒՆ

Կ Ա Ն Ո Ւ Ն Ե Ր

256. Գոյական մը գլխաւորաբար երեք կերպով կրնայ գոյականի մը քով ինալ . Ա . Իրր բացայատիչ և բացայայտեալ , Բ . Իրր յատկացուցիչ և յատկացեալ , Գ . Իրր ածալիան :

257. Բացայայտիչ եւ բացայայտեալ . — Բացայայտիչ կ'ըսուի այն գոյականը , որ ուրիշ գոյականի մը ո՛վ կամ ինչ ըլլալը կը բացատրէ . Ողիմպոս լեռը , Աւետիք Պատրիարքը :

258. Բացայայտիչը կը պատասխանէ ո՞ր հարցումն . Ո՞ր լեռը . Ողիմպոս լեռը : Ո՞ր Պատրիարքը . Աւետիք Պատրիարքը : Ողիմպոս և Աւետիք բացայայտիչ են :

259. Բացայայտեալ կ'ըսուի այն գոյականը , որուն ինչ կամ ով ըլլալը բացայայտիչով մեկնուած է . Ողիմպոս լեռ , Աւետիք Պատրիարք : Լեռ և Պատրիարք բացայայտեալ են :

260. Երր բացայայտիչը և բացայայտեալը իրարմէ չանչատուող բառեր են , այսինքն երր բութով կամ ստորակէտով չեն զատուիր , բացայայտիչը , որ ընդհանրապէս բացայայտեալէն առաջ կը դրուի , ոչ յօդ կ'առնէ , ոչ ալ կը հողովուի . Նեղոս զետեն անցանք , Կարմիր ծովուն եղերք հասանի :

261. Երր բացայայտիչը և բացայայտեալը իրարմէ կ'անջատուին ստորակէտով կամ բութով , վերջը դրուած բառը կամ բառերը բացայայտիչ են : Երր ըսենք Շեխորիր՝ Անզիացի թատրերգակը՝ 52 տարու մեռաւ , Անզիացի թատրերգակը բացայայտիչ է Շեխորիրին : Խոկ երր ըսենք Անզիացի թատրերգակը՝ Շեխորիր՝ 52 տարու

մեռաւ , Շեխորիր բացայայտիչ է Անզիացի թատրերգակին : Այս պարագաներուն՝ թէ՛ բացայայտիչը և թէ՛ բացայայտեալը կը հոլովուին ընդհանրապէս , ինչպէս Տանրէի՝ Իտալացի մեծ ժերողին՝ արձան մը պիտի կանգնուի , կամ Իտալացի մեծ ժերողին՝ Տանրէի՝ արձան մը պիտի կանգնուի :

262. Երկար բացայայտիչները և բացայայտեալը ները պէտք է յարաբերականով զատել , խօսքը չերկարելու և շփոթութեանց տեղի չտալու համար : Փոխանակ ըսելու . Մեր լեզուն՝ մեր հօրմեն ու մօրմեն մնացած միակ անկորուս ժառանգութիւնը , մեր զաղախարներու անմիջական միջնորդը , պէտք է անվրատ պահուի . պէտք է ըսել . Պէտք է անվրատ պահուի մեր լեզուն , որ մեր հօրմեն ու մօրմեն մնացած միակ անկորուս ժառանգութիւնը , մեր զաղախարներու անմիջական միջնորդը , — պէտք է անվրատ պահուի :

263. Կարելի է նաև այս պարագաներուն մէջ անջատման գիծ գործածել բացայայտիչէն առաջ և ետքը , ինչպէս . Մեր լեզուն , — մեր հօրմեն ու մօրմեն մնացած միակ անկորուս ժառանգութիւնը , մեր զաղախարներու անմիջական միջնորդը , — պէտք է անվրատ պահուի :

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԱՄԷՆ ԲԱՆԻ ՄԷԶ ԶԱՓԱԽՈՐՈՒԹԻՒՆ

Տգէտ և միամիտ գեղջուկ մը , օր մը , քաղաք իջնելով , իր բանեցուցած ագարակին տէրոջը տունը գնաց գործի մը վրայ խօսելու համար անոր հետ :

Տան տէրը ճաշի վրայ ըլլալով , սեղանատուն տարին մեր գիւղացին օր հոն սկսաւ բացատրել իր խնդիրը , և պէտք եղած հրահանգները ստանալէ յետոյ , մեկնելու միջոցին , կանգ առաւ և հարցուց թէ ի՞նչ էր այն ձերմակ փոշին զոր կերակուրներուն վրայ կը ցանէր :

Տան տէրը զարմանալով այդ մարդուն տգիտութեան վրայ, բացատրեց անոր թէ այդ փոշին աղ կը կոչուէր որ կերակուրներուն համ կուտար և մարսողութիւնը կը դիւրացնէր :

Գեղջուկը տեղեկանալէ յետոյ թէ աժան էր այդ նիւթը և թէ ամէն նպարավաճառի քով կը գտնուէր, գնաց քանի մը օխայ աղ գնեց և շունչը իր տունը առաւ :

Պատուիրեց որ անմիջապէս կերակուր բերեն իրեն, և պատրաստուեցաւ ախորժակով ճաշել, դատապարտելով ինքնիրեն հարուստներուն ագահութիւնը որ այդպիսի աժան նիւթ մը այնքան խնայողութեամբ կը գործածեն : Ուստի ափ մը աղ լեցուց իր պատառին վրայ և կուլ տուաւ :

Հետեւանքը սարսափելի եղաւ . խեղճ մարդը սկսաւ հազար, թքնել ու քիթը բերանը ծամածուել, խեղճուկ ձայնով մը օգնութեան կանչելով իր ընտանիքը, որոնք իր քով փութացին և կոկորդը լուալով հազիւ կրցան սփոփել զինքը :

Հետեւեալ առառուն կանուխ մեր գեղջուկը վերստին քաղաք եկաւ, ու շիտակ ագարակատիրոջը տունը վազեց գանգատելու համար իրեն եղած չարամիտ կատակէն :

Տան տէրը խնդիրը հասկնալէ յետոյ ըսաւ անոր. «Ո՞վ ըսաւ քեզի որ ափերով աղ լեցնես կերակուրիդ վրայ. չտեսա՞ր որքան զգուշութեամբ կը ցանէի ես : Գնա՛, աղաս, և միտքդ պահէ թէ լաւագոյն բաներն իսկ երբ չափաղանց գործածուին հակառակ արդիւնք կ'արտադրեն :»

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

148. Զրուցագրել այս հատուածը:
 149. Որոշել այս հատուածին գոյականներուն մէջէն ուղղական ներն ու հայցականները:
 150. Մէջ մէկ յարմար բացայատիչ զտնել հետեւեալ բառերուն.
- Աստեղագիտութիւն, մանտարէն, Մօցարդ, Հերոդոտ, Ֆէնըն, Ոսկեան:

Կերերան, Եղիշէ, Շամօպրիան, Կիկերոն, Ափիկէ, Տարսոն, մանիշակ, Տիգրիս, Անոնց, Փիդիաս, Հայկ դիւցազն, Իլիական, Յայսմաւոր, Սաղմու, Զատիկի, Արտաւազդ Ա., Տիգրան Երկաթ, Հ. Ղեւոնդ Ալիշան, Գրիգոր Նաբեկացի:

ՕՐԻՆԱԿ. — Հայկ դիւցազն, Հ. Արսէն Բագրատունիի նշանաւոր դիւցագներգութիւնը. — Տարսոն, Կիլիկիոյ մէջ բաղաբր:

151. Յարմար գոյականներ զնել հետեւեալ մանրավէպին կէտերուն տեղ.

ՀԵՐՄԷՍ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՈՐԾԸ

Օր մը, Հերմէս ուզելով հասկնալ թէ որբան ... կուտան իրեն աշխարհի վրայ, մանկանացուի մը ... առաւ, և արձանագործի մը ... մտաւ : Նախ Արամացզի մէկ ... նշմարեց հոն ձեռքը ... մը բռնած, և ... հարցուց: Երբ պատասխանեցին թէ մէկ ոսկի է, մոքէն խնդաց իր հօրը ... վրայ, «Հայս սա Հերմէն, ըստ, քանի կու տաս: — Քիչ մը աւելի»: Վերջապէս իր ... տեսնելով, ի կարծելով թէ աւելի կ'արծէ, քանի որ ... չաստուածին ... ու սուրունդակին ... էր, անոր զինն ալ հարցուց: Ենթէ միւս երկուը զնես, պատասխանեցու, ասիկա ճիր կու տամ:»

Ընդհանրապէս մեր ենթալրածէն շատ աւելի պակաս կը զնահատեն զնեզ ուրիշները:

152. Որոշել այս հատուածին մէջ ծեր դրած գոյականներուն հողովը.

153. Մէջ մէկ նախադասութեան մէջ գործածել հետեւեալ յատուկ անունները, բացայատիշներ տալով անոնց.

Մովսէս, Վիրզիլիոս, Հերքիլէս, Աղթամար, Վաղարշապատ, Կրեսոս, Կիւսպատրա, Սանդուխտ, Շամիրամ, Սողոմոն, Յոր, Բագրատունիք, Թորիչէլլի, Արքիմեդէս, Լամարթին, Անահիտ, Աթենաս, Պղատոն, Կիպրոս:

154. Հարկ եղած յատուկ անունները զնել հետեւեալ նախադասութեանց մէջ.

... գտաւ Հայ գիրերը: — Սրշակ Բ. շինեց ... քաղաքը: — Եարգմաննեց Վիրզիլիոսի նենական դիւցազներգութիւնը զրաբար ոտանաւորի: — ... հաստատած է Սահակ Մեսրոպեան մրցանակը հայ զրագիտները բաշալերելու համար: — ... հիմնեց Ռուբինեանց իշխանութիւնը: — ... Խուսաստանը ծալիկցնելու համար, հայ զաղթականներ հրաւիրեց ու հաստատեց զաններ այլ և այլ զաւաներու մէջ: — Լեւոն Ե. Թազաւորը անզաւակ մեռնելով, Կիլիկիոյ վրայ թազաւորեցին ... լշշանները:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՆ

Գրել «Ամեն բանի մէջ չափաւորութիւն» վերնագրով շարադրութիւնը աւելի մանրամասնութեամբ եւ խօսակցութիւններ դնելով գեղջուկին ու ագարակատիրոջ միջեւ :

Ի Բ. Դ Ա Ս

ԳՈՅԵՍ.Կ.Ա.Ն. ԳՈՅԵՍ.Կ.Ա.Ն.Ի ՀԵՏ ՀԱՄՄ.ԶՍ.ՅՆՈՒԹ.ԻՒՆ
(Տարութակուրիւն)

264. Յատկացուցիչ եւ յատկացեալ. — Յատկացուցիչը անուն մըն է, որ ուրիշ անունի մը որուն ըլլալը կը ցուցնէ. Ծառին ճիւղը, ծառերուն ճիւղերը: Ծառին և ծառերուն յատկացուցիչ են:

265. Յատկացեալը այն բառն է որ յատկացուցիչն կը վերաբերի. Ծառին ճիւղը, ծառերուն ճիւղերը: Ճիւղը և ճիւղերը յատկացեալ են:

266. Յատկացուցիչը կ'ըլլայ միայն սեռական հողով, իսկ յատկացեալը ամեն հողով կրնայ ըլլալ. Ծառին ճիւղը, ծառին ճիւղին, ծառին ճիւղին, ծառին ճիւղով:

267. Յատկացուցիչը կը պատասխանէ որո՞ւն կամ ի՞նչ բանին հարցման:

268. Սեռական և տրական հոլովներուն ձեւերը նոյն ըլլալով, պէտք է դիտել որ սեռական հոլով յատկացուցիչը միշտ գոյականի մը կը վերաբերի, ինչպէս Ծառին ճիւղը, մինչդեռ տրական հոլովը բայի մը կը վերաբերի, ինչպէս Ծառին մօսենալ:

269. Այս կանոնին բացառութիւն չեն կազմեր հետեւեալ երկու պարագաները.

Ա. Երբ սեռական հոլովը բանի մը մէկուն վերաբերիւը կը ցուցնէ. Այս զիրժերը երոց են: Այս նախադասութեան մէջ՝ երոց բարը տրական չէ, այլ սեռական, և զեղչումի մը պատճառաւ բային քով ինկած է: Առանց զեղչումի, պիտի ըսէինք. Այս զիրժերը երոց զիրժերն են:

Բ. Երբ սեռական հոլովը տարիք կը ցուցնէ. Քոյրս

տասներկու տարու է: Այս պարագային մէջ տարու ոչ թէ սեռական մը կամ տրական մը, այլ սեռականի ձեւով ածական մըն է տարեկան բառին տեղ գործածուած:

270. Աշխարհաբարի մէջ՝ յատկացուցիչը ընդհանրապէս յատկացեալէն առաջ կը դրուի. Եկեղեցւոյն զանգակը, դրան բանալին:

271. Յատկացեալը կրնայ յատկացուցիչէն առաջ դրուիլ հետեւեալ պարագաներուն մէջ.

Ա. Երբ յատկացուցիչէն վերջը յարաբերական մը կայ, և կրնայ իմաստի չփոթութիւն առաջ գալ. Կը ճանչնայի ձեր դրացւոյն աղջիկը որ մեռաւ, կամ կը ճանչնայի աղջիկը ձեր դրացւոյն որ մեռաւ:

Բ. Ոտանաւորի մէջ յանգի կամ վանկի յարմարութեան համար.

Կրնա՞ս նորկարել լուրը եքերին,

Թիրեռնիկները որ կը դեգերին

Թառութերուն մէջ, շուրջը վարդերուն

Զոր զոհար ցողով գեղերփնեց զարուն:

Գ. Դրաբարէն առնուած քանի մը բացատրութեանց մէջ. Որդի Աստուծոյ, Սրբութիւն Սրբոց, Փրկիչ աշխարհի, ևայլն:

272. Երբ յատկացուցիչը որոշեալ ըլլալով, առանց յօդի գործածուած է, շատ անգամ կարելի է անոր տեղը դնել նոյն իմաստը ունեցող ածական մը, ինչպէս Մօր սեր, մայրական սեր: Երկինքի կապոյց, երկնային կապոյց:

273. Ածականաբար զործածուած զօյականներ. — Գոյականներ կան որոնք միանգամայն ածական են, ինչպէս սուս, մուր, ծակ, շուր, ցուրս, հանգիս: — Սուտին վերջը չի գար: Սուս վկայութիւն մի ըներ: Մուր զիշեր եր: Գիշերուան մուրին դուրս եղել: Ծակ ամանը չի լեցուիր: Ամանին ծակը պէտք է խցել, ևայլն:

274. Կան գոյականներ ալ որոնք իբր ածական կը սահման գործածուիլ, ինչպէս հետեւեալ պարագաներուն մէջ.

Ա. Երբ գոյականը ստորոգելի է. Դեռ ծոմ եմ: Հազ եղայ:

Բ. Երբ բանի մը նիւթը կը ցուցնէ. Ոսկի շղթայ, արծար ժամացոյց:

Գ. Երբ չափ ցոյց կու տայ. Գաւաք մը ցուր, կարիլ մը արցունիք, հինգ օր բանտարկութիւն:

Դ. Նմանութեամբ. Քար սիրտ, ծաղիկ հասակ, գոհար ցոյ:

Ե. Փոխարեռութեամբ. Կրակուբոց երիտասարդ մը, նրեւ մարդ մը, արիւն թրինի մտած լիայտահաւաս մը:

275. Ժամանակ ցուցնող գոյականները իրարու վրայ կ'իյնան իբր ածական և գոյական. Երեկ զիշեր, վաղը իրիկուն, տաբար առու:

276. Կան գոյականներ ալ որոնք հոլովուելով ածականի իմաստ կ'արտայայտեն, ինչպէս տեսանք հուլիսերու գործածութեան առթիւ.

Ա. Սեռական հոլով. Տասը տարու տղայ մը, երկրորդ կարգի աշակերտ, ետեւի պարտեզը:

Բ. Բացառական հոլով. Փայտէ արոռ, կատիկ զօտի:

Գ. Գործիական հոլով. Երկու թեւով աշտանակ, չորս ոտքով սեղան, ձերմակ պոչով կատու, անուշ ձայնով դաշնակ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

Լ Ե Զ Ո Ւ Ի Ն

Լեզուն թարգմանն է մտքին: Անով մեր պէտքերը կը յայտնենք, և ուրիշներուն հետ հաղորդակցութեան կը մտնենք. անով մարդիկը կը յուզեն կամ կը հանդար-

տեցնեն, մերթ որոտընդուստ պէտքախօսութեամբ անոնց եռանդը արծարծելով, և մերթ մեղմ ու սրաագրաւ խօսքերով անոնց կիրքերը մեղմացնելով: Լեզուով է որ արարածը կը հաղորդակցի իր արարչին հետ, և անով է որ կը գոյանան տկարութեան և զօրութեան միջև այն սքանչելի յարաբերութիւնները որոնք ծանրաբեռնեալ հոգին կ'սփոփին: Մէկ խօսքով, լեզուն մարդկային պէտքերէն մէկն է, և միտքը որչափ մշակուի ու զարգանայ, նոյնչափ ալ լեզուն կը կատարելագործուի: Նախնի ժամանակներու մէջ, երբ մարդկութիւնը իր օրրանին մէջ էր, երբ ծանօթութիւնները, գաղափարները և պէտքերը անձուկ սահմանի մը մէջ կ'ամփոփուէին, մարդ կ'ըմբռնէր միայն ինչ որ կը տեսնէր: Իր պէտքերը կը կայանային կեանքի առաջին անհրաժեշտ առարկաներուն մէջ, ուստի գործածած բառերն ալ իր սահմանաւոր ծանօթութեանց և պիտոյքներուն. կը համապատասխանէին: Բայց ժողովուրդ մը որչափ յառաջադիմէ, նոյն համեմատութեամբ, իր մտքին մէջ՝ նոր գաղափարները, նոր լոյսեր կը ցոլանան, որոնցմէ կը ծնին նոր պէտքերը, նոր բառեր ալ կը գոյանան, որով լեզուն կը ճոխանայ: Լեզուէ մը կրնայ մասսամբ դատուիլ ժողովրդեան մը յառաջդիմութեան աստիճանը:

Մ Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

155. Զրուցազրել այս հատուածը:

156. Մէկ նախադասութեան մէջ գործածել այս հատուածին մէջ գտնուած բոլոր յատկացուցիչները:

Տիկին Միքայել Տիկնար, Հայ գրափսունի, ծնած 1842ին Պոլսոյ մէջ: Իր զիսաւոր երկերն են երեք վէպ, Մայտա, Սիրանոյշ, Արաքսիա: Դրած է տեսութիւն մը Աշխարհաբար Հայ Լեզուի վրայ եւ զանազան հատուածներ Արեւելքան Մամուլի եւ Մասիսի մէջ: Մեռած է 1901ին:

157. Հետեւեալ բառերէն յարմարնեթը յատկացուցիչ ընել վարի յատկացեալներուն.

Յատկացուցիչ. — Կառու, ոչխար, տատրակ, ափւծ, շուն, եղ, էշ, ձի, հաւ, զրտ, աղռաւ, խոզ, գալլ, օձ, աղուէս, ծիծեռնակ, մեղու, աքաղաղ.

Յատկացեալ. — Կոփչք, կաղկանճում, դալլայլիկ, երգ, բզզիւն, մաւիւն, մոնչիւն, մնջիւն, մայիւն, հաջիւն, գռնչիւն, բառաչիւն, վրնջիւն, խանչիւն, կարկաչանք, կոկանք, ոռնում, սուլում:

ՕՐԻՆԱԿ. — Ագռաւին կոփչքը:

158. Հետեւեալ բառերէն յարմարնեթը յատկացեալ ընել վարի յատկացուցիչներուն.

Յատկացեալ. — Շշունչ, ճարճատիւն, շկահիւն, ծփում, մրմունչ, ճայթիւն, զլում, խորդում, ճղիփիւն, շառաչիւն, խարշափիւն, շաչիւն, հնչիւն, զռում, ճննչիւն, թնդիւն, շչիւն, բռմբիւն:

Յատկացուցիչ. — Ծխնի, զանգակ, գնդակ, թնդանօթ, որոտում, շեփոր, մարակ, տերե, կոհակ, ջուր, երգեհոն, կառք, հրացան, վտակ, դրօշակ, զէնք, կրակ, հովլ:

ՕՐԻՆԱԿ. — Հովին շշունքը:

159. Ածականի վերածել հետեւեալ յատկացուցիչնեթը եւ մէյ մէկ զոյական յատկացնել անոնց.

Գիշերուան, մարդու, մահուան, զիւցազնի, ձմեռուան, զիտունի, տղու, եղօր, վայրենիի, սատանայի, աշխարհքի, հիւանդի, յիմարի, աղքատի, հարմնիքի, հոգույ, զէմքի, ձեռքի, տան, նաւու, դաշտի, սուրբի, հովուի, զինուրի, քահանայի, հրեշտակի, սրտի, երազի, կեանքի, իշխանի:

ՕՐԻՆԱԿ. — Գիշերային պտոյտ, կենսական ինդիր:

160. Գոյականի մը քով իրբեւ ածական գործածել հետեւեալ զոյականնեթը.

Լոյս, ձին, կամար, փղոսկր, վարդ, երկաթ, սափոր մը, ժամ մը, սոպրակ մը, երկու բեռ, հինգշարթի, պահք, տուփ մը, երկու ասեղ, երեք ողող, դղում, շաքար, խաւար, արե, փոս, մարգրիտ:

161. Բացառական հոլովի վերածելով ածականներ շինել հետեւեալ զոյականնեթէն. ·

Քար, թուղթ, ապակի, կարկեհան, սուտակ, կտաւ, տախտակ, յարդ, ևտաքս, մարմաշ, ողոր, խոզան, փետուր, լաթ, սատափ, աւազ, կաղնի, փերեղ, դերձան, առասան, ժանեակ, թիթեղ,

162. Հետեւեալ անուններուն քով դնել գոյականներու սեռականէն շնուած ածականներ.

Տունը, ազարակը, յարկը, մասանը, շունը, ասողը, պառաւ մը, եղիբացական մը, տարազ մը, թղղ մը, երախայ մը, արդիւնք, աշխատանք; ՕՐԻՆԱԿ. — Երկու ժամուսն աշխատանք:

163. Հետեւեալ անուններուն քով դնել անուններու գործիականէն շխուած ածականներ.

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Վերյուշում մը ընել ձեր առտնին սնտեսութեան
դասերեն , եւ մանրամասնօրէն նկարագրել քէ ի՞նչպէս
կը փափաքիք որ զարդարուած ըլլայ ձեր ննջասեն-
եակը , ի՞նչպէս կարգադրուած ըլլան ձեր ներմակեղենի
եւ զգեստեղենի դարանները , եւ քէ ի՞նչ խնամք պետք է
տանիք անոնց որպէս զի միւս մարուր ու կանոնաւոր
ման :

ԳՈՅԱԿԱՆԻՆ ԼՈՒԾՈՒՄՐ

Վիգթորիա՝ Անգլիոյ թագուհին՝ ծնած էր 1819ին,
և մեռաւ 1901ին: — Լսէ՛, երկինք, և դուն մտիկ ըրէ՛,
երկիր, այն ճշմարտութիւնները զորս պիտի յայտնեմ:
— Սկեպտիկեանք կ'ուրանային այն ամէն բաները որոնց
խելքերնին չէր հասներ: — Շէլլէ բանաստեղծին կինն
ալ գրագէտ մըն է: — Տղան որ դպրոց կ'երթայ, կեանքի
պայքարին մէջ մտած է արդէն: — Ան որ ձեռքը զրիչ
ունի, պէտք է օգտակար կերպով գործածէ զայն: —

կան վայրկեաններ ուր կեանքը դրախտ մը կ'երեւայ
մեզի: — Զարախօս մը կը նկատեմ այն անձը որ հա-
ճոյքով մտիկ կ'ընէ չարախօսութիւնները: — Ներեցէք
չարերուն, վասն զի ամէնէն աւելի իրենց անձին կը
վնասեն անոնք: — Կէս օրին այցելութեան երթալը ան-
պատշաճ բան է: — Ալֆոնս Տօոտէ իր վէպերուն մէջ
նմանած է Տիքրնափի: — Ժաննեակով զարդարուն զգեստ-
ները փափուկ մորթով դէմքերու կը վայլեն: — Շան-
թարդելով առւները կայծակէն չեն վախնար:

Վիզբորիա	յսկ. ան. եզ. ուղ. ենք. ծնաժ երին:
Անգլիոյ	յսկ. ան. եզ. ուղ. սուկն. յսկց. բազուհիին:
Թագուհին	յսկ. ան. եզ. ուղ. սուկն. յսկց. վիզբորիային:
Երկիցն	հսրկ. ան. եզ. ուղ. կոչկն.:
Երկից	հսրկ. ան. եզ. կոչկն.:
Խմարտութիւնները	հսրկ. ան. եզ. հյց. սեռի խնդ. մտիկ լրէին:
Սկիստիկեանն	յսկ. ան. յի. ուղ. ենք. կ'ուրանայինին:
Բաները	հսրկ. ան. յի. հյց. սեռի խնդ. կ'ուրանայինին:
Խսելերին	հսրկ. ան. յի. ուղ. ենք. յէր հասներին:
Շէլէ	յսկ. ան. եզ. ուղ. բցյալ. բանաւելովին:
Բանաստեղին	հսրկ. ան. եզ. ուղ. սուկն. յսկց. կիմնին:
Կիմն	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. եղած երին:
Գրագէս	հսրկ. ան. եզ. ուղ. սուրովի կիմնին:
Տղան	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. մտած երին:
Դպրոց	հսրկ. ան. եզ. հյց. բնրեն. խնդ. կ'երբային:
Կեանիի	հսրկ. ան. եզ. սուկն. յսկց. պայմանին:
Պայմանին	հսրկ. ան. եզ. սուկն. խնդ. մէջին:
Ճեռքը	հսրկ. ան. եզ. հյց. բնր. խնդ. ուժին:
Գրիչ	հսրկ. ան. եզ. հյց. սեռի խնդ. ուժին:
Կերպով	հսրկ. ան. յի. գրծ. բնր. խնդ. գործածեկն:
Վայրկեաններ	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կամին:
Կեանիի	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. կ'երեւային:
Դրախօս	հսրկ. ան. եզ. ուղ. սուրովելի կեանիլին:
Չարախօս	հսրկ. ան. եզ. հյց. սուրովելի անձին:
անձը	հսրկ. ան. հյց. սեռի խնդ. կը ներսեւին:
Չարախօսութիւնները	հսրկ. ան. յի. հյց. սեռի խնդ. մտիկ կ'ընէին:

Հաւերուն	հսրկ. ան. յի. տրկ. բնր. խնդ. մերեցէիին:
անձին	հսրկ. ան. եզ. տրկ. բնր. խնդ. կը վնասեւին:
օրին	հսրկ. ան. եզ. տրկ. բնր. խնդ. երապին:
այցելուրեան	հսրկ. ան. եզ. տրկ. բնր. խնդ. երապին:
Երապը	հսրկ. ան. եզ. ուղ. ենք. կ ին:
բան	հսրկ. ան. եզ. ուղ. ուղ. ենք. ինը:
Ալֆոնս	յսկ. ան. եզ. ուղ. բցյտել. Տօսկին:
	յսկ. ան. եզ. ուղ. բցյտել. Ալֆոնսին:
Տօսէ	յսկ. ան. յի. սուկն. խնդ. մէջին:
վէպերուն	հսրկ. ան. յի. սուկն. խնդ. մէջին:
Տիքրնափի	յսկ. ան. յի. սուկն. խնդ. կին:
Ժաննեակով	հսրկ. ան. յի. գրծ. խնդ. զարդարունին:
զցեսները	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կը վայլենին:
Մորբով	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կափուկելին:
Դէկտերու	հսրկ. ան. յի. ուղ. ենք. կ'ուրանայինին:
Շանթարգելով	հսրկ. ան. յի. ուղ. ենք. տուներին:
Տուները	հսրկ. ան. յի. ուղ. ենք. յէն վախնարին:
Կայծակէն	հսրկ. ան. յի. բցու. բնր. խնդ. յէն վախնարին:

164. Սորվիլ այս լուծումը:

165 Լուծել հետեւեալ հասուածին բոլոր անունները.

Ս Ա Գ Օ

Պաշտած ամէն տեղերուս մէջ Մալաթիան մասնաւ-
որապէս զիս յանկուցած էր իր անման գեղեցկու-
թեամբը: Հոն հաստատուեցայ, ու շատ չանցած գտայ
իմ ուղած տղաքս: Ա՛լ ես էի որ կը կարդացնէի զանոնք,
իրենց խաղերուն ու մարդանքներուն կ'առաջնորդէի
ժամերով, ու կը խօսէի իրենց երկարօքէն իրենց հայրե-
նիքին վրայ, իրենց կոչումին վրայ, ու գոհ էի գործէս,
իրենց մէջ արթնցող կայծին տաքութենէն:

Օր մը, մօտակայ գիւղացիներ տղայ մը բերին ինծի
զոր ճամբուն եղերքը բռներ էին, միս մինակ քարի մը
վրայ հանգչած ատենը: Կորիւնի պէս բան մըն էր.
գոռուզ առատ մաղեր ունէր, երկու կողմէն ուսուցիկ

ճակատով, կրակէ աչքերով։ Բան մը չէր գիտեր, վայրի տունկի պէս մեծցած՝ ազատ բնութեան մէջտեղ։ Մէկ



քանի շարաթ ետքը սկսանք խօսիլ տիեզեր-քին վրայ, Աստուծոյ վրայ, Յիսուսի վրայ։ Ան աչքերը մեզի պիշ՝ մտիկ կ'ընէր հասկնաւու տենչով մը որ իր դէմքը կը մթագնէր։ Իր կրկնապատկուած ուշադրութենէն կը հասկնայի թէ ամբողջ ցնցում մը կը կատարուէր իր էութեանը մէջ։

— Բա՛, Սաքօ՛,

դուն ալ բան մը ուզէ

Աստուծմէ. ի՞նչ կ'ուզես որ տայ քեզի, հարցուցի օր մը։

Գլուխը ծոեց ու պատասխան չտուաւ։ Ի՞նչ կ'անցնէր մտքին ալքերուն մէջ։ Վայրկեաններ անցան։ Կը թողոփի զինքը իր ներքին աշխատութեան հետ։ Յետոյ մէկէն ի մէկ գլուխը վեր առաւ, իր վառող աչքերը ինձի յսոեց, ու ըսաւ։

— Կուզեմ որ խելք տայ ինձի։

ԼԵՒՈՆ ԲԱՇԱԽԵԱՆ

Լեւոն ԲԱՇԱԽԵԱՆ, ծանօթ զրագէտ եւ հրապարակագիր, ծնած Պոլս 1868ին, գեղեցիկ էջեր հրատարակած է Մասիս հանդէսին, ինչպէս զանազան թերթերու մէջ։

Ի Թ. Դ Ա Ս

Յ Օ Ւ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

277. Յօդ կ'ըսուի այն գիրը կամ մասնիկը, որ գոյականի մը վերջը դրուելով՝ անոր նշանակութիւնը կ'որոշէ կամ ընդհանուր իմաստը մասնաւորի կը վերածէ։ Ծաղիկ փրցուցի, ծաղիկը փրցուցի, ծաղիկ մը փրցուցի, ծաղիկս փրցուցի։

278. Յօդը երեք տեսակ է։ որոշիչ, անորոշ, դիմուրոշ։

279. Որուիչ յօդ. — Որոշիչ յօդ կ'ըսուին ը և գիրերը. մարդը, մեղուն։

280. Ը կը գործածուի բառի մը վրայ, որուն վերջին գիրը բաղաձայն է. ապօր, դուռը, սեղանը։

281. Ի ձայնաւորով վերջացող բառի մը վրայ ը կը գործածուի, երբ այդ ը և հնչուելով՝ բաղաձայն նկատուի. նաւը, թիւը, հաշիւը։

282. Ն յօդը կը գործածուի բառի մը վրայ, որուն վերջին գիրը ձայնաւոր է. ցորին, մեղուն, բազին։

283. Յ բաղաձայնով վերջացող բառերուն յն կը ջնջուի և յօդը կը դրուի, երբ յն անձայն է. հական, հաւայֆածու։

284. Ն յօդը կը գործածուի նաև բաղաձայնով վերջացող բառերուն ծայրը, երբ էական բային սահմանական ներկան կամ անկատարը յաջորդէ անոնց, ինչպէս նաև ու, այ, իսկ, անգամ շաղկապներէն և ի վեր, ի վար նախադրութիւններէն առաջ. Իրենի տունն էին։ Դուն ասկենէն հնուտն ես։ Քարերն անգամ լեզու եղան։ Այդ աղջիկն ալ իրենն է։ Երեսն ի վեր ի՞նչ կը նայիս, ևայլն։

285. Բայց նախորդ բառին և յօդը նի չի փոխութիր երբ աղ մակրայը յաջորդէ անոր. Խեղճ կիճը աղ ձանձնացաւ: Տղաքը աղ յոգներ էին:

286. Անգամ բառն ալ երբ շաղկապ չէ, իրմէ առջի բառին և յօդը նի չի փոխութիր, այլ կ'ըսուի. Այս աղջիկները անգամ մը որ խաղալ միսին, աղ վերջը չեն թերեր:

287. Ոտանաւորի մէջ և յօդը կրնայ դրուիլ բազածայնով վերջացող բառերու վրայ, երբ իրենցմէ վերջը եկող բառը և կամ յ բաղածայնով կ'սկսի, և կամ ու է ձայնաւորով.

Իոդին արօրի մը ժանգուած համերուն
Հանգիստն երկար,
Տեսաւ իր եղայրն որ շողշող վայրուն՝
Դաշտն կը դառնար:

ՈՐՈՇԵՎ ՅՈՒԻՆ ԳՈՐԾԱՆՑՈՒԹԻՒՆԸ

288. Հասարակ անուններու եզակիին մէջ. — Հասարակ անունները երբ որոշեալ են, ընդհանրապէս որոշի յօդ կ'առնեն գրեթէ ամէն հոլովի մէջ. զիրքը պատուեցաւ, զիրքը պատուեցի, զիրքին էցերը, զիրքին դիմեցի, զիրքին օգտուեցայ. բացառիկ է գործիականը. զիրքով զբաղեցայ:

289. Յուցական ածականներու ընկերացող գոյականները որոնք միշտ որոշեալ են յօդ կ'առնեն ամէն հոլովի մէջ՝ գործիականէ զատ. Այս մարդը նոր եկաւ, այն մարդուն զուխը, այդ մարդուն հետեւեցայ, այս մարդին գոհ եմ, այս մարդով գործ չի տեսնուիր:

290. Յոքնակի ստացական ածականներու ընկերացող գոյականները, որոնք միշտ որոշեալ են, որոշիչ յօդ

կ'առնեն ամէն հոլովի մէջ, գործիականէն զատ. Մեր պարտէղը զեղեցիկ է, ձեր պարտէղը շտկեր իվ, իրենց պարտէղին դուռը, ձեր պարտէղին հաւնեցայ, մեր պարտէղին բաղուած ծաղիկներ, ատնի միայն իրենց պարտէղով կը պարծին:

291. Ժամանակ ցուցնող բառերը շատ անգամ առանց յօդի կը գործածուին, մանաւանդ երբ անկանոն կերպով հոլովուին. Երեկ զիշերուան անձրեւը, այն տարունիք ի վեր: Սակայն երբեմն յօդ կ'առնեն, մանաւանդ երբ ընդհանուր կանոնին համեմատ հոլովուին. Քրիստոնուի 1809 թուականին, երկու տարինեն:

292. Ուրիշն և ում վերջացող ածանցեալ բառերը շատ անգամ յօդ չեն առներ սեռականի և տրականի մէջ. Մեր ուրախութեան մէջ, ձեր փորձառութեան դիմում կ'ընեմ, այդ զգացման մի՛ հաւատաֆ, այն յուզման վայրկեանին: Բայց երբեմն կարելի է յօդ դնել, երբ գաղափարի յստակութեան պէտքը պահանջէ. Իր զգացմանը մեծուրիսնը (երբ իր կը վերաբերի զգացման), իր զգացման մեծուրիսնը (երբ իր կը վերաբերի զգացման մեծուրեան):

293. Երբ յօդ առնող քանի մը բառեր իրարու կը յաջորդեն, երբեմն անսնցմէ մէկուն յօդը կը ջնջուի ներդաշնակութեան համար: Փոխանակ ըսելու՝ իր սրտին բաղձանին հաւեւեմաս, կ'ըսենք իր սրտի բաղձանին համեմաս: Փոխանակ ըսելու՝ հասարակ անուններուն յոյնակիին օրէնքներուն մասին, կ'ըսենք՝ հասարակ անուններուն յոյնակիին օրէնքներուն մասին:

294. Գիրքերու անունները և գրքի գլուխներու վերնագիրները երբեմն առանց յօդի կրնան գործածուիլ, թէւ որոշեալ ըլլան. Գործնական ներականուրիսն, Միջին դարու պատուրիսն:

295. Յօդը կը զեղչուի, երբ ուզենք թուումի

մը առթիւ ազդուութիւն տալ նախաղասութեան . Հաւեր, բաղեր, սագեր շեցուն էին վայրագաւիրին մեջ:

296. Կոչականի մէջ, երբեք որոշիչ յօդ չի գործածուիր . Եկէ՛, ողա՛ֆ. կեցիր, ո՛վ մարդ:

297. Եօրը, ուրը, ինը, տավը թուական ածականները երբ գոյականաբար գործածուին, իրենց ծայրի և գիրը յօդի տեղ կը բռնէ և նի կը փոխուի էական բային սահմանական ներկայէն՝ և ու, աղ, իսկ, անգամ շաղկապներէն առաջ . Սա երկու թիւերէն տան է շնաւածդդ թէ բանը: Եօրն աղ մեկտեղ էին:

298. Կան քանի մը բառեր, ինչպէս աշխարհ, երկինք, ևայն որոնք առանց յօդի կը գործածուին ընդհանուր իմաստով . Աշխարհ պիտի ծափահարէ . Երկինք ականատես պիտի ըլլայ:

299. Մարդ բառը առանց յօդի կը գործածուի երբ անորոշ դերանուն է . Մարդ կ'ամչնայ իր մտածմանը հակառակ խօսերու:

300. Երկու երբ գոյականաբար գործածուի կ'ըլւայ երկուի և յօդ կ'առնէ . Երկուիը մեկտեղ կը խօսէին:

301. Կարգ մը բաղադրեալ բայերու մէջ, բային ընկերացած գոյականը միշտ առանց յօդի կը մնայ . Պայանուս տալ, համգիս ընել, վախ ազդել, ձեռի ձգել, ևլն :

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Գ. Ա. Ն Զ. Ը

Ա. Ռ. Ա. Կ

Թովմաս աղբար և բարեկամն իր Արտակ
Քաղաքէն գիւղ կը դառնային յամբընթաց .
Թովմաս տեսաւ պարկ մը ոսկի ոտքին տակ,
Ու գրպանել զայն փութաց :

Ընկերն իսկոյն ուրախութեամբ խանդավառ գոչեց . «Ի՞նչ բախտ մեզ համար :
«—Մեզ մի՛ ըսեր, այս գանձը իմս է միայն, Պոռաց Թովմաս, քանի որ ես գըտայ զայն :»
Արտակ լըսեց, և անբարբառ քայլ առին, Մինչև հասան խորն աննըշոյլ անտառին :
Այստեղ տեսան երկու զինեալ հրոսակներ Հրացաննին բռնած կայնած անվեհեր :
Թովմաս աղբար խելքը գըլիսէն թոցուցած,
Հսաւ գողգոջ ձայնով ցած .

«Այս ի՞նչ փորձանք հասաւ մեզ :
«—Մեզ մի՛ ըսեր, գոչեց ընկերն անողոք .
«Քեզի միայն, քանի որ գանձ չունիմ ես :»
Ու ծառերուն տակէն փախաւ արտորնօք :
Մինչդեռ Թովմաս հոն միայնակ ու անգէն՝
Ոչխարի պէս թողուց որ զինքը խուզեն :
Եւ գողերը կողոպտեցին իր ոսկին :
Արդա՛ր պատիժ ագահ մարդու չար խօսքին :

Յաջողութեան մէջ երբ կ'ըլլաս անձնասէր,
Դժբախտ օրիդ՝ մէկէն օգուտ մ'ըսպասեր :

Զ. Ա.

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

166. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը :
 167. Նշանակել այս ոտանաւորին մէջ զրուած որոշիչ յօդերը :
 168. Հետեւեալ խօսքերը ուղղել փակազդի մէջ նշանակուած նոլով-ներուն եւ յօդի օրէնքներուն համեմատ .
- Ինքնահաւասանութիւն (ուղ.) տղիտութիւն (բացու.) կը ծնիւ — Բազրիք (ուղ.) երեք զինաւոր մաս (բացու.) կը բաղկանայ, խոյակ (բացու.), բռն (բացու.), պատուանդան (բացու.) — Հեղիկ վին (յթ. ուղ.) նարզիլակ (սեռ.) պատեան (յթ. սեռ.) բնաթել (յթ. բցու.) շինուած ծուզ (յթ. հյց.)

կը կրեն իրենց զգեստ (յը. սեռ.) վրայ — Մարդ (սեռ.) արժանիք (ուղ.) իր սիրո ու միտք (սեռ.) յատկութիւն (յը. բցու.) կը չափուի — Լեռ (յը. սեռ.) զազաթ (սեռ.) օդ (ուղ.) միշտ մաքուր է — Սպասացի (յը. ուղ.) իրենց նորածին մանուկ (յը. հյց.) Եւրոտաս (սեռ.) մէջ կը լուային, — Արփութօ (սեռ.) Օրխանսօ Փիւրիօզօ (ուղ.) դիւցաներգական ամէնէն նշանաւոր բերթուած (յը. բցու.) մէկն է — Տը էքէ արբայ (ուղ.) հաստատեց խուլ-համբ (յը. սեռ.) զպորց (յը. հյց.): — Թովմաս (ուղ.) տեսաւ պարկ մը ոսկի (հյց.) ոտք (սեռ.) տակ: — Բէռէթ (ուղ.) շուտ շուտ կը բաէք զլուխ (հյց.) առած կաթ (սեռ.) ամսն (հյց.): — Անօթութիւն (ուղ.) աշխատասէր մարդ (սեռ.) զուռ (բցու.) կը նայի, բայց չի կրնար ներս մանել: — Տիգրան Բ. (ուղ.) երկար տարի (յը. հյց.) տիրեց Ասորի (յը. սեռ.) երկիր (տարակ.): — Խոսրով Բ. (ուղ.) շինեց թուին բաղար (հյց.) ու զայն մայրաքաղաք (հյց.) լրաւ — Հնդկաստան (սեռ.) հայ զաղթականութիւն (ուղ.) Պարսկաստան (սեռ.) հայ (յը. սեռ.) զաղթականութիւն (սեռ.) մէկ ճիւլ (ուղ.) է:

169. Որոշել հետեւեալ խօսքերուն մէջ զտնուած անուններուն հոլվները.

Բախտէն մերժուած մարդիկ յոյսին կը դառնան: — Մեծ արդիւնք-ները շատ անզամ պզտիկ պատճառներէ յառաջ եկած են: — Ի՞նչ պատիւներ ստացած են մարդիկ զեղեցիկ զզեստներով, և սակայն ի՞նչ տառապանքներ կրած են անոնց համար: — Եսքիլէս յունական ողբերգութիւնը իր զազամենակէտին հասցուց: — Բնութիւնը մարդուս զէնք տուած չէր. ինքը զայն շինեց: — Ինքնակոչ իմաստասէրները ցուրտ մարդիկ են որ հաւասարութիւն կը բարողեն տիրապետելու զաղափարով:

170. Հարկ եղած տեղերը որոշիչ յօդեր դնել հետեւեալ խօսքերուն մէջ.

«Իսկ երանելիներու, բանտարկեալներու և բոլոր Հայոց աշխարհի պատերազմներու մէջ ինկողներու կանանց ամէնու անուններ չեմ կրնար «Թուել, վասն զի շատերու անուններ չեմ զիսեր: Հինգ հարիւրի չափ անունով ու անձամբ կը հանչնամ ոչ միայն մեծամեծ կիներէ այլ և ամէնէ վիսնարհներէ շատեր:»

«Ամէնք միահամուռ երկնաւոր եռանդով վառուած նմանեցան անոնց որոնք հրաժարեցան աշխարհէ: Որովհետև թէ տարէցներ և թէ երիտաւարդներ միեւնոյն հաւատքի առաքինութիւն զգեցան: Զյիշեցին բնաւ մայրենի ազատութեան փափուկ անուն, այլ իրեւ այրեր արդէն վարժուած շինական սովորութեանց բազմատանց կեանքի, վիշտերու մէջ իրենց համբերութեամբ զերազանցեցին զանոնք:»

«Ոչ միայն հոգիով միսիթարուած մնացին յաւիտենական յոյսի աներեւոյթ զօրութեամբ, այլ և մարմնական նեղութեանց ծանր բեռ կրեցին: «Որովհետև թէկ ամէնք ալ ձեռնասուն սպասուիններ ունէին, յայտնի չէր ոմէ ով էր տիկին և ո՞վ աղախին: Ամէնք միօրինակ կը հազուէին, և երակուք ալ զեանի վրայ կը պառէէին: Ոչ մէկ միւսի անկողին կը ծգէր, վասն ազի չէին ուզեր իրենց անկողիններ իսկ իրաբմէ զանազննել: Միեւնոյն ռթուլս զոյն ունէին փսիամեները, և մնապներու բարձեր բոլոր ալ ու էին:»

Եղիշե

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Վերի ոտանաւորին նիւթին վրայ ձեր կողմէն պամութիւն մը հնարեցէք եւ գրեցէք զայն բնդարձակ մանրամասնութեամբ, անձնասիրութեան սգեղութիւնը երեւան հանելով:

L. Դ. Ա. Ս

ՈՐՈՇԵԶ ՅՈՒԽՆ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

(Տարունակութիւն)

ՅՕՅ. Հասարակ անուններու յօքնակիին մէջ. — Աշխարհաբարի մէջ գործածուած գրաբարի ձեւով յոքնակի ուղղականները, սեռականները, տրականները երբեք յոդ չեն առներ, նոյն իսկ յատկացուցիչն ետքը. Այն յաղաքացիի, որոնց վրայ խօսեցանք: Բողոքականաց ազգապետը: Տղոց դասերը: Կանանց իրաւունքը:

ՅՕՅ. Ընդհանուր կանոնին համեմատ հոլովուած բառերու մէջ, ամէն հոլով յոդ կ'առնէ բաց ի գործիականէն. Մեր սիրելուն մէջ, ձեր բարիններին զգածուած, անոնց առաջինուրինները յիշելով:

ՅՕՅ. Գոյականաբար գործածուած բոլոր բառերը յոդ կրնան առնել, իբր եղակի կամ իբր յօքնակի:

Ածական. — Գեղեցիկը, բարին, ճշմարիսը բացարձակ չեն:

Դերանուն. — Պայտընի զործերուն մէջ՝ եսն և որ կը տիրապետի:

Բայ. — Խմելը եւ ծխելը վճասակար ունակութիւններ են:

Դերբայ. — Զինը տեսնողը կը համակրի իրեն:

Մակբայ. — Այոն այոն, եւ ո՞չը ո՞չ:

Շաղկապ. — Բայցերը միշ կասկած կուտան ինծի:

Զայնարկութիւն. — Աւանդն ու ո՞հը, երբ շատ կը զործածուին, մտի ևկարութիւն կը յայտնեն:

ՅՕՅ. Յատուկ անուններու եզակիին մէջ. — Յատուկ անունները աւելի քիչ անգամ յոդ կ'առնեն քան թէ

հասարակ անունները, որովհետև ինքնին արդէն բաւական որոշեալ են. Մեկենաս կը յաջալերէր գրագէնները:

ՅՕՅ. Յատուկ անունները սովորաբար բնաւ յոդ չեն առներ ուղղականի և գործիականի մէջ. եզիկի հայմատենազիր մըն է: Գերւման գրականուրիւնը Կեօքեով եւ Շիլերով կը պարծի:

ՅՕՅ. Յատուկ անունները միշտ յոդ կ'առնեն հայցականի մէջ, երբ սեռի խնդիր են. Անզիացիի գրաւեցին թրամավազը:

ՅՕՅ. Սեռական, տրական, բացառական հոլովուած բուն մէջ յատուկ անունները շատ անգամ յոդ չեն առներ. Էտիսընի զիւտերուն թիւը կը հասնի վեց հարիւրի: Ոչ մէկ նկարիչ կը նմանի Ֆիլոնների, որ ոժերով կը նկարէր թեւ չունենալուն համար: Լեռն Կամակդայէ ետքը, Ձերանա ոչ ով ունեցաւ որ հաւասարէր անոր պերճախօսութեան:

ՅՕՅ. Սեռական, տրական, բացառական հոլովուած բուրը միշտ յոդ կ'առնեն ընտանեկան խօսակցութեանց մէջ. Գիւրգին տունը իմինին մեծ է: Ասրիններն նայի: Ես Մարինն չեմ վախնար:

ՅՕՅ. Ասուած բառը, երբ նշանակէ տիեզերի արարիչը, յոդ չառներ երբեք, նոյն իսկ հայցականի մէջ. Ասուած պաշել, Ասուածոյ կամիր, Ասուածու վախնար, Ասուածոյ դիմել:

ՅՕՅ. Երբ յատուկ անունէ մը առաջ յատկացուցիչ մը կամ ածական մը գայ, յատուկ անունը, գործիականէ զատ, ամէն հոլովի մէջ յոդ կրնայ առնել, իսրայէլի Ասուածը, խմելաբեր Արարիան, ծաղկասիւռ Փղորան, իմաստուն Արենացին, Սինայի Մոլուսիր: Այսպարագաններուն մէջ՝ երբ յատուկ անունը գրաբարի ձեւով հոլովուած է, երբեք յոդ չառներ. Արմաշու Ասուածածնայ պատկերը: Մեծափարամ Անզիոյ տեսեսական վիճակը:

312. Աղքերու անունները միշտ հասարակ անուններու պէս յօդ կ'առնեն. Հայր, Յոյնեն, և այլն:

313. Երբեմն յատուկ անունները իրենցմէ առաջ անբաժան ածական մը կ'ունենան որ իր վրայ կ'առնէ միշտ և յօդը. Մեծն Աղեխանդրի պատերազմները, Սուրբն Սահակ: Այս պարագային յատուկ անունը երբեք յօդ չ'առներ, և չ'սուրիր. Մեծն Աղեխանդրին պատերազմները, Սուրբն Սահակը:

314. Երբ յատուկ անուն մը իրմէ ետքը անբաժան ածական մը ունի, այդ ածականը յօդ կ'առնէ ամէն հոլովի մէջ գործիականէ զատ. Յոր Երանելիին, Ցովակի Գեղեցիկին:

315. Յատուկ անուններու յոթնակիին մէջ. — Այս յոթնակիները ճիշդ հասարակ անուններու յոթնակիներուն կը հետեւին. Երբ ընդհանուր կանոնին համեմատ կը հուզվուին յօդ կրնան առնել. Կօնֆուոններուն գործերը, Պուրազոններին եւթի: Իսկ երբ գրաբարի ձեւով կը հուզվուին յօդ չեն առներ. Կարնեցւոց կողմէ: Ակադեմականաց ժողով: Ս. Հոյիփսիսեանց վանի:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՅԱՂԹԱՀԱՐՈՒԱԾ ՆԱԽԱՆՁ

Նախանձը սոսկալի թոյն մըն է որ կրնայ մարդու կեանքը դառնացնել և տանջանքներու մատնել: Այսպէս է նաև ցանկութիւնը, և այս երկու չար կիրքերը շատ մօտ են իրարու. Փոքրիկ երանգ մը միայն կայ իրենց միջև. ցանկացող սիրաը ուրիշն բարիքին տենչալով կը տառապի, մինչդեռ նախանձուը միշտ սարսափի մէջ է որ իր ունեցած բարիքը կը յափշտակեն ձեռքէն:

Երբ նախանձի առարկան մօր մը սէրն է, զայն կորսնցնելու վախր ահոելի տանջանք մըն է, և պէտք է խղճալ այն տղոց վրայ որոնց հոգին այդ սպառիչ անձկութեամբ կը փոթորկի:

Ես ճանչցած եմ փոքրիկ աղջիկ մը, Սրսինէն որ զարհուրելի կերպով կը նախանձէր իր զարմիկէն, Սիրանէն: Այնքան կը նախանձէր, որ ոչ կերակուր կ'ուտէր, ոչ քուն կը քնանար. այնքան կը նախանձէր որ ատելութիւն կ'զգար այդ անմեղ արարածին նկատմամբ որ անգիտակցաբար այդ ահարկու խռովքը յարուցած էր իր հոգւոյն մէջ:

Եւ Սիրան այնքան բարի էր, այնքան հեղահամբոյր, այնքան անուշիկ, և այնքան ալ դժբախտ որ կարելի չէր զինքը ատել...: Մեռած էին իր ծնողքը իր այն տարիքին մէջ ուր մարդ ամէնէն աւելի պէտք ունի գորովանքի և պաշտպանութեան, ու ինքը մինակ մնացեր էր աշխարհի վրայ:

Բարեբախտաբար հօրաքոյր մը ունէր, Սրսինէին մայրը, Տիկին Փառէնը, որ գթալով հէք որբուկին վրայ, քովը առաւ զայն:

«Նայ՛, ըստ իր աղջկանը, քուրիկ մը բերինք քեզի: ալ մինակ չպիտի մնաս:»

Սակայն Սրսինէ առաջին վայրկեանէն իսկ ցուրտ ընդունելութիւն մը ըրաւ իր զարմիկին: Ինքը չար չէր, ընդհակառակը, սակայն շատ ինքնուրոյն և շատ ջղուտ կազմուածք մը ունէր: Կը սիրէր իր մայրը եռանդագին հրայրքով մը, և միմիայն զայն կը սիրէր աշխարհի վրայ: Երկար տարիներէ ի վեր մեռած էր իր հայրը, ու չէր կրնար ըմբռնել որ կարելի ըլլայ իրենց փոխադարձ սէրէն փոքրիկ փշրանք մը նուիրել ուրիշն: Ուստի շատ դժբախտ եղաւ տեսնելով օտարի մը մուտքը իրենց կեանքին մէջ:

Տիկին Փառէն ուշադիր գորովանք մը ցոյց կուտար իր փոքրիկ եղբօր աղջկան՝ մուցնելու համար անոր կրած տառապանքը, և Սիրան որ շատ գուրգուրացող սիրտ մը ունէր, օր ըստ օրէ աւելի կը կապուէր անոր, և ձշմարիտ զաւկի մը աղապատանքովը կը շաղապատէր զայն:

Իրենց սրտազեղման տեսարանը տանջանք մը դարձաւ Արսինէին համար. ամէն սիրալիր բառ չարչարանք մը, իւրաքանչիւր գգուանք վէրք մըն էր: Ի զուր մայրը իր աղջկան հետո գլուխը իր ձեռքերուն մէջ կ'առնէր և համբոյրներով կը ծածկէր զայն. չար մտածումները այդ սիրուն ճակտին ներքե դարանած՝ չէին ուզեր հեռանալ: Ի զուր Սիրան անհուն գորովանքով ու հաճոյակատարութեամբ կը պարուէր իր զարմիկը, Արսինէ չոր բառով մը կամ բիրտ նայուածքով մը անոր բոլոր փութկոտութիւնները ի դերե կը հանէր, կարծես ըսել ուզելով. «Այդ ձեւերէդ չեմ խաբուիր. դուն գող մըն ես որ մօրս սէրը կը խլես ինձմէ»:

Եւ հրէշային բան մը կ'երեւար իրեն Սիրանին ներկայութիւնը իրենց տանը մէջ: Ահա՛ այսպէս կիրքը կը թիւրէ ամէնէն ուղիղ դատողութիւնը, այսպէս կը բնազեղծ ամէնէն փափուկ զգացումները, ու կ'այլափոխէ ամէնէն աղնիւ արարքները:

Որպիսի աղէտքի մը պիտի յանգէր օր մը այս անարդար, յարածուն ատելութիւնը, կարելի չէր գուշակել. սակայն անակնկալ դէպք մը ահռելի մտահոգութեանց մատնեց Փառէն ընտանիքը, և իրերու կերպարանքը փոխեց:

1865ի վերջն էր. Ասիոյ խորերէն Քօլերայի համաճարակ մը մտաւ Պոլսոյ մէջ, և կայծակի արագութեամբ տարածուեցաւ ամէն կողմ, Անհամար զոներ կը տանէր ամէն օր, ան ու դողի մատնելով բոլոր բնա-

կիչները: Ամբողջ տուներ ամայացան և գերեզմաննոցները լեցուեցան:

Տիկին Փառէնի տունն ալ զարնուեցաւ աղէտքէն. Արախնէն համաճարակէն բոնուելով անկողին ինկաւ: Ծառաները փոխանցումէ վախնալով, ձգեցին փախան, և հէք մայրը Սիրանին հետ առանձին մնաց հիւանդին քով:

Մայրական սէրը կնոջ մը ուժերը կը տասնապատկէ, կ'ըսեն, սակայն ամէն բան սահման ունի, և Տիկին Փառէն թերեւս պարտասէր իր խոնջէնքին բեռան տակ, եթէ փոքրիկ աղջիկը ձեռնառու չըլլար իրեն այս դժնդակ պարագային մէջ: Հակառակ իր մատղաշ տարիքին, Սիրան բնաւ չվախցաւ, և եթէ վախցաւ իսկ, յայտնի չըրաւ: Կազդուրուած, խթանուած, ելեկտրացած Արսինէն ազատելու կամքով, գիշեր ցորեկ պատրաստ կը կենար, և իր աղապատանքը միշտ հանճարեղ միջոց մը կը թեւլադրէր իրեն սփոփելու համար դժբախտ հիւանդը: Յուսահատ պայնքար մը կը մղուէր մահուան և այդ երկու անձնուէր արարածներուն միջև. և Աստուած օգնեց իրենց. փոքրիկ աղջիկը ազատեցաւ:

Իր տառապագին ժամերուն, Արսինէին աչքէն չէր վրիպած այն մեծ անձնութիւնը որով կը խսամէր զինքը Սիրան, և ատելութիւնը իր սրտին մէջ տեղի տուած էր երախտագիտութեան խորունկ զգացումի մը:

Օր մը, ամէն վտանգ անցնելէ ետքը, նորաբոյժ հիւանդը կը խօսէր իր զարմիկին հետ որ իր անկողնին ծայրը նստած էր իր քով:

— Որքան բարի եղար ինձի համար, կ'ըսէր անոր. ուրեմն շատ կը սիրես զիս:

— Ամենեւին, պատասխանեց Սիրան չարաճճի ժպիտով մը, ես հօրաքոյրս կը սիրեմ:

— Ո՞հ, չա՛ր, մայրիկս շատ կը սիրեմ:

— Անշուշտ, քեզմէ աւելի ե՞ս կը սիրեմ դինքը :
— Ի՞նչ կ'ըսես :

— Անշուշտ, ըստ որում դուն չես ուզեր որ անիկա
երկու աղջիկ ունենայ դինքը սիրելու համար :

Արսինէ իրեն արուած դասը հասկցաւ : Աչքերը ար-
ցունքով թրջուած, իր սրտին վրայ սեղմեց Սիրանը :

— Իրաւունք ունիս, սիրելիս, ըստ զայն համբու-
րելով, այսուհետեւ երկու քոյր պիտի ըլլանք, և միա-
տեղ պիտի սիրենք մեր մայրը :

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Բ

171. Պատմել տալ այս հատուածը դասարանին մէջ :

172. Աւելորդ որոշիչ յօդերը վերցնել հետեւեալ խօսքերուն մէջէն.

Հայ պատմագիրներ իմաստասէր անոնը կու տան Դաւիթ Անյաթին :
— Ֆրանքլինի կը պարանիր շանթարգելն գիւտը : — Նեղուը կ'արգասու-
սորէ Եղիպատուին հողերը : — Զեթունցիրը բաջապար ժողովուրդ մըն են :
— Բոլոր Հելլէնիրը կ'զմայլէին Նեստորին խոնհմութեանը, Աթիլէին բա-
զութեանը և Ողիսւսին իմաստութեանը վրայ : — Հեփեստոսը կը գարբնէր
Արամազդին շանթերը : Անա՛ Պիտինին ամենասճշդ մէկ խորհրդածու-
թինը, ճերմակ մարդը Երանուայն մէջ, դեղինը Ասմային մէջ, սեւ Ափ-
րիկէին մէջ, կարմիրը Ամերիկային մէջ միեւնոյն մարդն է իր կլիմային գոյ-
նովը երանզաւորուած : — Արշակունի առաջին թագաւորն է Վալարշակը,
և վերջինն է Արտաշիրը : Երբ տեսները որ ծառերը ծիլը կ'արձակեն,
կը հասկանը թէ գարունը է : — Յդոփ օրինակը բարի օրինակին չափ օգ-
տակար է : — Օր մը, զարմանքով կը հարցնէին շիկահաւմն թէ ինչպէս
կրնար միեւնոյն ուշադրութեամբը մտիկ ընել սոխակին գեղարուեսական
հնչիմները, և Թութակին ուր և աններդաշնակ աղաղակները : «Մէկը կը
սորվեցնէ ինձ, պատսախանեց, թէ ինչպէս պէտք չէ երգեմ, և միւսը՝ թէ
ինչպէս պէտք է երգեմ» :

173. Որոշիչ յօդ զնել հետեւեալ խօսքերուն մէջ ուր որ հարլ է, եւ
ջնջել զայն ուր որ աւելորդ է :

Կենդանի բնութին բեղմնաւոր է. կաթիլ մը ջուր Թագաւորութիւն մըն
է որ միջատներուն խուռն բազմութիւն մը կը պարունակէ. ծառի մը տերեւ
փոքրիկ աշխարհ մըն է ուր կը բնակին բազմաթիւ անտեսանելի որդիկները .

բնագէտներ զտած են զանազան կարծր քարերուն մէջ աննշմարելի կենդա-
նիներ անզգայի դատարկութեանցը մէջ պահուլստած :

Գիտունները կ'ըսնեն թէ մեր բնակած վայրեր ժամանակաւ ծածկուած
էին ծովու ջուրերովը : — Հայեր ունեցած են իրենց յատուկ զիցազնական
վէպը՝ Թուելեաց երգեր անոնովը, որոնց զիցազներ են Առեւծածե Մեծ
Մներ, Սասունցի Դաւիթ, Զէնով Յովնան, Քեռի Թորոս, Ցուան Վիզոյ ու
Փաք Մներ : — Հասակին բարձրութիւն, ձեւին վայելչութիւն, մարմուն
Ֆկութիւն, դէմին զեղեցկութիւն, շարժումներուն ազատութիւն ստորա-
զաւ են հոգւոյն յատկութիւններէ : — Կը նախընտրենք մարդուն խելք
դէմբէ, բաշութիւն ուժէ, սրտին զզացումներ մարմուն հրապողներէ : —
Միշտ յիշեցէ՛ք այն առած որ կ'ըսէ. «Համբ եղի՛ք երբ տուած ես. խօսէ
երբ ընդունած ես» :

174. Շինել տասը խօսքեր անոնց մէջ գործածելով որոշիչ յօդը, տըր-
ուած զանազան օրէնքներուն համեմատ :

Շ Ա Ր Ա Դ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գրել պատմութիւն մը վերոգրեալ հատուածին հե-
տեւողութեամբ, երեւան հանելով նախանձու մարդուն
տառապանենները, անոր ազդած զզուաներ, եւ անեկ
յառաջ եկած տիուր հետեւանենները :

Լ.Ա. Դ.Ա.Ս

Ա.Ն.Պ.Ը.Ը. Յ.Օ.Վ.

Յ. 16. Անորոշ յօդն է մը կամ մըն:

Յ. 17. Մը կը գործածուի ամէն անունի առջև անորոշ իմաստ մը տալու համար անոր, ինչպէս Գիրք մը ուր ինձի: Կաղամար մը զնեցի: Եռ գաղափար մը պէս է յայտնել:

Յ. 18. Մըն կը գործածուի էական բային սահմանական ներկային և անկատարին բոլոր դէմքերուն, և աղ շաղկապին առջև, ինչպէս Ազնիւ անձ մըն հի դուի: Ահարկու տեսարան մըն եր այն: Մեր աշխատութեան վրայ ուրիշ մըն աղ աւելցաւ: Մեծ անձնաւորութիւն մըն աղ կորսնեցիմի:

Յ. 19. Ուանաւորի մէջ մըին ըը կրնայ ջնջուիլ, իր իրմէ ետքի բառը ձայնաւորով սկսի.

Զմեռ մ'ալ անցաւ, ձրմեռ մը զըստարք,
Տարի մ'անըստուեր մեր կեանին հանդարտ:

Յ. 20. Անորոշ յօդը ընդհանրապէս եղակի գոյականի քով կը գործածուի, բայց կրնայ դրուիլ նաև բացառապէս.

1. Յոքնակի գոյականի մը քով. Ես հոն բաներ մը կը տեսնեմ: Անանկ խօսիեր մը շնեցի:

2. Մակբայաբար գործածուած ածականներու քով. Աղեկ մը համոզեցի:

3. Զափ կամ քանակութիւն ցոյց տուող մէկ քանի ածականներու քով. Քիչ մը շունչ առնեմ: Շատ մը պտուղ զնեցի:

Յ. 21. Դիմորոշ յօդ. — Դիմորոշ յօդերն են ։, ։, ։, ։ կամ ։, և երեք տեսակ են.

Ա. Անձնական դիմորոշ յօդ, որ կը գործածուի իր անձնական դերանուն. Ես՝ ստրագրեալս, կամ պարզապէս ստրագրեալս, մեզ՝ Հայերուս, կամ Հայերուս, դուի՝ Պոլսեցիդ, կամ Պոլսեցիդ: Իր անձնական դիմորոշ յօդ կը գործածուին միայն ։, և ։, բայց ոչ և կամ ։:

Բ. Ցուցական դիմորոշ յօդ, որ կը գործածուի իր ցուցական ածական. Շաբրուս մեջ (այսինքն՝ այս շաբթու մէջ), աշխարհիս վրայ (այսինքն՝ այս աշխարհի վրայ), երկրիս ամեննեն մեծ շենքը, ևալն: Իր ցուցական դիմորոշ յօդ կը գործածուի միայն ։, բայց ոչ ։, և կամ ։:

Գ. Սացական դիմորոշ յօդ, որ կը գործածուի իր ստացական ածական. Տունս, տունդ, տունը կամ այզին, այսինքն՝ Իմ տունս, ու տունդ, իր տունը կամ իր այզին:

Յ. 22. Ի, ։, ։, և Երս չվերջացող եղակի կամ յոքնակի սեռականներն ու տրականները, ինչպէս գործիականը, որոնք որոշիչ յօդ չեն առներ, դիմորոշ յօդ կրնան առնել. Զեռնովը գրած է (իր ձեռքով), միջամտութեան):

Յ. 23. Երբեմն դիմորոշ յօդը յատկացեալին վրայ կը դրուի փոխանակ յատկացուցիչն վրայ դրուելու. Զեռի գաւազանս (փոխանակ՝ ձեռիս գաւազանը): Երբալու ատենդ (փոխանակ՝ երբալուդ ատենդի):

Յ. 24. Յատկացուցիչները յատկացեալին դիմորոշ կամ որոշիչ յօդը իրենց վրայ կ'առնեն երբ յատկացեալը զեղչուած է. այս պարագային՝ որոշիչ կամ դիմորոշ յօդէն անմիջապէս առաջ ։ տառը կը մտնէ. Զեռին պատճառապէս (փոխանակ ըսելու՝ ձեռի մասնիս), ձեռինդ, ձեռիներ, Պետրոսինը, այս տարուանը, մեր ձեռինը, ձեր ձեռինը, իրենց ձեռինը:

ՅԵՅ ձեւը ունեցող յատկացուցիչները ուղղական նկատուելով կրնան հոլովուիլ հետեւեալ ձեւով.

Ո. Հ. Ձեռքինը Ձեռքիները իրենց ձեռքինը իրենց ձեռքիները
Ս. Տ. Ձեռքինին Ձեռքիներուն իրենց ձեռքինին իրենց ձեռքիներուն
Բ. Ձեռքինէն Ձեռքիներէն իրենց ձեռքինէն իրենց ձեռքիներէն
Դ. Ձեռքինով Ձեռքիներով իրենց ձեռքինով իրենց ձեռքիներով

Այսպէս կը հոլովուի. ձեռփինս, ձեռփիններս, մեր ձեռփինը, մեր ձեռփինները, ձեռփինդ, ձեռփիններդ, ձեր ձեռփինը, ձեր ձեռփինները:

ՅԵՅ ձեւերուն գործածութիւնը շատ անգամ նախադասութիւնը կը ճապաղէ, ուստի, այս պարագային, լաւագոյն է բառերը կրկնել: Փոխանակ ըսելու Ազարակապեսներուն շունը մշակներունեն մեծ է, լաւագոյն է ըսել Ազարակապեսներուն շունը մշակներուն շունեն մեծ է:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ԱՆՉՆՈՒԻՆՈՒԹԻՒՆ

Անձնուիրութիւնը ուրիշներու համար ապրելու դիւցաղնութիւնն է: Բոլոր առաքինութեանց մէջ, թերեւս միակ անշահախնդիրն է. միւսները, բարեպաշտութիւնն անգամ, շահու ակնկալութեամբ կը կատարուին: Սիրել ընկերը, պատիւէն զատ՝ ամէն բան զոհել անոր, օգնել անոր ամէն պարագայի մէջ, ամէն տեղ, նիւթապէս և բարոյապէս, օգնել, ոչ անաճութեամբ, այլ տեսալ մը հեշտութիւն զգալով. հաց տալ անոր երբ աղքատ է, խրատ տալ անոր երբ չուարած է, յոյս տալ անոր երբ վհատած է, լոյս տալ անոր երբ տգէտ է, զգալ ինչ որ ան կ'զգայ, սիրել ինչ որ ան կը սիրէ, կատարել ինչ որ

ան կը բաղձայ, զոհել ամէն բան ընկերիդ կամ ընկերներուդ և կամ ամբողջ ընկերութեան համար. զոհել հանգստութիւն, զոհել ճոխութիւն, զոհել երջանկութիւն, զոհել մինչև անգամ իր կեանքը: Այս ամէնը իրեն պարագ կը սեպէ անձնուէրը, և կը փութայ վճարել եռանդով: Ինչ աւելի վսեմ, ինչ աւելի երկնային քան այս զգացումը:



ՄԻԿԱՅԱԼ ԶԵՐՈՅ

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

175. Որոշել այս լնթերցուածին որոշիչ, անորոշ եւ դիմորոշ յօդերը:
176. Մէջ մէկ անորոշ կամ որոշիչ յօդ զնել հետեւեալ խօսքերուն մէջ պէտք եղած տեղերը.՝

Աշխատող մարդու ժամանակը միշտ կարծ կ'երեւար: — Սրտի տէր անձ ի՛շնալէ հնկակ պարկեշտ կեանքի հետ. անսիրտ մադդ ալ կը փափարի ունենալ ապարանք փոյթ չէ թէ հնո՞ իրեն ներ ապրին շատ մոլութիւններ: — Ի՞նչ երկար կ'երեւայ զիշեր բռն չունեցող անձի համար: — Սոլքատ կ'ըսէր. «Թո՞ք ունենամ տնեկ շատ ծշմարիտ բավեկամերով լեցուն»: — Այսպիսի կերպով երևս նայեցար որ վախցայ: — Կը նախնաւրեմ քիչ պակաս ուսում և բիշ աւելի համեստութիւն: — Շատ անգամ զեղեցութիւն փորձանք է անխելք կանանց բով: — Ներեցէր որ կարծիք ալ ես յասնեմ: — ծշմարիտ բցը եմ ես իրեն համար: — Յաւակնոտ աղջիկ չեմ կինար սիրել, եթէ նոյն խոկ իմ ըլլայ: — Խնամրով պատրաստուած դրդ հանոյք կը պատճառէ ուղղամին մարդոց, և նախանձ կ'ազդէ նենգամիտներու:

ՄԻԿԱՅԱԼ ԶԵՐՈՅ, հայ զրաքէտ, ծնած կ. Պոլիս 1852/ին իր երկերն են Գրական Փորձեր, Ազգային Դաստիարակութիւն, եւալին տարիներ Եւրոպա ապրած եւ քրանսերէն զրուածքներ հրատարակած է:

Յ Օ Դ Ի Ն Լ ՈՒ Ծ ՈՒ Խ Մ Հ

Իր տգիտութեամբ համեստ մարդ մը իր գիտութեամբ հպարտ մարդէն աղէկ է: — Քսաներորդ դարուս շրջանը 2000ին վերջը պիտի աւարտի: — Այս թաշկինակը դուն ա՛ռ, գրապանինդ ինձի տուր: — Մենք՝ աշխարհաներս՝ որբան ալ յառաջադէմ ըլլանք: Ղեկ լատ անփորձ ենք: — Բու միտքդ կրնայ զգացմանց խորը թափանցել, բայց չի կրնար երբեք զանոնք խախտել: — Դուք՝ պղտիկներդ՝ պէտք է աւելի մտիկ ընէք քան թէ խօսիք: — Փոխանակ գլւարկնիս զարդարելու, գլուխնիս դարդարենք: — Դիմացի նստարանը քուկդ է, քովինդ ալ իմս է: — Տեղւոյս բնակիչները շատ ընթերցաէր են: — Կեանքերնուդ մէջ մի մոռնաք թէ ստախոս մարդը կրնայ շատ մը խարդախ գործեր ընել: — Կեանքը պատրանքներու շարք մըն է:

Մարդ մը
մարդէն
դարուս
2000ին
վերջը
քաշինակը
գրապանինդ
աշակերտներս
միտք
զգացմանց
խորը
պղտիկներդ
զիխարկնիս
զլուխնիս
հասմանը

մը անորու յօդ մարդուն:
ո որոշի յօդ:
ս ցացական դիմորու յօդ:
ո որոշի յօդ:
ը որոշի յօդ:
ը որոշի յօդ:
դ սաց, դիմորու յօդ:
ս անձնական դիմորու յօդ:
դ սացական դիմորու յօդ:
ս սացական դիմորու յօդ:
ը որոշի յօդ:
դ անձնական դիմորու յօդ:
ս սացական դիմորու յօդ:
ս սացական դիմորու յօդ:
ը որոշի յօդ:
դ սացական դիմորու յօդ:

բուկինդ
իմս
Տեղւոյս
Կեաներնուդ
մարդը
շատ մը
Կեարքը
շարք մըն

դ սաց, դիմորու յօդ:
ս սացական դիմորու յօդ:
ս ցացական դիմորու յօդ:
դ սացական դիմորու յօդ:
ը որոշի յօդ:
մը անորու յօդ շատին:
ը որոշի յօդ:
մըն անորու յօդ շարժին:

177. Սորվիլ այս լուծումը

178. Լուծել հետեւեալ ոտանաւորին անուններն ու յօդերը.

Զ Ո Ւ Ր Ի Ն Ց Ա Յ Ն Բ

Զըմեռ գիշեր է. Կանցնիմ գողոցներէն գիւղին ուր Մութը կազմեր է ցուրտին հետ, սև զանգուած մը վայրի թանձըր ձնշում մը կ'զգամ մթնոլորտին մէջ թափուր. Ծարաւի եմ տեսնելու՝ խաւարէն աչքըս կ'այրի:

Կեանքիշարժում մը, կայծ մը կըպրալտեմ. բայց իզուր, Ոչինչին մէջ հալեր է յետին նըռոյլը բարի. Ոչ ծըփանք մը կայ հովի, ոչ շըշուկ, ոչ իսկ սարսուռ. Իմ ոտնաձայնս ալ ձիւնին փափկութեան մէջ կը մարի: Փառսին սև հիմերը գլխուս վըրաց կը փլչին: Փախչիլ կ'ուզեմ՝ ընդհանուր մեռելութեան մէջ՝ վերջին Ապրողը ես ըլլալու գաղափարէն ահաւոր:

Յետոյ, յանկարծ արծաթէ բարակ ձայն մը հեռաւոր կու գայ ուզեղըս փրկել մզձաւանջէն սարսափի: Ո՛հ, կեանքոտ վազքը ջուրին՝ որ աղբիւրէն կը թափի:

ՃԱԳ ՍԱՅԱՊԱԼԵԱՎ

ԺԱՂ ՍԱՅԱՊԱԼԵԱՆ, Երիտասարդ բանաստեղծ եւ հրապարակագիր, որ թերթերու մէջ հրատարակած է ոտանաւորներ ու սրամիտ յօդուածներ վիպակ մըն ալ հրատարակած է մասնաւոր հատորով մը:

Լ. Բ. Դ. Ա. Ս
Ս. Ֆ. Ա. Կ. Ա. Ն
Կ. Ա. Ն. Ո. Ն. Ե. Բ

327. Ածականը բառ մըն է, որ գոյականի մը հետ կը գործածուի՝ անոր մէկ հանդամանքը ցոյց տալու կամ զայն որոշելու համար:

328. Ածականները ոչ թիւ ունին ոչ հոլով, և յօդ չեն առներ. Փորիկ գրիչը, փորիկ գրչեն, փորիկ գրիչներուն, փորիկ գրիչներով:

329. Ածականները երբ առանձին գործածուին, այն ատեն գոյականի տեղ կ'անցնին, և անոր բոլոր փոփոխութիւնները կը կրեն, ինչպէս բարին, բարին, բարիները, և այլն:

330. Հինգ տեսակ ածական կայ. որակական, ցուցական, սացական, բուսական, անորոշ:

331. Որակական ածական. — Որակական ածականը գոյականի մը որպիսութիւնը կը ցուցնէ. Առաջինի մարդ, աշխատասէր տղայ:

332. Որակական ածականը երեք աստիճան ունի. դրական, բաղդատական, գերադրական:

333. Դրական աստիճանը՝ առանց բաղդատութեան՝ առարկային ինչպէս ըլլալը կը ցուցնէ. բարձր, փոր:

334. Բաղդատական աստիճանը երկու առարկաներ իրարու հետ համեմատելով՝ ցոյց կու տայ մէկուն առաւելութիւնը, հաւասարութիւնը կամ նուազութիւնը:

335. Բաղդատականը երեք է.

1. Երբ «առաւելութիւն» նշանակէ, երկու ձեւով կ'ըլլայ. Ա. Գոյն յետաղաս մասնիկով. բարձրագոյն,

փորագոյն: Բ. Աւելի մակրայով. աւելի ծանր, աւելի փոր:

2. Երբ «հաւասարութիւն» նշանակէ, այնքան, նոյնչափ կամ նոյն իմաստը ունեցող մակրայներով, կամ չափ նախադրութեամբ կը կազմուի. Այս ժարը նոյնչափ ծանր է որչափ այդ ժարը: Այս տունը այդ տան չափ փորի է:

3. Երբ «նուազութիւն» նշանակէ, նուազ մակրայով կը կազմուի. նուազ ծանր, նուազ փոր:

336. Առաւելութիւն կամ նուազութիւն ցոյց տուող բաղդատականները կը կազմուիննաև պարզապէս բացառական խնդիր առնելով. իրու զեղեցիկ, իրջներ ազնիւ:

337. Երբ բաղդատութեան առարկան ածական մը կամ մակրայ մըն է, աւելի ժան կամ աւելի ժան թէ կը գործածուի, ինչպէս Այս զիրիլ աւելի զրուեցուցիչ է ժան թէ օգտակար. իր հասակը աւելի կար կ'ըսուի ժան երկար: Այս պարագային չ'ըսուիր երբեք՝ օգտակարէ աւելի զրուեցուցիչ. երկայնէ աւելի կար:

338. Առաւելագոյն նշանակող բաղդատական գոյն մասնիկը երբեք չի գործածուիր բուն աշխարհաբար ածականներու վրայ, և չ'ըսուիր երբեք. աղեկագոյն, աղուորագոյն, գեշագոյն, պղտիկագոյն, պաղագոյն, ինենդագոյն, և այլն:

339. Ընտիր ածականին բաղդատականը կ'ըլլայ աւելի ընտիր կամ ընտեղագոյն և ոչ ընտրագոյն:

340. Գերադրական աստիճանը ցոյց կու տայ թէ առարկայ մը իր բոլոր նմաններէն գերազանց կամ ստորին է: Գերադրականը չորս ձև ունի.

1. Ամեն բառով բարդութեամբ. ամենածանր, ամենաբարձր:

2. Ամեն բառին բացառականով. ամենէն ծանր, ամենէն բարձր:

3. Ածականը կրկնելով . աղեկին աղեկը, գեշին զեշը:
4. Կրկնութեան մէջ գիր մը փոխելով . ձեփ ձեր-
մակ, կաս կարմիր:

341. Բուն աշխարհաբար ածականները պէտք չէ
ամեն բառով բարդել . լաւագոյն է ըսել ամենին պօտիկ
քան թէ՝ ամենապօտիկ, ամենին զեշ քան՝ ամենազեշ,
ամենին պաղ քան՝ ամենապաղ, և այլն :

342. Զայնաւորով սկսող ածականները ամեն
բառին հետ բարդութեամբ գերադրական ընելու չէ .
պէտք չէ ըսել . ամենանոյշ, ամենազեխ, ամենառոյգ:

343. Ածականին նշանակութիւնը աստիճան մը
կ'աւելնայ կամ կը պակսի կեկ մասնիկով . մանրկեկ ,
ծամրկեկ , խոշորկեկ , շատկեկ , լայնկեկ , և այլն : Մեծ
բառին առջև փոխանակ կեկի՞ կակ կը դրուի . սեծկակ :

ԱՐՏՎԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՊԱՐԻԿԻ ՄԸ ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆԸ

Պառաւ պարիկ մը տեսայ շատ տրխուր .
Վազելով կ'երթար չեմ գիտեր դէպ' ուր .
Եւ ըսի իրեն . «ինչո՞ւ կը վազես .
Վայրիկ մը կանգ ա՛ռ . մի՛ լըքեր ըզմեղ :»
«Ո՞չ , թո՞ղ որ մեկնիմ , գոչեց անհամբեր ,
«Հոս եկած չէի դարերէ ի վեր .
«Եւ այնքան փոխուած , և այնքան վատթար .
«Այնքան մոլորած կը տեսնեմ աշխարհ ,
«Որ վայրկեան մ'առաջ խոյս տալ կը փութամ .
«Իր մասին չունիմ ա՛լ յոյս մ'իսկ տարտամ :
«Ամէն աղջըկան կու տամ գեղ , գորով ,
«Եւ ամէն մանջու՝ քաջութիւն , կորով ,
«Իյելք միտք՝ ծերերուն , հիւանդին՝ դարման .

«Եւ բոլոր աշխարհք մէկ ձայն , մէկ բերան
«Վըրաս կը խնդայ . ամէնքը մէկէն
«Հեգնոտ ձայներով ինձ կ'աղաղակեն .
«—Կըրնա՞ս տալ մեզի ոոկի և արծաթ .
«Ուրիշ բան պէտք չէ մեզի ատկէ զատ : —
«Ու այս պիղծ երկրէն կը մեկնիմ ես շուտ ,
«Որ մի գուցէ ծառն , արտերն ու թաւուտ
«Եւ ծաղիկները , մանիչակ , շուշան ,
«Վարդի թուփերն ալ կաղմելով խուժան ,
«Վըրաս յարձակին , խընդրեն նուրբ քօղեր ,
«Մանեակներ , և կամ ցոլացիկ օղեր .
«Թիթեռնիկներն ալ կառքեր պահանջեն :
«Անցնելու համար մարմանդին մէջէն :
«—Ո՛չ , ո՛չ , գոչեցին վարդերը պար պար
«Որ լըսեր էին իր բողոքն արդար
«Մեր թերթերուն մէջ շաղ ունինք չիթ չիթ
«Զանակէն փայլուն , շողակէն վլճհտ :»
«Թիթեռնիկներն ալ աղուոր լուսաթե
«Պատասխան տուին շարժումով թեթե .
«—Մեր ճակտին վըրայ ունինք ոոկի շատ .
«Յակինթ բանուած է մեր թեւն ու ճակատ :»
Եւ պարիկն յարեց . «Ահա՝ միմիայն
իոհուն էակներն աշխարհիս վըրան :»

Զ. Ա.

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

179. Զրուցագրել այս ոտանաւորը , ուղղագրութեան , կէտաղրու-
թեան եւ առոգանութեան նշանները դնելով .
180. Դոց սորիլիլ այս ոտանաւորը եւ արտասանել
181. Այս ոտանաւորին մէջ գտնուած բոլոր ածականներուն տեղ
դնել անոնց հոմանիշները .

182. Երեքական յարմար ածական դնել հետեւեալբառերուն առջեւ.

Դիր, փոթորիկ, զարուն, աշուն, թուղթ, զինի, շղթայ, անդունդ, պատմութիւն, ջուր, բարեկամ, թշնամի, ուսուցիչ, հեղեղառ, փիղ, անտառ, ժափիտ, թիթեռնիկ, ծաղիկ, պտուղ, բանակ, հարուած, ծիծեռնակ, դէմք, օձ, քիթ, պարտէզ, կոհակ, սեղան, ժայռ, ծով:

183. Երեքական գոյական յարմարցնել հետեւեալ ածականներուն, որոնց մէկը նիւթական ըլլայ, երկուքը՝ վերացական.

Տկար, տափակ, անաշառ, ողորմելի, ահարկու, միամիտ, հանճարեղ, որոշ, անձնուէր, խիզախ, կեռ, հաւասար, արագ, սահմանադրական, ցրտասարուռ, անխոնչ, երկրաչափական, պատմական, անբասիր, իշխանական, անհուն, միապետական:

184. Յաջորդ նախադասութեանց մէջ գտնուած զիծերուն տեղ դնել հետեւեալ ածականներէն մէկը.

Աւզզամիտ, ծաղրելի, փայլուն, թեթև, երկայն, անձնուէր, կարծր, ահազին, սկ, չոր, նոր, շաղփաղի, ծանր, արագ, առասպելական, նենցամիտ, խնամոտ, վտանգաւոր:

Մանրաչափը կը բարձրանայ երբ օղը — ըլլայ: Փիղը հակառակ իր — և — մարմնոյն, — և — բալուածք մը ունի Համբերութիւնը — բարեկոմ մըն է որ կ'օգնէ մեզի մեր վիշտերուն ժանուութիւնը կրելու Զայլամին հաւկիթը — կճեպ մը ունի — ձեւով և փղոսկրի պէս — : Ափիկէն — աշխարհ կը կոչուի, և Ամերիկան՝ — աշխարհ: Յունաստանի պատմութեան մէջ — զրոյցներ շատ կան: Անծեղը — Թռչուն մըն է: Պարծենքոտ մարդը — կ'ըլլայ — բարեկամը — Թշնամին աւելի — է: Պէտք է — ըլլալ ամէնէն դոյզն բաներու մէջ խոկ:

185. Որոշել հետեւեալ նախադասութեանց մէջ այն ածականները որոնք իրեւն գոյական գործածուած են.

Սուղ զնուած առարկաները երբեմն ամէնէն աժաններն են: Սեւին սկ պէտք է ըսել, ճերմակին՝ ճերմակ, Մեծ զրադարան մը ունիմ, որուն առաջին զարակին վրայ շարած եմ զրոյցական զիրքեր, երկրորդին վրայ զրականներ, երրորդին վրայ պատմուաններ, և ամէնէն վերը՝ իմաստափրական երկեր: Մաքոր սիրոց մը և մաքուր սպասներ ախորմելի կ'ընեն ամէնէն պարզ կերակուրները: Քննադասութիւնը դիւրին է, բայց արուեստը՝ դժուար: Անի բալարը երբեմն նշանաւոր էր իր հոյակապ շէնքերով, և հիմայ հանրած անօթ է իր վլատակներով: Հայերը ունին կ: Պոլսոյ մէջ, շատ մը կը թական ընկերութիւններ, որոնց ամէնէն գործաններէն մէկն է:

Միացեալ զնեկերուրիւնը: Դեղեցիկն ալ բարիին չափ օգտակար է, կ'ըսէ Վիբոր-Հիւկո:

186. Շինել հինգ նախադասութիւններ ածականներ գործածելով իրբեւ գոյական:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Գրել նամակ մը զիւերօրիկ դպրոցականի մը կողմէ իր հօրը որ գործերուն մէջ մեծ կորուսներ քած է: առաջարկել իր կողմէ քողուլ վարժարանը, եւ գործի մը մտնել ընտանիքին ծախսերուն օգնելու համար: Եռանդուն արտայալուրին անձնուէր զգացումներու: —

Lq. Tuy

ՈՐԱԿՈՎՈՆ Ս.ՉԱԿԱՆՆԵՐՈՒ, ԽՆՋԻՆ

344. Πρωκτακιαν αδωκιανηροις χωστερρε πεντη-
καινηρωψιει δινηθηρι δικαιωματι, δινηθηρι μετριμωσι, μητι τι, μητι

345. Կան սակայն դրական ածականներ որոնք զանազան հոլով խնդիր կ'ուղեն :

346. Πιηղական հոլով խնդիր կ'առնեն այն ա-
ծականները որոնք չափ կամ աստիճան ցոյց կու տան.
Հինգ կանգուն բարձր, տան տրամ ծանր, երկու մաս
երկայն: Հինգ կանգուն, տան տրամ, երկու մաս ուղղա-
կան խնդիր են բարձր, ծանր, երկայն ածականներուն:

343. Սեռական հոլով խնդիր կ'առնեն իշ վերջաւորող ածականները։ Ցաւեցու ամենից, աշխարհի իրնեւ։

348. *Տրական հոլով խնդիր կ'առնեն նևան, կարոս, արժանի, ծարաւ, անձանօթ, օգտակար, վնասակար, նպաստառ, հակասէ, կարող, տեղեակ, հմուտ, ևայն, ինչպէս նաև ելի վերջաւորող բոլոր ածականները. մարդկութեան օգտակար, տեսնելու արժանի, հացի կարոս, Ասունծոյ սիրելի, ևայն:*

349. Բացառական հոլով խնդիր կ'առնեն. *sar-*
pkr, qkrd, hknri, abesk, abejyu, kaqil: Վասեղի
qkrd, wskh hknri, aayrnuske anirh:

350. Գործիական հոլով խնդիր կ'առնեն. յի,
յեցուն, զեղուն, նշանաւոր, և այլն։ Զուրով յեցուն, զի-
սուրբեամբ նշանաւոր։

351. Եալ, ուած կամ ած վերջացող դերբայ ա-
ծականներէն ոմանք տրական խնդիր կ'առնեն, ոմանք
բացառական և ոմանք գործիական . Քարերու զարնուած,

յոյս զրկուած, ընտանիքին լիեալ, երես ինկած, հոգեռով բենաւորեալ, քրիստով թրուած, ևալլ:

ՅԵՍ. Ածականները խնդիր կ'առնեն նաև դիմու-
րոց յօգով գոյական մը կամ գոյականաբար գործածուած
բառ մը, ինչպէս. Թեւը իրրած բոցուն մը: Հսելը դիւ-
րին, շսելը դժուար խօսի մը: Հոգին եղած կին մը:
Խելքը զիսին գացած մարդ մը:

353. Բաղդատական ածականները միշտ բացառական հոլով խնդիր կ'առնեն, երբ առաւելութիւն կամ նուազութիւն կը յայտնեն. Զեզմէ աւելի գեղեցիկ: Քրոջ-մեղ նուազ ազնիւ:

ՅԱԼ. Գերադրական ածականները երբեք խնդիր չեն առներ:

355. Ուրակական ածականին գործառությունը. — Ուրակական ածականը գոյականէն առաջ կը դրուի ընդհանրապէս, սակայն կրնայ ետքը դրուիլ հետեւեալ պարագաներուն մէջ .

1. Երբ խնդիր ունի, կամ քանի մը բառով բաղադրեալ է. Տղայ մը տեսանք ապրուսէ զուրկ եւ պաշտպանորեան կարօս։ Միջոցներ ձեռք առի թղի նպաստաւոր։ Մանկիկ մը տեսայ լոյսի պէս աղուոր։ Կին մը հինգ զավկի տր։

2. Բանաստեղծական արձակի մէջ ոճի վայելչութեան և ներդաշնակութեան համար. Խեղճ տղեկ մըն երժդղոյն, ՏՐՏՆԱՄ՝ մարած նայուածիոյլ։ Ծաղիկ մը չինաց էլ փողփողուն։

3. Ոտանաւորի մէջ յանդի և վանկի յարմարութեան ամար.

Ու զիսութեանց մէջ, orէ or,
Կր զարգանայ մանկիկն աղուոր.

356. Կան կարդ մը ածականներ որոնք իբր գո-
ական ալ կը գործածուին. Ամառուան տայր: Գիշեր-
ան զուտը:

ՅՅՅ. Երբ ածական մը առանձին մնայ, այսինքն առանց գոյականի, գոյականաբար կը գործածուի և կը բնայ յօդ առնել, յոքնակի ըլլալ և հոյովուիլ. Կանանցը դեղինին եւ կապոյտին բաղադրութիւնն է: Չարերը երգ չունեն:

ՅՅՅ. Երբ երկու ածական իրարու վրայ իյնան, վերջինը իրր գոյական կը գործածուի. Երկու վերջինները: Վերջին երկուին: Կարծեցեալ զիտունը: Գիտուն կարծեցեալը:

ՅՅՅ. Երբ ածական մը սեռական գոյականի մը առջև դրուի, կը նշանակէ նոյն գոյականին այս կամ այն տեսակը. Զուրին տայլ չի խմուիր: Մարգրիտին խոշոր յարգի է: Սոխին անուշը կ'ըլլայ:

ՅՅՅ. Ածականները երբ բայի մը վրայ դրուին մակրայ կ'ըլլան. Նոր սկսաւ կարդալ: Աղուոր կը խօսի: Սխալ կ'արտասանե:

ՅՅՅ. Երբ ածական մը կրկնուի գոյականի մը քով, սաստկութեան գաղափար կու տայ. Սուր սուր խօսիր: Մեծ մեծ խոստումեր:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՄՏԱՅԻՐ ԱԲՈՒԵՍՏԱԳԵՏԸ

... նկարիչ մը... Փայտակերտի մը վրայ ելած, մայր եկեղեցիի մը գմբէթը զարդարող որմնանկարներէն մէկուն կ'աշխատէր: ... ը բոլորվին գրաւուած իր ովկ, կը մոռնայ իր դիրքը, կը մոռնայ թէ... տախտակի մը վրայ կեցած է, և քանի մը քայլ գէպի ետ կ'երթայ իր գործին ... ը դատելու համար: Արդէն փայտակերտին ծայրը հասած է. եթէ ... մըն ալ առնէ գէպի ետ, լմնցած է. գաւիթին ... երուն վրայ իյնա-

լով, պիտի ջախջախուի: Հոն իր մօտը, որմնադիր մը կար որ ... վտանգը տեսաւ. բայց ի՞նչ կրնար ընել: Եթէ արուեստագէտը կանչէր, իմաց տար, անիկա իր հայեցողութեամբ համակուած. չպիտի լսէր: Անոր քով վագէր, թեւէն բոնէ՞ր, քնաշրջիկ մը արթնցուցած պիտի ըլլար: ... ներջնչում մը ունեցաւ. կայծակէն աւելի ... վրձին մը առաւ, մութ գոյն ներկի մը մէջ թաթխեց, և հրաշակերտին ամէնէն ... դէմքերէն մէկը մալակոնեց: Նկարիչը ... անոր վրայ յարձակեցաւ: — Զարկ, ազատեցա՛ր, ըստ ... : Եւ երկու բառ բացարութեամբ նկարչին ... ը երախտագիտութեան փոխուեցաւ:

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

187. Յարմար ածականներ կամ գոյականներ զնել այս հատուածին մէջ կէտալութեան տեղերը.
188. Մէջ մէկ ի խնդիր տալ նետեւեալ ածականներուն վերոյիշեալ օրէնքներուն համեմատ.

Անարժան, հռչակաւոր, փողփողուն, կարճ, լայն, ազատ, ժանր, զիտակից, տնկարող, զերազանց, ստորին, զարդարուն, առլցուն, հզօր, տկոր, յափրացած, զզուած, ծանրացած, թեռնաւոր, նուազ շահ սզրգիռ, աւելի հարուստ, աղուոր, պակաս չար, սփոփէ, երգիչ, յուզեալ, պարփակեալ, շրջապատեալ, ապշած, մարած, վիրաւոր, անթափանց, անտարբեր, վշտահար, զարնուած, ակնկառոյց, խոնարհ. ծարսւ, փափարող, հետեւող, ծառայող, աղքատ, անհասկանալի, համբերող, ծիծաղելի, անհամբոյր, սնտանելի, բազր, հակակիր, յարգելի, յուսահատ, զեղազարդ, պանծալի, կարեկից:

189. Երեք նախագասութիւն շինել, որոնց մէջ հարի ըլլայ ածականը գոյականէն ետքը զնել:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Երեւակայեցէ՛ մարդ մը փոխադրուած յանկարծ այնպիսի երկրի մը մէջ ուր կարիլ մը զուր չկայ: Առ-

տուն երք կ'արբննայ, կ'սկսի մտատնջիլ թէ ինչպէս
պիտի լուացուի, ինչպէս կերակուր պիտի պատրասէ :
Յետոյ կը ծարաւնայ : Նկարագրեցէ՞ իր նեղութիւնը,
իր տառապանքը : Յանկարծ երկինքը ամպերով կը ծած-
կուի, փորորդիկը կը պայրի, եւ կ'սկսի անձեւել յոր-
դառաս : Ըսէ՞ թէ խեղճ մարդը ի՞նչ միջոցներ ձեռք
կ'առնէ կարելի եղածին չափ մեծ քանակութեամբ զուր
ամբարելու համար :

- Լ. Դ. Դ. Ա.**
ՑՈՒՑԱԿԱՆ ԱՃԱԿԱՆՆԵՐԸ Ա. Ծ Ա. Կ Ա. Ն
ԿԱՆՈՆՆԵՐ
- ՅԵԶ.** Ցուցական աճականները ցոյց կու տան այն
անունները որոնց վրայ կը խօսուի :
- ՅԵՅ.** Ցուցական աճականներն են . այս, աս, սա,
այդ, ատ, այն, ան:
- ՅԵՅ.** Այս կը գործածուի մեր քով գտնուող բանի
մը համար, այդ՝ մեր խօսակցին քով գտնուողին, այն՝
հեռու եղողին համար :
- ՅԵՅ.** Աս, ատ, ան ցուցական աճականները հիմայ
ալ գրեթէ բնաւ չեն գործածուիր գրաւոր աշխարհաբարի
մէջ, թէև միշտ կը մնան խօսուած լեզուին մէջ :
- ՅԵՅ.** Ցուցական աճականնէն ետքը եկող անունը
սովորաբար որոշիչ յօդ կ'առնէ . Այս կաղամարը, այդ
կատուն, այն սեղանը : Բացառիկ են այն բառերը և հո-
լովաները որոնք որոշիչ յօդ չեն առներ, ինչպէս բացատ-
րուած է յօդի գլխին մէջ :
- ՅԵՅ.** Ցուցական աճականը իրարու յաջորդող
գոյականներու առջև կրնայ չկրկնուիլ . Այս աշխատու-
թիւնն ու անձնուիրութիւննը: Այն մարդն ու կինը:
- ՅԵՅ.** Նոյնպէս երբ գոյականի մը մէկէ աւելի
աճականներ կ'բնկերանան, հարկ չկայ ցուցականը կրկ-
նել իւրաքանչիւր աճականի առջև, նոյն իսկ երբ ա-
ճականները տարբեր առարկաներու վերաբերին . Սա մեծ
էլ պղտիկ տուները: Այս ընդարձակ եւ բեղմնաւոր դաշ-
տերը:
- ՅԵՅ.** Սացական աճական . — Սացական աճա-
կանները բանի մը որուն վերաբերիլը կը յայտնին, և

խօսքի մէջ յատկացուցիչ դեր կը կատարեն. Իմ տունս,
քու տեսրակդ, իր զլխարկը:

ՅՅԱ. Ստացական ածականները անձնական դե-
րանուններուն սեռականներէն կը կազմուին. անոնց դի-
մորոշ յօդերը գեղջելով, և հետեւեալներն են.

Եղակի	Ցունակի
Ա. դէմֆ	իմ
Բ. »	Քու
Գ. »	իր
	իրենց

ՅՅԱ. Ան և անոնց անձնական դերանուններուն
սեռականները, անոր և անոնց, կրնան իր և իրենց
ստացական ածականներուն տեղ գործածուի իրեւ յատ-
կացուցիչ, ինչպէս Անոր խօսուածիլ համելի չէ ինձի (իր խօսուածիլ համելի չէ ինձի:) Անոնց զիրքերը չսա-
ցանի (իրենց զիրքերը չսացանի:)

ՅՅԱ. Միայն պէտք է դիտել որ երբ խօսքին մէջ
երկու հատ երրորդ դէմֆի անձ կայ, գլխաւոր դեր կա-
տարող անձին համար՝ իր, իրենց կը գործածուի, իսկ
երրորդականին համար՝ անոր, անոնց. Մայրս զիտեր որ
իր խօսքերը մեծ ազդեցութիւն պիտի ընկին իր քրոջը՝
եւ անոր աղջկան վրայ:

ՅՅԱ. Իմ, քու, իր եղակի ստացական ածական-
ներուն կցուած անունները „, Դ, Ն կամ և դիմորոշ յօ-
դերը կ'առնեն. Իմ կարս, քու ասեղդ, իր մատնոցը :

ՅՅԱ. Մեր, ձեր, իրենց յոքնակի ստացական ա-
ծականներուն կցուած անունները և որոշիչ յօդը կ'առ-
նեն. Մեր դերձանը, ձեր ակնոցը, իրենց ասեղդ, նոյն-
պէս անոր գրիշները, անոնց տեսրակները : Բացառիկ են
այն բառերը և հողալիները որոնք որոշիչ յօդ չեն առներ,
ինչպէս բացատրուած է ՅՈՒԴ գլուխին մէջ :

ՅՅԱ. Իմ, քու, իր ստացական ածականները ընդ-
հանրապէս զանց կ'ընենք, և անոնց տեղ՝ „, Դ, Ն կամ

և դիմորոշ յօդերը միայն կը դնենք գոյականներուն
վրա. Դերձանս, ասեղդ, մատնոցը : Բայց երբ անուն-
ները տարբեր դէմֆ ունին, այն ասեն հարկ կ'ըլլայ ա-
մէնուն առջև ածականները նշանակել . Իմ ասեղս բա-
րակ չէ, բայց քու դերձանդ հաստ է: Իմ աջ թիւս կը
ցափի, քու ալ ձախիդ:

ՅՅԱ. Յոքնակի ստացական ածական առնող գո-
յական մը կրնայ յոքնակի ըլլալ երկու կերպով .

1. Պարզ յոյնակի, որ պարզապէս յոքնակի է ստա-
ցողին տեսակէտով. Մեր տեսրակը, ձեր հաւակը:

2. Կրկին յոյնակի, որ թէ՛ ստացողին և թէ ստաց-
ուածին տեսակէտով յոքնակի է . Մեր տեսրակները, ձեր
հաւակները :

ՅՅԱ. Մեր, ձեր, իրենց ստացական ածականներն
ալ կրնան զեղչուիլ հետեւեալ օրէնքով .

Երբ գոյականը բազմավանկ է նիս, նիդ, նին մաս-
սիկներէն մէկը կը դրուի . Գաւար-նիս, գաւար-նիդ,
գաւարներ-նիս, գաւարներ-նիդ, գաւարներ-նին :

Երբ գոյականը միավանկ է, պէտք է զանազանել .

1. Պարզ յոյնակին, որ կը կազմուի երնիս, երնիդ,
երնին մասնիկները աւելցնելով գոյականին վրայ . Տուն-
երնիս (մեր տունը), տուն-երնիդ (ձեր տունը), տուն-
երնին (իրենց տունը) :

2. Կրկին յոյնակին, որ կը կազմուի նիս, նիդ, նին
մասնիկները աւելցնելով գոյականին վրայ . Տուներ-նիս
(մեր տունները), տուներ-նիդ (ձեր տունները), տուներ-նին
(իրենց տունները) :

ՅՅԱ. Նիս, նիդ, նին մասնիկներուն ծայրը զրտ-
նուած „, Դ, Ն տառերը դիմորոշ յօդ են, իսկ նի յոք-
նակի յինող մասնիկ մըն է, որ առանձին ալ կը գոր-
ծածուի երբեմն նախնեաց ուամկօրէնին մէջ :

ՅՅԱ. Գոյականները թէ՛ ստացական ածականով

և թէ՛ միայն դիմորոշ յօդով կամ նիս, նիդ, նիճ մասս նիկներով կրնան հոլովուիլ. իմ զիրս, իմ գրիս, իմ գրիս, զիրֆերնիս, զիրֆերնուս, ևայլն:

Յ80. Պէտք է դիտել որ միավանկ բառերուն պարզ յոքնակին և կրկն յոքնակին նոյն ձեւը ունին, երբ ըսենք տուն-երնիս (մեր տունը), և տուներ-նիս (մեր տուները):

Յ81. Աչուղներ, մատուղներ, ոտուղներ յոքնակիները ստացականով բացառաբար կ'ըլլան աչուղնիս, մատուղնիս, ոտուղներնիս, մատուղներնիս, ոտուղներնիս, ևայլն:

Յ82. Նիս, նիդ, նիճ և երնիս, երնիդ, երնիճ մասնիկներով կազմուած ձեւերը արդի աշխարհաբարին մէջ չատ չեն գործածուիր, մանաւանդ երբ հոլովուած են: Լաւագոյն է ըսել. Մեր պարտէզներուն պահապաները, յան պարտէզներուն պահապանները: Սակայն երբեմն, երկարաբանութենէ խուսափելու համար, աս ձեւերը կը գործածուին. Զենքերնիս ձեռնոց դրած, զլուխնիս զլխարկ՝ ներկայ գտնուեցանի այս արարողութեան:

Յ83. Ստացական ածականը իրարու յաջորդող գոյականներու առջև կրնայ չկրկնուիլ. Իր յացուրիւնն ու անձնուիրուրիւնը: Նոյնպէս երբ գոյականը մէկէ աւելի ածականներու ընկերանայ, հարկ չկայ ստացականը կրկնել իւրաքանչիւր ածականի առջև, նոյն իսկ երբ անոնք տարբեր առարկաներ նշանակեն. Մեր մէծ եւ փոյք տուները, ևայլն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՔԵՍԱԹԻՊԵԱՆ ԵՒ ՍՊԱՐԹԱԼԵԱՆ


Երկուքն ալ նոյն տարիքին մէջ անակնկալ կերպով մարեցան: Նոյն տարիին և գրեթէ նոյն տարիքին մէջ

զրաւեցան երկուքն ալ, Յովհաննէս Քեաթիպեան և Յակոբ Սպարթալեան: Ամէնուն համար տքնիլ և ամէնուն շրթունքով օրհնուիլ՝ այս եղաւ ճակատագիրը, այս էր կոչումը այն երկու չքնաղ անձերուն ալ: Գթութիւնը, երկնային գթութիւնն էր անոնց տիրական և անբաժան առաքինութիւնը. որբերու և կարօտեալներու և առհասարակ տառապեալներու համար արտասուքով լեցուն էին անոնց աշքերը, և ուկիներով լեցուն՝ անոնց քսակները. բայց

մանաւանդ մարմնոյ ցաւերով տառապեալներու կրնանք ըսել՝ նուիրուած էին այդ երկու բարեգութ ազգային-ներուն կեանքը: — Յակոբ Սպարթալեան կարծես հարստութիւն զիզեց միայն հոյակապ հիւանդանոց մը կառուցանելու համար, և Յովհաննէս Քեաթիպեան կարծես գիտութիւն համբարեց միայն, — գթութեան աղբւրը արդէն ունենալով իր մէջ, — արծաթապաշտ հիւանդները ապաքինելու, և իր ճարտարութեան արդար վարձքը անարծաթ հիւանդներու ոգեպահիկին յատկացնելու համար:

ԽԴԻԱ. ՏԵՄՏՐԱԿՊԱՇԵԱՆ

Եղիս Տէմտրագիլլենս, ծանօթ հրապարակագիր եւ զրազէտ, որ հրատարակած է այլ եւ այլ երկասիրութիւններ բազմաթիւ նիւթերու վրայ: Մեռած է 1908ին:



ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

190. Հետեւեալ խօսքերուն մէջէն վերցնէլ ստացական ածականները եւ անոնց փոխարէն՝ զոյականներուն վրայ զնել ս, դ, ն ղիմրոշ յօդերն ու նիս, նիդ, նին, երնիս, երնիդ, երնին մասնիկները.

Ուղղենք մեր թերութիւնները — Զանացէ՛ք արժանի ըլլալ ձեր ծընթրին սիրոյն։ — Առիւծը ազնուական կերպարանիք մը ունի. իր սրունքներուն բարձրութիւնը լաւ կը համեմատի իր մարմանյի երկայնութեան։ — Մեր զործերուն յաջողութիւնը շատ անզամ մեր մարի արթնութեանէն կախում ունի. — Մարդիկ իրենց գրացածէն աւելին կ'ուզեն ժախել։ — Մենք մեր կիրքերուն յալթենք, որպէս զի անոնք չյալթեն սեզի։ — Դուք ձեր զաւակներուն ոչ միայն մայրը, ալ անոնց դաստիարակը եղաք, — Վեր բարձրացէ՛ք ձեր թշնամիններէն։ Եթէ կ'ուզէք զանոնք ամշցնել։ Զանացէ՛ք ձեր առողջութեան հող տանիլ, վասնզի առողջութիւնը՝ հանճարի և զեղեցկութեան նման եզական յատիւթիւն մըն է։ — Չեր զեղեցկութիւնը ինամեյէ աւելի, սիրտերնիդ մշակեցէ՛ք. վասն զի առանց բարութեան զեղեցկութիւնը առանց հոտի վադդ մըն է։

191. Հետեւեալ նախադասութեանց մէջ ցուցական եւ ստացական ածականներուն ընկերացող զոյականներուն վրայ զնել յարմար զիմորոշ կամ անորոշ յօդեր/կամ զեղչել ու փոխել անյարևանները.

Քաղաքավարութիւնը մեզի հետ ապրող անձեր մեզմէ և իր անձէն զո՞ն ձգելու արուեստն է։ — Այդ խօսքերով չես կ'նար զիս համոզել։ — Պատուաւոր մարդ միշտ իր խօսքի տէր է։ — Զանա՛ք բու ուսուցիչներու համականեթի արժանանալ, բու աշխատութեամբ ու բարի վարբովը։ — Կեղծաւուզ միշտ իր մատածումի հակառակը կը խօսի։ — Եսաւ իր անդրանկութեան իրաւունք ժախեց Յակոբի։ — Անցեալ շարաթ օր հիւանդացայ. այն օրէ ի վեր անկողինն էին

192. **Ա.ՅԱՐ** ստացականը զնել հետեւեալ նախադասութեանց մէջ հարկ եղած տեղը իր ստացականը զեղչելով.

Այս մարդը պաշտպանեց իր բոյրը և իր (բրոցը) պատիւը։ — Նորընտիր ակադեմական մըր, ֆրանսայի մէջ, միշտ զովեստով կը խօսի իր նախորդին և իր (նախորդին) երկերուն վրայ։ — Ամէն մարդ պարտական է օգնել իր հայրենակիցներուն, և կարեկցիլ իր (հայրենակիցներու) ցաւե-

րուն։ — Քաղաքավար մարդը կը մոռնայ իր անձը, իր խօսակցին անձին և իր (խօսակցին) ադմանիքներուն վրայ խօսելու համար։ — Այս տղան հեազանդ է իր հօրը կամքին և իր (հօրը) կրամաններուն։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Նկարագրել եղայ մը որ իր մօրը մեկ յանձնարարութիւնը կատարելու համար մօսակայ զիւղ մը կ'երայ։ Յուրաքանչյուր ձմեռ է, եւ զետինը ձիւնով ծածկուածք (նկարագրել)։ Տղան փոխանակ անմիջապէս մօրը զործով զբաղելու, իր ընկերներուն հետ խաղի կ'զբաղի (նկարագրել խաղերը)։ Յետոյ միտքը կու զայ իր պարտականութիւնը, բայց իրիկուն է արդեն. ձիւնը կ'սկսի տեղալ վերսին։ Տղան կը մոլորի։ Իր սարսափը։ Վերջապէս ցուրտին ընդարմացած, ձիւներուն վրայ կ'իյնայ խորունկ հունի մէջ։ Ծննդիք մատանշ, կ'ելլեն զինքը փետուելու. կը գտնեն, կ'առ նեն տուն կը տանին։ Տղուն զղումը, խորհրդածութիւնները եւ առաջդրութիւնը։

Lb. 7 UU

Թ. Ա. Խ. Վ. Վ. Վ. Վ. Վ. Վ.

384. Թուական ածական կ'ըսուին այն բառերը
որոնք անունի մը յանի հատ և յանիերորդ ըլլալը կը
ցուցնեն, ինչպէս տար, յաներորդ, հինգական:

385. Թուական ածականները երեք տեսակ են.
բացարձակ, դասական, բաշխական:

386. Բացարձակ են այս թուական ածականները
որոնք անունի մը քանի հաս ըլլալը ցոյց կու տան, ինչ-
պէս Մէկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, եօրը, ուրբ,
ինը, տար, տասնյակ, տասերկու, տասերեք, տասերչորս,
տասնյինգ, տասնյվեց, տասնյեօրը, տասնյուրը, տասնյ-
ինը, բան, երեսուն, բառասուն, յիսուն, վարսուն, եօ-
րանասուն, ուրսուն, իննյասուն, հարիւր, հազար, բիւր,
միշինն, երկիշինն, եռիշինն, բառիշինն, հինգիշինն, վե-
ցիշինն, եօթիշինն, եալին :

383. Դասական են անոնք որ անունի մը քանի-
երորդ ըլլալը ցոյց կու տան։ Դասական ածականները կը
կազմուին բացարձակներուն վրայ երորդ մասնիկը աւել-
ցնելով, ինչպէս հիմնգերորդ, վեցերորդ, յաներորդ,
հարյւերորդ, ևայն։

388. Մեկին դասականը մեկերորդ չ'ըլլար, այլ
առաջին։ Նոյնպէս բացառիկ կերպով կը շինուին երկ-
րորդ, երրորդ, չորրորդ դասականները։

389. Եօրը, ինը, տար բացարձակներուն և գիրք երրորդ մասնիկին առջև կը փոխուի ո՛ի, լուչպէս եօրներորդ, իններորդ, տասներորդ: Ուրը կ'ըլլայ ութերորդ, որովհետև գրաբարի մէջ կը գրուի միշտ ուր:

390. Երբ դասական ածական մը կազմուած է

քանի մը թիւերով, վերջինը միայն կ'առնէ երրորդ մաս-
նիկը. չըստիր վեցերորդ հազարերորդ, այլ վեցհազարերորդ:

392. Բաշխական են անոնք որոնք գոյականին
քանիական հատ բաշխուած ըլլալը կը ցուցնեն, ինչպէս.
Եօթնական աշակերտ կայ ամեն դասարանի մէջ:

393. Բաշխական թուականները կը կազմուին
ական մասնիկով կամ թիւին կրկնութեամբ, ինչպէս մէջ-
մէկ, երեք երեք, չորս չորս, հինգ հինգ, վեց
վեց, եռտնական, ուրիշական, իննական, տասնական :

394. Ասոսցմէ զատ կան սառ գոտորավայրի
թուականներ, որոնք կը կաղմուեն որդ մասնիկով, և կը
նշանակեն ամբողջի մը մէկ մասը, ինչպէս մեկ բառորդ,
ընրա վեցորդ, երկու հարիւրորդ, այսինքն չորսին մէկ
մասը, վեցին չորս մասը. հարիւրին երկու մասը:

395. Եակ մասնիկով կը գազուուր զարդ ու
թուականներ որոնք ցոյց կու տան թիւերէ կազմուած
ամբողջութիւն մը, ինչպէս երկուանեակ մը բաշկինակ,
ժառեակ մը ուսանոր, երբեակ հիգակութիւն:

396. Սնորու ածական. — Անորոշ ածականները տարտամ և անորոշ իմաստ մը կու տան գոյականին, ինչպէս միւս զիրֆը:

397. Անորոշ ածականները հետեւեալներն են.

Ամեն, բոլոր, — յանի մը, մեկ յանի, ինչ ինչ, — ամեն մեկ, իւրաքանչիւր, անձնիւր, — նոյն, միեւնոյն, խկեւիսկ, — ուրիշ, — ոչ մեկ, — որ եւ է, — այսինչ, այնինչ, — այսպիսի, այդպիսի, այնպիսի, ասանկ, ասանկ, անանկ, — այսին, այդին, այնին, այսչափ, այդչափ, այնչափ, — որչափ, որչան, որպիսի, — ո՞ր, ի՞նչ, յանի՞, ի՞նչպէս, յանի՞ յանի՞, եալն:

Ասոնցմէ ամէնքն ալ հարցական ձեւով կրնան գործածուիլ, բայց մատնաւորապէս հետեւեալները հարցական կը կոչուին. որչափ, որչան, ո՞ր, ի՞նչ, յանի՞, ի՞նչպէս:

398. Ստացական, ցուցական, բոււական եւ անորու ածականներուն գործածուրիւնը. — Ստացական, ցուցական, թուական և անորոշ ածականները միշտ գոյականէն և որակական ածականէն առաջ կը դրուին. Իմ գեղեցիկ տունս, այս չար տղան, երկու ծոյլ աշակերտ, բոլոր բարակ վարագոյրները:

399. Ստացական և ցուցական ածականները անորոշ ածականներէն առաջ կը դրուին ինդհանրապէս. Իր բոլոր դիտողուրիւնները, այդ ամեն ըստծներդ:

400. Ստացական ածականները ցուցականներէն առաջ կը գործածուին ընդհանրապէս. Մեր այս զիրֆը, իր այդ վարմունիվը:

401. Սակայն ոտանաւորի մէջ, կարելի է անոնց աեղը փոխել յանգի և վանկի յարմարութեան համար.

Թէ ըլլայի դիւցազն հրզօր,
Իշխան մը մեծ, բեղուն հանձար,
Կը վառի հոգիս բոլոր
Հայրենիիս ի սուրբ տաճար:

— Հիմայ որ չես դիւցազն, եղուկ,
Ոչ ալ իշխան, ոչ ալ հանձար,
Գոնէ մում մը վառի խեղանուկ
Հայրենիիս ի սուրբ տաճար:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԵՂԵԳԻՆ ԵԱՅ ԳՐՉՈՎ

Եղեգնեայ գրչով երգեցի վառքեր,
— Քեզի ընծայ, իմ հայրենիք —
Սուեաց անտառէն էի զայն կըտրեր...
— Քեզի ընծայ, հին հայրենիք —



Եղեգնեայ գրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող՝ լոյս ելանէր:
Եղեգնեայ գրչով երգեցի կարօտ.
— Զեզի ընծայ, հայ պանդուխաններ —

Ան ապաշխարհիկ բոյսի մ'էր ծըղօտ...
 — Զեզի ընծայ, հէ՛ք պանդուխաներ —
 Եղեգնեայ գրչով երգեցի հարսեր.
 Ընդ եղեգան փող՝ ո՞զ ելանէր,
 Եղեգնեայ գրչով երգեցի արիւն.
 — Զեզի ընծայ, սուրի զոհե՛ր —
 Ան ծլած էր մոխրի մէջ իրրև կընիւն...
 — Զեզի ընծայ, կրակի զոհե՛ր —
 Եղեգնեայ գրչով որբ տունս երգեցի.
 — Քեզի ընծայ, հայր ալեհեր —
 Ցամքած աղբիւրէն մեր զայն յօտեցի...
 — Քեզի ընծայ, մայր կարեւէր —
 Եղեգնեայ գրչով օճախս երգեցի.
 Ընդ եղեգան փող՝ ծուխ ելանէր:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

193. Արձակի վերածել այս ոտանաւորը, զրաբարի ձեւերը փոխելով
 եւ պարզ աշխարհաբարի վերածելով:
 194. Դոց սորվիլ եւ արտասանել այս ոտանաւորը:
 195. Հետազայ խօսքերուն մէջ թուանշանով զրուած թիւերը զրով
 զրել:

Երկրագունտիս շըջապատն է 10,000 փարսխ կամ 40,000 քիլո-
 մէթր: — Ամէն շըջանակ 360 աստիճանի կը բաժնուի: — Ամէն միջան 6
 ոտք ունի: — 3 Շնորհները, 3 Պարկաները, 3 Ընդդաները և 9 Մուսա-
 ները դիցաբանութեան մէջ կարեւոր տեղ բռնած են: — Լոփօնմէն 100
 աշեայ մորդ կ'անուանէ տան մը տէրը: — Փետրուարը ընդհանրապէս 28
 օր է, բայց 4 տարին անզամ մը, այսինքն ամէն նահանջ տարի, 29 օր է:
 — Տարուան մէջ կայ 4 եղանակ, 12 ամիս, 52 շաբաթ և 365 օր: — Մէկ լիոր
 զուրը 100 կրամ կը կշռէ:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ, բանաստեղծ եւ զրագէտ, ծնած Սեբա-
 սիոյ Բրանիք զիւզը 1884ին: Հրատարակած է ոտանաւորներու երեք
 հատորներ՝ Զարդը, Սարտուներ եւ Յեզին Միւթը:

196. Հայ զլիազիներով զրել հետեւեալ խօսքերուն մէջ զտնուած
 թուականները.
 Կիւթէնպէրկ տպագրութիւնը ննարած է 15րդ դարուն: — Վէնետիկի
 ծերակոյտը Միսիթարեան Միաբանութեան նուիրած է Ս. Ղազարու կղզին
 1717ին: — Եզնիկ Կողբացի եղծ Աղանդոց զիւբը տպուած է առաջին
 անգամ 1762ին: — Եէտի-Փուլէի Ազգային Հիւանդանոցը շինուած է
 1832ին: — 1066ի ատենները Անգլիացւոց Կաղանդը ղեկտեմբեր 25ին էր:
 197. Կարդալ, յետոյ պարզ թուանշաններով զրել հետեւեալ հայ
 զլիազիներով զրուած թիւերը.
 Ժդ, Ռկբ, Տէմ, Խե, Մէֆ, ՌԶ, ՌՊիթ, Հէ, ԶԱ, ՑԺԲ, ՆԹ, ՌԿԶ,
 ԶԴ, ՌՃԶ, ՑԿ:
198. Հետեւեալ հատուածին մէջ թուանշանով զրուած թոլոր թիւերը
 զիւրով զրել:

«Հայոց զօրավարը ինկած էր մեծ պատերազմին մէջ, և զլուխ մը
 չկար այլ ևս որուն վրայ վստահնելով, գոնդ մը կազմուէր մնացեալ զին-
 ուորները հաւաքելով: Թէպէս մեռնողներէն աւելի բազմաթիւ էին կեն-
 դանի մնացողները, սակայն անոնք ալ ասդին անդին ցրուեցան...»

«Ահա անունները այն բազ նահատակներուն որոնք մեռան այնտեղ՝
 Քարգան Մամիկոնեան 133 զինուորներով, կորովին Խորիս-
 ուոնի 19 հոգիով, բաշտրին Արտակ Պալոսնի 57 մարդոցով, զարմանալին
 Տաճատ Գնթունի 19 զօրբով, իմաստունն Հմայեակ Դիմաքսեան 22 հոգիով,
 հրաշակերտն Ներսէն Քազզերունի 7 անձերով, դեռահասակն Վահան
 Գնունի 3 զինուորներով, արդադն Արսէն Ծնծայունի 7 այրերով, յառաջա-
 դէմն Գարեգին Սրուանձտեանց իր 2 եղբայրներուն և 18 զինուորներու հետ:

«Այս 287 նահատակներէն զատ, ինկան նաև անոնց նետ մեծամեծ
 նախարարներ, թէ արքունի տունէն, թէ Արքուննեաց և թէ Բոլոր նախա-
 րարներու տուններէն 740 հոգի, որոնք իրենց անոնքը արձանագրեցին
 կեանքի դպրութեան մէջ այդ մեծ պատերազմին օրը, և ամէննը մէկտեղ
 եղան 1036 վկաններու:»

ՆՊԻՇԵ:

Եղիշէ, Ս. Մերորապայ աշակերտներէն է եւ Վարզան Մամիկոն-
 եանի ատենազպիրը, որ Ասկեղարու նշանաւոր թարգմանիչներէն եւ
 փառաւոր մատնազիրներէն մէկը եղած է: Գրած է. Վարդանանց
 պատերազմին պատմուիւնը, Միանձնանց ձառ, Մեկնուրիւնի Արարա-
 ծոց, Մեկնուրիւն թեսուայ եւ Դաւիթ:

199. Պէտք եղած ցուցական եւ անորոշ ածականները զնել հետեւեալ խօսքերուն մէջ, գիծերուն տեղ.

— բոն տեղ մը պէտք է ունենայ և — գործ ժամանակ մը — տան մէջ ուր տանտիկին մը կայ: Խելացի մարդը երկու անգամ չի սխալիր — կէտին վրայ: — գեղը կրնայ մէկուն օգտակար՝ և մէկուն վլասակար ըլլայ: — կարծիքը կը յայտնեն — բժիշներ Ամերիկայի մէջ կան — ժողովուրդներ որ մարդակեր են: — բաղցը է երախտազիւթիւնը ազնիւ սրտի մը համար: — անձերը որ մեր Թերութիւնները կ'արդարացնեն, վատ շողոքորդներ են:

ՏԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ

Վերյուսում մը ընել ձեր ազգային պատմութեան դպասերեն . կարդալ եղիշէն . բացատրել Վարդանանց պատերազմին պատճառը եւ նպատակը . նկարագրել պատերազմին գլխաւոր գիծերը. խաչն Վարդանայ դիւցազնութիւնը, իր յազբանակը եւ նախատակութիւնը :

ԱԾԱԿԱՆԻՆ ԼՈՒՇՈՒՄԸ

Մտքով տկար մարդիկ միշտ ուրիշներուն վրայ թերութիւն կը գտնեն: — իր կիրքերուն յաղթող մարդը մեծ դժուարութեանց ալ կրնայ յաղթել: — Բարձրաբերձ լեռները յաւերժական ձիւնով ծածկուած են: — Թռչունները իրենց ուրախութիւնը երգովմին կ'արտայայտեն: — Ինչ սիրտ ունիք որ կը դիմանաք այդ տառապանքներուն: — Ամէն օր եթէ մէյմէկ գնդասեղ գտնէք գետաւէն, կ'ըսէ Ֆրանքին, տարիէ մը երկու զրուշ կ'ունենաք: — Ոճրագործին բարձը փուշերով լեցուն է: — իմաստուն մարդը իր ժամանակն ու խօսքերը խնայողութեամբ կը գործածէ: — Համրի մը լեզուն ստախօսի մը լեզուէն նախամեծար է: — Եթէ ընկերդ եօթանասունը կօթիւներորդ անգամ ներէ՛ իրեն:

Մտքով	հարկ. ան. եզ. գրծ. խնդ. տկարին:
տկար	որակ. ածական մարդիկին(*):
եր	սաց. ած. կերպութին:
կիրքերուն	հարկ. ան. յի. տրկ. խնդ. յաղբողին:
յաղրող	որկ. ած. մարդին:
մեծ	որկ. ած. դժուարութեացին:
բարձրաբերձ	որկ. ած. շեռներին:
յաւերժական	որկ. ած. ձիւնովին:
ձիւնով	հարկ. ան. եզ. գրծ. խնդ. ծածկուածին:
ծածկուած	որկ. ած. սորգ. շեռներին:
իրենց	սց. ած. ուրախութիւնին:
ինչ	ամրե. ած. սիրտին:
այդ	ցուց. ած. տառապանքներութին:
Ամէն	ամրե. ած. օրին:
մէյ մէկ	բժնկ. բւակ. ած. զնդաւեղին:
երկու	բրցկ. բւկն. ած. դրուշին:
փուչերով	հարկ. ան. յի. գրծ. խնդ. լեցութին:
լեցուն	որկ. ած. սորոցէլի բարձին:
Իմաստուն	որկ. ած. մարդին:
իր	սցին. ած. ժամանակին:
լեզուէն	հարկ. ան. եզ. բցուկ. խնդ. նախամեծարին:
նախամեծար	որկ. ած. սորոցէլի լեզութին:
եօթանասունը եօթը	բրցկ. բւկն. ած. անգամ ին:
եօթանասունը եօթներորդ	դսկն. բւկն. ած. անգամ ին:

200. Սորվիլ այս լուծումը.

201. Լուծել հետեւեալ հատուածին անունները, յօդերը եւ ածականները.

Եթէ ամէն բան իրօք աշխարհի մէջ ունայն է, Զգուշացի՞ր դուն նորէն լալկանի դէմք առնելէ. Արհամարհէ՛ անողորմ ճակատագիրն, և անոր Վայրագութեան դէմ հանէ՛ վեհ բարութիւն մը աղուոր:

*) ինդիր ունեցող ածականները, ինչպէս մտքով տկար, բաղադրեալ ածական ալ կը կոչուին

Ողբալ զուր է, և վատ է. բայց և խոյս տո՛ւր շընական
Ու գըռեհիկ ծաղրանքէն։ Աղնիւ ու քաջ տրտմութեան
Քօղ մը յըստակ լաւագոյն պատմուանն է հոգիին։
Եթէ չըկայ նըպատակ աշխարհիս մէջ ահազին։
Քու կեանքդ իրեն ունենայ թո՛ղ նըպատակ մը պայծառ։
Մի՛ կըքիր բնաւ, ուրիշէն երբեք նեցուկ մի՛ յուսար։
Հոգիդ պէտք է քեզ բաւէ։ Արդար եղի՛ր ու արի։
Առանց վարձքի սպասելու, թո՛ղ ճիգդ անդուլ մաքառի։
Զարին դէմ իսկ՝ երբ չունիս յոյս իր ուժին յաղթելու,
Եղի՛ր աղնիւ աւելի քան անգութ կարգն իրերու։

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵՍՆ

I. 2. ԴԱՍ

ԴԵՐԱՆՈՒՆ

ԿԱՆՈՆՆԵՐ

402. Դերանունը բառ մըն է, որ անունի մը
տեղը կը դրուի զայն չկրկնելու համար. Երբ ճշմարտու-
թիւնը ստորեան հետ կը մրցի, վերջապէս կ'զգեսնէ
զայն։ Զանարդը հիւանդութիւն մըն է, որուն դար-
մանը աշխատանին է։ Մեր երջանկութիւնը կը կրկնա-
պատկենի, երբ ուրիշներն ալ մասնակից ընենի անոր։
Երե աղբար իր ցաւերը ունի, հարուստն ալ իրենները
յունի։ Այս նախադասութեանց մէջ՝ զայն, որուն, անոր,
իրենները բառերը դերանուն են, վասն զի ստորթիւն,
հիւանդութիւն, երջանկութիւն, ցաւ բառերուն տեղ
դրուած են։

403. Դերանունը անունի պէս կրնայ ըլլալ են-
րակայ, սեռի խնդիր, յատկացուցիչ, ստորգեղի, բնու-
թեան խնդիր, ևայլն։

404. Դերանունը ունի թիւ, հողով և դիմ։

405. Դէմքը երեք է. առաջին, երկրորդ, երրորդ։
Առաջին դէմքը խօսողը ցոյց կու տայ Եւ կը գրես։
Երկրորդ դէմքը՝ ցոյց կու տայ զայն որու կը խօս-
ուի. Դուն կը գրես։

Երրորդ դէմքը՝ ցոյց կու տայ զայն որու վրայ կը
խօսուի. Ինչ կամ ան կը գրէ։

406. Դերանունները հինգ տեսակ են. Անձնա-
կան, Ցուցական, Ստացական, Յարաքերական և Անորոշ։

407. Անձնական Դերանուն. — Անձնական դե-
րանունները կը ներկայացնեն անձերն ու անոնց դէմ-
քանունները

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵՍՆ, ծանօթ զրագէտ, բանաստեղծ եւ հրապա-
րակագիր. ծնած է Պոլս 1872ին. բաց ի վէպերէ եւ քերթուածներէ,
հրատարակած է բանասիրական ու զրական զանազան ուսումնասի-
րութիւններ զատ հատորներով, ինչպէս նաեւ իր Անահիտ ամսաթեր-
թին մէջ։

քերը, և հետեւեալներն են. Ես, դուն, ինչ կամ ան կամ անիկա, մենի, դուն, իրենի կամ անոնի:

408. Անձնական են նաև իրար, զիրար, մէկզմէկ փոխադարձ գերանունները:

409. Ինչ կցուելով զինի հայցականին կը կաղմէ նաև յատուկ բառ մը, որ դիմորոշ յօդերուն հետ կը գործածուի. ինչզինիս (Ես զիս), ինչզինիդ (Դուն զքեղ), ինչզինիլ (Ինք զինքը):

410. Բոլոր այս գերանունները իրենց յատուկ հոլովումները ունին, ինչպէս կ'երեւայ հոլովմանց պատշերին մէջ:

411. Մէկզմէկ, իրար, զիրար, ինչզինիս, ինչզինիդ, ինչզինիլ ուղղական չունին:

412. Անձնական գերանունները բային առջե ընդհանրապէս չեն կրկնուիր, այլ զօրութեամբ կ'իմացուին. Եկայ, տեսայ և յաղրեցի, փոխանակ ըսելու ես եկայ, ես տեսայ և ես յաղրեցի:

413. Կան պարագաներ սակայն, ուր հարկ է դերանունը դնել.

Ա. Երբ բայերուն դէմքը կը փոխուի. Դուն պիտի նուազես, ես պիտի երգեմ:

Բ. Երբ անձն ու դէմքը որոշ կերպով շեշտել կ'ուզենք. Ես եմ որ զեզ կ'ամբաստանեմ: Դուն պիտի պաշտպանի ինչզինիդիդ:

414. Ինչ, ան, անիկա գերանունները կրնան հաւասարապէս իրարու տեղ գործածուիլ. միայն պէտք է դիտել թէ երբ խօսքին մէջ՝ Գ. դէմքի երկու տարբեր անձ կայ, միշտ զիլսաւոր անձին համար ինչ կը գործածուի, և երկրորդական անձին համար ան կամ անիկա. Գրիզոր եկաւ Յովհաննեսին հետ. ինչ (Գրիգոր) զոհ չէր անկի (Յովհաննէսին): Գրիզոր եկաւ Յովհաննեսին հետ. անոր հետ (Յովհաննէսին) խոսեցաւ ինչ (Գրիգոր):

415. Յուցական Դերանուն. — Յուցական դերանունը կը ծառայէ ցոյց տալու այն անձերը և իրերը, որոնց տեղը դրուած է:

416. Յուցական դերանուններն են. այս, այդ, այն, աս, ան, սա, ասիկա, ատիկա, անիկա, ատոնի, ատոնի, անոնի, որոնցմէ առաջին եօթը բառերը ցուցական ածականներ են առանց գոյականի՝ այսինքն առանձին գործածուած:

417. Այս յիշուած առարկայի մը կամ գաղափարի մը համար կը գործածուի. սա յիշուելիք առարկայի մը, ինչպէս Էրէ ուրիշին ինչ որ կ'ուզես որ ֆեզի ընեն. այս և Աւետարանի բարոյականը: — Քրիստո սա պատուիր կու տայ մեզի. Մի լնել ուրիշին ինչ որ յիշ ուզեր որ ձեզի ընեն:

418. Յուցական դերանունները կը հոլովուին յետագայ պատկերին համեմատ:

419. Երբ ան ցուցական դերանունը իրը անձնական գործածենք, անձնական գերանուններու հոլովման համաձայն՝ հայցականի մէջ և կ'առնէ, և կ'ըլլայ զայն, զանիկա, զանոնի:

420. Ստացական Դերանուն. — Ստացական դերանունները ստացական ածականներէն, այսինքն անձնական գերանուններուն սեռականներէն կը շինուին, անոնց վրայ աւելցնելով ։, ։, ։ կամ և դիմորոշ յօդերը, և բանի մը որուն ըլլալը կը ցույնեն. Իմս, իմինս, — յուկի, յուկինդ, — իրը, իրենը, — մերը, մերինը, — ձերը, ձերինը, — իրենցը, ևայն:

421. Ստացական գերանուններն ալ թիւ և հոլով ունին, տես հոլովմանց պատկերին մէջ:

ԱՀԱԴԱՐՄ ՄՅ

Առաւտօտէն մինչև իրիկուն երկինք բացաւ իր սահանքները. որոտումը գուաց և արթնցուց հովտին արձագանգները: Երկինքին ոլորտներէն ակնախտիղ փայլակներ կը սլանային՝ ակօսելով ամպերը: Գեաը իր հըսկայաբերձ ալիքներուն վրայ թաւալելով կը տանէր կարասիներ, արմատախիլ ծառերու բուներ, գոմէշներ, ձիեր, խառնելով իր մահասարսուռ և հանդիսաւոր շառաչիւնը մըրիկին մոռնչիւններուն և անասուններուն թախծոտ բառաչման:

Յանկարծ, հին կամբջակին ներքեւ, ահազին տուն
մը, որ խախուտ էր արդէն, սարսեցաւ իր հիման վրայ,
իր պատերէն կտոր մը փրթաւ ինկաւ, երեւան հանելով
սեննեակ մը, ուր տժդոյն ու նիհար երխտասարդ. մը հա-
կած էր իր պառաւ մօրր մահուան անկողնին վրայ:

«Φαμβίρ, φαμιώ ζε», λέπει ο ξέρης μαζί του ότι στην πόλη της Αθήνας η θεά της Κύπρου είναι η Αθηνά; Η θεά της Κύπρου είναι η Αφροδίτη; Η θεά της Κύπρου είναι η Ερμής;

Մէկ քանի վեհանձն մարդիկ կամուրջին վրայ վազեցին, և չուան մը նետեցին իրեն, «Չուա, շուտ բռնէ» պոռալով։ Բայց ի զուր։

Հէք տղան տեսաւ զանոնք . բաղուկը վեր վերցուց , իրեն երկնցած չուանը պիտի բռնէր , երբ ճակատը ուժ-

գին բախեցաւ կամրջակին սրածայր անկիւնին . արիւնը
սկսաւ հոսիլ , և սակայն ինքը չէր ուզեր մեռնիլ . օգ-
նութիւնը մօտ էր . . . : Զղաճգորէն երկու ձեռքերովը
բռնեց կամրջակին սիւնին անկիւնը . րոպէ մը եւս , ու
պիտի ազատէր : Ա,փս՛ս , կոհակը եկաւ առաւ տարաւ
զայն , ինչպէս հովը կը տանի թեթև փետուր մը :

Տկար ճիշ մը, երկու կարկամ բաղուկներ, արիւս-
թաթաւ գլուխ մը որ դէպի ի ետեւ. կը նետուէր ուժգնո-
րէն. ահա՛ խուսափուկ քստմնելի տեսիլքը որ սարսափով
համակեց ներկանիրը:

Այդ գժբախտներէն ետքը, գետը ուրիշ զոստ ալ
կուլ տուաւ, յիսոյ իր հունին մէջ քաշուեցաւ յանկարծ,
թողլով քաղաքը փլատակներու, փրփուրներու և տիզ-
մերու կոյտի մը նիրքեւ:

Հետեւեալ օրը, երկինքը պայծառ էր. դժբախութ-
րիտասարդին դիմակը գտան աղէտաւոր գերանին փաթ-
թուած, մատաղատունկ ուռենիի մը ստորոտը զոր մըր-
բիկը վերընձիւզեր էր:

ՀՐԱԶԱՆԳՆԵՐ

202. Զրուցագրել այս հատուածը, դմելով կէտաղրութեան, առողա-
նութեան եւ ուղղագրութեան նշանները:
203. Ըսել թէ հետեւեալ խօսքերուն մէջ զերանունները ինչ բառե-
րու տեղի դրուած են.

Սպարտայի մէկ օրէնքը կը տրամադրէր որ սպառաւարդութէ և լին ծերերուն առջև, և լրեն անոնց խօսած տանին: — Հայ հարսերը՝ զաւառներու մէջ՝ չնն խօսիր տարիներով իրենց մեծերուն առջև, և զիսու շարժումներով միայն կը պատասխանեն անոնց: — Եթէ ուռենի մը զիսիփայր տնկենք, անոր ճիւղերը արմատի՝ և արմանները ճիւղերու կը վերածունի: — Հաւը, որ բնափէս շատ գախկոտ է, արծիւի մը պէս բաշասիր կը դառնայ երբ հարկ ըլլայ իր գառեակները պաշտպանել: — Հայր Արսէն կը դառնայ երբ հարկ ըլլայ իր գառեակները պաշտպանել: — Հայր Արսէն թագրատունի նշանաւոր բանատեղի մըն է, որ ներինակած է նոյակապ դիւցազներութիւն մը, Հայէ Դիւցազնը, նաև Արզմանած կարգ մը նշադիւցազներութիւն մը.

նաւոր երկերի — Մարդիկ կան որ շատ կը խոստանան և քիչ կը կատարեն,
կան ալ որ քիչ կը խոստանան, բայց կը կատարեն ինչ որ խոստացած
են, — Սիրեցէ՞ք կեանքը. վասն զի բարի է անոր համար որ ուղիղ նամ-
րէն կ'երթայ, որ կ'աշխատի անվճատ, և աշխատութեան մէջ կը գտնէ
սփոփանքը իր վիշտերուն:

204. Հետեւեալ խօսքերուն մէջ աւելորդ դրուած բառերուն տեղ
դնել յարմար գերանուններ.

Արտոյսները կը շինեն իրենց բոյները ցորեններուն մէջ, երբ ցորեն-
ները կանանչ են — Մոլութեան յաղթելու համար պէտք է փախչիլ մոլու-
թենէ: — Մարդուս համբաւը ժաղիկ մըն է. Եեթե շունչ մը կրնայ համ-
բաւը խամբեցնել: — Ճշմարտութիւնը վերջապէս կը յաղթէ այն խոչըն-
դուններուն, զոր ճշմարտութեան առջեւ կը հանեն: — Շողորդորդ ամբար-
տաւանները կը սիրէ, շողորդորդ հազարումէկ գովեստներ կը կարդայ ամ-
բարտաւաններուն, և շողորդորդ կ'ապրի ի վես ամբարտաւաններուն:

205. Զայն կամ զինքը գերանունները դնել հետեւեալ խօսքերուն
մէջ պէտք եղած տեղերը.

Ճշմարտապէս բաջասիրտ մարդը կը յարգուի նոյն խալ իր հակառա-
կորդներէն. Թերեւս կ'ատեն... բայց կը յարգեն ալ: — Դժբախտ անձ մը
երբ տեսնէք, մի՛ խոսափիք, սփոփեցէք...: — Երբ անիբաւութիւն մը կրէք
մէկէն, մի՛ փոխարինէք. ջանացէ՛ք մոռնալ...: — Վաստահութիւնը պէտք է
շահիլ. Կարելի չէ սափաղովական ընել...: — Արեւոն երկըս հեռաւորու-
թիւնն է 38 միլիոն փարախ, աստեղագէտները չափած են...: — Ինչ շա-
րիք ալ որ պատահ մեղի, պէտք չէ զանգատինք Աստուծոյ դէմ, այլ պէտք
է միշտ օրթեններ...: — Անոնք որ խնձարի անցեալ մը ունեցած են, պէտք
է միշտ յիշեն...: — Գիտութիւնը որբան ալ ջանան մարդուն կունեքը եր-
կարել, չեն կարող մահուցնէ փրկել...: — Հոմերոս այն բանաստեղծն է
որուն վրայ զմայլած են բոլոր գարերը, և բոլոր հանճարները փառաւո-
րած են....

ՀԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Հարագրութիւն մը գրել վերոգրեալ հատուածին
հետեւողութեամբ մեծ հրդեհ մը նկարագրելով, եւ ա-
նոր մէջ պատմել սրառուչ դեպք մը :

Լ. Ե. Դ. Ա. Ս

Ք Ե Ր Ա Ն Ո Ւ Ն

(Շարունակութիւն)

422. Յարաբերական Պերանուն. — Յարաբերա-
կան դերանունը որ բառն է, և իրմէ առաջ յիշուած
անուն մը կամ դերանուն մը կը ցուցնէ. այդ անունը
կամ դերանունը կ'ըսուի յարաբերեալ. Զմայլելի է այն
թեաւորութիւնը, որուն ամէն մասերը կատարեալիս
ներդաշնակ են իրարու հետ:

423. Յարաբերական դերանունը ունի թիւ, հո-
լով, և երեք դէմքի համար ալ կրնայ գործածուիլ. Ես՝
որ զձեզ կը յարգի, հիմայ կ'արհամարհին: Դուն՝ որ
զիմը կ'արհամարհիիր, հիմայ կը յարգես: Սմ՝ որ զձեզ
կը յարգեր, հիմայ 'արհամարհի:

424. Յարաբերական դերանունը կը հոլովուի.
տես պատկեր էջ 215:

425. Յարաբերական դերանունը միշտ յարաբեր-
եալէն յետաղաս է, իսկ բայէն կամ խնդիրէն նախա-
դաս. Ուկին յուռուր մըն է, որուն միջոցաւ բոլոր
դուռները կը բացուին:

426. Յարաբերականը ընդհանրապէս յարաբեր-
եալին քով կը դրուի, սակայն ի հարկին կրնայ անկէ
բաժնուիլ, ինչպէս Այն անձերուն սովորութեամց կը հե-
տեւին ընդհանրապէս, որոնց հետ կ'ապրին:

427. Յարաբերական դերանունին սղակին շատ
անգամ յոքնակիի տեղ ալ կրնայ գործածուիլ ուղղական
և հայցական հողովներուն մէջ, երբ յարաբերեալին կից
ըլլայ. Այն բարինները զոր այսօր կ'ընենի, վաղը երշա-
նիկ պիտի ընեն զմեզ:

ուած է, ընդհանրապէս յոքնակի կը գործածուի. Այն բաներուն վրայ չեն զմայիր թեաւ, զորս ամեն որ կը տեսնեն:

428. Յարաբերեալը միշտ գոյական անուն մըն է կամ դերանուն մը, բայց երբեմն ալ ամբողջ խօսք մը կրնայ ըլլալ: Այս պարագային՝ փոխանակ որ յարաբերականին՝ լաւագոյն է գործածել ինչ որ. Կեանի մեջ յաջողելու համար պէտք է միշտ կեղծել, ինչ որ երբեք չեն կրցած ընել:

429. Անորոշ Պերանուն. — Անորոշ դերանունները տարտամ և անորոշ անձեր և իրեր կը ներկայացնեն:

430. Անորոշ դերանունները ընդհանրապէս անորոշ ածականներն են, իրենց վրայ որոշիչ կամ անորոշ յօդով մը, ինչպէս բոլոր (ածական), մարդիկ, բոլորը (դերանուն), շատ (ածական) մարդիկ, շատ մը (դերանուն):

431. Անորոշ դերանուններուն ամենամեծ մասը կը հողովուի գոյականներուն հողովման ընդհանուր օրէնքին համաձայն, և ոմանք յոքնակի ալ ունին, ինչպէս ուրիշը, ուրիշեն, ուրիշով, ուրիշները, ևայն:

432. Զարտուղի հողովումներ ունին ամենը, մեկը, ո՞վ, ո՞րը, ունանի, որո՞նք, տես պատկեր էջ 215:

433. Հետեւեալ անորոշ դերանունները յոքնակի չունին:

Մեկը, ամեն ո՛վ, ամեն մարդ, մարդ, ամեն մեկը, իւրաքանչյուրը, իւրաքանչյուր ո՛վ, անձնեյուրը, ոչ ո՛վ, ոչինչ, ուրիշ մը, նոյնը, միեւնոյնը, նոյն ինքն: — Բան մը, ամեն բան, ամեն ինչ, այս ինչը, այն ինչը: — Այս չափը, այդչափը, այնչափը, այստանը, այդանը, այնանը: — Ինչ որ, ո՞րչափը, ո՞րժանը, շատ մը, մաս մը, մեկ մասը:

434. Իսկ հետեւեալները ընդհանուր օրէնքին համաձայն յոքնակի կը լլան.

Շատը, իիչը, ուրիշը, այսպիսին, այդպիսին, այնպիսին, ասանելը, ատանելը, անանելը, ով որ, ո՞վ, ի՞նչ, ի՞նչ բան, բանի՞ն, բանի՞ն, ո՞րը, ի՞նչը, ո՞րպիսին, մեկ բանին:

435. Ոչ մեկը յոքնակի մէջ կ'ըլլայ ոչ մեկերակին, միւսը կ'ըլլայ միւսները:

436. Ունանի, մեկը եւ միւսը, ամենը, ամենիը, բոլորը յոքնակի բայց կ'ուզեն. Բոլորն ալ մեկնեցան: Ամենին ալ հոն էին: Միայն բացառաբար կրնայ բառուիլ. Ամենը այս է:

437. Անորոշ դերանունները թէ բացառական և թէ սեռական հողով խնդիր կ'առնեն. Բանուորներուն շատերը վիրաւորուեցան: Կանանց մեծ մասը շատախօս է: Զեզմէ ոչ մեկուն խօսին կը հաւատամ: Մեղմէ քանիները յուսախաք եղան:

438. Քանի մը անորոշ դերանուններ, ինչպէս ունանի, մաս մը, մեկը, ևայն միայն բացառական հողով խնդիր կ'առնեն. Զեզմէ ունանի յաջողեցան: Այդ պատուեներէն մաս մը իրիկուան պահեցին: Առակերտներէն մեկը մասնեց իր Skrը:


439. Անորոշ դերանունները երբեմն ալ փոխանական կամ բացառական խնդիր առնելու՝ ստացական դերանունի ձեւով՝ զիմորու յօդ կ'առնեն. (Դուք) ամենիդի ալ անիրաւ եի: Շատերնիս (մեզմէ շատերը) հոն պիսի անանի: Ամեն մեկերնին (անոնցմէ ամէն մէկը) մեյ մեկ պայուսակ ունեկին ձեռներնին (իրենց ձեռքք):

440. Շան անդամ անորոշ դերանունները կամ իիչ մը, մաս մը, ևայն բառերը զանց կ'ըլլուին, և անոնց բացառական խնդիրը կը մնայ բային քով, ինչպէս Ունեցածեկ (քիչ մը) տն'ւր աղբաշին: Այս թերբերէն (մաս մը) ես ալ ունիմ: Այս կերակուրէն (քիչ մը) չէ՞՛ առներ:

ԸՆԹԵՐՑՈՒԱԾ

ՌՈՒՍԻԱՆ ԵԱՆ

Ռուսինեան քիչ կարդացեր՝ շատ խորհրդածեց էր. ընդհանուր սկզբունքներ աւնէր որոնց յարած էր, ինչպէս կը յարի մարդ իր հաւատքին։ Իր միտքը ընդունակ էր միայն բացարձակը ըմբռնելու. ամէն խնդիր ինքնուրոյն կը նկատէր, առանց ուշ զնելու անոր ուրիշ խնդիրներու հետ ունեցած առջնօւթեան։ Ռուսինեան չէր կրնար հասկնալ թէ բանականութեան ուզածին պէս չի կրնար ձեւակերպիլ ամէն բան, և թէ կարելի չէ պարզութեան վերածել ինչ որ խառն է։ Եւ ասիկա թերեւս իր մտքին մէկ գեղեցիկ պատրանքը կարենար համարուիլ, եթէ միանգամայն անձնական բան մը ի յայտ չըերէր իր բնաւորութեան մէջ։ Արդարեւ անձ մըն էր ան ինք իր վրայ կերպուացած։ Ինքնին կ'ապրէր. դուրս ամէն ազդեցութիւն չէր ընդուներ, և միայն իր ազդեցութիւնը գործածելու համար, երբեմն հա-



ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

Դորդակցութեան կը մտնէր իրերու և անձերու հետ։ Զէր կրնար համոզուիլ թէ ինչ որ ազէկ է իրեն համար, կրնայ ուրիշներուն համար ազէկ չըլլալ, և առաջին ու

վերջին պայմանը այն էր ամէնուն հետ որ իրեն համակերպէին։ Վերջապէս ամէն բան իր անձնական յարմարութեանցը վերածելու անյաղթելի տրամադրութիւն մը ունէր։

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

ՀՐԱՀԱՆ ԳՆԵՐ

206. Դրել այս հատուածը հետեւեալ բառերուն տեղ, անոնց հոմանիշները զնելով.

Կարդալ, խորհրդածել, յարիլ, հաւատք, ընդունակ, բացարձակ, ըմբռնել, ինքնուրոյն, խնդիր, առընչութիւն, բանականութիւն, ձեւակերպիլ, պատրանք, ի յայտ բերել, աղդեցութիւն, վերածել, անյաղթելի, տրամադրութիւն։

207. Բացատրել հետեւեալ առածները գերանուններ գործածելով.

Անգործ ձեռքը կը մուրայ — Ուշ եկո՛ւր, անուշ եկո՛ւր — Թաւալող բարը մամուս չի բռներ — Գող՝ սիրտը զող — Քիչ բեռցի՛ր, շուադիրու — Կատուն ունի հաց ու պանիր, զիշերը քունը չի տանիր — Անցուկը մոռցուկ կ'ըլլայ — Աչք հեռու՝ սրտէ հեռու։ Դլորեր է պտուկը, զտեր է խփիկը — Գնա՛ մեռիր, եկո՛ւր սրբեմ — Եշն ինչ զիտէ նուշը, կ'երթայ կ'ուտէ փուշը։

ՕՐԻՆԱԿ. — Անգործ ձեռքը կը մուշրայ։ — Ով որ չ'աշխատիր, աղյատ, բշուառ եւ ուրիշին կարօս կ'ըլլայ։

208. Մէյ մէկ խօսք շինել, գործածելով անոնց մէջ տասը անորոշ գերանուններ։

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նարադրութիւն մը գրել ուժի ոււով կարդալով Ռուսինեանի վրայ գրուած հատուածը։ Եւ բսել քէ ինչ անպատճութիւններ կրնամ յառաջ գալ այդ նկարգրին Տէր անձի մը հետ հաղորդակցելով։

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ, նշանաւոր գրագէտ, ունի բազմաթիւ գեղեցիկ գրական էջեր հայ պարբերականներու մէջ։ Ծնած է 1834ին եւ մեռած 1871ին։

ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ԼՈՒՇՈՒՄԸ

Ուրիշներուն վիշտը ափոփելով, զթասիրտ մարդը
ինք ալ կը սփոփուի: — Խայտիաները իրենց բոյները ծա-
ռերուն ոսաხերուն վրայ կը շինան, իսկ ծիծունակները
իրենցը պատերն ի վար կը կախին: — Անձնասէրը ոչ ոք
կը սիրէ: — Ով որ ճշմարտութիւնը գիտէ, պէտք է ա-
մէնուն ըսէ: — Քաղցր բնաւորութիւնը առաքինութիւն
մըն է, առանց որու անհնար է հաճելի բլալ: — Մե-
ծերը իրենց բեռը ունին, պղտիկներն ալ՝ իրենցը: — Ա-
մէնէն մեծ հաճոյքը ուրիշին հաճոյք պատճառելն է: —
Էսէ ինծի ո՞վ է ընկերդ, ըսեմ քեզի թէ ո՞վ ես: —
Վստահութիւնը կը շահի մարդ, բայց չի կրնար բռնի
ձեռք ձգել զայն: — Ուրիշին թերութիւնները քննադա-
տելէ առաջ, նախ քուկիններդ պրազրէ: — Աթենսաս,
որ Սթէնքի պաշտպան դիցուհին էր, Հառմն ալ պաշտ-
պանեց: — Դէշ գիրքերը թոյն մը կը ձգեն իրենցմէ
ետքը, որ մեր հօգին կ'ապականէ և մեր ճաշակը կը
թիւրէ: — Խելացի մարդը իր սխալանքներուն պատճառը
ինքինքին կը հարցնէ, տխմարը՝ ուրիշներուն կը հարցնէ:

Ուրիշներուն
ինք
իրենցը
ոչ ո՛վ
Ով որ
ամէնուն
որու
իրենցը
ուրիշն
զայն
Ուրիշն

անրէ. դրն. յնք. սոկն. յտկցչ. վիշտին:
անձ. դրն. եզ. ուղ. ենք. կը սփռփութին:
սցկն. դրն. յժ. հյց. սեռի խնդիր կը կամենին:
անրէ. դրն. եզ. հյց. սեռի խնդիր կը սիրկին:
անրէ. դրն. եզ. ուղ. ենք. լսկին:
անրէ. դրն. եզ. ուղ. ենք. լսկին:
յշ. դրն. եզ. ուղ. խնդիր առանցին:
սց, դրն. յնք. հյց. սեռի խնդիր ունենին:
անրէ. դրն. եզ. ուղ. ենք. ինդիր պատճենին:
ցուց. դրն. եզ. հյց. սեռի խնդիր ձեռք ձգելին:
անրէ. դրն. եզ. սոկն. յտկցչ. պերորիւններնին:

բուկիներդ	սցկն. դր. յ. հյշ. սեղի խնդիր սրագրելին:
ուր	յր. դր. եզ. ուղ. ենք. երին:
իրենցմէ	անձ. դր. յ. բցուկ. խնդ. ետքին:
խնդիրին	անձ. փաղք. դր. եզ. ուղ. բնք. խնդիր կը հարցնեկին:
ուրիշերուն	անց. դր. յ. ուղ. բնք. խնդիր կը հարցնեկին:

209. Սորվիլ այս լուծումը:

210. Լուծել հետեւեալ հասուածին անունները, ածականները, դե-
բանունները.

Ձի մը շոգեկառքին գիծերուն վրայ վայրաշարժ մը
տեսաւ որ սասաթիկ արագութեամբ կը վագէր, բոցափայլ
փետուրի նման ծուխի յորձանքներ արձակելով իր ետե-
ւէն։ — Ո՞վ դժոխային մեքենայ, ըստաւ անոր, ի զուր
կը ջանաս իմ ցեղիս համբաւը նսեմացնել . մեր փառքը
անման է . մինչդեռ դուն, քիչ ատենէն, կառատան մը
անկիւնը պիտի նետուիս մնաս ցեխի և փոշիի տակ ծած-
կուած . քու յաղթանակդ տեւական չպիտի ըլլայ։ Կ'ու-
զե՞ս ինձի հետ մրցիլ : — «Մրցի՞նք,» պատասխանեց վայ-
րաշարժը, համբերութիւնը հասնելով . ու մեկնեցան :
Մեքենան կը թաւալի, կը թաւալի անդադար անջրպետը
լափելով, ձին կը սուրայ դաշտին մէջէն իր թեթեւ սրմ-
բակներով հազիւ հպանցելով հողին։ Այլ ափսոս . իր
յոյսը ցնորք է համակ։ Քրտնաթոր, ոգեսպառ, չնչատ,
կ'իյնայ դիտապատ, մինչ իր մրցակիցը իր ճամբան կը
շարունակէ անխոռով։

Սովորամոլութիւնը ի զուր կը ջանայ ընդդիմանալ յառաջդիմութեան ընթացքին. ան կը յառաջանայ միշտ յամր, այլ անյօղդողդ, առաթուր կոխելով անցնելով սովորամոլութեան և սովորամոլներու պահպան վրայէն:

423—Գործ. Բէը. Գ. Գիբ+Ա.



ՀՈԼՈՎՈՒՄ ԴԵՐԱՆՈՒՆԵՐՈՒ

ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐԸ

Ա. ԳԼ

bq.	Յոր.	bq.	Յոր.
Ո.	Ես	Մենք	Դուն
Հ.	Զիս	Զմեղ	Զքեղ
Ա.	Իմս, իմնս Մերը, ձերինը	Քուկդ, քուկինդ Զերը, ձերինը	
Տ.	Ինձ, ինձի Մեղ, մեղի	Քեղ, քեղի	Զեղ, ձեղի
Բ.	Ինձմէ, ինէ Մեղմէ, մանէ	Քեղմէ, քենէ	Զեղմէ, ձենէ
Գ.	Ինձմով	Մեղմով	Քեղմով

Գ. ԳԼ

bq.	Յոր.	bq.	Յոր.
Ո.	Իրենք	Իրենք	Ան, անիկա
Հ.	Զինք	Զիրենք	Զայն, զանիկա
Ա.	Իրը, իրենը իրենցը	Անորը	Աննացը
Տ.	Իրեն	Իրենց	Անոր
Բ.	Իրմէ	Իրենցմէ	Անկէ
Գ.	Իրմով	Իրենցմով	Անով

ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆԵՐԸ

Ո.	—	—
Հ.	Մէկգմէկ	Իրար, զիրար
Ա.	Մէկգմէկու	Իրարու
Տ.	Մէկգմէկու	Իրարու
Բ.	Մէկգմէկէ	Իրարմէ
Գ.	Մէկգմէկով	Իրարմով

ԻՆՔ ԴԵՐԱՆՈՒՆԻՆ ԿՐԿՆԱԿ ՀՈԼՈՎՈՒՄԸ

Ա. ԳԼ

bq.	Յոր.
Ո.	Ինքպինքս
Հ.	Ինքպինքս
Ա.	Ինքպինքս
Տ.	Ինքպինքս
Բ.	Ինքպինքէս
Գ.	Ինքպինքովս

Բ. ԳԼ

bq.	Յոր.
Ո.	—
Հ.	Ինքպինքդ
Ա.	Ինքպինքդ
Տ.	Ինքպինքդ
Բ.	Ինքպինքէդ
Գ.	Ինքպինքովդ

Գ. ԳԼ

bq.	Յոր.
Ո.	—
Հ.	Ինքպինքը
Ա.	Ինքպինքին
Տ.	Ինքպինքին
Բ.	Ինքպինքէն
Գ.	Ինքպինքովը

ՑՈՒՑԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐԸ

Ա. ՅԱ

bq.	Յոր.
Ո.	Հ.յս, աս, ատ, ատիկա
Ա.	Ասոր
Տ.	Ասկէ
Բ.	Ասով
Գ.	Ասովով

Ա. յի

Ո . Հ .	Ա.յդ , աստ , ատիկա	Ասոնք
Ս . Տ .	Ասոր	Ասոնց
Բ .	Ատկէ	Ատոնցմէ
Գ .	Ատով	Ատոնցմով

Ա.յն

Ո . Հ .	Ա.յն , ան , անիկա	Անոնք
Ս . Տ .	Անոր	Անոնց
Բ .	Անկէ	Անոնցմէ
Գ .	Անով	Անոնցմով

ՅԱՅԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆԵՐ

Ա. յիմ

Եզ.	Յոր.
Ո . Հ .	Իմս , իմիս
Ս . Տ .	Իմիսիս
Բ .	Իմինէս
Գ .	Իմինովս
Ո . Հ .	Մերը , մերինը
Ս . Տ .	Մերինին
Բ .	Մերինէն
Գ .	Մերինով

Ա. յէմ

Ո . Հ .	Քուկդ , քուկինդ	Քուկիններդ
Ս . Տ .	Քուկինիդ	Քուկիններուդ
Բ .	Քուկինէդ	Քուկիններէդ
Գ .	Քուկինովդ	Քուկիններովդ
Ո . Հ .	Զերը , ձերինը	Զերինները
Ս . Տ .	Զերինին	Զերիններուն
Բ .	Զերինէն	Զերիններէն
Գ .	Զերինով	Զերիններով

Գ. գէմի

Ո . Հ .	Իրը , իրենը	Իրենները
Ս . Տ .	Իրենին	Իրեններուն
Բ .	Իրենէն	Իրեններէն
Գ .	Իրենով	Իրեններով
Ո . Հ .	Իրենցը	Իրենցինները
Ս . Տ .	Իրենցինին	Իրենցիններուն
Բ .	Իրենցինէն	Իրենցիններէն
Գ .	Իրենցինով	Իրենցիններով


ՅԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ


Եզ.	Յոր.
Ո .	Որ
Հ .	Զոր
Ս .	Որուն
Բ .	Որմէ
Գ .	Որով

ԱՆՈՐՈՇ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԲԱՅԱՌՈՒԿ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐԸ

Ո . Հ .	Ո՞վ , զ՞վ	Ո՞րը	Մէկը
Ս . Տ .	Որո՞ւ	Որո՞ւն	Մէկուն
Բ .	Որմ՞է	Որմ՞է	Մէկէն
Գ .	Որո՞վ	Որո՞վ	Մէկով
Ո . Հ .	Ա.մէնը	Ոմանք	Ոլո՞նք
Ս . Տ .	Ա.մէնուն	Ոմանց	Ոլո՞նց
Բ .	Ա.մէնէն	Ոմանցմէ	Ոլո՞նցմէ
Գ .	Ա.մէնով	Ոմանցմով	Ոլո՞նցմով

(1) Այս ձեւերը շատ գործածական չեն:





Սիւնեաց Գրատուն

Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ եկ ընկ.

Կ. ՊՈԼԻՍ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ վիրշն պահանջներու հաձայն պատրաստուած դասագիրքեր ունենալու համար մեցք Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ եկ ընկ. Սիւնեաց ԴՐԱ որ միակ հրատարակիչն է Հ. Ե. Զ. Ա.ՅԱ.ՑՈՒՔԻ, ՊՈՆՑՈ.ՑԻԿ (Տ. Թ. ԳԱՎԱՆԱՆ), Գ. ԳԱ.Վ.Ա.ՑԵԱՆԱՆ Փ. ԽԱ.ՉԿՈՒՑԻ անդուզական գասընթացքներու:

Այս վիրքերը որոնք գնահատուած են ամէն կողմուած դասած առհասարակ բոլոր Ազգ. և օտար Կրթակարեւոր հաստատութեանց մէջ, միշտ մեծաքանակ պարասատ կը գանուին գրատանս մէջ ուր պէտք է ՊՈՒՂԴԱԿԻ, Ա.ՌԱ.ՆՑ ԵԲԲՈՐԴԻ ՄԻԶՆՈՐԴՈՒԹԵԱՆ՝ ՍՌԱԾ է, ՆՈՐ ՊԻՏԻ ՏՊԱԳՐՈՒԻ ԿԱՄ ԶՊԻՏԻ ՏՊԱԳՐԻ ԽՕՍՔԵՐՈՒՆ հանդէպ չգտնուելու համար .

ՈՒՆԱԴՐՈՒԹԻՒՆ ընկ Գրատանս հասցէին

Համ باقر جيل آ. Բ. یازيجيان وشرکامي کتبخانهسى

ՍԻՒՆԵԱՑ ԳՐԱՏՈՒՆ Ա. Պ. ԵԱԶԸՑԵԱՆ

29

Կ. Պոլիս, Սուլթան Համամ Պազրիկ

A. B. YAZIDJIAN & Cie


Sultan Hamam, Bakirdjilar 11, Constantinople

Գին 7 $\frac{1}{2}$ Լիր.

ԳՐԱԴ

Ա. Հ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0242004

5886

